



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ատեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





Հ. ԱՐԵՔԻ ԴԱԶԻԿԵԱՆ

ՄԻ ԳՐԵՔ...

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ...

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԵՐԵՎԱՆ ՏՊԱԳՐԱԺԹԵՒՆ

Վ, ԵՆ ԵՏԻ Կ

ՄԿԻՖՈՒՐԵԱՆ ՏՊԱԳՐԱԺԹԵՒՆ

1932



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ԳՐԱԲԱՐ

- Հատըմտիր քերթուածք. — Քարմէթ Սիլվայի, Տպ. 1898, ֆր. 1,50.
- Հատըմտիր քերթուածք. — Յակոբայ Լէոբարտեայ, Տպ. 1898, ֆր. 1.
- Լոււթիւն. — Վիկտորիա Աղամուրի, Տպ. 1896, Մահ Արթուրոյ. — Թէօմիսընի, ֆր. 0,25.

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ

- Հայկական Նոր Մատեմագիառութիւն (Ա. Բատոր) Ա. - Ն. Ֆր. 20.
- Հայ լեզուի Ուղղագրութեան Դասեր, Տպ. 1923, ֆր. 1,50.
- Նուէր Մամկանց, Տպ. 1897, ֆր. 0,25.
- Դաստիարակութիւն ամծին — ծօմ Պլէքի, Տպ. 1902, ֆր. 0,60.
- Վիպակներ, Տպ. 1909, ֆր. 0,50.
- Երգիծաբանութիւն Արուեստի ամկման վրայ, Զ. Ա. Գամմէլ. (բազրութ), Տպ. 1923, ֆր. 0,50.
- Դարբիններուն Գործադուլը. — Ֆրամսուա Գորէ. Բ տիպ, ֆր. 0,80.
- Պատմութիւն Քրիստոսի. — Պապինի Յ. Տպ. 1926, ֆր. 5.
- Նշանածները. — Մամծոնի Ա. Տպ. 1928, ֆր. 5.
- Մի' գրէք, այլ գրեցէք. 1930, ֆր. 3.

0.1% 9.0 kPa...
0.3% 9.0 kPa

Հ. ԱՐՍԵՆ ԴԱԶԻԿԵԱՆ

ՄԻ ԳՐԵՔ...

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ...

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԵՐԵՎԱՐԴ - ՏՊԱՂԲՈՒԹՅՈՒՆ

ՎԵՆԵՏԻԿ

ՄԵԽՄԱՐԵԱՆ - ՏՊԱՂԲՈՒԹՅՈՒՆ

1932



ԵՐԿՈՒԻ ԹՈՇՔ

ԵՐԿՈՐՈԴԻ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՅԹԻՒ

Մեր՝ Հայ լեզուի Ռւղըսգրութեան դաշտերուն իբր երկրորդ տպագրութիւն կը նրասատպակուի ներկայս, գրեթէ բոլըրովին տարբեր ռուով եւ պարունակութեամբ. անեկէ հազիւմէկ երկու գլուխ, քանի մը գլուխ ալ՝ առ կամ նա թերթէն արտասապուած. մեծագոյն մասամբ նոր:

Եթէ ժամանակ ունենայի՝ պիտի գրէի նույն «Աճանցումներ»ուն վրայ, եւ ամբողջացնէի «Այբուբեն»ը, որ արդէն պատրաստ է, եւ կը պակսի միայն դասաւորումի:

Այսուր եւ ուրիշ շատ բաներ կը մնան աւելի ուշ ժամանակի:

ՀԵՂԻՆԱԿՆ

Գ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Լարձատեշ ժամանակի մէջ սպառեցաց հաստորիս երկրորդ տպագրութիւնն ալ: Կը ճեւնարկենք երրորդին՝ հրատարակելով նոյնուրեամբ, առանց ուշէ փոփոխութեամ:

Մատենիկու՝ ամփոփումն է ողբացեալ մեծ հայագիտին՝ Հայ լեզուի և Նախնեաց հանդէպ սիրոյ ու պոշտամունքին՝ զոր կ'ուզէր բափանցել բոլոր զրիչ բռնողներու սրտերուն մէջ:

Լաշագոյն յաջողելու համար, ինձպէս կ'ըսէ նախորդ «Երկու խօսք»ին մէջ, դեռ առելի ձնիս և լատարեալ առաջնորդ մը կ'ուզէր տալ անոնց՝ երեք ժամանակ ունենար: Անակնիալ մահը՝ ունեցած քչիկն ալ յաշխտենապէս իրմէ խլեց: Աշամ . . . :

Յարդ, շատեր օգտուեցան փոքրիկ առաջնորդէս: Ասնք, ասկէ վերջ եկողներն ալ որ առիր պիտի ունենան քերելու գրքոյկու, բող օրհնեն ողբացելոյն անմահ յիշատակը:

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ

Ա.

ՄԻ ԳՐԵՔ

ԲԵՆ, ԱՅԲՈՒԲԵՆՔ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԲԵՆ, ԱՅԲՈՒԲԵՆՔ

Հայ լեզուի ուղղագրական կանոն է
նու գրէն առաջ դնել և. բայց բացառու-
թիւններ կան, եւ զլիսաւորներն են մեր
ք. կ. մ գրերուն անունները, որոնք կը
գրուին բեն, կեն, մեն:

Այս երեք գրերուն անուններն ալ սխալ
կը գրուին ընդհաննրապէս, ուղիղ գրողները
շատ բիչ են. նոյն իսկ քերականութիւն
յօրինողները սխալ կը գրեն:

Անշուշտ աշխարհաբար լեզուն քանդիչ
չէ գրաբարին. աշխարհաբար կը գրենք
ըսելով՝ չենք կրնար ապականել ուղիղ
պաշտիւնը. հացը գրաբարի մէջ այսպէս

զրուելուն համար՝ չենք կրնար աշխարհաբարի մէջ հաճախ զրել, կամ չուրը՝ ձնոր զրել:

Տղիտութիւն, կամ աւելի անփութութիւն, ահա ասոնք են բուն աւերած գործողները:

Պիտի դնեմ հոս կարգ մը օրինակներ նախնեացմէ:

«Եւ են միջակցն, բենի ի մէջ մենի, պէի, և փիւրի». Թր. Քեր. —

«Բենն՝

Բնութիւն բանի ի քեզ բղխէ,

Զկաթն իմաստից արբուցանէ...

Բենըն՝ բանից, ասէ, չարաց,

Աանձեա զլեզուդ վասն ընկերաց.

(Շնորհ. Այրուր.)

Բազրատունին «Զարգացելոց»ի սկիզբը՝ էջ 3. Բ զրին զիմաց կը դնէ Բեն, իսկ էջին վերեւը Այրբենք:

Տեսնենք Այրբենքը: Ահա նախնեաց գործածած ձեւերը. Այրբեն, բենք, Այր և Բեն, Այրուրենք: «Ալֆավիդայ. յայնմ տեղւոջ՝ ուր այրբենքն են զրեալ: — Կոմիտաս արար զերգս շարականաց հայերէն Այրբենիւր»... Մաշտ. Զահկ. Վրդն. Պատմ. — «Զհոռվմայեցի եւ զհելենացի ստացայ զիրատ, բայց զայր և բեն վայրենւոյս այսորիկ ոչ երբեք ուսայ» Վրդ. հց. ձ: —

«Գիրէ նմա նախ զայր եւ զբենսի։ Ուստի
զայր եւ բենս»։ Լմբ։ Աղ։ — «Մեկնեաց
զայրուրենսն զամենայն։ Ի հայերէն այրու-
րենսն»։ Ճ. Վրբ. Եւն։

Եթենի օրինակներ։ «Գիմն ի մէջ կենի,
քէի, եւ խէի. զի քան զկենն թաւէ, եւ քան
զբէն եւ զխէն զերկ (լերկ)։ Փեր. Թրակ։

Եթեն՝

Կապեաց ասէ զանկապն ըզլոյս,

Ի չորրորդին յանօթ լուսոյս։

Կենըն կենաց զանցաւորէ,

Կրկին դըրամբք քաղաք ասէ»։

Ճնորժալի.

Մեկնի օրինակներ։

Մեկն՝

Մերժել ի բաց ասէ ի քէն

Զախտըս մեղաց որ ի չարէն։

Մեկն՝

Մատուցանէ քեզ օրինակ,

Զորս ի մանկանց բարեաց ունակ»։

Ճնորժալի.

Հանդիպած եմ լրագիրներու մէջ Գիմ-
մեն ծածկանունի. այդ անունին տէրը պէտք
է սորվի իր անունն ուղիղ զրել։

Այսչափ օրինակներէ վերջ՝

Մի՛ զրէք

Բէն, ԱՅԲՈՒԲէՆՔ

ԱՅԼ զրեցէք

Բէն, ԱՅԲՈՒԲէՆՔ.

Բ.

ՄԻ՛ ԳՐԵՔ

ՅԵՏՍԱԳԱՅ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՀԵՏՍԱԳԱՅ

Պատճառը շատ պարզ է: Յետագայ բառ
գոյութիւն չի կրնար ունենալ. որովհետեւ
յետ եւ զայ իրար կը հակասեն. ետ զա-
ցողը՝ առաջ չի կրնար զալ. ետեւ չի կրնար
զալ. աւելի տրամաբանական պիտի ըլլար
ըսել՝ յետագնայ, կամ յետակայ: «Յետս
յետս չոգան, եւ զարկան զգետնի». ետ
ետ զացին, ու զետին փլան: — «Յետոյ
նորա կայր», անոր ետեւը կեցած էր: —
«Յետ վեց աւուր». վեց օր ետք. յետա-
մնաց, յետնորդ, եւն. եւն. ամէնցն ալ
կը նշանակեն հակառակն այն իմաստին՝
զոր կ'ուզենք տալ յետագայ զրելով:

Մեր ուզածն էր ետեւեն եկող, յաջորդ,
որուն յատուկ բառն է Հետագայ:

Հետ՝ ըսել է ոտքի հետք. «Ո՞յր է հետդ
այդ: — Տեսանեմ հետ արանց, կանանց
եւ մանկաւոյ: — Հետք անդնդոց», եւն.
եւայլն:

իբր նախաղրութիւն՝ միասին, մեկտեղ.
իմ հետ, ինձի հետ, թէ սեռական կ'առնէ՝
թէ տրական. զրաբարի մէջ՝ աշխարհաբարի
իմաստով՝ բայց գործիական. բիկամքն հետ.
թիկունքով մէկտեղ. նաեւ սեռական կամ
տրական, հետ քանըարին, հետ հրեշտակին,
հետ դիւաց, հետ եղբարց. նաեւ անորոշ
հայցական. հետ իրեար:

Ոճով՝ ի հետ երբար, միասին երթալ.
«Զիա՞րդ երթիցես ի հետ, որ ոչ երթաս
զնետ». (Ռուկ. Երր. իր): Ի՞նչպէս միասին
պիտի երթաս՝ երբ ետեւէն չես երթար:

Եւ ահա սաստկացուցիչ զան կը հասնի
եւ կ'ըլլայ զնետ, ինչպէս կայ նաեւ զկնի,
որ ճիշդ նոյն իմաստն ունի, եւ ելած է
կինք բառէն, որ կը նշանակէ «ներբան
ոտին», որ թողու զնետս ի կոխելն». «Կե-
րիցին կինք ոտից նորա». «Բազումք յամ-
պարշտաց՝ որք ի լիութեան են, ոչ ուտին
կինք ոտից նորա». (չեն մաշիք ներբան-
ները, ոտքով չեն քալեր, կառք կը նստին):
կինքն ելած է կին, ինչպէս միտքէն՝ միտ,
յոգնակիի քէն կ'իյնայ. ի մտի ունել,
այսպէս կին, կնի, զկնի, որուն զան կընայ
տեղափոխուիլ. «զիմ կնի, կուռ զմիմեանց
կնի», ինչպէս նաեւ հետինը: «Զորոյ հետ.
— Զսորին հետ», եւն:

Դառնանք զնետին. «Աղաղակէ զնետ

մեր», մեր ետեւէն. — «Երթային զիւտ նորա» . անոր ետեւէն : Եւ ուրիշ շատ ոճեր. Զիւտ բերել, զիւտ երթալ, գալ, զնալ, լինել, զիւտ պնդիլ, եւն. եւն. ամէնքն ալ հետեւեն երրադու, գարու իմաստով : Դարձեալ հետամուտ ըլլալ, հետապնդել, հետեւիլ հետամտիլ, հետավարել, եւն. եւն. ամէնն ալ ետեւէն երթալու, վազելու իմաստն ունին : Նոյնպէս հետ զիւտէ, հետեւեալ, եւն : Որով հետագայ ըսել է՝ ետեւեն եկող, հետեւեալ, յաջորդ : Ուստի՝

ՄԻՇ զրէք

ՅԵՏԱԳԱՅ

Ա.ՅԼ զրեցէք

ՀԵՏԱԳԱՅ :

Գ.

ՄԻ ԳՐԵՔ
ԲԱԴԱԽԻԼ, ԲԱԴԱԽԵԼ, ԲԱԴԱԽՈՒՄ,
ԲԱԴԱԽԻՒՆ
ԱՅԼ ԳՐԵՑԵՔ
ԲԱԴԱԽԻԼ, ԲԱԴԱԽԵԼ, ԲԱԴԱԽՈՒՄ,
ԲԱԴԱԽԻՒՆ

Ընդհանրացած սոսկալի սխալ մը. շատ
քիչեր կը գրեն ուղիղ. պէտք է անպատ-
ճառ վտարել այդ անդէպ դատը: Ղատին
թէմ թշնամութիւն մը չունիմ, մանաւանդ
թէ շատ ալ կողմնակից չեմ անոնց, որ
օր մը այնքան հալածեցին այդ աղուոր
գիրը. աղուոր ըսելս ալ չկարծէք որ եր-
բեմնի անունս ու երբեմնի եւ այսօրուան
մականունս այդ գրով սկսելնուն համար
ըւլայ. ո՛չ, այլ ինձի համար լիւնէն շատ
աւելի կակուզ է այն. արտասանեցէք, օրի-
նակի համար, աղեղուիա. լեզունիդ յելու
ձայնը հանելու համար պէտք է քիմքին
վրայ յարձակի եւ մաշի ու մաշեցնէ. ար-
տասանեցէք նոյնպէս աղեղուիա. լեզունիդ
հազիւ թէ պիտի շարժի. քիմքի վազել
չկայ, այլ անուշ մը դեղու ձայնը կ'ելլէ,

զրեթէ առանց իսկ անզրադառնալու։ Դեռ
աւելին պիտի ըսեմ. կրնաց գտնել հայե-
րէն բառ մը՝ որ վերջանայ լիւն զրով իրմէ
վերջ բաղաձայնով մը. ահա ես զատով
կը շարեմ. Աղր, հաղր, ջաղր, գաղր, մաղր,
յաղր, աղիս, աղամաղիս, աղկաղկ, ձաղկ,
բաղճ, դաղճ, մաղճ, ատաղճ, գաղճ, աղտ,
գաղտ, աղտաղտ, բաղց, շաղիաղի, կուղր,
բուղր, ուղիս, բուղիս, ուղփ, ողր, բողկ, հեղ-
ճամուղճ, աղճամուղճ, ուղտ, մուղտ, տուղտ,
հեղդ, կեղծ, ստեղծ, մեղմ, դեղճ, իւղճ,
սեղմ, զեղճ, շեղճ, եւն. եւն։

Լիւնով ո՞չ մէկ բառ. կայ միայն ուն,
բայց նուն նայ տառ է, եւ ես նայ տառի
օրինակ չըերի զատին հետ. ահա. աղեղն,
մղեղն, ծաղր, վաղր, բիրեղն, բաղեղն, ա-
սեղն, պձեղն, ստեղն, եւն. եւն։

Աս ըսել է՝ թէ զատը լիւնէն կակուղ
է։ Օր մը կը խօսինք ասոնց վրայ։

Հոս բաղիսելին մէջ զատը անտեղի է,
որովհետեւ որեւէ զործ չունի, տգէտի մը
ձեռքը անզիտակցարար դրեր է հոն, ան-
ցեր է բառգիրքներու մէջ, եւ հիմա զրեթէ
ամէն ոք այդպէս սխալ կը զրէ։

Հայ լեզուն բաղ սկիզբով զրեթէ բառ
չունի. կայ քանի մը հատ. բաղարչ, բա-
ղայ, բաղեղն, բաղճ, միւս եղածները բոլոր
բաղ (յուն. սին) մասնիկով կազմուած բա-

ոեր են, նոյնանշան կիր, համ, հաղ, շաղ,
շար, յար ձայներուն՝ ըստ յունականին:

Բաղադրել, բաղազանել, բաղխոնորինե,
բաղդատորինե, բաղկանալ, բաղնառաքել,
բաղհիւսել, եւն. եւն. բառգիրքը վերէն
վար կը շարէ:

Ոսկեղար եւ անկէ ետք ամէն դար միշտ
բախիլ եւ բախնել կը գործածեն:

Ահա քանի մը օրինակներ. «Լալ ար-
տաքոյ, եւ բախնել զդուռնն» . — «Բախնե-
ցէք եւ բացցի ձեզ» : — «Որ բախէ՛ բացցի
նմա» : — «Եւ Պետրոս ստէպ բախներ» :
— «Բախնեին զկուրծս եւ դառնային» : —
«Բախնեցէք զաման լալոյն արտասուաց»
(Ազար.) — «Սուսերօք զասպարսն բախնեն»
(Երս. Քր. ա:) — «Ճնչեցին հողմք, եւ
բախնեցին զտունն» : — «Ճերեւք տնկոց
շարժեալք ի հողմոց ուժգին բախներց»
(Նար. զ. կա.) — «Սաստկապէս բախնեալ
զմիմեանս (իրարու զարնուելով) . — Անդ
էր տեսանել շտապ մեծի տագնապին...՝
զմիմեանս բախնելով» (Եղիշէ) — «Հասին
ճակատքն երկոքեան ի միմեանս, եւ ընդ
միմեանս բախնեցան» : Հասանէին՝ բախնեին»
Ա. Մկր. - Բ. Մկր. 42, 30. — «Թէպէտ եւ
յանդուգն յարձակմամբ յառաջեալ բա-
խնեին» (Խոր. թ. 43) — «Մարտ պատերազ-
մի ընդ միմեանս բախնեին» (Երս. Քր. ա) » —

«Պատկեր ծովու... զիրեարս բախւեալ...» (Եար. մժր.) «Հարկ է զի ի զիմի բախւից քեզ ի միասին էականն» . (Աւրեր. ա):

Կարելի է էջեր լեցնել, միշտ բախ ձեւով: Բախիւնն ալ նոյնպէս. «Միթէ բարբառ լոկ իցէ՝ բախիւն լեզուի ընդ օդս» (Ազար):

Նոյնպէս բախունն եւ ոչ բաղխունն. «Ընդհարումն եւ բախունն գործեսցէ» . (Փիլ.) «Որ ողբալով՝ բախմամբ սրտին» . (Ներսկո Շնորհ.) — «Ի կարծրութենէ բախման» (Եարեկ.) — «Արկանել զնոսայամենայն բախմուն կտտանաց... ի բարկ բախման անչափ աղէտիցն: Բազում բախմուն պատերազմաց...» (Յհ. Կր.):

Միեւնոյն բախ ուղիղ արմատով ունինք բախած, շոշորդ, փախուկ. «Զարախոսեսցէ եւ բախած կոչեսցէ», (Ոսկ. Յհ. թ. 21). — «Ի գործ իմաստութեան բախած էր» . (Բուզ. դ. 22):

Ունինք նաև սրտարախ բառը. որուն սիրոը վախէն կը բախի եւ կը բարախէ. դորի դորի կը նետէ: «Դողալ, սրտարախ սրտաթունդ լինել» . (Ոսկ. Կող. ճր. — Եփես. թ.) «Արտաթափ սրտարախ լինին յահէն» (Վեցօր. կ): Դարձեալ՝ կրծարախ:

Նարեկի մէկ օրինակին մէջ միայն կը տեսնուի այդ բարբարոս ձեւը եւ այդպէս

իրաւունք կ'ունենայ բառզիրքներու մէջ
մտնելու. ահա եղածը. «Ուր գրանն բադ-
իսի ոչ ինչ ազդիցէ: — Իրր ընդ վիմեղէն
լերին պնդութեան բաղխեցեալ ցնդին».

ՀՅ եւ լ.լ.:

Ոչ մէկ տարակոյս որ տգէտ օրինակողի
մը թմրած մէկ վայրկեանէն օգտուելով՝
մտեր են այդ դատերը, եւ թմրեցուցեր
զրեթէ տմրողջ մեր նոր սերունդը, որ
հիմա մոլեռանգօրէն ներս կը թիւէ զա-
նոնք ամէն անգամ որ բախիլ բայր գոր-
ծածէ, եւ շատ ալ կը գործածէ:

Այս սխալը կրնայ առաջ եկած ըլլալ
նաեւ բացիտնուրիւն բառին երեւոյթէն, եւ
կամ բդիսի ու չաղիսի բայերէն, որոնց մէջ
կան դատ զրերը, որոնք սակայն կրնան
աւ չգրուիլ, ինչպէս նաեւ ուղի բառէն,
որ շատ ստէպ կը զրուի ուիս, ինչպէս եւ
բուիս, որ ժխտական ձեւն է ուիսին, ոչ
ուիս, հեղեղ, այլ բուիս, բիումն, բղխելը:

Բախիլ բայր կ'ըլլայ նաեւ բարսիսիլ,
ինչպէս չաղիսիլը՝ չախչախիսիլ. զիտելի է
որ բախիլը բախրախիլ չ'ըլլար, մինչ չաղ-
իսիլը կ'ըլլայ չախչախիսիլ: Եթէ իրապէս
բացիսիլ ըլլար, պիտի գործածէին բախ-
րախիլ ձեւով. մինչ հայ լեզուն այդպիսի
բառ չի ճանչնար: Ասկ.ի Ապաշխարու-
րիսն ճառին մէջ կայ մէկ տեղ միայն.

Մի գորէք

2



«Մարմինս դողայ, ատամունքս բախրախեն»։ Նոյն ճառին մէջ կան սակայն եւ ուղիղները։ «Վասն ոչ բարախերոյ յեկեղեցւոջ»։ «Աղբատն զղուոն բարախերերկիւղիւ»։ — Ոսկեղարը բարախել կը ճանչնայ։ «Ծունկը նորա զմիմեանս բարախեին»։ (Դան. ե. 6) — «Գահէ ի զահ կործանեալը անկեալը բարախեին» (Կոչ. զ. 21)։ Յաջորդ գարերն ալ։ «Դոլրդումն, որոտ, բարախիւն»։ (Երգնկ.) — «Բարախմամբ կրծից» (Միւ. Աղօր.) — «... եւ ոչ բարախմունք ճայթմանց...» (Եղիշէ)։ — «... եւ բարախման եւ երիւրման ի զոչման ճայնին մերոյ» (Երգն. Քեր.), եւայլն, եւայլն։

Եթէ բաղիսել ըլլար բայը՝ պիտի չկըրնային երկու զիր միասին ջնջել եւ բարախել զրել. այլ պիտի զրէին բախրախել։ ինչպէս չեն զրած չաղիսելին մէջ՝ չաջախել, այլ չախչախել։ Ուստի՝

ՄԻ՛ ԳՐԷՐ

ԲԱՂԻԽԻԼ, ԲԱՂԻԽԵԼ, ԲԱՂԻԽՈՒՄ, ԲԱՂԻԽԻՆ

ԱՅԼ ԳՐԵցէՐ

ԲԱԽԻԼ, ԲԱԽԵԼ, ԲԱԽՈՒՄ, ԲԱԽԻԽԻՆ։

Դ.

ԱՄ ԳՐԵՑՔ

Ա. Մ Ե Ն Ք

ԱՅԼ ԳՐԵՑՔ

Ա. Մ Ե Ն Ք

**Տարորինակ երեւոյթ մը։ Եւ ովլ պիտի
կարծէր։**

**Հայ լեզուն իրանիդեայ կանոն մ'ունի,
որ է. հղակի բառ մը յոգնակի ընել զնե-
լով ք¹։ Այս է գրաբարի կանոնը։ Եթէ**

**Ա. Այս կանոնը ունի բացառութիւններ կնճռոտ պա-
րագաներու մէջ, որոնցմէ շատ հեռու է մերինը։**

**Այսինքն երբ բառ մը ըթ, ըր, ըդ վերջանայ՝ քէն-
ողականին ծայրը չհնց զներ այլ սեռականին։**

**Այսպէս ակն, համբ, աստղ բառերուն յոգնակիները
պետի ըլլային ըստ օրինի ակնք, համբք, աստղք. ասոնք.
անշուշտ ցուցանքներ են, ուստի ի՞նչ ըրեր են նախնիք.
առնց սեռականին վրայ զրեր են քէն։ Ակն-ական-ականք,
կամ ակուեք. համբ-համբը համերք. աստղ-աստեղ-աս-
տեղք. — Ա. Խառն հսլովման յոգնակիններն ալ կ'ըլլան
երկու ձեւով։ Անձն, անձին, անձինք. — Ասմե, մասին,
մասունք, եւն։**

**Փոխանակ քէի՝ կան, ուրիշ շատ վերջաւորութիւններ
յոգնակիի։**

**Այն. ադախին, ադախնայք. — Անք. յանց, յանցանք. —
իք. պարտ, պարտիք. կարծ, կարծիք. — Ոյք. բաշխ, բաշ-
խոյք. — Աշնք. աղուէս, աղուէսունք, առիւծ, առիւծունք. —
Ան. ձի, ձիան, իուժ, իուժան. — Անի. ազատ, ազատանի։**

ամենք զործածողը՝ եզակին ամեն զործածէր, անշուշտ շատ զարմանալի բան պիտի չըլլար. բայց եզակին ամեն զործածել եւ յոգնակին ամենք ընել՝ այս է երեւելին։ Ուստահայոց մէջ սովորական է, անոնց ամեն կը զբեն, յոգնակին ալ ամենք կ'ընեն։ Անոնց լեզուին քերականութեան թեզանիքները լայն են, ուզածդ կրնաս ընել, բայց մերը՝ ոչ։

Հին զրողներէն շատեր ունին այս ամենք ձեւը, եզակին ամեն զործածելով։ Նոր զրողներէն ալ շատեր նոյնպէս կը զործածեն։

Զէ, չի կրնար ըլլալ այսպէս։ Մեր լեզուին մէջ մարդ ուզածը չի կրնար ընել։ եւ ինչու ընել։ Հայ լեզուին մէջ երեք տեսակ հոլով կայ. նախորիւ հոլով, վերջանորով, եւ նախորիւ վերջանորով։

Նախորիւ հոլովները կը շինուին եզակի

կին, կանանի, բաղաքանի, նամականի. — Եամ. էշ, իշեան (էշեր, ականջը խօսի լ. կ.ին), խոզեան. — Եար, եր. բան, բանեար, բաներ. աչք, աչեր. — Խկ. մարդ, մարդիկ. — Կեար, բարձիկ, բարձկնեար, նաւակնեար, բազաքնեար. — Որայ, որեայ, արտ, արտորայ, արտորեայ. կալ, կալորայ, վանորայ. — Ուի. աչք, աչուի. — Ատան. այգի, այգեստան. անդ, անդստան. — Տի, ոտի. ծակ, ծակոտի, մանուկ, մանկտի. ոսկր, ոսկրոտի, փոր, փորոտի, եւն. եւն. բայց ոչ երբեք են վերջով բառ մը որ ունենայ սովորական կանոնէն տարբեր յոգնակի։

եւ յոգնակի ուղղականներէն. վերջահոլով
եւ նախզրիւ վերջահոլովները՝ եզակի եւ
յոգնակի սեռականներէն:

Առնենք քոյր բառը.

Եզ. ուղղ. Քոյր. Նախզրիւ ի քոյր, զքոյր,
Յոգ. ուղղ. Քորը. Նախզրիւ ի քորս, զքորս:

Եզ. սեռ.	Յոգ. Քերց
բացառ.	ի քեռէ
գործ.	քերբ:

Քոյր բառին յոգնակին քերք չեղաւ, այլ
քորք, եզակի ուղղականէն. յի զըին կո-
րուսաթը սովորական է այր, մայր, հայր,
եղբայր բառերուն մէջ, որոնք կ'ունենան
իրենց յոգնակինները արք, մարք, հարք,
եղբայրք, ՔՈՅՐՆ աշ՝ քորք:

Նոյն նման

ԱՄԷՆ, յամեն, զամեն.

Ամենի, յամենի, ամենիւ.

ԱՄԷՆՔ, ամենից, ամենիւք:

Անշուշտ ամենի գործածողները հայ
լեզուի ուղղագրական կանոնի մը հետե-
ւողութեամբ չէ որ ըրած են այդպէս: Այդ
կանոնը կ'ըսէ. Հայ լեզուն երկու բա-
ղաձայնէ առաջ և զիր չ'ընդունիր, այլ
միշտ ե: Ինչպէս հեղդ, իսեղդ, զեղիս, եղծ,
եղի, զատեշտ, եւն. եւն: Եթէ այս մտքով

են ըրած, զիտնալու էին որ բաղաձայն-ները պէտք է արմատական ըլլան. մինչ մեր պարագային՝ մէկ բաղաձայն է, քէն յոգնակիին ըլլալով. ուստի օրէնք, շէնք, Արէնք, դէմք, կը գրուին ե-ով. այսինքն ըստ օրինի՝ եզակին քէ մը կ'առնէ յոգնակի ըլլալու համար։ Շէն բառին յոգնակին կ'ըլլայ շէնք. օրէն՝ օրէնք. զէն՝ զէնք, ապա-շէն՝ ապաշէնք. տնօրէն՝ տնօրէնք. ժապաշէն՝ ժապաշէնք, եւն. եւն...

Ա.Մէնք ինչո՞ւ ամենք պիտի ըլլայ եւ ոչ ամենք։

Ա.Մէնք հեթանոս ձեւը գործածողներն աւելի՞ մեծ հայկաբան էին կամ են քան նոյն ինքն Բագրատունին, վերջին դարեւ-րու ամենէն մեծ հայկաբանը։ Հոմերոսի իլիականն ունեցողը թող բանայ 96 էջը (տպ. 1864), եւ կարդայ ութերորդ տողը.

Ա.Մէնք ընդ քեզ գամք ի վեդ...

Կրնա՞ր ամենք ընել. բացարձակապէս ո՞չ։
Նախնեաց մէջ յոգնակի ուղղական ձե-ւով ամենք չկայ. հոլովուածներ շատ. «ստեղծող ամենից»։ «ամենից զոյից»։ «փրկչին ամենից»։ եւն. եւն։ Բագրատու-նին ալ արձակի մէջ պիտի չզործածէր այդ ձեւը, այլ պիտի ըսէր «մեք ամենեւ-քին», բայց ոտանաւորի մէջ ստիպուեր

Ք այդպէս ընել. ինչ որ ուղիղ է. ամեն
բառը ոսկեղարքն օկսեալ ունինք, եւ հո-
լովումն ալ ըստ քերականական օրինի է:

Լսենք Այսոնեանն ալ. «Այս ամենը, գո-
յականս, որ եզակի ձեւով յոցնակի է,
ունի նաև յոքն. ուղ. եւ հայց. ԱՄԷՆՔԸ»:
ԶԱՄԷՆՔԸ»: (Քնն. Քեր. էջ 35):

Ուստի՝ եթէ հայ լեզուն կը սիրէք,

ՄԻ գրէք

ԱՄԷՆՔ

ԱՅԼ գրեցէք

ԱՄԷՆՔ

Ե.

ՄԻ գրէք

ՍՊԱՆԱՌԹԻՒՆ, ՍՊԱՆԻԶ

ԱՅԼ գրեցէք

ՍՊԱՆԱՌԹԻՒՆ, ՍՊԱՆԻԶ

ՄԻ զը ու մեղը. զե՞ռ տակաւին այսպիսի
այլանդակութիւններ կը վխտան մեր լրա-
գիրներուն մէջ: Մարդ չի գիտեր թէ ի՞նչ
է խմբագիրներուն գործը. ճանձ կ'որսան,
ի՞նչ կ'ընեն. չունի՞ն կաղամար մը, զրիչ
մը քովերնին՝ իրենց հրամցուած յօդուած-
ները կարդալու եւ սխալներն ուղղելու...

բայց եթէ իրենք ալ անտեղեակ են ու զիղին... ցաւալին աս է...

Զեռքս 1916ին արտասահման տպուած կարեւոր լրագրի մը մէկ հատորն ունիմ. ամբողջ սպանեուրիւն, սպանեիչ ձեւով. հայ ազգին ջարդերը կը նկարագրուին, ջարդուած հայերէնով մը... ցաւերնիս կրկին է. սիրտ բեր որ զիմանայ: Այս օրուան թերթերէն շատերն ալ նոյն սխալներով կ'երեւան:

Ուրեմն, հրեշային սխալ է գրել սպանեուրիւն, սպանեիչ:

Այդ բառերը կը կազմուին սպան արմատէն, բայց սպան-ան-ել, որ հարազատ եղբայրն է

տեսանել	գտանել
հասանել	անցանել
մտանել	թքանել
ելանել	պազանել
իջանել	խածանել, են

բայերուն: Ասոնց արմատն է տես, հաս, մոռտ, ել, էջ, զիտ, անց, բուք, պազ, խած: Այս բոլոր արմատները պարզ են, եւ որեւէ բարդութիւն կամ ածանցում այս պարզ արմատներէն է որ կը շինուին: Այսպէս տես-ան-ել բային տես արմատէն՝ ունինք տես-ը, տես-իլ, տես-արան, տես-ութիւն,

տես-ական, տես-արան, չտես, տնտես,
անտես, եւն, եւն, հաս, տհաս, հասուն,
հաս եւ խած առնել. մուտ-ք, անմուտ,
ծակամուտ, ել-ք, ելեմուտ, անել, վերելը,
վերելակել. էջ, էջք, վայրէջ, ելեւէջ. անց-
ազիր, ժամանց, վաղանց, եւն:

Ապանը առանձին չի գործածուիր, բար-
դութեանց մէջ՝ այո՛. մարդասպան, հայրա-
սպան, եւն: — Գոյականարար՝ Ապանուննի,
սպանուրիւննի, եւն:

Աղան արմատը աճեր է, եւ քովը դայ
մը բուսեր է, եւ եղեր է սպանդ. որմէ
սպանդարան, սպանդանց, Ապանդարաննետ
(Բաքոս), եւն: Այս աճումները եւ կամ
թէ նեցուկները բաւական գործ կը տես-
նեն մեր լեզուին մէջ. րեկը՝ երակ կ'ըւլայ,
րեկկը՝ երանց, տուն, ետու, օծը՝ հօծ, դիցը՝
եղից, եւն, եւն:

Ունինք նաեւ սկիզբն բառը. սկս-ան-ել
բային արմատն է սկիս. ասոր քով բուսեր
է րեն գիրը. բայց խարխուլ վիճակի մէջ
ըւլալով նու մըն ալ կանչեր է օգնութեան,
եւ եղեր է սկիսրն, եւ զի րեն գրէն առաջ
սկ գիրը չ'ապրիր, այլ պէտք է զայի փո-
խուի, փոխուեր է, եւ եղեր է սկիզբն.
ազրն բառն ալ վկայ այս գործողութեան:

Դառնալով մեր սպան արմատին, վերեւ
տեսանք որ իր ընկեր բայերը իրենց ար-

մատէն ածանցուեցան կամ բարդուեցան։
տեսէն ունեցանք տես-իլ, տես-ութիւն,
եւն։ այսպէս սպանէն ալ՝ ունինք ՍՊԱՆու-
թիւն, ՍՊԱՆումն։ Ոճիլներուն ամէնէն մեծն
է զրել սպաննորիւն։ Սպան-ԱՆ-ելին ան
զրերը յաւելուածական են, որոնք կը կոր-
սուին կատարեալի կամ արմատական խում-
բին մէջ՝ ըլլայ զրաբարի թէ աշխարհա-
բարի մէջ։ Գրաբարի մէջ ներկայի խումբը
կը պահէ յաւելուածական զրերը։ տեսա-
նեմ, տեսանեի, մի տեսաներ, մի տեսաներ,
տեսանիցեմ, տեսանել, տեսաներց։

կատարեալի խումբ, տեսի, տեսից, տես,
տեսէք, տեսեալ։

Աշխարհաբարի մէջ ալ նոյն պատմու-
թիւնն է որ տեղի կ'ունենայ, թէ եւ ոչ
պմէն բայերու մէջ։ ներկայի խումբ, կը
տեսնեմ, կը տեսնեի, մի տեսներ, մի տես-
ներ, տեսնելիք, տեսնելու։

կատարեալի խումբ, տեսայ, (ապառնին
տարբեր է պիտի տեսնեմ), տես, տեսէք,
տեսած, տեսեր։

Դերեւ յիշուած բոլոր բայերը՝ զրաբա-
րի կանոնին կը հետեւին։ տեսնել, հասնիլ,
մտնել, եղել, իջնել, անցնիլ, գտնել։ կ'ըլլան
տեսայ, հասայ, մտայ, եղայ, իջայ, գտայ,
անցայ, որ է ըսել յաւելուածական զրերը
կը կորսնցնեն՝ զրաբարի պէս։ բքանել,

պազմանել, խածանել կ'ըլլան բքնել, պազ-
նել, խածնել, եւ բուն գրաբարի պէս՝ բքի,
պազի, խածի:

Սպանանելը (սպաննել), կը զարտուղի
այս յիշուածներէն. սպանի կամ սպանայ
ըլլալու տեղ՝ եղեր է սպաննեցի. ինչպէս
յիմ վերջացող բայերու խումբին մէջ՝ մինչ
փախչիմ, բռչիմ, բայերը ուղիղ կերպով
կ'ըլլան փախայ՝ բռայ (գրբր. փախեայ,
բռեայ), հանգչիմը կ'ըլլայ հանգչեցայ, փո-
խանակ ըլլալու հանգայ, (գրբր. հանգեայ).
խրտչիմը խրտչեցայ, փոխանակ ըլլալու
խրտայ, (ինչպէս գրաբարի մէջ խրտեայ,
սարտեայ, հարրեայ):

Բայց հանգչիմ բային արմատը պարզ
է, սպանին պէս. եւ է հանգ. յան յաւե-
լուածական գիր. որով արմատն է որ պիտի
տայ մեզի գոյականը. հանգիստ, եւ ոչ
հանգջիստ, փախչիլէն՝ փախուստ եւ ոչ
փախջուստ, բռչիլէն՝ բռիչ, բռչանք, եւ ոչ
բռջիչ կամ բռջանք:

Այսպէս ալ սպանութիւն եւ ոչ թէ սպան-
նութիւն, սպանումն, եւ ոչ թէ սպաննումն:

Նոյնպէս ոճիր մեզը է զրել սպաննիչ:
իչ կը դրուի բայերու պարզ արմատ-
ներուն վրայ եւ կը կազմուին բայածա-
կաններ. վարիչ, սրբիչ, բառիչ, փրկիչ,
հարածիչ, ստեղծիչ, բնակիչ, արարիչ (առ-

նել՝ ընել, ստեղծել բայէն. ապանեիչ գրողը
պէտք է առնիչ գրէ եւ ոչ արարիչ. առնել
բային արմատը արար է, ինչպէս ապանա-
նելինը սպան. արար-իչ, սպան-իչ. ինչպէս
գտանելէն՝ գտիչ, եւ ոչ գտնիչ. կը լսե՞ս,
սպաննիչ գործածող, աչք ունի՞ս տեսնե-
լու, ականջ՝ լսելու):

Սպանեող ձեւը ուղիղ է աշխարհաբարի
մէջ. գրաբարի մէջ երկու ձեւն ալ գոր-
ծածուած կայ. տեսող եւ տեսանող. թէեւ
սպանեող գործածուած չէ գրաբարի մէջ՝
բայց աշխարհաբարի մէջ կը գործածուի,
եւ կանոնի հակառակ չէ. այսպէս է որ
կ'ըսենը տես-նող, գտ-նող, ել-լող (ելնող),
իշ-նող, եւն. որով նաեւ սպան-նող:

Գլուխ բանից խօսիցս՝

Մի՛ գրէք

ՍՊԱՆՆՈՒԹԻՒՆ, ՍՊԱՆՆԻՉ, ՍՊԱՆՆՈՒՄ

ԱՅԼ գրեցէք

ՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՍՊԱՆԻՉ, ՍՊԱՆՈՒՄ

Զ.

ՄԻ ԳՐԵՐ

ԺԼՆԵՎ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԺԼՆԵՒ

Կարծեմ միայն Յառաջ թերթն է որ
ուղիղ ձեւով կը զրէ այդ անունը։

Հայ լեզուն՝ լեզու ըլլալէն ի վեր երբեք
այլպիսի այլանդակ զլութիւն չէ տեսած
իր ծոցին մէջ։ Այ վերջին քանի մը տա-
րիներուն մէջ է որ բուսած է, եւ թէեւ
ուրիշ առիթներու մէջ ըսինք, յեղյեղեցինք
եւ ցոյց առւինք ուղիղը, բայց օգուտը՝
զրեթէ ոչինչ։

Անինք վերով սկսող բառեր. վանդակ,
վնամակ (միակը որ իրմէ վերջ ո ունի),
վարդ, վար, վեր, եւն։ — Բառերու մէջ՝
իրմէ առաջ միշտ ո գիրը կ'ուզէ. ասի՝
պամանդեայ կանոն. ժողովորդ, ծով, եւն։
— Բարդութեանց պարագային՝ երբ յա-
ջորդ բառը վերով սկսող բառ մըն է, վերը՝
կը մնայ՝ թէեւ իրմէ առաջ ո չգտնուի։

Այսպէս զօրք եւ վարել բառերէն՝ զօրա-
վար, ղեակ եւ վարել բառերէն՝ ղեկավար,
կարի եւ վերը բառերէն՝ կարեվեր, եւն. եւն։

Այս պարագային դուրս երբեք վեց չկ
գործածուիր:

Ժրեկին մէջ բարդութիւն չկայ, ար-
մատ բառ մըն է. չի կրնար այդպէս կո-
պիտ ձեւով գործածուիլ. պէտք է անպատ-
ճառ զրել. ժընեի. բուն ձեւն է Գինուա,
ըստ հին տառաղարձութեան:

Ահա հայերէն կարգ մը բառեր ուղիղ
ձեւով.

Եւ, պարզեց, ներզեց, ներքեց, դեց, ան-
դիդեց, քեց, քերեց, ռեց, տաեց, կեղեց, մին-
չեց, սեց, ստեց, արեց, բարեց, արդարեց,
իշրեց, տերեց, վերեց, ստորեց, ակներեց,
անձրեց, եւն. եւն:

Կարելի՞ է անձրեց զրել, արեց զրել:
Նոյնալէս սիսալ է պոլշելիկ զրել, պէտք
է զրել պոլշերիկ, ինչպէս կը զրեն Յառաջ
եւ ուրիշ քանի մը թերթեր:

Պարոնայք, քիչ մը յարգանք ունեցէք ձեր
մայրենի, նուիրական լեզուին հանդէպ. թէ
ոչ՝ մի՛ զրէք այդ լեզուով, մի՛ պղծէք զայն.
Հայ զրականութիւնը բան մը չի կորսըն-
ցներ եթէ զրկուի հայ լեզուին ուղղագրու-
թիւնը չգիտցողներուն զրութիւններէն . . .

Բայց եթէ կ'ուղէք զրել, այն ատեն
Մի՛ զրէք

ԺԸՆԵՎ

ԱՅԼ զրեցէք

ԺԸՆԵՎ

Ե.

ՄԻ ԳՐԵՑ

ԼՈԲԱՌՆՈՒ

ԱՅԼ ԳՐԵՑԵՑ

ԼՈԲԱՌՆՈՑ

Եւրոպական օ զիրը համապատասխանն
է մեր ո զրին. իսկ մեր օ զիրը՝ համա-
պատասխանն է եւրոպական ՈՒ զրելուն
որ ըստ նախնեաց առ է, եւ յետոյ օ փո-
խուած. Démosthène, Դեմոսթենէս. Diogène, Դիոգենէս. Dioscore, Դիօսկորոս.
Paulus = Պատղոս, Պողոս. Augustus
= Աւգոստոս, Օգոստոս:

Ուսաի բացարձակապէս սխալ է եւրո-
պական օ զրին դիմաց զնել մեր օ (աւ)
զիրը: Պոլիսը՝ ժամանակին Պոլիս կը
զրէին. հիմա վերջապէս սրբազրուած է,
եւ ամէն ոք ուղիղ կը զրէ:

Գրել Լօբարեօ՝ կոպիտ սխալ է. զրել
Լօբարեօի՝ կոպտութեանց կոպտութիւն:

Այս ցուցանք սխալը մուտ զտաւ մեր
մէջ ոտւսահայերէն՝ որոնք անխտիր կը զրեն
կօլոլենկօ, կօրգանօվ, կօնօ, Վօդօվօզօվ,
Ակօրօխօզօվ, ու նման ճիւաղութիւններ:
Չ զրով վերջացող բառ չունի հայ լեզուն,

այլ միշտ ոյ, հաւաքածոյ, արզոյ, անզոյ,
մեծարոյ, յիտոյ, պիտոյ, երեկոյ, հաճոյ,
դշխոյ, հեղաբարոյ, արտաքոյ, ներքոյ, եւն:

Ո զրով ունի միայն այս եւ քո բառերը
եւ ուցանել վերջացող՝ անցողական բայե-
րուն հրամայականները. կեցն՝ մատն՝, եւն:

Ուստի պէտք է զրել Լոբանեոյ: Հին
տառադարձութեամբ Լոկանեոյ:

Իէ զիրը նոռ զրէն առաջ ոայի կը փո-
խուի. դասնալ, երբ նուն կ'անհետանայ՝
ուն՝ ըէի կը փոխուի դարձայ. առնել
(զրբը.) արարի. ընթենուլ, արմատ ըն-
թերց, որմէ ընթերցարան, եւ ոչ թէ ըն-
թեոցարան. այս է հայ լեզուին անխա-
խուտ օրէնքը. որով պէտք է զրել Լոբանոյ:

Նոյնպէս պէտք է զրել Հիւկոյ, Հիւկոյի,
եւ ոչ թէ արդի Քերականութեանց սխալ
վարդապետութեան համաձայն՝ զրել Հիւկօ
եւ սեռականն ընել՝ Հիւկոյի: Այսպէս
ամէն անուն որ եւրոպական լեզուներու
մէջ օ զրով կը վերջանայ, պէտք է ոյ ընել.
իսկ բառերուն մէջ ո, ինչպէս տեսանք
վերեւ: Ուստի

ՄԵ՛ զրէք

ԼՕԲԱՆԵՈՒ

ԱՅԼ զրեցէք

ԼՈԲԱՆԵՈՒ

Է.

ՄԻ ԳՐԵՔ

ԶԵԶՈՒՔ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԶԵԶՈՒՔ

Զեզուք բառը կազմուած է սապէս,
Զ-է-զ-ուք:

Զ ժխտական մակրայ կամ մասնիկ. է՝
էական բայ. զ սաստկացուցիչ գիր. ոք
միջակ անուն:

Է էական բայը զրել և՝ սխալներուն
սխալը՝ ըստ մեր լեզուին, ուղիղ՝ ըստ
երեւանեան զրչութեան:

Զ զիրը կը զործածուի իբր յօդակապ
կամ իբր սաստկացուցիչ ածանց. ինչպէս
ուկէօծը կ'ըլլայ ուկէզօծ կամ ուկէզօծ.
արծարաօծը՝ արծարազօծ. թելզթել, զոյն-
զոյն: — Նոյնպէս աշացու, զաշացու.
անխուր, զանխուր, արտորդի, զարտուղի.
արմանալ, զարմանալ, գնալ, զգնալ, զրգել,
զգրգռել, կծել, զկծել, հստիլ, զնստիլ: Նոյն-
պէս սփոփիել, սթափիլ, սքողել բայերուն
ու զրերը՝ զայ են, բայց փոխուած են սէի
զի փ. լ. թ. թաւ զրերը իրենցմէ առաջ
զայ զիր չեն առներ:

Այդ միեւնոյն զան է որ մտած է չկորք
բառին է եւ ո գրերուն միջեւ եւ տեսակ
մը ուժգնութիւն տուած անոր՝ քաղցրա-
ցնելով հանդերձ հնչումը։ Խմաստը՝ ոչ աս
է, ոչ ան է. ոչ ներգործական է, եւ ոչ
կրաւորական։ Ուստի

ՄԻՇ գրէք

ԶԵԶՈՔ

ԱՅԼ գրեցէք

ԶԵԶՈՔ

Թ.

ՄԻՇ ԸՍԷՔ, ՄԻՇ ԳՐԷՔ
ՈՒՍՍՆԱԾ, ԶԻԶԱՆԱԾ, ԲԵԿԱՆԱԾ
ԱՅԼ ԳՐԵՑԷՔ
ՈՒՍՍՆԱԾ, ԶԻԶԱՆԱԾ, ԲԵԿԱՆԱԾ

Ճիշդ այսօր ազգային մը եկած էր.
Խօսակցութեան միջոցին ուսանած գործա-
ծեց. հէ՞ն որոտացի երեսին, մարդը լեղա-
պատառ եղաւ։

Սոսկալի բան է մեր լեզուին վիճակը։
Այս, սա կէս գիտուն զարգացածները,
որոնք կ'ապականեն լեզունիս։ Հասարակ
ժողովուրդին զաւակը երբեք ուսանած պիտի
չըսէր, սորված պիտի ըսէր անցնէր. այդ

կարծեցեալ զարգացածները զիտութիւն
կ'ուզեն ծախել, եւ կ'աւրեն կ'աղճատեն
լեզունիս։ Միայն ատի չէ, կան դեռ ու-
րիշ ցուցանքներ ալ, որոնց մասին առիթ
պիտի ունենանք խօսելու։

Տեսնենք մօտէն։ Առանեիլ բայց կը նմանի
ձիշդ բուսանիլին՝ ըստ ձեւին. իմաստով կը
տարրեթին. երկուքն ալ նոյն կերպով կը
լծորդուկն, այսինքն կրաւորակերպ, բայց
ուստիիը հասարակ բայ է. այսինքն՝ իմաս-
տը ներգործական, կերպը կրաւորական.
միւսը չեզոք՝ եւ նոյնպէս կրաւորակերպ։
Լծորդութիւննին նոյն նման։

Արմատ պարզ. ուս, բուս (բոյս), աև
յաւելուածական զիր։

Այդ, ամէն հայ բերան բուսնիլ, բուսաւ,
բուսած կ'ըսէ. ինչո՞ւ ուսնիլ, ուսաւ, ուսած
չըսենք։ Ինչո՞ւ այսպէս չլծորդենք։

Ահա կարգ մը բայել նոյն խմորէն։
Մեռանիլ, անկանեիլ, ազանիլ, ծնանիլ, սկսա-
նիլ, զիչանիլ, եւն։ Աւելցուր ասոնց վրայ
բոլոր անհմ յաւելուածական բայերուն
կրաւորականներն ալ։ — Մեռնիլ, մեռայ,
մեռած. իյնալ, ինկայ, ինկած. հազնիլ,
հազայ, հազած. ծնիլ, ծնայ, ծնած. սկսիլ,
սկսայ, սկսած. զիչանիլ. ասի փորձանա-
ւոր է, ժողովուրդը չէ գործածած՝ իր կնիքը
չէ զարկած վրան, եւ մեր զիտունները

զիջիլ, զիջանեցայ, զիջանած, հրէշային ձեւ-
երով կը գործածեն, ինչպէս նաև բեկա-
նել բայը, բեկանեցի, բեկանած:

Հիմա, ինդիրը պարզ է. ով որ կ'ուզէ
ուսնիլ գործածել՝ պէտք է հետեւի ընդհա-
նուր կանոնին. ըսէ ուսայ, ինչպէս բոշայ,
մեռայ, ծնայ, ինկայ, հագայ. ըսէ՝ ուսած,
ինչպէս բոշած, մեռած, ծնած, ինկած,
հագած, եւն:

Յաւելուածական բայեր են, պարզ ար-
մատով, որոնց մասին խօսեցայ «Սպանու-
թիւն» գլխուն տակ. հարկ չկայ որ նորէն
կըկնեմ հոս: Ուզողը աչք մը տայ անոր:

Զիջանիլ բայը իջանել ներգործակերպ
չէզոք բային կրաւորակերպ չէզոքն է, զայ
սաստկացուցիչ զրով:

Արդ իջանելը կ'ըլլայ իջայ, իջար, իջաւ,
անցեալ դերբայն ալ իջած: Ինչո՞ւ զիջա-
նիլն ալ չլծորդենք այսպէս եւ չըսենք.
զիջայ, զիջար, զիջաւ, զիջած:

Ժողովուրդը չէ գործածած այս բայը
եւ իր կնիքը չէ զարկած վրան. մեղք
կ'ըլլայ հիմա եթէ զրողները հետեւելով
ժողովուրդին ճաշակին՝ ըսէին այնպէս
ինչպէս ինքն ըսեր է:

Ոչ, չեն ըսեր, այլ կ'ըսեն, զիջիլ, զի-
ջանեցայ, զիջանած:

Անհեթեթութիւնը մէկ չէ՝ այլ երկու:

ԵՐԲ զիշանիլ բային յաւելուածոյ գրերը
ջնջելով զիշիլ կ'ընենք, պէտք է ամբողջ
բայը ըստ այնմ լծորդենք:

Առնենք օճանել բայը, աշխարհաբար
եղած է օճել եւ կը լծորդուի ճիշդ սիրելին
պէս, օճեցի, սիրեցի, օճած, սիրած, եւ ոչ
թէ օճանեցի, օճանած:

Զիշիլ պիտի լծորդուի ճիշդ խօսիլ,
յոգնիլ բայերուն պէս. խօսեցայ, յոգնեցայ,
խօսած, յոգնած. այսպէս զիշեցայ, զիշած.
եւ ոչ թէ զիշանեցայ, զիշանած:

Բային ներկան ըսել կը զիշիմ, կը զիշիս,
կը զիշի, եւ կատարեալն ընել զիշա-
նեցայ, բառ չկայ այս այլանդակութիւնն
ոքակող:

Կամ պէտք է ըսել. զիշանիլ, զիշայ,
զիշած, եւ կամ զիշիլ, զիշեցայ, զիշած.
ուրիշ ճամբար չկայ:

Գալով բեկանելին, աս ալ զուրկ է ժու-
ղովուրդին կնիքէն. ինք չէ գործածած, եւ
գրողները նեղը մտած՝ փոխանակ ուղիղը
գործածելու՝ ծուռը կը գործածեն:

Այս խեղճ բայն ալ կը լծորդուի բեկա-
նեցի, բեկանած սոսկումներով. ճարագատ
եղբայր է տեսանել, մտանել, եղանել ու
նման բայերուն. ըսէք. երանեցի, եղանած,
մտանեցի, մտանած, տեսանեցի, տեսանած...:

Կարելի՞ է «ժոյժ ունել ի ծաղուէ»:

Պէտք է ընել հոս ալ այն ինչ որ եղած
է լրանելին վրայ, որ նոյն ցեղէն է:

Ժամանակին աս ալ լրանեցի, լրանած
ձեւերով կը գործածէին, պոռացինք զոռա-
ցինք. նոր բայ մըն ալ շինեցինք, բողլքել,
հիմա վերջապէս ամէն ոք կը գործածէ ու-
ղիղ. լքել, լքեցի, լրած. բողլքեցի, բողլքած :

Բնեկանելն ալ՝ քանի որ բնեկնել չենք կը-
նար ըսել, պէտք է բեկել ընենք. ինչպէս
օծանելէն՝ օծել, լրանելէն՝ լքել, սկսանիլէն՝
սկսիլ, դիզանելէն՝ դիզել, զատանելէն՝ զատել,
եւն. եւ լծորդենք բեկեցի, բեկեցիր, բեկեց,
բնեկած. օծեցի, օծեցիր, օծեց, օծած: ՚Յանի
մը անգամ եթէ գործածուի, կ'անուշնայ,
եւ ամէն ոք ուղիղ կը գործածէ խօսքի մէջ
ալ. վճիռը բեկեց, բնեկանեցի տեղ. վճիռը
բնեկած, բնեկանածի տեղ:

Այսպէս. կը բեկեմ, կը բեկեի, բեկեցի,
բնեկած, ճիշդ ինչպէս կը դիզեմ. կը դիզէի,
դիզեցի, դիզած. դիզանել, բնեկանել նոյն
բայերն են. պարզ արմատ բեկ, դեկ. դեզա-
դեկ, սրտաշեկ, բնեկբեկիլ, եւն. բեկի, դիզի,
բեկ, դեկ. բնեկեալ, դիզեալ. եւն, եւ բոլոր
եմ վերջացող յաւելուածով բայերը¹:

1. Այսօր Արեւին մէջ ողբացեալ Օտեանի սա նախա-
ղասութիւնը կարդացի. «... շոգենաւը արդէն մատչած
էր քարափին», 1925, թ. 2050, «Տասնըվեց տարի ետքը»,
14րդ տող. Ուրիշ ատեն ալ մատյեցաւ զործածած էր:

**Ուստի
Մի գրէք**
ՈՒՍՅՆԱԾ, ԶԻՉԱՆԱԾ, ԲԵԿԱՆԱԾ
Այլ գրեցէք
ՈՒՍԱԾ, ԶԻՉԱԾ, ԲԵԿԱԾ:

Ժ.

Մի Գրէք
Ի ԲԵՐԱՆԵ ՎՈՒՄՄԵ
ԱՅլ Գրեցէք
Ի ԲԵՐԱՆՈՅ ՎՈՒՄՄԵ

**Եւրոպացի զրողները երբեմն երբեմն լաւ
տիներէն առածի կարգ անցած խօսքեր կը**

**Շնորհը չկայ վրան, որովհետեւ ժողովուրդին ժպիտը
չկայ: Ուրիշ խնդիր, թէ մատյիշ բայլ կրնայ զործաւ-
ծութիւն այդ տեղը: Ո՞չ: Մատյիշ բայլ միշտ անձի հետ
եւ անձանց համար կը զործածուի, «Մատեաւ Յակոբ,
Մատուցիալ Ալբահամ, մատեան աղախնայցն, մատեաւ
Լիա. մատեաւ Յովուչփ, մատի՛ք առ Տէր», եւն, եւն:**

**Մատյիշ կը նշանակէ դարձեալ մատուցութիւն, նուիրութիւն.
եւն. «մատչին խունկը. — պատարագ մատյի. դու ես որ
մատուցանես, և մատյիս», եւն, եւն:**

**Մատյիշ՝ փախէիլին, հանգիլին ցեղէն է. Հծորդուեր է
հոս երկրորդին պէս. բայց այդ բայլ չի կրնար կեանք
ունենալ մեր աշխարհաբարին մէջ, պէտք է երթայ մտնէ
իր հանգիստը՝ գրաբարին ծոցը, եւ ոչ ոք թող փորձէ
զուրս հանել զինքը: Գրաբար ամէն բայի արտօնուած
չէ աշխարհաբարի դռնէն ներս մտնել, թողունք լծոր-
զութիւն սոսկումը:**

գործածեն. Լառուս կանուխէն այդ հոգը
յանձն առած է, եւ զանոնք այբուբենի
կարգով՝ իրենց մեկնութեամբ շարած է,
եւ ամէն ոք կ'օգտուի, եւ ուղիղ կերպով
կը գործածէ։ Մեր մէջ չկան այդ կարգի
հնարաւորութիւններ, ու երբ մեր գրողներն
ալ ուզեն սանկս զրաբարէ փախցունքներ
ընել, կը մոլորին։ Յիշածս շատ գործա-
ծուածներէն է, եւ միշտ այդպէս սխալ
գործածուած։

Բերան բառը չորրորդ հոլովման տակ
կ'երթայ՝ ըստ Բագրատունեան կարգա-
զրութեան. ա, ե, ի, ո, ու, (ասոնք կանո-
նաւոր) երկուք ալ խառն ի-ա, եւ ո-ա.
որով կ'ըլլայ եօթը, իրմէ առաջ եօթն +
եօթը տեսակ հոլովում կար ու կայ դեռ։

Որով՝ բերան, սեռական՝ բերանոյ կ'ըլ-
լայ. բացառականը կը շինուի սեռականէն.
կը դնենք առջեւը ի գիրը կ'ըլլայ ի բե-
րանոյ. (սեռականին մէջ յիով վերջացող
բառերը բացառականին մէջ անփոփոխ կը
մնան, միայն նախղիրը կ'առնեն. Հայկայ,
ի Հայկայ. գետոյ, ի գետոյ. բերանոյ, ի
բերանոյ. եկեղեցոյ, յեկեղեցոյ. եւն։

Ուստի

Մի՛ զրէք

Ի ԲԵՐԱՆԵՒ

ԱՅԼ զրեցէք

Ի ԲԵՐԱՆՈՅ

ԺԱ.

Վերջերս հանդիպեցայ նոյն կարգի ուրիշ նման ձեւի մըն ալ։ Մէկը գործածեր էր. «Վայ քեզ քաղաք, որ թագաւոր քո մանուկ է»։ Պէտք է ըլլայ. «Վայ քեզ քաղաք, որոյ թագաւոր քո մանուկ է»։ Նման սա ձեւերուն. «Որոյ ձեռն իր գոսացեալ էր»։ — «Որոց ձեռք իրեանց յանօրէնութեան են», եւն, եւն. փոխանակ ըսելու. որոյ թագաւորդ, որոյ ձեռնն, որոց ձեռքն, եւն։ Այն ձեւը՝ բուն հայկական՝ ահա Պատարագի սա աղօթքին մէջ. «Տէր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքնին է, ... որոյ ողորմութիւնդ անչափ է», եւայլն, կրնար բսել «որոյ կարողութիւն քո, որոյ ողորմութիւն քո»։

Կանոնը. Հոլովուած յարաբերականին քով աւելցնել նոյնահոլով զերանուն մըն ալ. ըստ չփակրէնի։ Մեր իսեզմ լեզուն ինչեր չեղած, հոռմըցած ալ է, լատինացած ալ է, ֆրէնկացած ալ է, տաճկըցած ալ է։ Բազրատունին չ'ըսեր տեղ մը. «Այլ առ ի քաղցրանալ ի ճաշակ հելլենակացն՝ պարտ է յիրս յիրս հելլենանալ», այսինքն հոռմընալ, բայց ոչ Դաւիթ Անյաղին պէս, կամ ունիթոռներուն, որ

հայ լեզուն ուզեցին պատուաստել յունա-
րէնին եւ լատիներէնին վրայ։ Ոսկեղարու
նախնիք ալ քիչ տեղեր հոռմցած են,
կամ ասորացած, բայց խելքով, ճաշակով
այնպէս որ զգալի չէ եղած շատ։ Փանի
թարգմանիչ պիտի կարենաս գտնել որ
չհոտի քիչ շատ այն լեզուն՝ որմէ թարգ-
մանած է։ Եւ ի՞նչ ըսես այն մոլեուանդնե-
րուն՝ որոնք ֆրանսական բացատրութիւն
մը՝ ձեւ մը տեսածնուն պէս աշխարհա-
բարի մէջ, կը զայթակղին, գոյներնին կը
նետէ. . . եղած է աշխարհի մէջ լեզու՝
որ ուրիշ լեզուէ ազդեցութիւն չկըէ կամ
կըած ըլլայ։ . . .

Վերի զործածուած ձեւն ալ կայ մեր
լեզուին մէջ, այնպէս որ եթէ ես ինքս զոր-
ծածած ըլլայի զայն եւ մէկը դիտողու-
թիւն ընէր, շուտով պիտի փակէի բերանը։

Յարաբերականն անփոփոխ պահել, եւ
յարաբերականին հոլովով դերանուն մը
տնկել. «Աստուածութիւնն՝ որ բարութեանց
ազբիւր են կամք նորա. (պիտի ըլլայ որոյ
կամքն, նորան սապատ զցելով)։ — «Եթէ
իցէ որ գործ իւր ոսկի իցէ», եւն. (պիտի
ըլլայ որոյ գործն)։ «Վայ քեզ քաղաք, որ
թագաւոր քո մանուկ է»ն ճիշդ այդ ձեւին
տակ կ'երթայ. բայց գործածողը չեմ կար-
ծեր որ գիտակ ըլլար ասոր։ Ուստի լաւ

է որ երբ օրինակ մը կը բերուի գրքէ մը,
 զործածուի այնպէս ինչպէս զրուած է հոն:
 Եւ յետոյ, պէտք է զգուշանալ անկանոն
 կանոններու հետեւելէ: Դեռ աւելի զուար-
 ճալիները կան, եւ ոսկեղարէն. եւ ով ըստ
 թէ ինչ որ կայ ոսկեղարու մէջ՝ ոսկի ըլլայ
 բոլոր. հոն կայ երկաթ ալ, պղինձ ալ,
 խեցի ալ... այս ձեւը տաճկական է, բայց
 տաճիկներէն առած չենք. հոս տաճկլընալ
 չկայ. անոնց յարաբերականը անհոլով
 բայց ատիպուած են այդ ձեւը տալ:
 Բայց մեր յարաբերականը կը հոլովուի,
 ովով տաճկլընալու կամ չփորնալու պէտք
 չտնինք. եթէ գրքէ օրինակ մը պիտի բե-
 րենք՝ պէտք է բերենք այնպէս ինչպէս որ
 զրուած է. իսկ եթէ մենք պիտի գրենք,
 այն ատեն ջանանք չփոխել ազգութիւն-
 նիս, եւ ըսենք մեր իսկ լեզուով: «Որոյ
 թագաւորդ մանուկ է»: Բայց հոս՝ պէտք
 է ըսուի անպատճառ

«Որոյ թագաւոր քո մանուկ է»,
 Եւ ոչ թէ
 «Որ թագաւոր քո մանուկ է»:

ԺԲ.

ՄԻ ԳՐԵՔ

Ա.ՐՏՍՈ.ՍՈՒԽԵՔ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

Ա.ՐՏՍՈ.ՍՈՒԽԵՔ

Երկու անգամ է կը հանդիպիմ այդ
ձեւին. նուն աւելորդ է: Արտասուք բառը
յոզնակին է արտաւար (արտօսր) բառին:

Արտաւար, սեռական՝ արտաշուշ. լր վեր-
ջացող գոյականները ընդհանրապէս սե-
ռականին մէջ եր կ'ըլլան, ինչպէս համր,
համեր, տարր, տարեր. յոզնակիներն ալ
համերք, տարերք, եւն. կայ մեղր գոյականը՝
որուն սեռականը կ'ըլլայ մեղու (ինչպէս
նաեւ մեղեր), բայց յոզնակի չի գործածուիր.
պիտի ըլլար մեղուք, որ պիտի շփոթուէր
մեղու միջատին յոզնակիին հետ, կամ մե-
ղերք պիտի ըլլար, բայց չէ եղած ոչ մին
եւ ոչ միւսը: — կայ ծաղը բառն ալ,
որուն սեռականն է ծաղու (ծաղեր ալ կայ)
բայց յոզնակի չունի: Ասր բառն ալ՝ առու
կ'ըլլայ, բայց աս ալ յոզնակի չունի:

Սակայն ունինք կարգ մը ածականներ՝
փոքր, մանր, բանձր, բարձր, բաղցր, կարծր
որոնց սեռականը ու կ'ըլլայ. յոզնակի
ուղղականը ունք, նուի մը յաւելումով.

փոքրութեք, մաևութեք, բանձութեք, բարձութեք,
քաղցութեք, կարծութեք:

**Երեց բառն ալ՝ որուն սեռականը երիցու
կ'ըլլայ, յոգ. ուզդականն է երիցութեք:**

**Արտասար բառը ասոնց համեմատ կազմած
է իր յոզնակին, բայց առանց նուի.
Նուն մտած է աշխարհաբար արցութեքին մէջ։
Այս միայն չէ, այլ վիճ զիրն ալ ինկած՝
թեթեցած է. վիճ զրին անկումը կը տեսնուի նաեւ կաշի բառին մէջ՝ որմէ կաշշիկ
(կօշիկ), եւ կաշի՝ առանց վիճի. ունինք
առատ (օձառ) եւ առառ. ունինք արացտ
(արօտ) բառը որմէ արածել՝ արածել (տիւն
եւ ծայ լծորդ են, տատանիլ, ծածանիլ,
տիտ, ծիծ, մերկատիտ). եւն. եւն։**

**Այսպէս ւիւնը իյնալով եղած է՝ արտասութ. որմէ բուսած է արզի արցութեք բառը։
Նախ սկսած է գործածուիլ արտառնիք, եւ
զի տո կամ սո հաւասար են ցոյի, կրտսեր
— կրցեր, կոմ իմաստ, իմաց, զգեստ,
զգեաց. զգաստ, զգաց. ուրաստ, ուրաց.
եւն. ըստ այսմ, տար փոխուած է ցոյի, եւ
ելած է մեր արզի արցութեք բառը։ Ուստի**

Մի՛ զրէք

ԱՐՏԱՍՈՒԹԻՒԹ

ԱՅԼ զրեցէք

ԱՐՏԱՍՈՒԹԻՒԹ

Գրեցէք

ԱՐՑՈՒԹԻՒԹ

ԺԳ.

ՄԻ ԳՐԵՔ

ԵՂԵՐԳ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԵՂԵՐԳ

Գայթակղեցուցիչ սխալ մը, որ կը տեսնուի թէ զրցերու եւ թէ լրագիրներու մէջ:

Եղեր բառը արմատ բառ մըն է, որ այսպէս եզակի չի զործածուիր. զործածուելու համար նու մըն ալ կը կանչէ օգնութեան, եւ կ'ըլլայ եղերն. բայց որովհետեւ նու զիրը իրմէ առաջ ըէ չի կրնար տեսնել՝ կ'ըլլայ եղեռն. բառ մը որ ամենուն ծանօթ է, եւ շատ զործածուած, մանաւանդսա մեր դժբախտ իրականութեան մէջ:

Յոզնակին կ'ըլլայ եղերունք կամ եղերք: Եղեռն բառէն ունինք եղեռնազործ, եղեռնարիւր, եղեռնալուր, եղեռնատոր, եղեռնային, եւն: Եղերէն ալ ունինք. եղերական, եղերամայր, եւն: Երբ նուն պահենք՝ պէտք է ուայ զործածենք. երբ չպահենք՝ ըէ: Եղերէն ունինք նաեւ ԵՂԵՐԵՐԳ, ինչպէս կայ ողբերգ, որոնցմէ եղերերզուրին եւ ողբերգուրին բառերը:

Եղիրդ բառը սխալ է կ'ըսենք, որովհետեւ արմատը եղ չէ որ երդ աւելցնելով՝ կազմենք եղերդ բառը, ինչպէս կ'ընենք ողբ եւ երդ բառերով՝ ողբերդ։ Այլ եղերդը եղեւնին յոգնակի մէկ ձեւն է, զոր բարդելու համար՝ պէտք է յոգնակի քէն ձգենք։ Դուռն բառն ալ եղեւնին պէս կրկին յոգնակի ունի դրունք եւ դուրք, որուն սեռականը կ'ըլլայ դրաց, ի դրաց, դրօք. առ դուրս, եւն։ Մեր աշխարհաբարի դուրս բառն ալ ասկէ է։ Ուստի

Մի գրէք

ԵՎԵՐԵՐԳ

Այլ գրեցէք

ԵՎԵՐԵՐԳ, կամ ԵՎԵՐՔ։

Եղեւնով բարդուածները՝ գէշ իմաստ ունին, իսկ եղերով բարդուածները՝ ողբական, տիրական։

ԺԴ.

ՄԻՇ ԳՐԵՔ

Ա.ՄԱ.ԹԱՆՈՅ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

Ա.ՄԱ.ՐԱՆՈՅ

Միեւնոյն երեւոյթն է. ոայի՝ ըէի խընդիրը։ Ամառն եւ ձմեռն բառերուն մէջ երբ նուերը հեռանան՝ ոայերը ըէի կը փոխուին. կ'ըլլան ամարան կամ ամարայնոյ, ձմերան կամ ձմերայնոյ. յոզնակիներն ալ ամարունք եւ ձմերունք։

Եւ ինչպէս եղեռնին մէջ տեսանք, նուն երբ մնայ՝ ոան ալ կը մնայ իր տեղը։

Ամառնամուտ, ամառնային, եւն։

Ամարանց, «Ամարանոցաց պահակս»։ (Խոր. ք. 7). «Նստէր յամարանոցի վերնատանն»։ (Դատ. գ. 20). Ամարասուն (Ազար.) – Ամարասուն (Խոր. ա. 16), եւն. եւն։ Նոյն նման ձմեռնէն ալ ունինք ձմեռնամուտ, ձմեռնաձնի, եւն. ձմերային, ձմերել (բայ), ձմերոց. «Ծիծուան յառաջ քան զաշունն ի ջերին տեղիս ի ձմերոց երթալոյ» (Եղեիկ)։

Բսինք, կրկնեցինք երեքկնեցինք թէ և զիրը իրմէ առաջ ո կ'ուզէ միշտ. բայց կան բացառութիւններ, որոնց ուշ պէտք է դնել։

Այսինքն, երբ արմատին մէջ իրարմէ հեռու են, եւ հոլովուելու կամ բարդուելու պարագային է որ իրարու կը մօտենան, ու զիրը ույշի չի փոխուիր. ինչպէս զարուե, զարնահ, վերին, վերեական, կրնալ, եւն. որովհետեւ զարնանը գար(ը)նան է, վերինը՝ վեր(ը)նական. կրնալը՝ կարենալ:

Բացառութիւն մը միայն կու գայ միտքս. առնապան. պէտք է ըլլար սրնապան, պահպանակ սրունից, բայց առնապան ըրել են նախնիք. «Առնապանը պղնձիք ի վերայ բարձից նոցա» (Ա. Թագ. ժէ. օ):

Ուրիշ դիտելի կէտ մըն ալ, ոև վերջացող բառերուն մէջ ըսինք որ նուն երբ հեռանայ՝ ուն ըէի կը փոխուի. բայց երբեմն ալ չի փոխուիր. ուն՝ ույյ կը մնայ, երբ ձայնաւոր գայ իրմէ վերջ. ձեռն, ձեռին, (բայց բաղաձայն եկած պարագային՝ կը փոխուի. ձերը, որ ձեռամբ զործիականին ամփոփոյցն է. եւ կ'ունենանք ձերբակալել, որ է ըսել ձեռքով բռնել, եւ ձերբազատ). ուն՝ ուստի, բռնեն բռնի, զառեն զառին, դառն՝ դառին, բռնեն բռնին, սառն՝ սառին, սառամանիք, խոռո՞ն խոռի, եւն: Ուստի

Մէ՛ զրէք

ԱՄԱՅՆՈՅ

Այլ զրեցէք

ԱՄԱՅՆՈՅ

Մէ՛ զրէք

ԺԵ.

ՄԻ ԳՐԵՔ

ՔՆՔՈՅՇ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՔՆՔՈՒԽ

Համատարած սխալ մը, սիրուած մեր
բոլոր բանաստեղծներէն։ Երեւոյթներ կան՝
որոնք ինծի շատ զարմանք ազդած են.
մէկն ալ աս է։ Հոն՝ ուր պէտք է ոյ պա-
հել՝ չեն պահեր, ու կ'ընեն. եւ ուր որ
ու պէտք է պահել՝ ոյ կ'ընեն։

Օրինակով բացատրեմ. ոյժը կը գրեն
ուժ, նոյն իսկ ուղղականին մէջ. աշխոյժը՝
կ'ընեն աշխուժ. զոյժը՝ կ'ընեն զուժ. անոյշը՝
անուշ. իսկ քննուշը՝ որ ուղիղ ձեւն է՝
կ'ընեն քննոյշ. կարելի՞ է խելք հասցնել։

Կան այսպիսի ուրիշ երեւոյթներ ալ,
որոնց մասին պիտի խօսինք յաջորդաբար։

Քննուշ բառը սխալ է գրել՝ քննոյշ։

Ահա օրինակներ՝ բուն իսկ Ոսկեղարէն. «Քնքանօք իմն պչընեալ» (Ոսկ. Եփես. ի.). — «Զարդ խոնարհութեան զո՞ր կոչիցէ. յորժամ ի քնքնելոյ ի յօցտելոյ հանգուշն զիւրեաւ ամփոփիցէ» (Ոսկ. ա. Տիմ.). — «Անմիտս եւ անհնազանդս եւ քննուշս սնու-
ցանեմք զորդիսն» (Ոսկ. Եփես. իա.). — «Քնքուշ սնանի, զիրգ լինի» (Ոսկ. բ. Տիմ.).

կան դեռ Քերշուրին, քերշիլ, քերշենալ,
քերշեցուցանել. եւն. եւն: Այս տեսնուեա-
ցաւ: Հիմա ուրիշ բան մըն ալ ընենք:

Ոյ ձեւը կը փոխուի որի. անոյշը կ'ըլլայ
անուշակ, անուշուրին, անուշեղեն. զգոյշը՝
զգուշուրին, զգուշաւոր. յոյսը, յոշալ. զոյել,
զունաւոր, եւն:

Եթէ քերոյշը քերոյշ ըլլար՝ պէտք էր
ըսէին Քերոյշուրին, քերոյշանք, քերոյշիլ:
Բայց այսպէս չեն ըսեր նախնիք, այլ
քերշուրին, քերշանք, քերշիլ. մեզի հասկը-
ցնելու համար որ արմատին մէջ ու է եւ ոչ
թէ ոյ: Ուն կը փոխուի ըթի. ոյ կը փոխուի
որի: Հոտ ըթերը կան, բայց չեն հնչուիր:

Անոյշը՝ կ'ըլլայ անուշակ, եւ ոչ թէ
անուշակ, անուշուրին եւ ոչ թէ անուրին: Բոյժ՝
բովթել եւ ոչ թէ բովել. տոյժ՝ տովթել
եւ ոչ թէ տօնել, ժոյժ՝ ժուճել եւ ոչ թէ
ժժել. յոյս՝ յոշալ եւ ոչ թէ յալ, եւն, եւն:

Բայց շամքոյշ՝ շամքշիլ, նոյշ՝ նշենի,
ապոյշ՝ ապշուրին, փոյշ՝ փշալից. փաղա-
քոյշ՝ փաղաքշիլ. Քնքուին ալ՝ քերշենի,
քերշանք՝ քերշիլ, եւն: Ուստի

ՄԻ-ՊԵՐ

ՔՆՔՈՒՅՇ

ԱՅԼ ԳՐԵԿԵՐ

ՔՆՔՈՒՅՇ

Ճ.Զ.

ՄԻՇ ԳՐԵՔ

ԽԵԼԱՐ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԽԵԼԱՐ

Ընդհանրացած կոպիտ սխալ մը :
 Սխալը որբան անհեթեթ՝ նոյնքան մեծ
 եղաւ ուրախութիւնս տեսնելով ուղիղ ձեւը
 Տէվրիշի «Պախըճին» պատմուածքին մէջ
 (Մշակ 1929, Ապրիլ 23, թ. 340):

Լերան տրդան, այծեամին պէս իւնիթ ԽԵԼԱՐ :

Բարենիշ մը Տէվրիշին եւ Մշակին :
 Ագաթանգեղոսի մէջ (1862ի տպագր.)
 երկու անգամ զործածուած է այդ բառը .
 «... զի ասացեր եթէ ԽԵԼԱՐԻ են թա-
 գաւորք որ պաշտեն զնոսա» : (Ե. զԼիսուն
 վերջերը, էջ 57):

Այս բառը մոռցուած է Հայկակեան բա-
 ռարանին մէջ : Երկրորդ օրինակ .

«... պակուցեալը շռայլութեամբն մե-
 ղաց, զիւցախելԱՐ մրրաւ զնային ի մէջ
 ծովացեալ մեղացն չարութեան» (Յասա-
 չարանին վերջերը, էջ 25): Ասի կայ Հայ-
 կազեանին մէջ :

Աւստի, ով որ հայ լեզուն կը սիրէ
թող զրէ

ԽԵԼԱԾ, խենթ ու խերար
եւ ոչ թէ

ԽԵԼԱԾԻ, խենք ու խերառ:

ԺԷ

ՀԵՏՈ.ԳՈՅ

ԵՒ ԱՇ ԹԷ

ՅԵՏՈ.ԳՈՅ

ԵՐ. ՏՐ. Անդրէասեան, իմ պատուական
հայրենակիցս, Ազգարարի մէջ (թ. 782),
«Յետագայ րէ Հետագայ» խորազրով յօ-
դուածիկով մը, ինը որ «Յետագան Յե-
տագայ» կը զրեմ կ'ըսէ, հաւանական չի
գտներ իմ փաստարկութիւնս: Ու ինըն ալ
եր կարգին իր փաստերը կը թուէ:

Ամենամեծ հաճոյքով է որ կը պատաս-
խանեմ, եւ պիտի ուզէի որ ուրիշներ ալ
եթէ ունենան որեւէ տարակոյս սա կամ
նաև բառի մասին, ընէին իլենց տռարկու-
թիւնները, ինդիրը աւելի՝ եւս լուսաբա-
նելու համար:

Ես շատ չեմ ծանրացած նիւթին վրայ, ինձի համար շատ յստակ, շատ պայծառ ըլլալուն։ Հիմա որ առիթը եկաւ, աւելի մօտէն շօշափենք հետն ու յետը։

Կ'ըսէ յարգելի հայկաբանը. «Նախ զայ իրքեւ արմատ կը ծառայէ Գամ բային, ինչպէս մնայ, մնաց, Մնամ բային. կայ, կաց, կամ բային. . . . : Երկրորդ՝ յետ կը նշանակէ ետքը, ետեւ, ետեւէն (ես կ'ընդգծեմ), այնպէս որ յետագայ կը նշանակէ ետքը, ետեւ, ետեւէն եկող. — Յետագայ իրողութիւնները, եւն. եւն»։

Յետ իրաւ է թէ կը նշանակէ ետքը, ետեւ, բայց ոչ ետեւէն. որով յետագայ չի կրնար ետեւէն եկող նշանակել, այդպիսի բառ եթէ գոյութիւն իսկ ունենար։

Ահա քանի մը օրինակներ. Յետ գերութեան, գերութենէն վերջ. — Յետ յարութեան, յարութենէն վերջ. — Յետ վեց աւուր, վեց օր ետք. — Յետ ամենեցուն, ամէնքէն վերջ. — Յետ այսորիկ, ասկէ վերջ. — Յետ որոյ, որմէ վերջ։

Այս յետերէն ո՞րը ետեւէնի իմաստ ունի, կամ կրնայ երքեք ունենալ։ Երբ կ'ըսեմ յետ որոյ, կը հասկնամ՝ որմէ վերջ. Երբ կ'ըսեմ զնետ որոյ, զորոյ զնետ, կը հասկընամ՝ որուն ետեւէն։ Գնային զնետ նորա. կ'երթային անոր ետեւէն։

Իսի թէ յետազայ բառ գոյութիւն չունի,
նոյնը կ'ըսեմ դարձեալ միւսանգամ. յետը
կը գործածուի զացողին, մեացողին համար,
եւ ոչ թէ եկողին. «յետս յետս չոգան».
«երթ յետս իմ». յետամնաց. յետնորդ,
յետածին, եւն. եւն:

Եթէ յետազայ բառ գոյութիւն ունենար
չեմ ըսեր ետերքն եկողի, այլ նոյն իսկ վեր-
չեն եկողի իմաստով, Մովսէս Խորենացի
պիտի կործածէր սա խօսքին մէջ. «Մեծն
Հոմերոս այնքան կարաց գերազանցել
զամենեքումբք, մինչ զի ի վերչէ եկեալքն
եւ ոչ լսող անգամ արժանաւրապէս նո-
րայն կարացին լինել քերթութեանց»:

Փոխանակ ըսելու ի վերչէ եկեալքն՝ պիտի
ըսէր յետազայքն: Բայց չէ ըսած, որով-
հետեւ այզպիսի բառ գոյութիւն չունի մեր
լեզուին մէջ:

Անոր համազօր գեղեցիկ բառն ունինք
արդէն, եւ է՝ ապազայ, եւ շատ գործա-
ծուած է նախնեաց մատենագրութեան մէջ:
Յետազայ երբեք պիտի չնշանակէր ետերքն
եկող. ոյլ յետոյ եկող. վերչէն եկող. ասոր
պէտքը կը լրացնէ արդէն ապազայ բառը:

Մեր հայրենակիցը «կը խնդրէ որ յայ-
տագրեմ թէ ո՞ր մատենագիրը ո՞ր դարուն
մէջ, կամ ո՞ր մատենագիրները ո՞ր դարե-
ւուն մէջ գրած են յետազայ, յետազայք,
և յետազայս, յետազայից»:

Պատասխանս. ո՞չ մէկ մատենագիր ո՞չ
մէկ դարու մէջ գործածած չէ եւ ո՞չ մին
այդ բառերէն։ Գործածուածները բոլոր
հետագայ են, եւ ահա.

«Ծննդոց եւ հետագայ մանկանցն։ Նման
սմին եւ հետագայս (Պիտ.), — Զորս հետա-
գայս (բան) զայսոսիկ հաստատեսցէ։ Որ-
պէս եւ հետագայ կարգ պատմութեանս
յայտ առնէ (Ոսկ. Գ.Ճ.). — Որպէս եւ հետա-
գայս ցուցանէ բան։ Հետագայ բանիւ,
զոր ասէր (Խոսր. Բրս. Արկ.) — Զանուն,
զբայ, եւ զնետագայս նոցա զմասունսն
(Մագ. քեր.). — Եկայր կերայր, եւ հետա-
գայիշքն զարթուցանէ զնոսա։ Զոր եւ հե-
տագայ բանիւ յայտնէ։ Զսոյն խորհուրդ
եւ հետագայ ձայնիւ նշանակէ. (Գե. Ես.):

Կայ նաեւ հետակայ բառ մը. նոյն հե-
տագայի իմաստով. ի հետակայում տեսա-
որութեան ուսցուք (Սահմ. ա.։). — Որպէս
եւ ի հետակայում ասէ (Միւ. Երեմ.). —
Հետագայ բան, բանը, եւն։

Նորայր ալ իր բառզրեին մէջ սունա-
րատին զիմաց կը դնէ. Յաջորդ, հետա-
գայ։ Զեմ զիտեր թէ ի՞նչպէս այդ սխալ
զբութիւնը մտեր է ի՞նչ ի՞նչ բառզիրքնե-
րու մէջ. քանի որ նախնեաց մէջ սխալ
ձեւով ո՞չ մէկ օրինակ կայ։

Զեռքիս տակ ունիմ Արշալոյս Արարա-

տեսան թերթը, ուր հետագայ բառը ուղիղ ձեւով գործածուած է, «Հետագայ յայտաբարութիւնը»։ 1841, թ. 33. — «Հետագայ նամակը»։ 1841, թ. 116։ Հիներն աւելի նախանձախնդիր էին ուղիղ գրելու։

Եթէ կըցայ համոզել պատուական հայրենակիցս, պիտի խնդրէի որ ինքն աւ ասկէ յետոյ հետագայ զրէր, եւ ոչ թէ յետագոյ։

Զանց կ'ընեմ խօսիլ մեր խնդրէն դուրս եղող ինչ ինչ բաներու վրայ, օր. յետամուտ, եւայլն, ժամանակ չունիմ. ուրիշ առթիւ կ'անդրադառնամ ատոնց երբ բարդութեանց վրայ գրեմ։



ՊՈ.ՏՈ.ՍԻՄՆԱԼ ԼԵ ՖՈՅԵՐ ԹԵՐԹԻՆ

Բարիզի Le Foyer ֆրանսահայ թերթը
իր 15 Յուլիսի 18 թիւին մէջ «Ուղղա-
գրական դասեր» վերնագրին տակ կը դե-
գերի Բազմավեպի մէջ մեր հրատարակած
ուղղումներուն շուրջը:

Մեր կատարած գործը օգտակար կը
գտնէ եւ կը ձայնակցի մեզի զրեթէ մեր
բոլոր ուղղումներուն մէջ, բաց ի Հիւկոյ,
Լոքարնոյ եւ Ժրեեզ բառերէն. նախընտրե-
լով Հիւկո, Լոքարնօ եւ Ժրեեվ ձեւերը:

Այս բառերուն վրայ չխօսած՝ դատի մը
խնդիր կ'ընէ: Ես զայն աղուոր էի գտեր,
ինք զայն կը գտնէ քաղաքակրթութեան
արգելիչ... Այս ինչ ոճրագործ գիր է եղեր
դատը, չէի գիտեր: Միամտօրէն զրեր էի
սանկս անցողակի՝ բաղիսելին վրայ խօսած
ատենս, թէ «դատին դէմ թշնամութիւն
մը չունիմ, մանաւանդ թէ շատ ալ կող-
մակից չեմ անոնց, որ օր մը այնքան
հալածեցին այդ աղուոր գիրը». (Կ'ակնար-
կէի երկու տիտաններու երբեմնի կոփիւն,
ուր դատի պաշտպանը տարաւ յաղթա-
նակը), «աղուոր ըսելս ալ չկարծէք որ
երբեմնի անունս ու երբեմնի եւ այսօրուան

մականունս այդ գրով սկսելնուն համար ըլլայ»։ (Ըսելս կուգայ որ դատի նոր թըշ-նամիին անունին կամ մականունին մէջ անպատճառ լիև զիրն ըլլալու է, որով խնդիրը փոստի տարայի երեւոյթը առած է)։ «ոչ, այլ ինձի համար լիւնէն շատ աւելի կակուղ է այն», ու դրեք էի կարգ մը օրինակներ։ (տես Բազմավիշտ, Ապրիլ, էջ 117), եւ հետեւցուցեր էի թէ «Աս ըսել է՝ թէ դատը լիւնէն կակուղ է։ Օր մը կը խօսինք ասոնց վրայ»։

Այդ օրը չէի կարծեր սակայն որ այս-
քան շուտ զար, եւ այս տաքերուն, ուր
լիւնի կամ դատի մասին զրելն ալ, կար-
գացնելն ալ բաւական տաղտկալի պիտի
ըլլայ։ բայց ստիպուած եմ քանի մը խօսք
ըսելու։

Հիմա տեսնենք թէ ի՞նչ կ'ըսէ յօդուա-
ծագիրը, որ յօդուածին տակ մոոցեր է
գնել իր անունը։ «Հմուտ, համեղ եւ տաք-
արիւն Մխիթարեանէն կը տարբերինք սա-
կայն երրոր կ'ուզէ մեզի (այսինքն մեզ)
համոզել թէ դատը աւելի կակուղ եւ անուշ-
ձայն մը ունի քան լիւնը։ Եթէ լեզուական
paradox մը ընել ուզէինք, պիտի ըսէինք
որ քաղաքակրթութիւնը՝ դատէն հեռանա-
լուն մէջ է, եւ մարդկութիւնը դատը ջըն-
ջելուն մէջ կը զտնէ իր յառաջդիմութիւնը։

կ. Պոլսեցի թուրքը, որ դ-ը գ-ի փոխածէ, անշուշտ աւելի քաղաքակիրթ է քան Անատօլուի հէօտիւկը, որուն արտասանութեան քով ագռաւին կանչը ախորժալուր երաժշտութիւն մըն է։ Անդին Հայաստանի մէջ, մեծով պղտիկով, մեր հազար տարուան կարսը Ղարս կը հնչեն ու կը գրեն կորճայաբար, եւ Ղուրտուդույին, որ պաշտօնական հազորդագրութեանց եւ թերթերու մէջ իր անճունիութիւնը կը փռէ անամօթօրէն, մեր քաղաքակրթութեան ճշգրիտ աստիճանացոյցն է»։

Corpo di Bacco! պիտի ըսէր իտալացի մը՝ եթէ այս սոսկալի տողերը կարդար. իրաւ որ սահմոկած շլմորած եմ, եւ չեմ գիտեր ինչ ըսել... իրաւ որ պարadoxal, եւ նաեւ colossal... կարծիք։

Հետ ձեզ դատ ունիմ ես, ով Ս. Սահակ եւ Ռ. Մեսրոպ... «Քաղաքակրթութիւնը դատէն հեռանալուն մէջ է եղեր, եւ մարդկութիւնը դատը ջնջելուն մէջ կը գտնէ եղեր իր յառաջդիմութիւնը»։ ուրեմն դուք ինչո՞ւ այս փորձանքը բերիք մեր խեղճ ազգին զլիսուն, ինչո՞ւ հնարեցիք այդ դատը, ինչո՞ւ յունական լամփտային դիմաց տնկեցիք այդ չըլլալոց գիրը, մեղք չէ հայ ազգին որ երբեք պիտի չկարենայ քաղաքակրթուիլ... Եթէ Պոլսեցի թուրքը դ-

գ-ի փոխելով աւելի քաղաքակիրթ կ'ըւսայ քան Անատօլուի հէօտիւկը, հապա զուք, մեղայ մեղայ, որքան աւելի մեծ հէօտիւկներ, հէօտիւկապետներ կ'ըւլլաք՝ յունաց բանվառն դատի փոխելով...

Ո՞վ հայ ժողովուրդ, այսօրուընէ սկսեալ՝ որչափ դատ որ կայ մեր լեզուին մէջ՝ փրցնենց նետենք եւ տելը լիռն զնենք, եւ անմիջապէս կը քալաքակրթուինց. ես վաշուընէ սկսեալ երբ եկելիցի երթամ, պիտի ըսեմ որբոյ աւետարանիս որ ըստ Լուկաս սու. սարմոս ասացէք... Լազարոս մեռաւ. աղը՝ աղ պիտի ըսեմ. աղաղակը՝ արարակ. աղուկաք՝ արուկս. աղալը՝ արալ. բիւրեղը՝ բիւրել. եղը՝ իւղը՝ ել, իւլ. Երուսաղէմը՝ Երուսաղէմ. Եղիսայ Եղիս, մեղրը՝ մեր. փիղը՝ փիլ. Գաղարը՝ Լազար. մանգալ, Պլատոն, Պլուտոն, Պիլատոս, Պօլոս, Գաւիանոս, Կաթոլիկոս, Կիւրել, Բարսել, Սեմբեստրոս, Քաղկեդոն, Գաւրմատիա, Պաշնեստին, Գաղատացիք, Առլումոն, Պտղոմէոս. Կյեմէս, Գաղգալա, Գոլգոթա, Մաղաքիա, Բէեղերուշ, Փլշտացի, Բաղդասար, Ելիսէ, Ելիազար, մլոն, տաղանգ, կողոպուտ, մառաթուղ, տիտոս, եւն. եւն...

Ու զուք, Յոյներ, որչափ անքաղաքակիրթ ազգ էք եղեր, որ դամմա զիրը տնկեր էք ձեր այբուբենին մէջ. եւ որչափ անիւ-

բաւ է մեր Խորենացին, երբ կ'ըսէ ձեզի
համար. «Զբոլոր իսկ Յոյնս ոչ դանդա-
ղիմ մայր կամ դայեակ ասել իմաստից» (Պամ. Ա. 1.): Կարելի է դատ զիր ու-
նեցող բարբարոս ազգի մը այդպիսի գո-
վեստներ տալ: Ի՞նչ պիտի ըլլար մեր ան-
քաղաքակրթութեան աստիճանը սակայն
եթէ Սահակ եւ Մեսրոպ դամմային դէմ
ալ դատ զիրը պատշաճեցնէին միշտ. ու-
նինք քանի մը հատ. Աղաթոն, Աղաթիաս,
Աղլայիս, եւն: Իմ ունեցած յունարէն-
ֆրանս. բառզբիս (M. A. Bailly) մէջ
դամմա գիրը բռներ է 3845ն մինչեւ 423
էջը. մեծադիր, մանրատառ, երեքիւնեան,
իսկ մեր խեղճ դատը Առաւելին մէջ (էջ
522-3) եւ ոչ իսկ երկու էջ, այլ երկուք
ու կէս սիւն, որ է ըսել, մէկ էջ եւ կէս
սիւն, եւ սակայն այս աստիճան անզը-
թանալ իր դէմ, ո՞հ, իրաւցնէ սոսկալի
անխղճութիւն է . . . Ուրեմն մենք շատ
աւելի քաղաքակիրթ ենք քան յոյնը:

Իսկ զուք ֆրանսացիք, որ կը պարծիք
թէ քաղաքակրթուած էք, սանկ էք, նանկ
էք, սուտ է, անկիրթ էք: — Ինչու պիտի
ըսէք. որովհետեւ լեցուն դատ ունիք ձեր
լեզուին մէջ. ձեր բոլոր Տ-երը դատ կը
հնչէք. merci կը զրէք, եւ մեկսի կը կար-
դաք. frèreլ՝ ֆղէղ, pèreլ՝ բէղ, titrel՝

րիրդ: — Պիտի ըսէք որ դուք ալ աստղ
կ'ըսէք, շը դատի էք փոխեք. ատոր պրակ.ը
ախրեր է. (պարսիկ խեն՝ ու է. ինչպէս
բախտ՝ բաստ. դուստր, դուխտ). յունա-
րէնը աստրոն, զենդ stâre, պհլ. star,
լատիներէն stella. նոյնպէս երրայական
սաֆֆիոր եւ յունական սաֆֆիրոսը՝ կ'ընէք
շափիղայ. ըսել է որ ւ, զ, ր գրեթը լծորդ
են... ւ, զ,ը յայտնի է որ լծորդ են, րէն
ալ անտարակոյս, տեսեալ եր, ու նման
ձեւերը՝ կ'ընէք տեսեր էր, բերեր էր, եւն...
Այդ պատճառաւ է որ մենք ալ frère-ը
ֆղեղ կ'ըսենք: — Այո՛, եւ սակայն Le
Foyer թերթը կ'ըսէ թէ «Քաղաքակրը-
թութիւնը՝ դատէն հեռանալուն մէջ է, եւ
մարդկութիւնը դատը ջնջելուն մէջ կը գտնէ
իր յառաջդիմութիւնը»: ... կը հասկնաք,
ուստի օր առաջ փոխեցէք հնչումնիդ...
թէ ոչ՝ դուք ալ անոպայ բարբարոսներուն
կարգը պիտի անցնիք, եւ Անատօլուի հէօ-
տիւկներէն վար մնաք:

Անատօլուի հէօտիւկներէն աւելի քաղա-
քակիլթ կ. Պոլսեցի ո՞ր թուրքն է որ դ-ը
գ-ի է փոխեր. իմ զիտցածս հակառակն
է. Պոլսեցին է որ գ-ը դ-ի փոխած է.
չօձուզ, կ'ընէ սեռական՝ չօձուզուն. օրմագ,
օրմաղլէ, օրտոզլունտան, եւն: Եւ չէ որ
գ եւ դ լծորդ են իրարու:

Ղատը զիմի կամ զիմը դատի փոխող կ. Պոլսեցի թուրքը կամ Անատօլուի հէօտիւկը որեւէ յանցանք չեն գործած. մի գուցէ յօդուածագիրը կիրտիք՝ կելտիք բառերուն կիրտուխ, կելտուխ կոշկոռոտուն ձեւերն ունեցած ըլլայ մտքին մէջ այդ տողերը զրելուն. մենք սակայն խեի հետ գործ չունինք:

*
* *

Գլուխ բանից խօսիցս: Ղատը աղուոր զիր է: Եթէ աղուոր չըլլար, Յունարէնի պէս լեզու մը դատ զիր չէր ընդուներ իր այրբենին մէջ: Եթէ աղուոր չըլլար, Փրանսերէնի պէս լեզու մը իր ու զիրը դատ չէր հնչեր: Եթէ աղուոր չըլլար, սա աղուոր բառը այնքան աղուոր չէր ըլլար: Եթէ աղուոր չըլլար, իմ մկրտութեան անունս ու մականունս անով չէին սկսեր. (այն ամէն բաները որոնց քով կընանք դնել իմ ու մեր՝ միշտ աղուոր են): Եթէ աղուոր չըլլար, Ա. Մեսրոպ եւ Ա. Սահակ զայն Յունաց լամվտային դիմաց չէին տնկեր՝ անխախտելի զետեղմամբ. այլ կը դնէին մեր հայկական թանձը լիւնը: Եթէ աղուոր չըլլար՝ Այվազովսքին այնպէս աղուոր կերպով չէր պաշտպաներ... Եթէ աղուոր

չըլլար, Բագրատունին լիւնի փոխած ղա-
տերուն զագաթը Փշիկ մը չէր զամեր՝
իմացնելու համար որ դատ է անիկա,
այսինքն բարակ դիւն, եւ ոչ թանձր լիւն.
— Եթէ աղուոր չըլլար, չէր ըսէր Արիս-
տակէս զրիչ. «Եւ զի դատդ լծորդ է
լիւնիդ, հերիք համարեցան սուրբ թարգ-
մանիչը դատի գլխով գծագրել եւ ոչ մե-
րով թանձր լիւնիւ, որպէս էղի էղի, եւ
ոչ էլի էլի, զի այս թանձր է եւ յախնթոր»
(Ամէն ասես): — Եթէ աղուոր չըլլար, հայ
լեզուի ամենահին ձեռագիրները յատուկ
անուններն եւ յունարէնէ առնուած բա-
ռերուն բոլոր լամվտաները դատով չէին
զրեր: Չեռքիս տակ ունիմ, (ճիշդ տակը,
եւ թուղթը վրան դրած կը զրեմ, Լա-
զարեան ճեմարանի հրատարակած լու-
սատիպ աւետարանը՝ զրուած 887-ին.
Քովիկս ալ Մւշէի մեր վանքին ձեռագիր
աւետարանը, աս ալ 902-ին զրուած:
Ասոնց մէջ բոլոր այդ բառերը դատով են.
Խարայէղ, Եղի Եղի (այսպէս է առաջինին
մէջ, երկրորդին մէջ եղի եղի) դամասա-
փաքթանի, եւն. եւն... — Եւ... կարծեմ...
պէտք է խոստովանինք որ նախնիք, Ա.
Մեսրոպ, Ա. Սահակ մեզմէ աւելի իմաս-
տուն էին եւ ճաշակաւոր... ուստի, եթէ
դատը աղուոր չըլլար՝ պիտի չդնէին լամվ-

տային դիմաց։ Ղատը եթէ կակուղ չըլւար, նայ տառերուն կարգը պիտի չխոթէին, եւ ր, ո զրերուն պէս յ նախղիրը պիտի չհանէին շալակը։ յղեռացիս, յղեռացոց, ինչպէս յուամիկ, յԲախար։ մինչ լիւնով սկսող ոչ մէկ բառ կայ՝ որ ըթով հնչուի։

Բազրատունին անգամ թէեւ սուրը ձեռաբը առած ղատին քիթը փրցնել կը ճգնի՝ զայն անթիթ մնացած ղատին զագաթը փակցնելու համար, տեսէ՛ք թէ ի՞նչ կ'ըսէ։ «Իցէ թերեւս միւս եւս պատճառ դիւ բացատրելոյ նախնեաց զյոյժ լերկ եւ նայ լիւն օտարաց, այսինքն ամենանորր դատիւ։ այն զի բարակ դ կամ շ Յունաց զրեթէ նոյնանայ ընդ ամենալերկ լիւն, կամ որպէս զաղղիացիք այսօր անուանեն եւ հնչեն Լ mouillée։ որ երկոքին տառքդ նոյնաձայն են այժմ ի բերանս Յունաց եւ Գաղղիացւոց։ Օրինակ իմն ի բառն ֆաշնի failli։ յորոց թէպէտ յունականն զրեալ ամենանուրր դատիւ եւ զաղղիականն ամենալերկ լիւնիւ, երկոքին զան նոյնանան ի մի ձայն ֆայի՛ ի բերանս երկոցունց ազգացդ։ Թերեւս (ինչո՞ւ թերեւս) ասեմք այսպիսի ինչ նոյնութիւն կամ նմանութիւն տեսեալ նախնեաց ընդ ամենանորր դատ եւ ընդ ամենալերկ լամվտա Յունաց, առաւել ընտրեցին զիւնիւ բացատրել զայն

բան լիւնիւ, երկուցեալք թերեւս եւ ի սու
վորական յախընթոր թանձրութենէ լիւնին
մերոյ»։ (Յաղագս հնչման և եւ դ տառից
մերոց։ Էջ 20)։

Նոյնը նաեւ «Զարգացելոց»ին մէջ, էջ
657, կը զրէ։ «Մեղմ էին դ եւ շ բազում
ուրեք ի բերանս ուղղախօս եւ հմուտ զրա-
գիտ նախնեացն»։ — Երզնկացին ալ կ'ըսէ։
«Զի որ յայլ ազգ լիւնով է անուն՝ ի մերս
դառով սահմանեցին վասն թանձրութեան
լեզուիս» (այսինքն լիւնին մերոյ), եւն, եւն։

Փշիկի պատմութիւնը յետին դարերու
զիստ է։ Լազարեան ճեմարանի ամենահին
աւետարանը, մեր Ալբէինը, եւ քիչ տարի
Ներջ գրուած Տրապիզոնի զմայլելի աւե-
տարանը փշիկ չեն ճանչնար։ Մեր մէկ
թանի զրիչներուն արուեստակեալ բացա-
տրութիւններն են։ Նոյնպէս դիւն, դատ,
թանձր լիւն, բարակ լիւն, բոլոր դատարկ
խօսքեր են։ ամէն զիր պէտք է լաւ ար-
տասանել։ Կարելի է նոյն զիրը թանձր
արտասանել, նուրբ արտասանել, օրինակի
համար մեր լալ բառը, արտասուել, ի՞նչպէս
պիտի արտասանենք որ զանազանուի լալ՝
այլազգ բառէն, որ մեղեսիկ քար ըսել է։

Գիր մը շատ անզամ կը թանձրանայ
իր մօտ գտնուած զրին տեսակէն։ «դատն
մեր դուն ուրեք կոկորդային է, կ'ըսէ

Այլազովսքի, այսինքն ի բառս յորս զկնի դատին իցէ եւ այլ տառ բաղաձայն խաժ եւ թանձր, որպէս ի բառքս հղբայր, յադր, մաղրանք, չաղիւել, եւայլն. եւ այն եւս ոչ երբեք հանգոյն դայնին Արաբացւոց. իսկ ի յոլովագոյնս ի բառից, ամենանուրը հնչէ ի բերանս մեծի եւ փոքու հանգոյն պարսկական եւ օսմանեան դատին ի բառս պադ, պաշէ, օղուլ, աղաձ, աղբզ, եւն» : (Յաղազս հնչման Ղ եւ Լ տառից էջ 11):

Ղ եւ Ղ լծորդ են. լեզուին մէջ ուր որ լիւն զրուեր է լիւն, ուր որ դատ զրուեր է՝ դատ պէտք է մնան. այելուիան լիւնով պիտի ըսենք՝ սաղմուն ալ դատով. պիտի ըսենք մառախուղ, եւ մառախշապատ, աղ եւ անլի (անալի), այսպէս եւ միւս բոլոր բառերը: Զանանք միայն իրը մեր անմահ նախնեաց արժանաւոր զաւակներ՝ լաւ արտասանել ամէն զիր, որպէս զի Լե Foyer-ի յօդուածագիրն ստիպուի ըսել թէ «քաղաքակրթութիւնը դատին մօտենալուն մէջ է, եւ մարդկութիւնը դատը զգուելուն մէջ կը գտնէ իր յառաջդիմութիւնը» :

*

* *

Նոյն յօդուածագիրը մեզի համակարծիք չէ նոյնպէս երբ կ'ըսենք թէ պէտք

է Հիւկոյ ու Լոքարնոյ, եւ Փրեմեւ զրել եւ
ոչ թէ Հիւկօ, Լոքարնօ, Փրեմէվ:

Ինչո՞ւ. որովհետեւ «մեր կարծիքով,
կ'ըսէ, ուր որ կարելի է՝ ուղղագրութիւնը
պէտք է դիմէ պարզութեան եւ ոչ բարդու-
թեան։ Օտար բառերուն վերջը օի տեղ ոյ.
զործածելը՝ աւելորդ երկարացում մըն է»։

Այսինքն թէ ոյի տեղ օ զործածելը հայ-
հոյութիւն է լեզուին ոգւոյն դէմ, որուն
թողութիւն չկայ. երբ մարդ իր լեզուին
ոգւոյն համաձայն ոյ կը զրէ՝ ըսել է կը
դիմէ պարզութեան, բարդութիւնը հակա-
ռակինք մէջ է. զիր մը աւելի զնելով աւե-
լորդ երկարացում չ'ըլլար. ֆրանսացիք
ils étaient կը զրեն. չորս զիր աւելորդ.
չէին կրնար զրել ils étaien. կրնային. բայց
պիտի մեղանչէին լեզուին ոգւոյն դէմ:
Եւրոպական օ զիրը մեր ո զրին կը հա-
մապատասխանէ. մենք օ զիր չունինք, օն՝
ան է. Հիւկօ զրելով՝ կոպիտ սխալ կը
զործենք. Hugau չէ, թէ եւ հոս ալ
Հիւկու պէտք էինք զրել. պէտք է զրենք
Հիւկո, եւ զի ո զրով բառ չի վերջանար
մեր լեզուին մէջ, այլ յի կ'ուզէ, պէտք
է զրենք Հիւկոյ։ Արդէն սեռականին մէջ
պիտի զնենք այն յին. ուղղականը զրել
Հիւկօ, սեռականն ընել Հիւկոյի, ուրիշ
այլանդակութիւն մըն ալ աս։ Նոյնը նաեւ

Լորարնոյի համար։ Թրանսացիք *Rousseau* կը գրեն, ինչ գործ ունին այդ բեռ մը գրելը հոտ. ինչու չեն գրեր *Roussو*. ինչու չեն գրեր *Boilo*, այլ կը գրեն *Boileau*, եւն։ եւն...։

Հայերէն լեզուին մէջ օ գրով վերջացող ոչ մէկ բառ կայ. առ վերջացող շատ առ վերջացող օտար անունները առով կը գրենք մենք՝ ըստ մեր լեզուին, ֆրանսացին ալ առ կը գրէ՝ բայց կը կարդայ օ, իր լեզուին ոգւոյն համաձայն. *Breslau* անունը իրենք *Brèss-lô* կը կարդան, մենք Պրեսլաւ։

Ժլմէվ գրելը անհեթեթութիւն է. հայ լեզուն բուսած օրէն ի վեր այդ եվ անդրալեռնական ձեւը տեսած չունի իր մէջ. երբ արդէն ունի իր զմայլելի եւը, պարզեւ, պարբեւ, բարեւ, անձրեւ, եւն. եւն. այս հրաշալի պարզութիւնը թողած՝ երթալ եվի նման հրէշային բարդարեան դիմել՝ երբեք պիտի չվայլեցնէի Բարիզի՝ լուսոյ քաղաքին մէջ հրատարակուած թերթի մը, որ *Le Foyer* անունն ալ ունի։ — Պոլշեակն ալ պոլշեվիկ վայրենի ձեւով կը գրէին սկիզբը. հիմա շատեր ուղիղ կը գրեն, բայց դեռ կան սխալ գրողներ։ Պարոնայք, պէտք է յարգանք ունենալ հայ լեզուին հանգէպ, գանձ մը ունինք, արժէքը պէտք է գիտնալ անոր...։

«Մեր լեզուին օրէնքները, կը շարունակէ նոյն յօդուածագիրը, օտար բառերուն վրայ կիրարկելը անտեղի է։ Օրինակի համար, եթէ կէտ առ կէտ հետեւինք հայ լեզուին այն օրէնքին որուն համեմատ բառերուն վերջը իվ ձայնը պէտք է զրել անպատճառ իւ, (ինչպէս հաշիւ, պատիւ, անիւ, եւն), եւ ելլենք Լառիվ-է-Ֆլէօրին Լառիւ գրենք (եւ ըստ Հ. Ղազիկեանի պէտք է անպատճառ այդպէս ընել՝ համակերպելու համար հայ լեզուին օրէնքին), այն ատեն ինչպէս պիտի կրնանք զրել Արքա Տըլառիւ, որպէս զի կարդանք Delarue»։

Հայ լեզուին մէջ ոչ մէկ բառ կայ որ իվ վերջն ունենայ. Լառիւ-է-Ֆլէօրին՝ պէտք է զրենք Լառիւ, իսկ Delarue անունը՝ Տըլառիւ Մենք պարտական չենք ֆրանսացւոց հնչումը պահելու զրութեան մէջ։ Երբ ֆրանսերէն կը խօսիք, եւ այդ անունը հարկ կ'ըլլայ արտասանել, հնչեցէք ֆրանսական հնչումով, իսկ երբ հայերէն կը զրէք, զրեցէք մեր հնչումով։ մի ֆրէնկանաք։

Յիսու անունը հայը կը հնչէ ու իտաւացին ու (Ճէզու), անզլիացին ու (Ճիզու), զերմանացին ու (Եէզուս), յոյնը ու (Յիզուս), ֆրանսացին ալ իւ, (Ժէզիւ). արդ նվ ըստ թէ մենք միայն պէտք է

Փրանսացիին հետեւինք. ամէն ազգ իր հնչումն ունի, ըլլայ հին՝ ըլլայ նոր անունները տառադարձելուն մէջ։ Bossuet բառին ի՞նչ ինչ պիտի ընենք այն ատեն. լատիներէն բառ մըն է, bos suetus, ժրաջան եղ. լատինը կը հնչէ սուէդուս. եթէ զրենք Պոսիւէ, պիտի կարդանք Պոսիվէ. զի՞ւ զիրը ձայնաւորէ առաջ միշտ վեւ է. պիտի զրենք ստիպուած, Պոսուէ, եւ ահա եկաւ ընդհանուր կանոնին, Ա—ու։

«Կը յիշենք, կ'ըսէ, հայ ուսուցիչ մը որ իւ երկծայնին բառերու սկիզբը եռարտասանութենէն տարուելով, իր անունը, որ Եռւսուֆեան էր, կը զրէր Խոսիւֆեան, առանց մտածելու որ մարդ կրնար տարուիլ կարդալու զայն Ivsifian կամ Սէսifian»։

Կ'երեւայ թէ հայ լեզուի այբուբենը զիտէ եղեր այդ ուսուցիչը, եւ զիտէ եղեր որ մարդ երբեք պիտի չկլնար տարուիլ Ivsifian կամ Սէսifian կարդալու։

Մեր և զիրը թէ բաղաձայն է եւ թէ ձայնաւոր։ Բաղաձայն է բառերուն վերջը աւ, եւ, իւ յանգով. հաւ, լաւ, բարեւ, Ժընեւ, րիւ, Լարիւ, անիւ, եւն։ Բառերուն մէջ երբ իրմէ վերջ ձայնաւոր ունենայ. բագախոր, բարեխել, դիւական, եւն. եւն։

Զայնաւոր է՝ երբ բառերուն մէջն ու

վերջը արմատական բաղաձայն մ'ունի իրմէ վերջ. արիւն, ճիւն, իւր, իւրաքանչիւր, իւսիւֆեան:

Իւսիւֆեանը պիտի կարդայ հայը անվրէպ Եռուսուփեան, զի իւ ձայնը եռ կը փոխէ լեզուն. իսկ երբ յ կամ զ նախ վերը գայ, կ'առնէ իր բնական ձայնը իւ: Այդ գրերը ունենալով իրենցմէ վերջ բաղաձայն գրեր՝ երբեք իվ պիտի չկարդացուէին, եւ մարդը լաւ է ըրեր:

Վերն ըսաւ տեղ մը. «Արդէն մեր լեզուին օրէնքները օտար բառերուն վրայ կիրարկելը անտեղի է»:

Ոչ, տիար: Մեր նախնիք ամէն օտար բառի վրայ մեր լեզուին օրէնքները կիրարկեր են. Israëlը ըրեր են իսրայէլ, յի մը դրեր են, որովհետեւ հայ լեզուն ա-էն վերջ ուրիշ ձայնաւոր չ'ընդունիր առանց յի գրին,

Saülը ըրեր են՝ Մահուդ. Machaonը Մաքաիոն. Simeonը՝ Շմաիոն. Bethléemը՝ Բեթղեհէմ. Leonը՝ Լեխոն. եւն. եւն:

Ոչ միայն մեր ազգը՝ այլ ամէն ազգ նոյն բանը կ'ընէ. իտալացին Victoriaն կ'ընէ Vittoria, Egyptը՝ Egitto, New Yorkը կ'ընէ Nuova York. Նոր Եորք, ինչպէս կ'ընէինք մենք ալ ատենով. արպըլեու չունի իտալացին, ուստի կը թարգ-

մանէ՝ չմեղանչելու համար իր լեզուին ոգւոյն դէմ. մենք կ'ըսենք հիմա Նիւ Եորք, սխալ է. կամ պէտք է ըսենք Նիու Եորք, կամ Նեւ Եորք, ինչպէս կ'ըսենք Նետոն Newton. Նիու ստիպուած ենք հնչել Նիվ, որ սխալ է, եաւ հէ է, եւ ոչ իւ, ինչպէս Նետոնին մէջ, եւ կամ Նոր Եորք:

«Թրանսերէն օւն պէտք է արտագրել եօ ով, ինչպէս Աէնթ-Լութաշ, եօ (բաղացը)», եւայլն:

Հայը այդ այլանդակ ձայնը կը հանէ մէկ պարագայի միայն. երբ տղընդեր գանձակը խոկէ խծկէ մոզգայլելով, եւ յետոյ ործկալով ու շմալով դուրս զգայոէ գինեհոտ անդրոյթներ, այն ատեն այդ եօ ձայնը կը հանէ. ամէն հայ զրիչ Աէն-Լազարը, Աէնդ-Լէնը կը թարգմանէ Սուրբ-Ղազար, Սուրբ-Հեղինէ. Աէնթ-Լութաշն ալ պէտք է ընէ Սուրբ-Եւստագիոս: Europeը Եւրոպա կ'ընենք, Eusèbeը Եւսեբիոս է, Euterpeը Եւտերպէ է, Euripideը Եւրիպիդէս է, եւն. եւն. Աէնթ-Լութաշը ինչ խարախատա է հայերէնի մէջ...

«Եւ զրենք եվ, սն իւ, եւ իւը իվ», կը պատգամէ. ոչ. Ենը եւ, սն ու, եւ իւը՝ իւ, պէտք է ըսէ հայը. ատոնք քիւրտերէն են:

Հայ ընթերցող, ուշ դիր զրածներուս՝

եթէ քչիկ մը սէր ունիս զմայլելի լեզուիդ
վրան։ Այդ պատգամատուն սապէս կը սկսի
իր յօլուածը. «Բազմավէպ»ի մէջ Հ. Ա.
Ղազիկեան նորէն բահն ու բրիչը ձեռք
է առեր՝ մաքրելու մեր այսօրուան աշ-
խարհաբարին աւգիասեան ախոռը։ Շատ
օգտակար գործ մըն է իր կատարածը։

Այն ատեն ինչու արգելը հանդիսա-
նալ, եւ սխալ վարդապետութիւններով
գայթակղեցնել փոքրերը. աշխարհաբա-
րին աւգիասեան ախոռին ամենէն աւելի
ջնջուելի բաներն ելեր կը պաշտպանէ.
մինչդեռ պէտք է ձայնակցէր ինծի, եւ
միասին մաքրէինք։

Դուն, հայ տղայ, չըլլայ թէ մտիկ ընես
իրեն եւ գրես

Հիմկօ, ԼոթԱլնօ, ԺԸՆԵՎ,

Այլ զրէ

ՀիմկօՅ, ԼոթԱրնօՅ, ԺԸՆԵՒ:

“ՅԵՏԱԳԱՅ,”

ՈՉ ՈՒՂԻՂ Է ԵՒ ՈՉ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

Տէր Անդրէասեան այս անգամ՝ Առանց
յառաջարանի է, բայց խորագիրը շատ
պերճ է. «Յետագայ ուղիղ է եւ տրամա-
բանական» :

Նորէն սահմաններ հետին ու յետին,
արդէն տուեր էր առաջին անգամ ալ:
«Հետը անմիջապէս կը յաջորդէ, յետը կը
ցուցնէ գալիք մը, ոչ անպատճառ անմիջա-
կան։ Կ'ըսենք զոր օր։ Յետագայ պատմիչ-
ները, բայց երբ ըսենք. — Հետեւեալ օրի-
նակը, կը հասկցուի թէ իսկոյն, անմիջա-
պէս այդ օրինակին վրայ պիտի խօսինք»

Յետագայ պատմիչները ի՞նքը կ'ըսէ.
մենք կ'ըսենք ապագայ պատմիչները: —
Յետոյ երդում ըրած է բնաւ հետագայ
չգործածել, այնքան սիրահարուած է յե-
տագային, որ եթէ նոյն իսկ անհրաժեշտ
հարկ ըլլայ զայն գործածելու, Հ գիրը կը
դնէ կ'անցնի:

Ապագայի մասին խօսած էի նախորդ
յօդուածին մէջ. մեր հայկաբանը չի յի-
շատակեր անգամ:

Յետ եւ զհետ նշանակող կարգ մը օտար

բառեր դնելէ յետոյ՝ կը յարէ. «Բայց երբ
թարգմանուի օր. Les faits ci-après,
պէտք է ըսուի. — Յետազայ իրողութիւն-
ները, որոնք ի հարկէ անմիջականութիւն
չեն նշանակեր, այլ թէ՝ պատմութեան
աւելի կամ նուազ մօտաւոր ընթացքին
անոնց վրայ պիտի խօսինք: Later in
time. կը տեսնուի որ ինքնին պէտքը կը
ներկայանայ յետազայ գործածելու»:

Պօղոս առաքեալ կ'ըսէ. «Զառ ի յե-
տոյսն մոռացեալ է, եւ ի յառաջադէմսն
նկրտեալ եմ», իսկ մեր հայրենակիցը
կ'ըսէ յետսընդդէմ. «Զառ ի յառաջադէմսն
մոռացեալ է, եւ ի յետոյսն նկրտեալ եմ»:

Մեր հայկարանը միշտ յետի հետ է.
յետազայ, ալ ուրիշ բան չի հասկնար:
ետ, միշտ դէպ ի ետ:

Ci-après յետազայ չի կրնար թարգ-
մանուիլ. մենք ատոր բառը ունինք արդէն
եւ է առաջիկայ, ոչ թէ յետազայ:

Նորայր այդ բառին տակ կը գրէ. «Յա-
ռաջադէմ կոյս (ճառիս). եւս յառաջ կոյս.
յառաջիկայսդ. խոնարհագոյն. ի ներքոյ.
Nous verrons ci-après.

Հ. Արսէն Բագրատունին. «Եթէ սովին
մտօք ունկն մատուսջիք առաջիկայ խօսի-
ցը»: (Ճաշակ Հեղին և Լատին ձարտար-
խօսութեան): Էջ 10, տող 2: — Նոյնը.

«...որպէս տեսցուք յառաջիկայդ» (Յաղազը հնչման լեւ Ղտառից մերոց), էջ 3:

Այլազովսի իր «Յաղազս հնչման դեւ և տառից» ճառին մէջ՝ էջ 9. «Եւ յառաջիկայսն յայտնապէս տեսցուք»:

Նոյն էջին մէջ դարձեալ վարէն Արդտող. «Որպէս ցուցցուք յզկնիսն»: Զինի եղբայր է զինախին: Չ'ըսեր ի յետագայսն, աւանկ բառ գոյութիւն չունի:

Ուրիշ օրինակներ առաջիկայի նախնեացմէ. իր սովորական մերձակայ, ներկայ նշանակութենէն զատ՝ ըսել է ապագայ, հանդերձեալ. «Անցելոց եւ առաջիկայից... յառաջիկայէն փրկեսցէ. — Յաղազս առաջիկայիցն հոգալ. — Դաղարէ յառաջիկայ միղացն՝ զոր գործելոցն էր», եւն. եւն: Յառաջիկայսն. «Ունիմք ուսանել եւ գիտել յառաջիկայդ: — Հատուցից յառաջիկայսն... յառաջիկայսն պահեսցիս» եւն. եւն:

Աշխարհաբարի մէջ ալ կ'ըսենք. Առաջակայ շաբթուն, ամսուն, տարւոյն մէջ. առաջիկայ շաբաթ¹, եւն:

Նոյն իմաստով կը գործածուի նաեւ զկնիս. իմաստն է ետեւինները կամ ետեւէն եկածները, յաջորդները, մնացածները.

1. Հիմա Պ. Ա. Զօպանեանէ ստացայ քարտ մը, որուն մէջ տարօրինակ զուզադիպութեամք կ'ըսէ. «Առաջիկայ շաբաթ օր կը մեկնիմ զիւղազնացութեան»:

« Զեկուցանի ի ձեռն զկնիցս. — Առաջոյցս
ոչ տեսանեն զկնիսն. իսկ որ զկնին են,
տեսանեն որք կան առ նոսա... զկնեացս
ըղձալի», եւն. եւն:

Փափագեր էր զիտնալ թէ որ հեղինակը
կամ հեղինակները ո՞ր դարուն կամ դարե-
րուն մէջ յետագայ գործածեր էին: — Պա-
տասխանեցի թէ ո՞չ մէկ հեղինակ ո՞չ մէկ
դարու մէջ յետագայ գործածած չէ. եւ
կարգ մը օրինակներ դրեր էի յետագայի:

Կըսէ այս անգամ. «Հ. Պագիկեանի
կողմէ Հ ով մէջ բերուած օրինակները
կարեւորութիւն չունին, բաց ի Մ. Խորե-
նացին առնուածէն, որ սակայն Հ. Ար-
սէնին ըսածն ալ չի հաստատեր: Մարդը
ի վերջէ եկեալրն ըսեր է, փոխանակ յե-
տագայը ըսելու»:

Խորենացիին օրինակը բերած էի ապա-
ցուցանելու համար յետագայրի չգոյու-
թիւնը. ըսեր էի որ եթէ յետագայ բառ
գոյութիւն ունենար, մարդը ի վերջէ եկեալրն
չէր գործածեր, այլ յետագայր:

Ասիկա ըսածս չի հաստատեր եղեր,
անշուշտ իր ըսածը կը հաստատէ:

Իսկ հետագայի ի նպաստ մէջ բերած
օրինակներս կարեւորութիւն չունին եղեր.
Ինչո՞ւ պատճառը մոռցեր է ըսելու:

Բայց գոնէ սաշափը խոստովանելու քա-

ջութիւնը կ'ունենայ. «Առաջինը անշուշտ աւելի համապատասխան է մեր լեզուին ոգիին»։ Այսինքն՝ ի վերցե ևկեալքնը։ Յետագայ չըլլալոց բառին ցաւագարութիւնը ինք ալ կը տեսնէ այս անգամ։

«Յետոյ, ինչո՞ւ այդքան պնդել թէ «յետ»ը կը գործածուի գացողին, մեացողին համար, եւ ոչ թէ եկողին։ Ինչո՞ւ Արդեօք եկողը գամէն չի գար։ Ի՞նչ կ'ըլլայ գամին կատարեալը։ Յետ այնորիկ եկն, գայ չըսուիր արդեօք։ Եւ եթէ կ'ըսուի, ինչո՞ւ յետը չկցուի գային, եւ չըլլայ յետագայ...»։

Այս, գամ բային կատարեալը կ'ըլլայ եկի, եկիր, եկն, եկաք, եկիք, եկին։

Յետ այնորիկ գայ կ'ըսուի։ Բայց այդ յետը որեւէ գործ չունի գայ բային հետ։ Յետին գործը այնորիկին հետ է։ այդ յետը երբեք չի կրնար կցուիլ գային հետ։ Զ'ըսուիր նաեւ գայ նախ քան զնա։ Հոս ալ նախագայ պիտի ըսենք։

Իմ բերած օրինակներս էին «յետս յետս չոգան։ Երթ յետս իմ»։ այս յետերը կրնան միանալ շատ շատ զնացին հետ՝ յետագնաց, եւ ոչ թէ գային հետ։

Գայ կրնայ միանալ հետին հետ. «Եկն զնետ իմ։ Զհետ եկայք ճանապարհաց իմոց»։ «Եւ որ զնետն գայ» (եւայլն ըսել է)։

Հոս է որ գայ բայը կը միանայ հետին
եւ կ'ըլլայ հետազայ:

Հայ լեզուին մէջ շատ ոճեր կան՝ որոնցմէ
բարդ բառեր կազմուած են. Երկի՞ր պա-
զանել՝ կ'ըլլայ Երկրպագու. ծունը դնել՝
ծերադիր. ունկն դնել՝ ունկնդիր. ընդդէմ
կալ՝ ընդդիմակաց. ձեռն արկանել՝ ձեռն-
արկ. նոյն նման զիւտ գայ՝ ՀԵՏԱԳԱՅ, զիւտ
պնդիլ՝ հետապնդել, զիւտ մտանել՝ հետա-
մդատ, հետամտիլ, եւն. եւն:

Բայց յետ գալ ոճ ունինք՝ որ կարե-
նանք յետազայ բառը շինել: կ'ըսենք ետ
ետ գալ, ետեւոռիկ գալ, այս բառերով կա-
րելի՞ է ըսել յետետազայ:

Հիմա ըսենք. Եկե յետ իմ, յետ եկայք
ճանապարհաց իմոց. կամ Եկե յետս իմ,
յետս եկայք ճանապարհաց իմոց. կ'ըլլայ
ասանկ բան: Եթէ կ'ըլլայ, կցէ՛ յետը
գային եւ ըրէ յետազայ.

«Աշխարհաբարին բարեշրջումովն իսկ
լաւ կ'ըլլայ՝ վերջը, վերջեն եկողին յետա-
զայ ըսել, քանի որ հետը աշխարհաբարին
մէջ մեկտեղ իմաստը ունի առաւելապէս,
հետքը մնալով իրրեւ գոյական»:

Ո՞չ. յետազայ ըսելու հարկ չկայ. ար-
դէն ունինք ապազայ բառը. մեր հայրե-
նակցին մտածածը արդէն նախնիք կա-
նուխէն մտածեր ու յարմար բառը կազմեր

Են։ Ետեւէն եկողին՝ յաջորդին համար շիներ են հետագայ բառը, իսկ վերջէն եկողին համար ալ՝ ապագայ, եւն։ Եւն։

Եղրակացուրիւն։ Մեր հայկաբանը արդէն խնդրին ուրիշ կերպարանք տուաւ վարպետութեամբ։ ընդունեցաւ հետագայ բառը ետեւէն եկողի՝ յաջորդի իմաստով, ինչ որ նպատակն էր իմ գրութեանս, թէեւ ձեռքը առաջ չգնաց հետագայ գրելու, այլ հետեւեալ գրեց, եւ արդ կը պնդէ կը կենայ որ յետագայ բառը ապրի վերջը, վերջէն եկողի իմաստով։

Ասոր համար արդէն ունինք ապագայ բառը, որով իրեն ուրիշ բան չի մնար ընել, բայց եթէ հրաժարիլ իր գերսիրելի յետագայէն եւ մտածել ինծի եւ նախնեաց պէս, եւ ըստ իմաստին գրել հետեւեալ, հետագայ, յաջորդ, առաջիկայ. իսկ ապագայի իմաստով՝ ապա, առ յապա, ապագայ, ապառնի (կազմուած ապա եւ առնեմին կրաւորականով՝ առնի=ապառնի, որ կը նշանակէ ինչ որ վերջը կ'ըլլայ, կ'ըլլուի), յառաջիկայսն, յզկնիսն, յետին, որոնց մասին խօսեցայ արդէն վերեւ։

Այս ահա իմ վերջին խօսքս։

Մեր հայրենակիցը եթէ ուզէ սակայն իր սիրած յետագան գործածելու՝ ազատէ. իսկ ես իմ ընթերցողներուս կը պատուիրեմ սիրողաբար որ երբեք չգրեն

Յետագայ, **այլ** **Հետագայ,** **Ապագայ,** **եւ**
կամ **վերեւ** **յիշուածներէն** **մին** **կամ** **միւսը՝**
ըստ **պարագային:**

Յ. Գ. — **Հայրենակցիս** **մեր** **լեզուին** **ծանօթ** **այլասեր-**
ման **առթիւ** **ըրած** **հարցումին** **դիւրին** **չէ** **պատասխանելը:**
Ուեւէ **ձեռնարկ՝** **ըլլայ** **պաշտօնապէս** **թէ** **անպաշտօն՝**
կրնայ **աւելի** **վատ** **արդիւնքներ** **յառաջ** **բերել,** **եւ** **ապա-**
գայ: (**թէ** **թէ** **յետագայ**) **պատմիչները** **այն** **ատենն** **է** **որ**
պիտի **այպանեն** **մեր** **ձեռնարկը:** **Բողոք** **մ'ըրինք**, **ի՞նչ**
արդինից **ունեցաւ:**

ԺԼ.

Մի՛ Գրէք

ԵՐԲԷՔ

ԱՅԼ Գրեցէք

ԵՐԲԵՔ

Թիչ՝ **բայց** **դեռ** **կան** **սոյն** **սխալն** **ընող-**
ներ, **ըլլայ** **օրաթերթերու՝** **ըլլայ** **զրքերու**
մէջ:

Գիտնալու **են** **գեռ** **տակաւին** **իրենց** **սը-**
խալին **մէջ** **յամառողները,** **որ** **հայ** **լեզուն**
էք **վերջով** **արմատական** **բառ** **չունի.** **կայ**
միայն **հէք** **ածականը,** **որուն** **ուղիղ** **ձեւն**
է **անշուշտ** **հէզ:**

Անդէք (անդենականները), մատնեք, այծէք, բօղէք, օրհնեք, խաչօրհնեք, ուրօրէք, զիշղօրէք՝ բոլոր յոգնակիներ են, ևայ վերջը ե-ի փոխուած ըստ լեզուական օրինի. նոյնպէս մարգարէք, աշտէք, եւն. եւն. — յոգնակի են:

Աս այսպէս: Բարեբախտաբար ուրիշ նոյնըան եւ աւելի զօրաւոր ապացոյց մը ունինք՝ որ կ'աղաղակէ երբեք դեռ եւս ցաւագար ձեւով զրողներուն ականջին: Այդ ապացոյցը ահա.

Ուր ուրեք ուրեմն
Ուստ ուստեք ուստեմն
Երբ երբեք երբեմն

Ուրեք՝ երբե՛ք ե-ով զրուած չէ հայ զրականութեան ծնած օրէն ի վեր: Ուստեք՝ երբե՛ք ե-ով զրուած չէ Աղամէն ի վեր:

Ուրեմն, ուստեմն, երբեմն երբե՛ք ե-ով զրուած չեն աշխարհս ստեղծուելէն ի վեր: Արդ, ի՞նչպէս կարելի է երբեք-ը ե-ով զրել, եւ ինչու, ի՞նչ օրէնքով: Կայ առարկութիւն:

Անգամ մը մէկը առարկեց ինծի թէ՝ երբեքը երբ զրական իմաստով զործածուի՝ եշով կը զրէ եղեր. իսկ երբ ժխտական՝ ե-ով:

Օրինակ մըն ալ տուաւ . «Եթէ երբեք»
զրելուս եջով կը զըեմ . «ոչ երբեք» զըե-
լուս՝ եռվ :

Առի անմիջապէս մատիտս ձեռք, եւ շա-
րեցի՛ հետեւեալ օրինակները՝ երբ տեսայ
որ կարելի պիտի չըլլայ զինքը խօսքով
համոզել :

Դրական

«Ապա էր երբեք՝ զի չէր հիւղն . — Է
երբեք, զի վասն մեղաց լինին այնպիսի
տանջանք, եւ է երբեք՝ զի պատահարք
պատահեն» : (Եղեիկ) :

Ժիտական

«Ոչ երբեք ասեն շատ . — Ոչ երբեք
զիտէի զձեզ» :

Դրական

«Է՛ ուրեք՝ զի քաջապէս յաղթեցաք,
եւ է ուրեք զի նորա մեզ յաղթեցին» :

Ժիտական

«Ոչ ուրեք առաքեցայ» : — «Ոչ ուրեք
գտանեմք ասացեալ նորա ի նորումս» :

Դրական

«Յորժամ հայր սիրելի ուստեք զայցէ» :
Զո՞ ուստեք ասեն զինէն մարդիկն» ...

Ժիտական

«Երկիւղ եւ ոչ ուստեք» : — «Ոչ ուստեք
առնոյր կին» , եւն . եւն :

**Մեր մարդը երկրորդ Զաքարիա մը
եղաւ, լեզուն կպաւ քիմքին...**

**Օրէնքը, կանոնը, լեզուն՝ ոչ դրականի
կը նային, ոչ ժխտականի։**

**Երբեքը ի՞նչ իմաստով ալ գործածուի,
պէտք է իր ուղիղ ձեւով գործածուի, այն
է եշով՝ ԵՐԲԵՔ. ասկէ աւելին՝ հեթանո-
սութիւն է։**

**Երբեքը ե-ով զբողը պէտք է երբեմն
ալ ե-ով զրէ. պէտք է ուրեք, ուստեք,
ուրեմն, ուստեմն մակբայներն ալ ե-ով
զրէ, որպէս զի այլանդակութիւնը կա-
տարեալ ըլլայ։ Ուստի՝**

ՄԻ գրէք

ԵՐԲԵՔ

ԱՅԼ գրեցէք

ԵՐԲԵՔ

ԺԹ.

ՄԻ՛ ԳՐԵՑ

ՅԱԼԵՐԺ

ԱՅԼ ԳՐԵՑԵՑ

ՅԱԼԵՐԺ

Հայ թերթերէն շատերուն, ինչպէս նաև շատ զրցերու մէջ կը հանդիպինք յաւերժ, յաւերժապէս, յաւերժական զրութիւններուն; Ես ալ կանուխ՝ այսպէս կը զրէի. Բազ զրատունին ալ, Հիւրմիւզն ալ. բայց յետոյ ուղղած են:

Ախալ է, պէտք է ուղղել, ես ուղղեցի, ուրիշներ ալ ուղղեր են, եւ կ'ուղղեն. բայց պէտք է ամէն ոք ուղղէ:

Հայ լեզուն ալ՝ ինչպէս ամէն լեզու՝ եր գրմահաճոյցներն ունի. երկու արմատական բաղաձայնէ առաջ է չ'ընդունիր, և կ'ուղէ:

Ահա օրինակներ.

Շեղը, հեղզ, խեղդ, զեղխ, եղծ, տիւեղծ, կեղծ, անտեղծ, եղկ, փեղկ, մեղկ, զեղճ, դեղճ, հեղճ, խեղճ, մեղմ, սեղմ, զեղմն, եղն, քիրեղն, աղեղն, բաղեղն, պակեղն, ասեղն, տեղն, զեղն, յեղը, շեղը, շեղտ, շեղտամեղտ, մեղը, յեղց, երբեմն, ուրեմն, ուստեմն, նենց,

հենցն, տեսն, խենդ, բդեշի, շեշկ, հրամեշտ, կեղտ, պարկեշտ, հեշտ, շեշտ, զաշեշտ, քեռն, քնիկեռն, բիրեռն, ծիծեռն, ձեռն, եղեռն, ձմեռն, եւռն, սեռն, լիսեռն, սիսեռն, տիտեռն, բաստեռն, հեսկ, հաստարեստ. զգեստ, հեստ, պահեստ, արհեստ, համեստ, հաստամեստ, զաղոտամեստ, քեստ, զովեստ, ոչտեստ, արուեստ, սովեստ, երդ, բերդ, զերր, երր, թերր, մերր, փերր, մերժ, զերժ, զերծ, երկ, շերկ, հերկ, մերկ, սերկ, վերջ, ստերջ, յափսիթերս, աղերս, եւրս, կերտ, աշակերտ, չակերտ, շերտ, կապերտ, սերտ, վերտ, եղր, տետր, երր, ընթերց, եւայլն, եւայլն:

Այս օրինակները շատ բարձր եւ անժխտելի բարոզութեամբ կ'աղաղակեն թէ երբ բառի մը վերջը արմատական երկու բաղաձայններ գտնուին, անպատճառ պէտք է և գործածել: Բաղաձայնը երբ մէկ է՝ բառին նշանակութեան համեմատ՝ կընայ և ալ զրուիլ, և ալ: Գետ կը նշանակէ ջուրի հոսանքը. գետ՝ գիտել բային արմատն է, տգետ: Պետ, պետուրիւն: պետ, պիտոյ, անպետ: Ասոնց մասին ուրիշ առթիւ:

Յաւերժէն զատ՝ ունինք նաեւ յաւեժ բառը, որ եռվ կը զրուի, որովհետեւ բաղաձայնը մէկ է: Բայց երբ ըէն ներս միսենք՝ պէտք է են փոխենք ե-ի, եւ

զրենք յաւերծ, յաւերժահարսն, յաւերժական, եւն. եւն., ինչպէս նախնեաց օրինակները կը սորվեցնեն:

Մեղր բառն ալ ընդհանրապէս սխալ կը զրեն զրեթէ ամէնքը. մեղր կամ մէրր. երկու են բաղաձայները, պէտք է անհրաժեշտօրէն եռվ զրել. ինչպէս տեսր, մեղր, եղր, եւն: Ուստի՝

Մի զրէք

ՅԱԻԵՐԺ, ՄԵԴՐ

ԱՅԼ զրեցէք

ՅԱԻԵՐԺ, ՄԵԴՐ

Ե.

ՄԻ ԳՐԵՔ

ՄՐՏԱԿԵՂԵՔ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՄՐՏԱԿԵՂԵՔ

Երբէց-ի նման եւ աւելի այլանդակ, սխալ մըն ալ՝ տարածուած հայ զրական աշխարհին մէջ՝ սրտակեղից բառն է:

Նոր կազմուած բառ է, հին լեզուին անծանօթ, եւ իրաւամբ ալ անծանօթ¹, զի

1. Մեր հին լեզուին մէջ ունինք սրտակոտոր եւ սըրտակուոր բառերը, որոնք նոյն իմաստն ունին եւ աւելի աղուոր են:

անճաշակ է եւ յախնթոր, բայց գործածուելով՝ շփուելով՝ հանդուրժելի դարձած է այսօր. անհանդուրժելին կեղչք ձեւն է, և-ի կոպիտ սխալը:

Յունական քիլի բառէն՝ ունինք կեղարմատ մը, որմէ կազմուած են կեղեղ-ել եւ կեղեղ-եր-ել բայերը, եւ կեղով սկսած կարգ մը բառեր, զորս կը ցուցնէ բառզիրը:

Բայց մեր փնտռելիքը աս չէ, — այլ այն՝ թէ կեղերը չի կրնար և-ով զրուիլ: Երրերի մեր քարոզին մէջ արդէն ընդարձակօրէն խօսեցանք եւ ըսինք թէ եք ածանցով հայերէն ոչ մէկ բառ ունինք: Միայն բայերուն մէջ է՝ զրաբար թէ աշխարհաբար՝ որ կ'երեւայ: Այս իսկ արդէն պիտի բաւէր ապացուցանելու սխալին կոպտութիւնը:

Ուրեմն կեղեղ-եր-ել բայը կազմուած է կեղարմատէն, եք ածանցէն, եւ ել վերջէն: Կայ նաեւ կեղեղ, առանց եք ածանցին նոյն նշանակութեամբ, թէեւ միւսը աւելի սաստկացած եք-ի յաւելմամբ:

Այս եք ածանցը հայ լեզուին շատ ալ անծանօթ ածանց մը չէ: Երբ-եր, ուր-եր, ուստ-եր ձեւերէն զատ՝ զոր տեսանք յիշուած յօդուածին մէջ, ունինք նաեւ եր-եր, չոր-եր, բար-եր, որմէ բարերեղ, բարերիկ, եւ յետոյ թուականներու ջոլիքը եր-եր-եան, չոր-եր-եան, ամեն-եր-եան, եւն:

Ահա կարգ մը օրինակներ նախնեացմէ.
 «Գազանք վայրի կեղեքեսցեն զնոսա, (Ովս.
 ժգ. 8.) «կեղեքի զստինս, զդէմս, զվէրս,
 զրեկեալն, զզիշատեալն» : — «կեղեքէ չա-
 լաշար զամենայն մարմին» . եւն . եւն :
 կեղեքիւ . «Գազանս կեղեքիչս զառանց» :
 կեղեքումն . «կեղեքումն առաջին չարեաց» :
 «Ընդ կեղեքումն մեղաց», եւն . եւն :
Ամէնն ալ ելով : Ուստի՝

ՄԻ գրէք

ՍՐՏԱԿԵՂԵՔ

ԱՅԼ գրեցէք

ՍՐՏԱԿԵՂԵՔ

ԻԱ.

ՄԻ ԳՐԵՔ

ՎԵՑԵՐՐՈՐԴ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՎԵՑԵՐՐՈՐԴ

**Սիսալ մը որուն շատ ստէպ կը հանդի-
 պինք ըլլայ զըքերու թէ լրագիրներու մէջ :**
Ուշ դնելու է սա պարզ կանոնին :
**Թուական ածական մը դասական շի-
 նելու համար ունինք երկու մասնիկ, բորդ
 եւ երորդ :**

Երկու, երեք, չորս թուականներուն վրայ
կը զբուի րորդ ածանցը. երկ-րորդ, եր-
րորդ, չոր-րորդ. իսկ միւս բոլոր թուա-
կաններուն վրայ երորդ ածանցը. հինգ-ե-
րորդ, վեց-երորդ, եօթն-երորդ, ութ-երորդ,
ինն-երորդ, տասն-երորդ, հազար-երորդ,
եւայլն:

Շփոթութեան կամ սխալին պատճառը
երորդ եւ չորրորդ բառերուն կրկին րէ
զրերն են. բայց ուշ դնելու է՝ որ անոնց
մէջ առաջին ըէ զրերը արմատինն են,
եր-րորդ, չոր-րորդ. որով հինգերորդին
կամ ուրերորդին մէջ մտնելու իրաւունք
չունին անոնք, որովհետեւ ըէ զրով չեն
վերջանալ:

Ուստի ոչ մէկ հայ զրիչ պէտք չէ չու-
նեցած իրաւունքը տայ անոր եւ զրէ

Ե0ԹՆԵՐՈՐԴ

Ա.Հ.Լ.

Ե0ԹՆԵՐՈՐԴ, եւն. եւն:

ԵԲ.

ՄԻ ԳՐԵՔ

ՓԱՌԱՅԵՂ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՓԱՌԱՀԵՂ

Զեռքս թերթ մ'ունիմ, որ միշտ փառայեղ
կը գրէ, չկայ այսպէս բառ. պիտի ըլլայ
փառահեղ:

Հն բառ չէ, զործածուած է Ուկեսիու-
րիկներու և Յայսմառուրքներու մէջ: «Այլր
մեծաշուր և փառահեղ»: Ուրիշ է ծայ-
րային բառը, նոյնպէս բազմայեղ, խերա-
յիկ որոնք կազմուած են յեղ արմատով,
և բոլորովին տարբեր իմաստ ունին:

Եղ ածանցով ալ կազմուած չի կրնար
ըլլալ. այն ատեն փառեղ պիտի ըլլար,
ինչպէս շոշք՝ շըեղ, ահեղ, ընչեղ, մազեղ,
անձնեղ, զօրեղ, ակնջեղ, եւն. եւն. ածանց
մը որ շատութիւն՝ ճոխութիւն կը ցուցնէ:

Իմաստը կամ ահեղ փառք, կամ որ
փառք կը հիդու դէպ ի դուրս. ինչպէս
արիւնահեղ, որ արիւն կը հեղու, կը թափէ:
Բայց ձիշդ է ահեղ փառքովը: Միացած
առանց յօդակապի, որովհետեւ ահեղը ձայ-

նաւորով կը սկսի. Կ'ըսուի նաեւ ահեղաւիառ. ինչպէս յաղրամդամ, անդամայադր: Ուստի

Մի՛ գրէք

ՓԱՌԱՅԵՂ,

Այլ գրեցէք

ՓԱՌԱՀԵՂ,

=====

Ի՞՞.

Մի՛ գրէք

Լեզիոն

ԱՅԼ ԳՐԵՑԷՔ

Լեզիոն

Նոյն թերթին մէջ Արարայի դիւցազներուն կամ Արեւելեան լեզոնին վրայ խօսողները միշտ այդպէս սխալ կը գրեն:

Ե գիրը՝ բաց ի բանի մը չնչին բացառութիւններէ՝ որոնց մասին պիտի խօսինք իրենց կարգին, վերջին վանկին մէջ է միայն որ ունի գոյութիւն: Լատին բառէ, որմէ առած է յունարէնն ալ լεγεօն. մերինը աւելի ասոր հետեւողութիւն է, զի երբեմն կայ լեզեովն գրուած: Ուղիղ ձեւին ունինք շատ օրինակներ. «Լեզեոն անուն է

իմ: — Որ ունէր զեգեռնե» եւն: «Լեզիոնն
թարգմանի լեզեռն» . (Մարքին) — «Երկո-
տասան բիւրոց լեզեռվն» . (Կոչ. ԺԲ.) —
«Հալածեաց զբազմութիւն լեզեռն զօրացն
(Շար.)»:

Լեզեռնախումբ, լեզեռնական, լեզեռնաշար,
լեզեռնեան, եւն. ամէնքն ալ ուղիղ ձեւով:
Լեզեռնին մօտ ունինք Գեղեռն անունը,
միշտ նոյն ոճով: Ուստի

ՄԻ ՊՐԵՐ

ԱՅԻՇՈՆ

ԱՅԼ ՊՐԵՐԵՐ

ԱՅԻՇՈՆ

Ի՞՞.

ՄԻ ԳՐԵՔ

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ

Օրէնք է անխախուտ որ վերջին վանկին
մէջ, նու զրէն առաջ է ունի հայ լեզուն,
բաց ի քանի մը աննշան բացառութիւն-
ներէ: Որով հեղեկն պէտք է զրուի անվրէպ

և ով. բայց երբ բառը կ'ածանցուի, ե՞ն և
չի մնար. պէտք է փոխուի ե-ի կամ ի-ի:
ինչպէս շեն, շինել. փոխարեն, փոխա-
րինել. քեն, քինախնդիր. օրեն, օրինաւոր,
եւն: — Երբեմն ալ կը փոխուի ե-ի. ամեն,
ամենայն. պարեն, պարենաւորել. հեղենն
ալ հեղենական, հեղենացի, հեղենագիր.
եւայլն:

Հայկազեանին բերած օրինակները ար-
մատին՝ այսինքն հեղենին մէջ ալ ե-ով
են, հեղեն. բայց սխալ է. արմատը ե-է,
ածանցմանց եւ բարդութեանց մէջ է որ
ե-ի կը փոխուի ըստ օրինի: Ասի՝ անուղ-
ղակի աւելի փաստ մը հեղենականը ե-ով
զբելու:

Ուստի մի՛ զրէք հեղեն, այլ հեղեն, բայց

Մի՛ զրէք

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ

ԱՅԼ զրեցէք

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ

ԻԵ.

ՄԻ՛ ԳՐԵՔ

ԳՈՐԾՆԱԿՈՒԹԻՒՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԳՈՐԾՈՒԽԱԿՈՒԹԻՒՆ

Մէկէ աւելի անգամներ է որ կը հանդիպիմ այդ սխալին։ Դեռ ինչե՞ր պիտի չասնենք արդեօք։ Տեսնենք թէ ինչպէս կազմուած է այդ բառը։ Անշուշտ գործ բառէն, որ ուն ածանցով եղած է գործուն, և այ ածանցն ալ բարդուելով՝ եղած է գործունեայ։ Գիտենք որ ԵԱՅ = է. բրիստունայ՝ քրիստոնէլի, քրիստոնէութիւն, հրեայ, չըկութիւն. քաւզեայ՝ քաւզեութիւն, եւն։

Ահա քանի մը օրինակներ. «Գործունեւ հնազանդ» (Վեցօր. զ.). Ջերմ եւ գործուն եւ շարժուն (Նիւս.)։

Ու ածանցը համազօր օ-ի. գործոն. «Գործօնաց գործոյն տացեն զայն» (գործողներուն) (Դ. Թզ. ԺԲ. 14.) — «Մին չար, եւ չարեաց գործոն (Եզնիկ), եւն։

Գործունէն՝ գործունեայ. գործօնէն՝ գործօնեայ. «Գործօնէկիցն, որը հատանեն բգփայտն» (Բ. Մհ. Բ.) — «Ե՛րթ առ մեղուն

եւ ուսիր, զիա՛րդ գործօնեայ է (Առակ զ. 8) – «Գործունեայք ըստ արժանեացն ընկալ-ցին...» (Խոսր.), եւն. եւն։ Բուն հիները գործօնեայ կը սիրեն փոխանակ գործունեայի։

Գործունեառիւն նոր բառ է։ պիտի կընայ ըսուիլ նաեւ գործօնեառիւն, բայց աւելի անուշ է առաջինը։

Ուի՛ օ-ի փոփոխումը կայ եւ գողօն բառին մէջ. գողուն, գողունք, գողունի։ Նոյն նման մոռացօնք՝ մոռացունք, եւն։ Դառնա-լով մեր գործնեառիւն սխալին, հայելիի պէս պարզ է, որ պէտք է ըլլայ գործու-նեառիւն կամ գործօնեառիւն։ Ինչպէս պաշ-տօնեայ՝ պաշտօնեառիւն։

Ունեցածնիս պարզ ու չէ՝ որ ըստ օրինի՛ ըթի փոխուի։ Ինչպէս կը տեսնուի գործ-նականին մէջ՝ որ ելած է գործունէն։ այլ ունեայ որուն ևայ ածանցն է որ կը փո-խուի ե-ի, եւ կ'ըլլայ ունէ, եւ որ միա-նալով արմատին եւ թիւն ածանցին, կ'ըլ-լայ գործունեառիւն, պարզ, մտքուր, եւ ընտիր։ Ուստի

Մի՛ զրէք

ԳՈՐԾՆԵՌԻԹԻՒՆ

ԱՅԼ զրեցէք

ԳՈՐԾՈՒՆԵՌԻԹԻՒՆ

ԵԶ.

ՄԻՇ ԳՐԵՔ

ՈՒՂՂԵՑՈՅՑ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՈՒՂՂԵՑՈՅՑ

Նոր ձեռքս հասած գրքոյկի մը մէջ
տեսայ սոյն սխալը. «... ինքը եղած է
պատրաստողը ուղղեցոյց մը ուրիշներու
համար», եւայլն:

Ուրիշ ատեններ ալ հանդիպած եմ ուղ-
ղեցրական ուղղեւոր, եւ նման ձեւերու:

Սխալ է: Ծփոթութիւնը առաջ եկած
է ուղիղ բառէն:

Ուրիշն ուղի՝ ձամքայ կը նշանակէ, եւ
կը գրուի նաև ուղ, որ լծորդ է թուր-
քերէն հօվին:

Ունինք յուղի տեկանիլ, ուղոյ լինել
ոճերը՝ պարարի մէջ: Եւ դարձեալ ուղե-
զնաց, ուղեկից, ուղեւոր, ուղեւորիլ, ուղեւո-
րուրիւն, եւն. բառերը:

Դարը մէկ՝ որովհետեւ արմատին մէջ
մէկ հատ միայն կայ: Ուղարկել կամ յու-
ղարկելք բայն ալ նոյն ուղէն: Յուղի ար-
կանելը ամփոփուած: Յաւելուածով բա-
յերը երբ բարդուին գոյականին հետ՝ իրենց

յաւելուածոյ զբերը կը կորսնցնեն, եւ
լծորդութիւննին ալ կը փոխեն. երկիր
պազանել կ'ըլլայ երկրպագել. ձեռն արկա-
նել, ձեռնարկել. եւն. այսպէս յուղ կամ
յուղի արկանելէն ալ՝ ուղարկել, եւ ոչ թէ
յուղարկել:

Իսկ Ուղիղը երկու դատով է, որով կ'ը-
սենք ուղղուրիւն, ուղղակի, ուղղել, ուղղորդ,
ուղղարարոյ, ուղղագիծ, ուղղագրուրիւն, ուղ-
ղագործ, ուղղադատ, եւն. եւն:

Ունինք նաեւ ուղեղ կամ ուղիղ բառն
ալ, որ ըսել է լղեղ. հոս ալ կրկին դատ
ըլլալուն, Եզնիկ կ'ըսէ. «Յուղղոյն սնանա-
լոյ՝ եւ ի մտաց իսկ անկանի մարդ»: Երբ
վերնատունը դատարկի՝ մարդ խելքն ալ
կը կորսնցնէ: Ունինք նոյնպէս շաղիղ բառը,
որմէ՝ շաղղակեր: «Ոչ շաղղով եւ արեամբ
ուսուցեալ յառնեն մարմինքն» (Եզնիկ), եւն:

Ուստի մի՛ ընէք այդպիսի յախնթոր
սիսալ, որ կրնայ նոյն իսկ անհոգութեան
ծնունդ ըլլալ. զի շատ անզամ զրաբար
զիտցողներն ալ կ'ընեն նմանօրինակ կո-
թով սիսալներ: Եւ արդ հարկ իսկ մնաց
ըսելու թէ՝

Մի՛ զրէք

ՈՒՂԴԵՑՈՅՑ

ԱՅԼ զրեցէք

ՈՒՂԵՑՈՅՑ

Ի Ե.

ՄԻ ԳՐԵՑ

ՅԱ.ՐԴԱ.ԾԱ.ԾԿ, ՀՈՂԱ.ԾԱ.ԾԿ,
ՄՊԽՐԱ.ԾԱ.ԾԿ, ՑՆՑՈՏԻԱ.ԾԱ.ԾԿ,

ԱՅԼ ԳՐԵՑԵՑ

ՅԱ.ՐԴԱ.ԾԱ.ԾՈՒԿ, ԵՒՆ.

Կան մարդիկ որ ցուցանքներու հրէշ-
ներու չեն հաւատար, եւ կ'ուրանան իսկ
անոնց գոյութիւնը, եւ կեղծիք կը կար-
ծեն հին պատմութեանց եւ վիպասանու-
թեանց մէջ երեւցածները։ Անոնք բոլոր
կրնան կեղծ ըլլալ, ստապատիր ըլլալ,
բայց վերեւ յիշուած խառնազազանները
կ'ապացուցանեն այդ ճիւաղներուն գոյու-
թիւնը։

Թէ ինչպէս կը բարդուին բառերն հա-
յերէնի մէջ՝ յիշենք համառօտիւ։

Մեր լեզուին բառերը կրնան ըլլալ
պարզ, բարդ, ածանցաբարդ եւ ածանցեալ։

Պարզ կ'ըսուին այն բառերը, որոնք
երենց սկիզբն ու վերջը որեւէ եկամուտ
մասնիկ չունին։ Ինչպէս օդ, լոյս, ջուր,
կին, մահ, կեանք, սէր, քաջ, սուրբ, եւն։

Բարդ կ'ըսուին այն բառերը որոնք կազ-
մուած են երկու բառէ, ինչպէս, մարդա-

սեր, հողագործ : — Ածանցաբարդ, ինչպէս .
երկրաշափուրիւն. ուր կան երկու բառեր
եւ ուրիւն ածանցը : Ածանցեալ. երկրաշոր,
երկնային :

Բարդութիւնը կ'ըլլայ երբեմն առանց
որեւէ փոփոխութեան բառի կամ յօդա-
կապի. ինչպէս, վրեժինդիր, հացկատակ,
ձեռնոտու, ջարկամ, դենապետ, կարենկեր, ոտե-
հար, օրհաս, եւն :

Այդ անյօդ բարդութիւնները քիչ անգամ
կ'ըլլան առաջին բառին փոփոխմամբը .
ինչպէս, տնտես, յրբեր, յրկիր, յրտես,
ժուժկադ, իշտրմող, եւն. եւն :

Այսպէս միեւնոյն բառը երբեմն կը բար-
դուի ինքիրմով եւ կրկնաշոր կը կոչուի .
պէսպէս, վազվազ, վաղվաղ, բնկրեկ, ծոր-
ծոր, եւայլն :

Այն կրկնաւորներուն մէջ երբեմն մէկ
զիրը զանց կ'ըլլուի կամ կը փոխուի .
Փոփոխ, դադար, բարախ, կակազ, բորով,
բերեց, վաշաշ, հեղեղ, շաղիաղի, հեծեծեղ,
պատառել, բարբառ¹, եւն :

Բայց բարդութեան սովորական ընդ-

1. Եթէ ո զիրը իրմէ վերջ (նուէ զատ) ուրիշ բաղա-
ձայն զիր մ'ունենայ, սովորաբար դէի կը փոխուի. այս
է պատճառը որ կրկնաւորներուն առաջինը դէի կը փո-
խենք եւ փոխանակ զոգիս, բառբառ, կառկառ զրելու,
կը զրենք զրզիս, բարբառ, կարկառ, եւն :

հանուր կանոնն է կապել երկու բառերը
այր յօդակապով՝ երբ երկրորդ բառը բա-
զաձայնով սկսի, եւ առաջին բառը որ
սովորաբար ուղղական կը յօդի՝ եթէ փո-
փոխելի գիր ունի՝ հոլովական փոփոխու-
թեան ընդհանուր օրէնքին համաձայն կը
փոխուի. իսկ երկրորդ բառը բացարձա-
կապէս ԱՆՓՈՓՈԽ կը մնայ:

Ինչպէս, բան, գետ՝ բանագետ. բաղցր,
պտուղ՝ բաղցրապտուղ. տպ, մահ՝ սովամահ.
սէր, բուն՝ սիրարուն. տէր, սէր՝ տիրա-
սէր. ամեն, կաշ՝ ամենակաշ. երկայն, բա-
զուկ՝ երկայնարազուկ. բազուկ, տարած՝ բազ-
կատարած. ազգ, օգուտ՝ ազգօգուտ. բազում,
օգուտ՝ բազօգուտ. եւն:

Ինչպէս տրուած օրինակներէն կը տես-
նուի, կանոնը երկրորդ բառը անփոփոխ
կ'ուզէ: Առաջին բառը կընայ ԸՆՍՊ ուղ-
ղական՝ այսինքն անփոփոխ. մարդ, սէր՝
մարդասէր. հոդ, գործ՝ հոդագործ. մարդ եւ
հոդ ուղղական մնացին: Բայց եթէ բառը
ունինայ մին այն ձայնաւորներէն որոնք
հոլովման ատեն կը փոխուին, է = ե,
է = ի, ի = ը, ոյ = ու, ու = ը, իւ = ու,
այն ատեն տեղի կ'ունինան սոյն փոփո-
խութիւնները. ամեն, մեծ՝ ամենամեծ. սէր,
շիր՝ սիրալիր. ինչք, սէր՝ ընշասէր. իդա,
պատում՝ ըղճապատում. յոյս, տու՝ յուսա-

տուր, սուր, իսու՝ ս(ը)տախոս, պատիշ, սեր՝ պատուասէր:

Որեւէ փոփոխութիւն կրնայ տեղի ունենալ միայն առաջին բառին վրայ. երկրորդը նորէն ըսենք՝ բացարձակապէս անփոփոխ է, անփոփոխելի է:

Վերեւ զրինք երկայն, բազուկ՝ երկայնաբազուկ, եւ բազուկ տարած՝ բազկատարած. առաջին օրինակին առաջին բառը փոփոխելի գիր չունէր՝ մնաց ինչպէս որ էր. երկրորդին մէջ ոչն որ ը-ի կը փոխուի կամ բոլորովին կ'անհետի՝ եղաւ բազկատարած:

Առնենք արդ մեր վերեւ յիշատակած յարդածածկ, հողածածկ, մոխրածածկ, ցեցոտիածածկ այլանդակութիւնները. ո՞ր օրէնցով կազմուած են:

Ուրկէ՞ բուսեր է այդ ծածկը, ունի՞ հայլեզուն ատանկ բառ իր բնական ձեւին մէջ. չունի, ուրեմն փոխուած ձեւ մըն է. բայց ի՞նչպէս կը փոխուի երբ երկրորդ բառն է:

Ի՞նչ է իր բնական ձեւը՝ ծածուկ. ուրեմն ըստ օրինի, ըստ ողջմտութեան, ըստ խելքի եւ մտքի՝ երբ այդ ծածուկ բառը առաջին բառն ըլլայ՝ փոփոխման կանոնը պիտի գործադրուի վրան. այսինքն՝ ոչն պիտի սղի եւ պիտի մնայ ԾԱԾԿ. բայց

ուշաղրութիւն՝ երբ առաջին բառն ըլլայ. այսպէս ծածուկ, միտք՝ պիտի ըլլայ ծածկամիտ. ծածուկ, զրոշի՝ ծածկագլուխ. ծածուկ, խօս՝ ծածկախօս. ծածուկ, պէս՝ ծածկապէս. ծածուկ, ոյր՝ ծածկոյթ. ծածուկ, եւն՝ ծածկեմ:

Բայց երբոր ծածուկը երկրորդ բառ ըլլայ, պիտի մնայ ԱՆՓՈՓՈԽ, այնպէս ինչպէս որ է. ամուր, ծածուկ՝ ամրածածուկ. քող, ծածուկ՝ քողածածուկ. պար, ծածուկ՝ պարածածուկ. որով այդ յարդածածկ, հողածածկ, մոխրածածկ, ցեցոտիածածկ ցուցանքները պէտք է վտարուին եւ գրուին յարդածածուկ, հողածածուկ, մոխրածածուկ, եւն:

Միտքս կու զայ յետին դարերէն գործածուած նմանօրինակ սխալ մը, որ նման վերջով բառեր շատ ունենալնուս համար՝ մտեր, ընտելացեր է լեզուին, և է անխախտ բառը, զոր գործածեր են ԺԴ, ԺԵ դարերուն մէջ բանի մը գրողներ. ուղիղ ձեւը անխախտը է. «Աշխարհս այս իբրեւ զտուն մի անխախտ ցուցցի» (Պիտիդ). — Անխախտը մնացեալ լիութեամբն» (Ագար.). — «Անարատ եւ անխախտ պահէ զլեալոն» (Եղնիկ), եւն: Արդէն կայ զմայլելի խախտը բառը:

Ախտ վերջը, ինչպէս ըսի, հայ լեզուին շատ ծանօթ ըլլալուն (ախտ, բախտ, եւն.) ապրեր է այդ ձեւը. բայց ածկ երեւոյթով

ոչ մէկ բառ ունի հայ լեզուն, ուստի եւ
պէտք է որ ով որ հայ է եւ հայ լեզուն
կը սիրէ, ուղիղ ձեւով գործածէ.

ՅԱՐԴԱԾԱԾՈՒԿ, ՀՈՂԱԾԱԾՈՒԿ, եւն.

Եւ ոչ թէ

ՅԱՐԴԱԾԱԾՈՒԿ, ՀՈՂԱԾԱԾՈՒԿ, եւն:

Այսպէս կ'ուսուցանեն կանոնը, օրէնքը,
ողջմտութիւնը, խելքը, միտքը, բանակա-
նութիւնը: Բայց եթէ ուզեն դեռ մեր մեծ
բանաստեղծներն ու գրագէտները կառչիլ
կաչիլ այդ անդրալեռնական այլանդա-
կութեանց, կ'առաջարկենք իրենց՝ որ այ-
սուհետեւ, որպէս զի այլանդակութիւնը
հասնի իր կատարեալ լրման, երկայնա-
րազուկը զբեն երկայնարազկ. զօրագլուխը՝
զօրագլիս. ազգօգուտը՝ ազգօգուտ. կենցաղօ-
գուտը՝ կենցաղօգուտ...:

Հիները՝ ըսինք ուրիշ տեղ՝ շատ աւելի
խնամք ունէին ուղղագրութեան:

Թովմաս Թէրզեան, իր քերթուածներէն
մէկուն մէջ, «Արտոյտը», Բ հատոր, էջ 66
(տպ. 1929), ուղիղ ձեւով կը գրէ.

ՅԱՐԴԱԾԱԾՈՒԿ ճիշէն ալանամ.

Եղուարդ Հիւրմիւզ Քոթէն տիկնոջ «Ար-
տորականը ի Սիպերիա» գրքին թարգմա-
նութեան մէջ ունի.

«Կառոյց իւր անդ Ավրինճեր բնակարան յեղեւնեաց յարդածածուկ» :

Կը յիշեմ տեսած ըլլալ Նորայրի բառզրին մէջ ալ նոյն ուղիղ ձեւը, բայց չեմ յիշեր հիմա թէ որ բառին տակն էր :

Ի՞Չ.

Մի՛ ԳՐԵՔ

ԹՈԴ. ԶԿԱՆԱՑՍ ԵՒ ԶՄԱՆԿՏԻՄ

ԱՅԼ. ԳՐԵՑԵՔ

ԹՈԴ. ԶԿԱՆԱՑՍ ԵՒ ԶՄԱՆԿՏԻ

Ճատ ստէպ գործածուող ձեւ մը, եւ միշտ այսպէս սխալ գործածուած, գրութեան մէջ ալ, խօսքի մէջ ալ :

Անկեղարու մէջ շատ գործածուած է մանկտի բառը. իսկ յիշուած ձեւով՝ այսինքն «թող զկանայս եւ զմանկտի», Դասիել Ժ. Մատր. Ժ. 21, ԺԵ, 38, եւն:

Մանկտի կազմուած է մանուկ բառով եւ տի մասնիկով :

Տի մասնիկը յոգնականացուցիչ է, մեծութիւն, շատութիւն կը ցուցնէ. մանկտի ըսել է շատ մանուկ, մանուկներ. ինչպէս ծակտի, շատ ծակեր :

Ունինք նաեւ ոտի ձեւը. ոսկր-ոսկրոտի, ոռկորներ, փոր-փորոտի, փորին մէջ եղածները:

Տի մասնիկը բառերուն սկիզբն ալ կը զըռուի՝ նոյն իմաստով. Տի-այր (=տէր), տի-կին, տի-եղերք, կը նշանակեն մեծ մարդ, մեծ կին, մեծ եղերքներ:

Ահա քանի մը օրինակ ոսկեղարէն մանկտիին յոգնակի ըլլալուն ի նպաստ. «Որչափ ինչ կերան մանկտիդ» • Այդչափ են մանկտիդ. — Յարիցեն մանկտիդ եւ խաղացեն. — Խօսեցան ընդ նմա մանկտին. — Ով Սողոն, յոյնք միշտ մանկտի էք (Եշ. Քր. ա.), եւն. եւն:

Ամէն ոք կը տեսնէ որ բայերը բոլոր յոգնակի զըռուած են. պիտի զըռուէի՞ն եթէ եղակի ըլլար: Մարդիկ բառն ալ յոգնակի է ըստ իմաստին, թէեւ ձեւը եղակի, եւ միայն եղակի կը հոլովի. մարդիկ, մարդկան, մարդկառ, կամ մարդկամբ: Մանկտին ալ, մանկտոյ, մանկտեառ, եօթներորդ խառն հոլովում. ինչպէս կոպիտ սխալ է զըել մարդիկներ, մարդկանց, նոյնպէս յախընթոր սխալ է զըել զմանկտիս: Ուրեմն

Մի զըէք

... ԶՄԱՆԿՏԻՍ

Այլ զըեցէք

... ԶՄԱՆԿՏԻ

ԻԹ.

ՄԻ՛ ԳՐԵՔ

ԲԱՂԳ, ԴԺԲԱՂԳ

ԱՅԼ, ԳՐԵՑԵՔ

ԲԱԽՏ, ԲՈՐԵԲԱԽՏ

Այս կոպիտ սիսալն ալ՝ թէեւ շատ անգամ ըսինք ու ըսինք՝ դեռ կ'ապրի ու կ'ապրի, եւ չենք զիտեր թէ ե՞րբ պիտի փչէ հոգին:

Դատ զիրը իրմէ վերջ ու եւ ր զրերը կ'ուզէ եւ ոչ երբեք դ. ինչպէս Աղտ, զաղտ, աղտաղտ, եւն. — Գաղր, մաղր, յաղր, եւն:

Իան քանի մը բառեր որոնց մէջ դատէն վերջ կ'երեւայ դայ, բայց արմատական չեն:

Բաղ-դատել բային մէջ պատահական է դատի եւ դայի մօտաւորութիւնը. բաղ մասնիկ մըն է՝ որ եկեր է դատելին քով. ինչպէս եւ բաղկանալ, բաղադրել, բաղիտնորիւն ու նման բառերուն մէջ:

Ունինք դոդդոդալ (դոդդալ) բառը՝ որ կրկնակ է. ինչպէս եւ դոդդոչ, որ նոյնպէս կրկնակ է, ինչպէս եւ յոդդոդդ, առաջին անդամը առողջ՝ երկրորդը հիւանդ, այսինքն տարբեր, ինչպէս Աղջ-սղջ էն

ունինք աղջամուղջ, հաստ-հաստէն՝ հաստարեստ, հաստամեստ, խորտ-խորտէն՝ խորտարորտ կամ խորտորորտ, ժանտ-ժանտէն՝ ժանտաժորտ, խառն-խառնէն խառնամառն. եւայլն :

Իբր արմատական խեղդ արմատին մէջ է որ կ'երեւայ. բայց հոս եւս արմատի գիր չէ ըստ իս՝ այլ եկամուտ։ կարգէն է այն դայերուն որոնք կը մտնեն սպանդ, կենդանի, անջրդի բառերուն մէջ։

Խեղիլ բայ մ'ունինք, որ կը նշանակէ վնասել, արատաշորել, կամ անդամներէն մին կամ միւսը կոտրել. «Եթէ խեղիցէ որ զընկեր իւր։ Մենք յիրաւի պատժիմք, զի զողջանդամ մարմինս խեղէաք», եւն։

Խեղին վրայ դայ մը զնելով՝ ոչ թէ մէկ անդամը, այլ ամբողջ մարմինը կը խեղենք, քըխ մը, եւ ահա հոգին փչերէ արդէն կախուողը կամ խեղդուողը։

Բախտ բառը ուրեմն պէտք է զրել բախտ, պարսկերէն չ. բառն է, որուն համազօրէ նաեւ բախտ բառը, մանաւանդ թէ միեւնոյն բառն է. պարսկերէնի խեն մեր մէջ թէ սկ է եւ թէ խէ, որ որոշ կը տեսնուի յհա բառին մէջ, որ մեր դուռառ բառն է. խէի երեւոյթով դուխտ, Սահակդուխտ. Սանդուխտ, տախտակ, տաստակ, պարսկերէն սախտը մեր մէջ սաստ է. եւն. եւն։

Ուստի, հայ լեզուն սիրողներ,

Մի՛ գրէք

ԲԱՂԻ, ԴԺԲԱՂԻ, ԲԱՂԻԱԽՈՐ, եւն.

ԱՅԼ գրեցէք

ԲԱԽԻՏ, ԲԱՐԵԲԱԽԻՏ, ԱՆԲԱԽԻՏ, եւն. եւն:

1.

Մի՛ ԳՐԵՔ

ՅԵՆԱԾ

ԱՅԼ ԳՐԵՑԷՔ

ՅԵՑԱԾ

Ընդհանրացած սխալ մը. ով գիտէ ո՛ր
չօրհնած ձեռքը գործածեր է անգամ մը.
մեր սկսնակները հասհասի կեցած են.
առածին կենդանիին պէս կ'ընեն. «տտենն
է ըստ-վըրան նետուեցաւ»...

Հազար ըսէ ուղիղը, ով մտիկ պիտի
ընէ... այս որքան անուշ բան է եղեր
ծուռին՝ սխալին հետեւիլը:

Կարգ մը բայեր ունինք. լիուլ, խեռու,
յենուլ, լերենուլ, ինչպէս եւ բանալ, բա-
նալ, բանեալ, դանեալ, եւն. որոնք պարզ
արմատ ունին. լից, խից, յից, լերեց,
բաց, բաց, բարձ, դարձ:

Ասոնց նախնական ձեւն եղած է յցնուշ, յսցնուշ, յեցնուշ, լիրերցնուշ, բացնաշ, բացնաշ, բարձնաշ, դարձնաշ։ (Պարտիզակի քարբառին մէջ կը գործածուէր բացնաշը. «վրաս բացցաւ, վրադ կը բացնայ», եւն. ձեւերը, շատ լսած ու գործածած եմ):

Ներկայի խումբին մէջ այդ ցոյերը ինկած են բոլոր, իսկ կատարեալի խումբին մէջ նուերը. յնում, յնուի, մի՛ յնուր, մի՛ յնուք, յնուցում, յնուշ, յնշոց. այսպէս եւ միւսերը։

Կատարեալի խումբին մէջ ալ, ինչպէս ըսինք, կ'իյնան բոլոր նուերը. յցի, յցից, յից, յցէք, յցեալ. — առնելով յենուշը, որ կրաւորակերպ չէզոք է, կ'ըւլայ՝ յեցայ, յեցայց, յեցիր, յեցարո՞ք, յեցեալ։

Մեր խնդիրը անցեալ դերբային վրան է։ Ուրեմն ասոնք բոլոր յաւելուածոյ բայեր ըլլալով եւ պարզ արմատ ունենալով, այդ արմատէն պիտի շինուին անցեալ դերբայիները. արմատ լից, իսից, յեց, ընթերց, բաց, բաց, դարձ. ուրեմն անցեալ դերբայներն ալ պիտի ըլլան լց-եալ, ից-եալ, յեց-եալ, ընթերց-եալ, բաց-եալ, բաց-եալ, դարձ-եալ։ Աշխարհաբարի մէջ ալ լցած, խցած, յեցած, ընթերցած, բացած, բացած, դարձած, եւ ոչ թէ յնած, ինած, ՅԵՆԱԾ, ընթեռնած, բանած, բանած, դառնած։

ԵՐԲ յենած կ'ըսենք՝ կը գործենք ան-
ճոռնի սխալ մը. իրրեւ թէ ըսէինք. դուռը
բանած էի. նոր դառնած էի. փոխանակ
ըսելու՝ դուռը բացած էի. նոր դարձած էի:

Ահա թէ ինչ անհեթեթ սխալ է որ կը
գործեն շատեր յանգէտս, որոնցմէ արդիօք
ներելի չէ խնդրել՝ որ ուղիղ կերպով
Գրեն

ՅԵՑԱԾ

Եւ ոչ թէ

ՅԵՆԱԾ

Լ.Ա.

Մի՛ ԳՐԵՔ

ՍԵՎԻ, ՎԵՐՍՈՅԼ, ԵՒՏԻ, ԵՒՆԻ

ԱՅԼ, ԳՐԵՑԵՔ

ՍԵԽԻ, ՎԵՐՍՈՅԼ, ԵՏԻ, ԵՆԻ

Սեվր յատուկ անուն մըն է. բայց յա-
տուկ անուն ըլլալուն համար՝ ըսել չէ
թէ պէտք է սխալ զրուի հայերէնի մէջ.
հազարաւոր յատուկ անուններ կան, զորս
նախնիք հայերէնի դարձուցած են՝ հայ
լեզուի օրէնքներուն հպատակեցնելով:

Նախնիք այս բառը պիտի զրէին **Սեւր,**
եւ ոչ **Սեվր:** Հայ լեզուն այսպիսի հեթա-
նոսութիւն չի ճանչնար: **Սեւ** ածականը

Մի՛ զըէք

չեն գրեր Ալք, դեւը չեն գրեր դեվ, հեւը՝
հեվ, անձրեւը՝ անձրեվ:

Եւր վերջով հայերէն բառ չունինք՝ որ
օրինակ բերէի. բայց ինչ որ ըսի Ժրնեվ/
մասին, կը զօրէ հոս ալ. Փափազով
կրնայ տեսնել հոն. նախնեաց մէջ կա
սակայն ձեւ մը. իրենք չեն սիրեր ի
ձեւը, որով եսի կը փոխեն. սեռականին
մէջ դարձեալ իշի փոխելու պայմանաւ.
այսպէս փոխանակ ըսելու բիւր, կ'ըսեն
բեւր, աղիւր՝ ալեւր, աղբիւր՝ աղբեւր, եղջիւր՝
եղջեւր. (այս վերջին երկութը իրը սեռա-
կան ալ գործածուած) գիւղ՝ գեւղ. իւղ՝ եւղ.
եւայլն, եւայլն:

Ալդ, կրնայ ամէն ոք տեսնել, ինչպէս
եւ բոլոր Ակվր գրող թերթերը, որ նախնիք
բեկր, ալեկր, աղբեկր, եղջեկր, գեկդ, եկդ
չեն գրած. (ինչ ալ սոսկալի գէմք ու-
նին, ցուցանք կատարեալ). ուստի իրը
մեր անմահ նախնեաց զաւակ՝ ամէն ոք՝
պէտք է գրէ Ակր, փոխանակ վայրենի
Ակվրին: Աչքիս առջեւ թերթ մ'ունիմ,
թարմ, ուր գրուած է. «Վերսայլի եւ Ակվրի
դաշնագրերը». ինչո՞ւ չգրուէին «Վերսայլի
եւ Ակրի դաշնագրերը»:

Ե գիրը վերջին վանկին մէջ միայն
կ'ապրի. բառերու մէջ ինչ ինչ մասնա-
ւոր պարագաներ կան որ կը թոյլատրեն

է, ինչպէս ձայնաւորէ առաջ, եակ, մարդարեական, կամ բարդութեանց մէջ, ուսկեզօծ, ալեկոծ, եւն. բայց արմատ բառերու մէջ վերջին վանկէ առաջ բացարձակապէս է գոյութիւն չունի. Վերասյլ գրելը սանկ ոճիրի պէս բան մըն է. Գերասամ, կեղծամ, վերծանել, վերատին, վերմակ, եւն. եւն. տես բառգիրք մը ուր կան վեշով բարդուած անթիւ բառեր։ Վեր սկիզբով ոչ մէկ բառ. ունինք վեր, վերը բառը, որ արդէն վիրաւոր կ'ըլլայ։

Ուստի, մի՞ գրէք վերասյլ, այլ վերասյլ. կը տեսնէք, բառին վրայ շնորհը մը եկաւ կարծես։

Չմոռցած ըսեմ որ Պոլսական թերթերը ուրիշ անճահ սխալ մըն ալ կը գործեն, երբ կը գրեն Եկտի Գուշէ, Եկեղի զիւղ. ինչ գործ ունին այդ է գրերը. երբ կը գրեմ ետին, ետեւ, Ենեաս, Ենովք, տարբեր հընչում կու տամ բառերուն, քան այն ինչ որ կու տամ Եկտի, եւ Եկեղի բառերուն. ինչ ալ այլանդակ են։ Ե զիրը բառերուն սկիզբը արդէն իսկ ևէ-ի ձայնը ունի. երբ կ'ըսենք եկեղեցի, առաջին և զիրը տարբեր կը հնչենք յաջորդներէն. անոնք փակ է, իսկ սկիզբինը ևէ։ Ես, երազ, չենք հնչեր ես, երազ, այլ եկս, եերազ, բայց չենք զրեր և-երը։

Ուրեմն ի՞նչ հարկ Եկտի, Եկեի գրելու.
տաճկը յա երեք զիր, մերը չորս զիր.
ինչու. նոյնպէս յէ երեք զիր, մերը չորս
զիր։ Ուստի՝

Մի՛ գրէք

**Սէվը, Վէրսաթէ, Եէտի, Եէնի
Այլ գրեցէք**

Սեիր, Վերսաթէ, Ետի, Ենի

Լ. Բ.

ՆԶ, ՆԶ, Զ, Զ, ԳՐԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Նոր հրատարակուած բանաստեղծական
հատորիկի մը ճակատին վրայ «մոռնջներ»
բառը տեսայ. հարցուցի հեղինակին թէ
ինչո՞ւ ջէով գրեր է «մոռնչ» բառ։ Պա-
տասխանեց թէ Մարկոսն ըստ. նուէն
վերջ չ զիրը կու գայ եղեր։

Նոյն կերպով մտածող մարկոսներ ան-
շուշտ պակաս չեն. դարձեալ մեր լրա-
գրութիւնը կայ՝ ուր չայ եւ չէ շատ յաճախ
կը չարչարուին յանպէտս փոխանակուե-
լով։ Թո՛ղ լրագրութիւնը՝ նոյն սխալները
կը վխտան նոյն իսկ գրական արժանիք
ունեցող զիրքերու մէջ, եւ 1919ին հրա-

տարակուած բանաստեղծական ուրիշ համորի մը մէջ տեսայ մնչել բայց, զոր մնչել կը գրենք մենք. սովորական սխալներ են զեղչը՝ զեղջ գրել, քրքիչը՝ բրեիչ, շշունչը՝ շշունչ, հաչելը՝ (այս ինքն հառաչել՝ մարդոց) գրել հաջել, որ շուներուն յատուկ է:

Այդ անտեղութեանց դարման մ'ընելու յուսով՝ մասնաւոր գլուխ մը կը յատկացնեմ ահա չայ եւ չե գրերուն, պարզ ուղղագրական՝ եւ ոչ թէ բանասիրական տեսակէտով։ Սաշափը միայն ըսեմ որ չայ գիրը՝ թաւ է, կրկնակ. «չուառ, բշուառ», համազօր եւրոպական ch=tch ին, որ է ըսել մեր ք-ին. ch=կհ=ք=չ. չհար=կհար=քառորդ=չորս, եւն: իսկ չ միջակ գիր է. անոնց նուրբն ալ է ձ. որուն ուղղագրութիւնը դիւրին է:

Հետեւեալ շարքերուն մէջ պիտի տեսնենք յստակ, որ նուէ վերջ ուր չայ կու զայ, ուր ջէ. պիտի դնեմ արմատները միայն, զանց ընելով ածանցումներն ու բարդութիւնները.

62

Անտէրունչ. անտէր
բնչիւն, բնչել. պոռալ կենդանեաց
գանձիլ. կանչել
գելու

դդնչել, դդչել. խոխոջալ ջուրի
 դռնչիւն, դռնչել. թնդալ. —ցնել
 զռինչ, զռնչել. իշու զռալ
 քանչ, քանչը. խիթ
 քանչել. արթնցած ատեն այլանդակ ձայներ հանել
 քառանչել. սաստիկ հառաչել
 ինչ.
 իսանչիւն, իսանչել. զռալ իշու
 իսնչել. քիթ սրբել
 իսռնչիւն, իսռնչել. խոալ
 կառանչ
 կառնչել
 կառանչ, —չել. պոռչտալ
 կնչել կամ գնչել. ճուալ խոզի
 կնչիւն. կանանց մեղկ՝ ծեքծեքուն ձայնը
 կռինչ. չնչին ձայն
 կռնչել. մրմուալ
 հոռնչ, հնչիւն, հնչել
 հռնչիւն, իսռնչիւն. խոլտոց. կոկորդի ձայն
 ձռինչ, ձռնչիւն, ձռնչել
 մազկռինչ. հոգեվարք
 մանչ
 մինչդեռ
 մնչիւն, մնչել. մեղմ ձայն հանել
 մոռունչ. մորնչիւն, մորնչել
 յորանչել. եւս՝ յորանչել
 շունչ, շնչել
 շռինչ, շռնչան. չարխի ֆէլէք եւ ձայնը
 ունչը. քիթ
 ունչը, յունչաց քերել. արհամարհել
 չինչ, ոչինչ.

պնձատ . քիթը կորած
սբաթէ . -ելի , եւն .
տենչ . -ջանք , -ջալ
փնչէ . քթէն ձայն հանել
փոնչիռն , -ջել . փոնզուալ , խոշոր հազար , սպառ-
նուլ , եւայլն :

ԱԶ

ականչ , ականչել , շականչել . ականջ ոնկել
ապարանչան
բանչար
բարբանջ , բարբանչել
երինչ
երևանի , վայրի կանկառ
չանչ
իսինչիւն , իսրինչիւն . խրխնջել ձիերու
խղունչ
իսնչոյք
իսնչ
իսնչոյք
կինչ , կինճ
դողմանցիւն , դողմանչել զանգակներու
մշտնչեան
մունչիւն , մունչել . լուռ մունջ , լոիկ մնջիկ .
մրւունչ , մրւնչել
նինչ , ննչիւն
ունչիւն , ունչել
շրջունչ , շրջնչել
ունիք . յառակ , գետին

պահանձ, -ել
 չինչ. չունչ, չնչել, չնչան. չնչոց
 վաղանչել. երկար աշխատիլ
 վաղնչոց. -ջական. հին
 վտարանչել. ապստամբիլ
 վրնչապապչեակ. այծու պէս պապաչելով խըր-
 խընջալ
 վրնչիւն, վրնչել. ձիու խրխնջալը
 տանձ, -անք, -ել
 տուրնչենային
 տրտունձ, -ջանք, -չել. տրտնջալ:

Ահաւասիկ նչ, եւ նչ ունեցող մեր զրե-
 թէ բոլոր բառերը, որոնց համար որեւէ
 կանոն մը սահմանել կարելի չէ: Բայց
 որովհետեւ չայի եւ ջէի սխալը հոս չէ
 միայն որ տեղի կ'ունենայ, պիտի ամփո-
 փեմ ստորեւ չայով եւ ջէով եղած բոլոր
 միւս բառերն ալ, անսովորները միայն
 թողլով դուրս:

2

աղաչանք. -չել
 ամաչել. ամչնալ
 աչառու. մարդահաճոյ
 աչք. եւն.
 աշաչ. ձայն
 բոչոյ. պզտիկ ձի, թայ

դանդաշել. երերաւ
 դդշիւն, -ձել. ջրի ձայն
 զեզէ, զեղչել
 բազել. բերնէ թափուք ըսել աղօթքը
 բառաչ, -չել. ո. թառանչ
 գչարիիլ. նեղուիլ, զայրանաւ
 բաբիլ. բոլոր չիլ վերջացող բայերը
 բոչիլ, փախչիլ, իսրտչիլ. եւն:
 իսչ. խաղողի չեզը
 իսչակ. մոյթ, նեցուկ
 իսչափառ. խեչեփար, չաղանոգ
 իսոչ. արգելք
 իսչառուրիւն. կովերու, եզներու կաղ քալելը
 իսչքոր. խոճկոր. խոզի ձագ
 իսոռոչ
 իսչակ
 կակաչ. հարսնուկ ծաղիկը
 կակաչել. աքաղաղին պոռաւը
 կաչաղակ
 կառաչել. կառաչ. պոռաւ
 կարկաչ, -չել. ջուրի, լոյսի, ձայնի
 կոչ, կոչել
 հաչիւն, հաչել, հառաչել. եւ ոչ շան հաջելը
 հառաչիւն, հառաչ, -չել
 հոչակ, -ել
 ձանաչել, անձանաչ
 ձիչ, ձչիւն, ձչալ
 մարրուչ. ճարտար
 յաչաղել. նախանձիլ
 շաչ, շաչիւն, շաչել
 շառաչ, շառաչիւն, -չել

ՀՀել

նչէ

ոչինէ

ոչխար

չակերտ

չաման

չամիչ

չանարդի. անարգ

չաչ, չաչեր. Փիտան

չար

չափ

չեչ. խաղողի ճզմածը, դիրտ

չիղչ, չղջիկ, չղջիկան

չիտ. ծիտ, ճնճուղ

չիր. չորցուցած պտուղ

չիք, չքանալ

չմուշկ. հողաթափ

չնաշխարհիկ

չոր

չորրեկ, չորքուտանի

չորքուտանի

չոր, չորել

չորան

չորխայ

չորմ. հոյն, զողալ. զզըլնըք

չորրդի. ուր շատ չի գտնուիր

չքաշոր

չքմեղ

չքնաղ

պապաչել. կապիկի՝ այծու ձայն հանել

պէրանիք, պէրել, զարդարուիլ, եւն.

վաշելուշ

վաշ, վաշէ. սայլ, սայլի ծածկոյթ

վահիչ, եւ բոլոր իչ վերջացող բայանունները,
փրկիչ, ազատիչ. եւն.

տուրիլ

փշէ

բահմել. քճքճել. բզբտել:

Զ

աղչամուշչ. մթութիւն

աղչիկ

ամբողչ

անգեղչ. չզղջացող

անուրջ

անդրամաս

աշակուրիչ

աչ

աչողուրիւն

առաջ

աթչ

աբառ

ախասպ. կէօզ թաշի

աթզն. մութ սեւ

աթնարոյր. սեւ գոյնով

աթնիկիդ. սեւու գնտիկ

բազաղանիք, -ղել. ցնդաբանել

բարբոչ

բջիչ

բջջանիք. բզզանկք մեղուաց
գաղջ
գեղջուշի
գէջ, գիջական. թաց
դողդոջ
դրդջիւն, դրդնջիւն, դրդջունն. պառաւներու
տուտոսց

եղջիւր
եղջերու
երջանիկ
գեղջ, զիջ, զոջալ
զիջանիլ
իջանել
իսխոջիւն, -ջանիք, -ջել
կեղերջական. ցաւագին
կրկջաճայն. կարկաչող ձայնով՝ կաքաւի պէս
հաջիւն, հաջել. շան հաջելը
մարմաջ, -ջել. քերուլուիլ
մեջ, միջին, եւն.
մրջիմն, մրջիւն

յաջող
յաջորդ
յառաջ
յորջորջել
շեղջ. կոյտ, գէզ
շիջանիլ. մարիլ
շուրջ, շրջել
սղջունել
նջիլ
նջին. փայտի կապոց
որջ

չիղչ, **չղջիկ,** **չղջական**
պաղպաջուն

պղպջակ

ջախել, **ջաղիւկ.** **ջախչախանիք**
ջահ

ջաղաց

ջաղբ. **սաստիկ** **անձրեւ**

ջամբը. **կեր,** **ուտելիք**

յամունչկ. **ջատուկ,** **կախարդ** **կին**

յայդ, **-եղ.** **լալ,** **կոծել**

յամիք, **-եալ**

յատագով, **-ել**

յատուկ

յարդ, **-ել**

յեռանիլ, **ջեռնուլ**

յեր, **յերանիլ**

յերմ

յիլ. **ջիղ**

յին. **ծիծելու** **գաւազան**

յիրդ, **ջրդիլ.** **ժիր,** **ժիր ըլլալ.** **ետեւէ** **ըլլալ**

յոլիր, **ջոլորել.** **ժողով** **անասնոց.** **ժողվել**

յոխ. **գաւազան**

յոկ. **ջոկատ**

յոչ. **մեծ**

յով, **ջովանալ.** **ուռճանալ**

յորդան, **ջրորդան.** **խողովակ** **տանիքի** **կամ**
հնձանի

յորիեակ. **մարախի** **տեսակ** **մը**

յորիկ

յուրակ

յուշիակ. **ոստայնանկ**

զուիստակ
 զուր
 ջնար. քնար
 ստերչ. ամուլ
 վերչ
 քաջ
 բրդիչ, բրդչալ, եւն:

Ահա չայով եւ ջէով մեր բառերը, կամ
 անոնց մեծագոյն մասը, վասն զի շատ կա-
 րելի է որ աչքէս կամ մտքէս վրիպածներ
 գտնուին. անզրադարձողը կրնայ աւելցնել
 իր կարգին:

Դառնալով առանձնաբար ջէ եւ չայ
 զրերուն, առաջինը լծորդ է դ-ի. լուրր՝
 լուրչ. — ձ-ի. կիմա՞ կիմչ. — ձանձիոն. —
 խառնադան՞ խառնադանչ. — զե՞ զէ. —
 աղիչ աղիճ. — աղջիկ՝ աղձիկ. — բահճ՝
 բջիչ. — ինձոյք՝ ինչոյք, եւն. — տ-ի.
 աղտամուղտ՝ աղւամուղւ. — ձ-ի. ձող՝ չող՝
 կամ չոխ. — բուրճ՝ բուրչ բառերու մէջ:
 Դարձեալ զրաբարի բոլոր բայերուն ապ-
 առնի եւ ստորադասական յոգն. երկրորդ
 դէմքերուն մէջ լծորդ է ց-ի. եղիցիք, եղա-
 նիցիք, լիցիք, լինիցիք. եղիչիք, եղանիչիք,
 լիչիք, լինիչիք, այսպէս բոլոր բայերուն
 մէջ: Դարձեալ հոլովմանց եօթներորդ
 խառնին մէջ եւս կը մտնէ, սեռականին

եւ մանաւանդ նախողիւ վերջահոլով տրականին մէջ. ի տեղուց, յայգուց, յանջրուց, եւն, զարտուղիներէն ալ՝ կեռչ, ներոչ, տարոչ, գեղչ, տուշընչեան ձեւերուն մէջ, եւ զեռ ուրիշ հոլովներու, որոնց մասին տեսքրաբար ընդարձակ Քերականութիւն մը։ Արտաքերումը պէտք է ըլլայ աւելի մօտ ձեր քան չայի։ — Երբեմն իրմէ. առաջ՝ իրր շչող գիր՝ աւելորդ ո գիրը կ'առնէ. յշունջ, որջիւ, եւն։

2

Այս գիրը իրր ժխտական մասնիկ կը պառփ թէ գոյականներուն եւ թէ բայերուն սկիզբը. չուս, չժողովորդ, չբահանայ, չգիտ, չերև չեին վասն չեին յաշտ առներ (Եզնիկ)։ Այս դիւրին է. դժուարինը՝ բայերու ժխտականն է որ քիչ բացառութեամբ գրեթէ բոլոր մեր գրողներուն խոչընդունե՝ խոչընդակն եւ քար գայթակղութեան դարձած է, այնքան պարզ ըլլալով հանդերձ. որու մասին Այտընեան 1866էն ի վեր կը մոնչէ, մենք եւս քանիցս առիթունեցանք դռնչելու անոնց ականջին։

Հսինք որ չ գիրը ժխտական մասնիկ մըն է, եւ իրը այդ՝ հաստատական բայի-

մը վրայ դրուելով՝ պիտի փոխէ զայն ժխտականի։ Արդ թողլով բայերուն ժըխտական ներկան եւ անկատարը, որոնց մասին պիտի խօսինք քիչ վերջ, առնենք միւս ժամանակները։ Տեսայ, հաստատական։ չտեսայ, ժխտական։ (ինչպէս տես՝ չտես. կար՝ տկար)։ պիտի¹ չտեսներ, պիտի չտեսնեի, երե չտեսնեմ, երե չտեսնեի։ տեսնել՝ չտեսնել, տեսած՝ չտեսած, եւայլն։ Առնենք ձայնաւորով սկսող բայ մըն ալ։ չորգեցի, պիտի չորգեմ՝ չորգեի, երե չորգեմ՝ չորգեի։ չորգել, չորգած, չորգող, եւն, եւն։ Պարզ է, այնպէս չէ։ Եւ սակայն՝ բացէք ոեւէ թերթ մը, ոեւէ զիրք մը, եւ պիտի զտնէք չի տեսաւ, չ'ըրաւ, երբեմն նաեւ չի րրաւ, պիտի չի բերեր, կամ չպիտի, չի պիտի բերեր, երե չի բերէ, չի բերել,

1. Ոչ թէ չպիտի տեսնեմ, ինչպէս կը տեսնենք շատ յաճախ թերթերու եւ զրցերու մէջ. պիտի զիմազուրկը ոյժ չունի չայ զիրը շալկելու. շալկեց, ուր պիտի շեշտենք. չան հոտ դնողը չ'պիտի կ'արտասանէ. բայց ո՞ր բաղաձայն զիրը շեշտուած է երբեք երկրագունակիս վրայ։ Որուահայերէնը չպէտք է կ'ըսէ, բայց չ'ըսեր չ'պէտք է, այլ չպէտք է, չան չէ որ կը շեշտէ, այլ են, որ ընողունակ է շեշտի։ Եթէ պիտի հարկ է չայ առնէ, միւս ընկերները եւս երե, բողը պէտք է առնեն, եւ մենք փոխանակ ըսելու երե չբերէ, բող չբերեր, ըսելու ենք չերէ բերէ, չբող բերեր, այլանդակութիւն մըն ալ աւելցնեալով... եղածներուն վրայ։

եւնք եւնս ինչպիսի անհեթեթութիւններ, մինչ ինդիրը շատ պարզ, շատ տարրականօրէն դիւրըմբռոնելի է։ ունինք հաստատական մը, ժխտական պիտի ըսենք, լաւ, մասնիկնիս է՝ չ. առնենք հաստատականը՝ դնենք սկիզբը ժխտական մասնիկը՝ եղաւ գնաց. բերի՝ լրերի. լրի՝ լրի։

Արև զրագէտները՝ որոնց մէջ ոտանաւոր զրողներ ալ կը գտնուին, կը զրեն լը շերի, լը տեսայ¹, ժխտական մասնիկներն հեռացնելով իրենց բայերէն. ճիշդ իրը թէ զրէին. լը տես, լը բահանայ, տը կար, տը դէտ. կը տեսնէց այլանդակութիւնը. մենք ալ զրած կամ թարգմանած ենք քանի մը տող ոտանաւոր, եւ մեզի ալ հանդիպած են այդպիսի ժխտական ձեւեր, բայց զրած ենք լրտեսայ, լրբերի, լրի, ինչպէս զրած ենք տրկար, տրգետ, տրձեւ, եւայլն։

Հիմա անցնինք ժխտական ներկային եւ անկատարին, բայց թողունք որ հեղինակաւոր ձայն մը խօսի նախ։

1. Զարմանալին այն է որ ընթերցարան կազմողները երը արտատպումներ կ'ընեն՝ իրենց զիրենց իրաւասու կը կարծեն ուզածնին անխղճօրէն ընելու։ Նոյն բանն ըլած էին մեր մէկ զրքէն կաոր մը առնելով. յըֆաղրեցին լըխմցուցին ուղիղ ձեւերը փոխելով յը ժաղրեցին, ո՛վ խցուցին հեթանոս ձեւերուն..,

«Զ զիրը զբարարի մէջ բացասական շինող է ամէն բայի ժամանակի համար անխտիր. չտեսանեմ, չտեսանեի, չտեսի, չտեսանել: Բուն հին ատեններէն կը տեսնուի որ աւելի ընտանեկան լեզուի էր չտեսանել, փոխանակ՝ ոչ տեսանել, եւ արդէն ընտանեկան լեզուաւ գրողներուն քով շատ աւելի յաճախ է չ քան թէ ոչ: Միջին դարերու աշխարհիկ լեզուին մէջ ոչ մակրայը գրեթէ ի սպառ վերցած է, մինչեւ որ ԺԱ, ԺԲ դարերու մէջ երեւան կ'ելլէ նոր ձեւ բացասական մը՝ էական բայով եւ ի նախղրով¹. Զե ի հասանել, (չէ ի հասնիլ) չի հասնիր. չեաք ի լսել, չէինք լսեր. չեմ ի գալ, չեմ ի գար: — Յետոյ ԺԳ դարու մէջ կը գտնենք հիմակուան բացասականը առանց նախղրի՝ Զեմ վախեար. չես նախանձիր:

Այդ ի նախղիրն հիմա միայն միավանկ բայերու վրայ մնացած է. Զեմ ի տար, չես ի գար:

1. «Ե՞յն ձեւով եւ նոյն նախղրով կը ձեւանար երբեմն նաեւ հաստատական խօսքը. — Խասիաթն զառանձին գործն է ի ասել. (ԺԲ դար), այսինքն խասիաթ՝ յատուկ գործն ըսել է: Յոյնք են ի գալ ի վերայ մեր. (Ե դար) վրանիս կու զան, Դուք զտաճարն այլ յայրել էք ի տաշ. (Ե դար.) տաճարն ալ այրել կու տաք. — որոնց բացասականն էր ընականապէս՝ Զե ի ասել. չեն ի գալ. չք ի տալ: — Ասոր ալ հիմը հին զրաբարէն է. Դեռ ի ծաղկել է (Ե՞յն):

Նոյն ի նախղիլն է դարձեալ սահմ.
ներկ. եզ. Յըդ դէմքին զարտուղութեան
պատճառը, կ'ըսենք՝ կընատմամբ՝ ինք չի
լսեր, չի մնար. իբր թէ ինք չէ ի լսեր,
չէ ի մնար. կամ իբր թէ չ'ի լսեր, չ'ի
մնար»: (Ոյտնեան. Քննակ. Քերակ.):

Ուրեմն մեր բուն հին նախնիք հաս-
տատական ձեւ մը ունէին որ կը կազմուէր
էական բայօպվ եւ ի նախղրով. առնենք
բուն իսկ նախնեաց օրինակը. ի ծաղկել է¹:

եմ	ի	ծաղկել	եմք	ի	ծաղկել
ես	ի	»	էք	ի	»
է	ի	»	են	ի	»

1. **Կախնիք՝** բուն հիները՝ սաստիկ ատելութիւն մ'ուս
նկած միշտ իլ կրաւրակերպին դէմ. եւ ոչ միայն
նոյն ձեւ չչղոցները միշտ ել-ի կը փոխեն, լինիմ, լինել,
մեռանիմ, մեռանել, եւն. այլ նոյն իսկ կրաւրականները.
«Ապարա է որդոյ մարդոյ մատնել, չարչարել, մեռանել,
եւ յիրիր աւուր յառնել». մատնել, չարչարել կրաւ. բա-
յեթ մն, եւ պէտք էին ըլլալ մատնիլ, չարչարիլ. եւ տեղ
յի՞ ուր ստիպուած էին անպատճառ իլ ձեւը զործածել,
որպէս զի չզործածեն այդ ատելի ձեւը՝ ոճով մը կ'ըսեն-
պարզի մարդոյ ոչ եկն պաշտօն առնուլ (պաշտիլ), այլ
պաշտել», եւն. ՏԵ SERVIR եւ ՏԵ SERVIR բայերն են: Ա՛նք
ի ծաղկել է, բուն կրաւ. ձեւովը դրինք:

եմ ի ուտել

ես ի »

է ի »

եմք ի ուտել

էք ի »

են ի »

Այս հին ձեւին վրայ ԺԱ-ԺԲ դարերու
մէջ ժխտական նոր ձեւ մը երեւան կ'ելլէ.

չեմ ի ծաղկիլ

չես ի »

չէ ի »

չեմք ի ծաղկիլ

չէք ի »

չեն ի »

չեմ ի զալ

չես ի »

չէ ի »

չենք ի զալ

չէք ի »

չեն ի »

չեմ ի ուտել

չես ի »

չէ ի »

չեմք ի ուտել

չէք ի »

չեն ի »

Մինչեւ ԺԳ դար ի նախղիբը կ'իյնայ,
եւ ր գիրը որ լծորդ է լ-ի, զայն կը փո-
խանակէ (Որուսահայերէնը լ-ը կը պահէ.
չեմ տեսել) եւ կ'ըլլայ չեմ ծաղկիր, չես
ծաղկիր, չէ ի ձեւն ալ ամփոփուելով կ'ըլ-
լայ չի: Այս չի-ին մէջ կայ էական է
բայը: Զայնաւորով սկսող բայերուն առջեւ
քնականարար չի պիտի փոխուի չ'-ի. չի
ուտեր = չ'ուտեր, չի ըներ, չ'ըներ, չի
ըսեր, չ'ըսեր, եւն: Շչող գիրերուն ցով ալ
նոյնական կը մնայ չի. չի զգար, չի սկսիր,

ի շտապեր, եւն։ Միավանկ գալ, տալ,
բոլ բայերուն քով կը մնայ դեռ ի նախա
դիքը, եւ մեծ տգիտութիւն է զայն ուամկաւ
կան աղաւաղութիւն կարծելը. չեմ ի գար,
չեին ի տար, չենք ի լար, շատ աւելի
գեղեցիկ են քան չեմ գար, եւն. ձեւերը։

Ժխտական անկատարը դիւրին է, չեի
զիտեր, չեիր զիտեր, չեր զիտեր, չեինք զի-
տեր, չեիր զիտեր, չեին զիտեր։ Քար գայ-
թակղութեանը ներկայի Յդ դէմքին մէջ է։

Ամփոփելով ըսածնիս, ուրեմն բայերու
մէջ ունինք երեք ձեւ ժխտական. չ, չի,
չ։ Ե պիտի զործածենք առհասարակ բո-
լոր բայերուն հետ՝ բաց ի ժխտական սահմ.
ներկայի Յդ դէմքէն։

Չեմ բերեր, չես բերեր, Չի բերեր, չեմ
ուտեր, չես ուտեր, Չի ուտեր = Չ'ուտեր։
— Միւս բոլոր ժամանակներու մէջ պարզ
չէի բերեր. պիտի, եթէ յբերեմ, յբերել,
եւն։ — չեի ուտեր, չկերայ, պիտի, եթէ
յուտեմ, չուտէի, չուտէր, եւն. եւն։

Ուշ զնելու է դարձեալ որ ժխտ. սահմ+
ներկան չշփոթուի ստոր. անկատի հետ.
ուրիշ է չ'ըսեր, ուրիշ է յսէր. առաջինը
ժխտ. ներկայ, որուն առաջին դէմքը՝ է
չեմ ըսեր, որ է ըսել էական բայ կայ.
երկրորդը ստոր. անկատ. որուն առաջին
դէմքն է յսէի. դարձեալ շեշտին եւս

նայելու է. Ժիտականը սկիզբը կը շեշտէ,
ստորագ.ը վերջը: Յաճախակի գործուած
սխալ մըն է դարձեալ չէր տեսնուեր, չէր
ըներ, փոխանակ ըլլալու չէր տեսնուեր,
եւն: Այս մասին աւելի ընդարձակ պիտի
խօսուի ե-ի դասին մէջ. սաշափը միայն
ուշ դնելու են աշակերտները որ անորոշ
եւ անցեալ դերբայներով կազմուած ոեւէ
բաղադրեալ բայ, որ իրմէ առաջ կամ
վերջը էական բայ կ'ունենայ, միշտ ևով
կը գրուի. չեմ տեսներ, չի տեսներ, տեսեր
եմ, տեսեր էի, չէր տեսեր, տեսեր էր:

Ժիտական սահմ. ներկայի այս պար-
զուկ կանոնին չզիտութենէն ի՞նչ անհեթեթ
սխալներ կը գործուին ամէն օր լրագիր-
ներու մէջ՝ նոյն իսկ մեր լաւագոյն գրող-
ներէն. կը գրեն չկրնա՞ր, չցիտե՞ր, չըլլա՞ր,
չուզե՞ր, ըսել ուզելով չի՞ կրնար, չի՞ գիտեր,
չ'ըլլար, չ'ուզեր, չ'ըսեր, չ'լներ, եւն:
Կ'առաջարկեմ իրենց որ այդ ցուցանքաւոր
ձեւերը չզրած՝ անզամ մը արտասանեն,
եւ ապա զրեն. իրենց իսկ արտասանու-
թիւնը պիտի սորվեցնէ ուղիղ ձեւը. վասն
զի ոչ մէկ հայ բերան պիտի կարենար
երբեք արտասանել այդ ճիւաղային ձեւով:

Լ.Գ.

ՄԻՌ ԳՐԵՔ

ՅԱՌՆԱԾ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՅԱՐՈՒՑԵԱԼ

Այս սանդարամետական բառը մեզի
 հրամցուց տարիներ առաջ պոլսական լուրջ
 թերթ մը, «մոխիրներէն յառնած» ձեւով։
 Նախընթաց էջերուն մէջ երկարօրէն խօ-
 սեցայ արդէն՝ թէ յառելուածով եւ զարտուղի
 բայերուն մէջ կատարեալի արմատէն է որ
 կը շինուին գոյականները, ըլլան անոնք
 ածանցեալ թէ բարդ։ Յատենել բայը զար-
 տուղի բայ մըն է, որուն կատարեալի ար-
 մատն է յար, ուրկէ յարուրիւն, յարուցիչ,
 յարուցանել բառերը։ Արդ, ինչպէս վերը
 բացատրեցինք, իր անցեալ դերբայը՝ կա-
 տարեալի արմատէն պէտք է կազմենք, եւ
 ըսենք յարուցեալ, ինչպէս ըսեր է հինգե-
 րորդ դարէն սկսեալ մինչեւ օրս՝ ամէն ոք։
 Անշուշտ ամէն ընթերցող սահմոկեցաւ,
 շլմորած մնաց տեսնելով այդ եօթնզլիսի
 յառնած ճիւաղը, եւ բան մըն ալ չհասկը-
 ցաւ, մինչ եթէ «մոխիրներէն յարուցեալ»
 ըսուած ըլլար, ամէն ոք պիտի հասկնար.
 Տէ՞՞ որ հայ եկեղեցին ամէն կիրակի, եւ Յի-

նանց մէջ ամէն օր կը լծորդէ այդ յառնեմ
բայը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», «յա-
րուցեալ է տէրն ի գերեզմանէն», եւն. եւն:

Կնիք բանիս՝ յառնել բային անցեալ դեր-
բայը չի կրնար յառնած գրուիլ. ինչպէս
չենք կրնար դառնած, ուստած, տեսնած, ըն-
թեսնած, բանած, առնած ըսել. այլ անոնց
կատարեալի արմատովը կ'ըսենք. դարձած,
կերած, տեսած, ընթերցած, բացած, առած:
Նոյն սխալ կազմութեամբ է նաեւ յենած
ձեւը, փոխանակ յեցածի. փոխանակ կա-
տարեալի արմատէն՝ ներկայէն շինուած.
իբրեւ թէ ըսէինք բանած, կենած, զարմա-
նած, փոխանակ՝ բացած, կեցած, զարմա-
ցած ուղիղ ձեւերուն. նոյն սխալով կեր-
տուած են նաեւ յենարան, յենակետ բառերը՝
փոխանակ յեցակետ եւ յեցարանի, ինչպէս
ունինք ուղիղ ձեւը նեցուկ բառին մէջ,
որ բուն յեցուկ է եւ յի ու նու գրերուն
լծորդութենէն փոխուած նեցուկի: Բայց
այդ երկուքը այլեւս դաշարը մէշնուրի կարգ
անցած են, եւ ո՞վ գիտէ օր մը քանիի
պիտի համնի անոնց թիւը շնորհիւ մեր
իմաստուն զրողներուն: Քանի մը օր առաջ
ալ Մարսէյլ հրատարակուող թերթի մը
մէջ կարդացի յառնեցաւ, յառնածին հա-
բազատը. իսկ դէ լեզու, դեռ ինչե՛ր պիտի
չտեսնես արդեօք:

Լ.Դ.

ՄԻԱՆ ԳՐԵՑ

ՈՍՏՈՒՄ, ԶԱՐԹՈՒՄ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՈՍՏՈՒՄ, ԶԱՐԹՈՒՄ

Եատ ատեն չէ նոր Աշխարհի լաւագոյն թերթերէն մէկուն մէջ հանդիպեցայ ոստեռում բառին՝ գործածուած իրը գոյական։ Սարսուոր առաւ զիս։ Դար մըն է կը ծեծկուիմ զարքնուում այլանդակութիւնը իր ուղիղ ձեւին վերածել տալու, եւ ահա՝ զեռ զայն ուղղելու չյաջողած՝ ուրիշ նմանօրինակ կոպտատարազ անճոռնի սխալ մըն ալ։

Ախ, պիտի ըլլայ երբեք որ մեր գրողները՝ մեծ թէ փոքր, նոր բառ մը գրել ուզած ատեննին՝ քչիկ մը մտածել սորվէին, խորհէին, նայէին թէ ի՞նչ է ըրածնին... Օր չկայ որ նոր անհեթեթութեան մը չհանդիպիս այս կամ այն թերթին մէջ։

Պատեռում, զարքնում գրաբարի չէզոք բայեր են, պարզ արմատով, եւ յաւելուածոյ կը կոչուին, որովհետեւ արմատին ու վերջաւորութեան մէջ աւելի եռազիրը ունին։

Արդ՝ օրէնք է սուրբ եւ նուիրական, որ
այդ նու գիրը՝ արմատական չըլլալուն՝
կ'իյնայ բային արմատական ժամանակ-
ներուն մէջ, այսինքն՝ կատարեալին, ապ-
առնիին, հրամայականին եւ անցեալ դեր-
բային մէջ :

Բայի մը լծորդութիւնը երկու խումբի կը
վերածուի. ներկայի խումբ, կատարեալի
խումբ. առաջինը յաւելուածոյ գրերով,
երկրորդը պարզ արմատով։ Օրինակով մը
տեսնենք։ Առնենք զարքնում բայը։

Ներկայի Խումբ

Ներկ. զարթնում. Անկ. զարթնուի. Արգել.
մի զարթնուր. Ատոր. զարթնուցում. Ան.
դերբ. զարթնուլ. Ապ. դերբ. զարթնըլոց.

Կատարեալի Խումբ

Կտր. զարթեայ. Ապառ. զարթեայց. Հրմ.
զարթիր. Անց. դերբ. զարթուցեալ.

Ներկայի խումբին նուն կատարեալի
խումբին մէջ անհետ ցնդեցաւ։ Արմատը
պարզ է, որովհետեւ ներկայինն ալ՝ կա-
տարեալինն ալ նոյն է՝ զարբ։

Առնենք ուրիշ բայ մը՝ տես-անեմ, որ
նոյնպէս պարզ արմատ ունի. տեսանեմ,

տեսանեկի, մի՛ տեսաներ, տեսանիցեմ, տե-
սանել, տեսանեղոց. — տեսի, տեսից, տես,
տեսաշ:

Աքդ, որիւից ածանցում ու բարդու-
թիւն որ պիտի շինուի՝ պէտք է շինուի
կատարեալի արմատէն՝ որ պարզ ըլլալով,
արդէն նոյն է ներկայի արմատին հետ:

Տես—ան—եմ բային արմատը պարզ է,
եւ է տես. ածանցումը պիտի ընենք ուղ-
գակի այս տեսին վրայ. տես—արան, տես—
սկթիւն, եւ ոչ թէ տես—անարան, տես—
անուրիւն: Ի՞նչ կը հետեւի ասկէ. այն թէ՝
երբ մէկը զարրենում եւ ոստինում բայերը կը
գործածէ իրը զոյական, կ'ընէ այն բար-
բարոս անհեթեթութիւնը՝ ինչ որ պիտի
ընէր մէկը եթէ տեսուրիւն, տեսուրան ու-
ղիղ ձեւերուն տեղ՝ խժդժութիւնն ունենար
տեսանուրիւն, տեսանարան ճիւաղութիւն-
ները գործածելու:

Միեւնոյն կանոնը կ'ապրի նաեւ աշ-
խարհաբարի մէջ. առնենք տեսնել բայը.
աշխարհաբարի մէջ ա—ը ինկած է եւ մեա-
ցած է միայն նու յաւելուածը: **Աշխարհա-**
բարը կատարեալի խումբին մէջ պակաս
ժամանակ մ'ունի զրաբարէն՝ որ է ապառ-
նին, որ կը կազմուի ներկայէն պիտի—ով.
իսկ աւելի ունի ապառնի եւ ստորագա-
սական անկատարները:

Ներկայի խոռմք	կտր.ի խոռմք
կը տեսնեմ	աեսայ
կը տեսնէի	տե՛ս, տեսէք
մի՛ տեսներ	տեսած, տեսեր
պիտի տեսնեմ	գրաբար
պիտի տեսնէի	տեսի
եթէ տեսնեմ	տեսից
եթէ տեսնէի	տես, տեսէք
տեսնել	տեսեալ
տեսնելիք, տեսնելու	

Նոյն նման կը փախցիմ, եւն. եւն.

Լատարեալի խոռմք

Փախայ, փախիր, փախած՝ փախեր. —
Գրբր. փախեայ, փախեայց (ապառնի)
փախիր, փախերուք, փախուցեալ:

Ամէն աչք՝ ո՛րքան ճայրոտ ալ ըլլայ՝
մթերքով մթազնած ալ ըլլայ՝ աշկարայ
կրնայ տեսնել որ այդ նու եւ իր ընկեր
ան, չ, նչ, յաւելուածներով երբեք ածան-
ցումներ չեն կազմուիր, այլ ուղղակի բուն
արմատին վրայ կը դրուին եւ պէտք է
դրուին բացարձակօրէն:

Զարբեռում եւ ոստնում ուրիշ քանի մը
հարազատներ ալ ունին, որոնք՝ գոնէ մին-
չեւ ցնոր տնօրէնութիւն փչման այս կամ

այնպարոնի խելքին ուղիղ ձեւով կը գործածուին։ Վասն զի չեղած բան չէ որ վաղը Մարկոսին մէկը ելլէ եւ ըսէ։ Քաղաքին առնումը. — երդնում ըրի. — ցանումը առաւ զիս...

Այդ ընկերներն են.

Բայ	Դոյշական
Երդնում	Երդում
առնում	առում
ցանում	ցանում
ոստնում	ոստում
զարթնում	զարթում

Ասոնց վրայ կրնանք աւելցնել փախչիմ կամ փախնում, բազչիմ, մատչիմ, բռջիմ, կորճչիմ, հանգչիմ, մեղանչեմ, եւն. եւն։ Ասոնք ալ ճիշդ վերիններուն նման պարզ արմատ ունին եւ նոյնպէս կը լծորդուին։ Որով ասոնց ալ բուն արմատէն է որ պիտի շինենք ածանցումները։

Փախ-չիմ բայէն փախուստ եւ ոչ փախչուստ, բազչիմ՝ բազուստ եւ ոչ բազչուստ, բռչիմ՝ բռոցիկ եւ ոչ բռչոցիկ, կոր-ճչ-իմ՝ կորուստ եւ ոչ կորճչուստ, մեղանչեմ՝ մեղառոր եւ ոչ մեղանչուր, հանգչիմ՝ հանգիստ եւ ոչ հանգչուստ։ Այսպէս ալ՝ ԶԱՐԹՆՈՒՄԾԵՆ՝ ԶԱՐԹՈՒՄ, ՈՍՏՆՈՒՄԾԵՆ՝ ՈՍՏՈՒՄ։

Կրցանք հասկցնել զարբեռում, վերա-
զարբեռում, ոստեռում գործածող պարոննե-
րուն թէ ի՞նչ սեւ, քրէիքուր ոճիր է որ
կը գործեն լեզուի դէմ. ոճիր մը՝ զոր ոեւէ
կախաղան պիտի չբաւէր քաւել:

Զարբեռումը՝ արբեռոյ բայն է, զայ սաստ-
կացուցիչ զրով։ Արբեռշին արմատն է՝
արր. որմէ ունինք արբուն բառը։ Ունինք
նաև արբումն, որմէ յարրմնի. արբումն
եղած է զարբումն. ասկէ ալ ունինք ի
զարրմնի. աւելի ուժգնացած. աս ալ, յարր-
մնին ալ նոյն իմաստն ունին. արթուն
ատեն, յարթնութեան։ Զարրօնք բառն ալ
ասոնցմէ ելած է. եւ հին ատեն այս բառը
կը գործածէին, փոխանակ զարբումին։
բայց աս ալ գործածուած է հիներէն, եւ
սակայն իր ուղիղ ձեւով։ Ուստի՝

Մի զրէք

ԶԱՐԹՆՈՒՄ, ՎԵՐԱԶԱՐԹՆՈՒՄ, ՈՍՏՆՈՒՄ

Այլ զրէցէք

ԶԱՐԹՈՒՄ, ՎԵՐԱԶԱՐԹՈՒՄ, ՈՍՏՈՒՄ

ԼԵ

ՄԻ ԳՐԵՔ

Ա. Մ Ե Ն

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

Ա. Մ Ե Ն

Դրական հարցեր կան՝ որոնք պարբերաբար պայթող հրաբուխներու նման՝ երեմի, երբեմն հրապարակ կը նետուին այս կամ այն պատճառաւ։ Այս բրիւտոմ՝ բանաստեղծ մարդ՝ ոտանաւորներ է զրեր, ու եզաւ որ իր մէկ ոտանաւորը բանակ մը մարդ թարգմանեց եւ հրատարակեց... եւ ահա կոիւ մը. ես լաւ թարգմանեցի, դուն գէշ թարգմանեցիր... փոթորիկ՝ որոտում՝ փայլակ՝ կայծակ... եւ հուսկ բուլոր այս բոշոպ ապշոպները պայթեցան խեղճ «ամէն»ին զլխուն։

Հատաւ համբերութիւնս, միջամտեցի, գրեցի թէ «ամենը եչով զրելը ոճիր է»։ Ամենապաշտը աքացեց, բայց անշուշտ ոչ անպատիժ. արիւնը դեռ վազելու հետ է աքն ի վար... կրկին զրեցի... խնդիրը՝ հին աշխարհի մէջ՝ հոս է ուրեմն։

Հիմա Նոր Աշխարհին պիտի խօսիմ։ Հին աշխարհի հին զլուխներն համոզելը շատ

դժուար է. մեծ յոյս ունիմ որ Նոր Աշխարհի նոր գլուխները շատ աւելի դիւրաւ պիտի համոզուին:

«Կոչնակ» պատուական թերթին 42րդ թիվին մէն «Ամէն թէ Ամեն» խորագրով յօդուածիկ մը կայ վ. Ք. ստորագրութեամբ: Կը համարիմ թէ բարեկամ անունի մը սկզբնատառերն ըլլան՝ վ(ահան) Ք(իւրքանան): Եթէ այդպէս է, խնդիրը շատ շուտ պիտի լուծուի: Մեր բարեկամին գրածը թելաղրուած է իմ առաջին յօդուածիս ընթերցումէն: Երկրորդները տեսած չէ, եթէ տեսած ըլլար՝ թերեւս չգրէր իսկ, եւ «անմիջապէս դառնար և-ին»: Բայց հոգ չէ, լաւ է որ այսպէս եղաւ. երկաթը որքան ծեծուի՝ այնքան աւելի ջինջ կը փայլի:

Մեր յարգելի բարեկամը կը վերջացնէ յօդուածը սա տողերով. «Այս տողերը կը ներկայացնեմ Հայր Ղազիկեանի եւ այլ բանասիրաց ուշաղրութեան»: Բաելն աւելի է՝ թէ մեծ հաճոյքով է որ կ'առնեմ ուշաղրութեան:

Կը սկսի. «Տարիներ առաջ Պոլսահայ մամուլին մէջ ծագեցաւ վէճը այս հարցին շուրջ: Մի քանի առաջնակարգ գրագէտներու կարծիքին հետեւելով՝ ես ալ այն ատենէն սկսայ գրել ամեն»:

Դժբախտաբար չեմ կարդացած այդ
«առաջնակարգ գրագէտ»ներուն կարծիքը.
Կ'երեւայ հայատառ տաճկերէն թերթերու
մէջ տպուած են, որոնք կազմուած չըլ-
ւալով՝ չկրցայ օգտուիլ անոնցմէ նոյն իսկ
«Մատենագիտութիւն»ս պատրաստելու
ժամանակ. հիմա՝ որ կարգի մտած են՝ մօտ
ապագային առիթ պիտի ունենամ տեսնե-
լու: Բայց այժմէն իսկ կը տարակուսիմ
անոնց «առաջնակարգ գրագէտ» ըլլա-
լուն, երբ ելեր կոշկոռոտուն «ամեն»ին
պաշտպան են հանդիսացեր:

«Հիմա... Հ. Արսէն Ղազիկեան նորէն
կ'արծարծէ խնդիրը, եւ շատ մը զօրաւոր
փաստել կը բերէ ի նպաստ ե-ին, հաս-
տատելու համար թէ «Ամէն» բառը ելով
գրելը ոճիր է:

«Զպիտի ուզէի գիտակցաբար շարու-
նակել այդչափ ծանր մեղք մը, եւ անմի-
ջապէս պիտի դառնայի ե-ին, եթէ աչքի
առջեւ չունենայի վենետիկի Հայկագեան
բառարանը, որ կ'ըսէ հետեւեալ կերպով.

«Ամեն. Արմատ բարդութեան հետազայ
բարից, տես Ամեն եւ Ամենայն, Համայն:...
Պարտ է պճնել զբանս ի գործոյն, վասնզի
ամենն (կամ ամեն) առանց գործելոյ ան-
կատար եւ կաղ է»: (Փիլ. ել. թ. 110):

Մեր յարգելի բարեկամը ուսերը շատ
թի՛ գրէք

ջախջախ եղէզի է տուած։ Այդ տողերուն մէջ շիտակ բան չկայ։ սխալ է թէ՛ օրինակը, եւ թէ՛ սահմանը։ կ'երեւայ թէ Հայկազեանը կազմողները աղուաշ արեղայի մը ընդօրինակութիւնն ալ ունեցեր են առջեւնին՝ (ուղիղ գրուած ընդօրինակութեան մը հետ), ուր ելով գրուած է եղեր ամենը։ այդ է պատճառը որ փակագծով մը ուղիղ ձեւն ալ զրեր են։ Այտնեան եւս կը բերէ՝ ուրիշ շատերու հետ՝ այդ օրինակն ալ բայց ուղիղ ձեւով, ընտիր ձեռագիրները ամէնքն ալ ուղիղ՝ ամեն ունին։

Ուրեմն եղած չեղած ամենը այդ միակ սխալ օրինակն է, եւ այդ սխալին վրայ յեցած՝ սխալէ սխալ զլտորեր են թէ՛ Հայկազեանը եւ թէ՛ ամենապաշտներուն ջուիրը։ առանց նայելու որ անդին տիեզերը մը օրինակներ կան ուղիղ ձեւի, ոսկեղարէն սկսեալ մինչեւ վերջին դարերը, որոնցմէ պիտի գնեմ հոս քանի մը հատ-

«Զամեն մնացեալսն յանձն առնէր շնորհացն Աստուծոյ»։ Կորիւն։ «Յամէն արարածոց»։ Զ(զօն)։ (Այտնեան այս օրինակին բով ստեղ կը զրէ։ այսինքն թէ Զգօնի խումբին մէջ ամեն շատ կայ)։ Համարելով իսկ որ ատոնցմէ մէկ քանին ամենայն ըլլան, որովհետեւ պատիւով ամ կը գրուին ընդհանրապէս ձեռագրաց մէջ, եւ օրինա-

կողը ամենայի գրելու տեղ ամեն գրած
ըլլայ, բայց նորէն պիտի ըլլան անշուշտ
շատ օրինակներ այդ ընտանի ռճով գրող՝
Բուզանդ, Զգօն ոսկեղարեաններուն քով,
ի նկատի ունենալով նոյն հեղինակներուն
աշխարհիկ ձեւով ուրիշ շատ մը տողերը:

«Ամեն ամենազան բարեօք»։ Պիտ.։
«Որ կերակրէ զաշխարհս ամեն»։ Շնորհ։
(շատ ստէպ իր խաղերուն՝ տոակներուն
մէջ)։ «Ամեն նոքա անդամք։ Ետ զորոցն
ամենի նուէլն»։ Լամբր.։ «Զփոյտն որոյ
անուն է ամենն»։ Նիւս.։ «Ամենից զոյից։
Ամենից հոգոց։ ամենից կուսից»։ Նար.։
«Ամէն եւ յամենայնում»։ Նար.։ «Ամեն նմա
հնազանդեսցին»։ «Եթէ ուրուք կայր ինչ
ի թաքստեան, զամենի հանեալ»։ Լամ.։
«Զստեղծողդ ամենից»։ Շնոր.։ «Ամենից
տիրող, Փրկչին ամենից»։ Նար.։ եւն.։ եւն։

Իսի վերեւ թէ սահմանն ալ սխալ է։
ենթադրելով իսկ որ ամեն բառ զոյութիւն
ունենար, այդ ամենիր չէր կրնար արմատ
ըլլալ Ամեն, Ամենայն, Համայն բառերուն։

Ահա ուզիդ ձեւը, ում, այն ածանցով
ամայն. ասկէ ամեն (հոն ձգելով, իւ այն
հաւասար է ե-ի), այն ածանցով ամեն-այն։
Փոփոխման կանոնով ամենայն։ Համայն։
Ամէն։ Ամենայն։

Ամենի ուրիշ կազմութիւն մըն ալ յիշա-

տակած էի. մեն (մէկ). ա ժխտական՝ ոչ. (ինչպէս կամայ՝ ակամայ), եւն. (տես այս առթիւ գրած յօդուածներս «Նոր Լուր»ի մէջ), որով ա—մեն. ոչ մէկ, բոլոր:

Եզրակացութիւն. Ամեն բառ զոյութիւն ունեցած չէ, եւ չունի. Հայկազեանի բերած սխալ օրինակը քար գայթակղութեան եղած է եւ տեղի տուած անտեղի եւ անխմաստ անվերջ վիճարանութիւններու:

Ամեն բառ չի կրնար ըլլալ, որովհետեւ Հայ լեզուն վերջավանկի վերջին նու զրէն առաջ ել չ'ընդունիր. (տես վերեւ յիշած յօդուածներս):

Ամեն բառ չի կրնար ըլլալ, որովհետեւ մեն բառէն ալ հանենք, համայնէն ալ՝ միշտ ամեն դուրս կու գայ:

Ամեն բառ չի կրնար ըլլալ, որովհետեւ բոլոր նախնիք ամենը կը ճանչնան, ամենը անծանօթ է իրենց, բաց ի Փիլոնն ընդօրինակող սարսախէն:

Ամենայնը չի կրնար արմատ ըլլալ ամենի, ինչպէս վաղորդայնը չի կրնար ըլլալ վաղի, միայնը՝ միի, նեղուրինը՝ նեղի: Այլ ինքն Ամենն է արմատ ամենայնի:

Մենք երեք ամեն չունինք՝ այլ մէկ, որ միշտ մեր բերանն ու զրչին ծայրն է: Ճշմարիտ նշանակութեամբ Ամենը (ամեն ասեմ) Աւետարանին մէջ փակուած է, «եւ

փառք յաւիտեանս Ամէն»ն ալ՝ ժամուն
մէջ՝ Երեքի տեղ տասն ալ ունենայինք՝
ինչ վնաս պիտի ըլլար:

Շարունակենք. «Ամէն կամ Ամենա.
սկիզբն բարդութեանց, նոյն ընդ ամեն,
կամ Ամենա: Նմին իրի զնոյն բառ ումանք
ի զրչազրաց և տառիւ զրեն եւ այլք և. եւս
եւ նոյն զրիչ՝ երրեմն ե, եւ երրեմն ե...»:

Այս սահմանն ալ անձիշդ է, մենք Ամեն,
Ամենա չունինք, այլ Ամէն, Ամենա: Կա-
նոնը ահա. երբ բարդուելիք բառը ծայնա-
ւորով սկսի՝ Ամէն կը զրուի. երկու բառերն
իրարու բով կը դրուին առանց յօդակապի
եւ առանց փոփոխման, (նոյն իսկ) բաղա-
ձայնով սկսողներն իսկ երրեմն այսպէս
կը միանան. վրէծիսնդիր). օր. ամենիշխան,
ամենօրնենեալ, ամենընկալ, ամենուսոյց: —
Երբ բաղաձայնով սկսի, Ամենա. այսինքն
զրի փոփոխում տեղի կ'ունենայ եւ յօ-
դակապ կը զրուի. Ամենատես, ամենաչար,
ամենամեծ, եւն: Աս՝ աս է, օրէնք է ան-
սայթաք: Հայկազեանի մէջ կը տեսնուին
քանի մը ծայնաւորով սկսող բառեր որոնց
ամենը՝ եւ-ով զրուած է. բայց տես մը
դնելով կը զրէէ եւ-ով զրուած ձեւին.
Ամենիմաստ տ. Ամենիմաստ, եւն:

Դալով ամենա անզրալեռնական ձեւին,
ինչո՞ւ Հայկազեանը՝ քանի որ սահմանին

մէջ դրաւ՝ բաղաձայնով սկսող բասի մ'առջեւ հատ մը անգամ չէ դրած այդ ողնղթնեայ յախնթորութեամբ, այլ միշտ ամենա ուղիղ ձեւով։ Յայտնի կը տեսնուի որ ինքն ալ վստահ չէ լսածին։

Իսկ թէ զրողներէն ոմանք նոյն բառը է տառով կը զրեն, եւ ուրիշներ ե, եւս եւ նոյն զրիչը՝ երբեմն ե, եւ երբեմն ե, զարմանալու բան չկայ. ուղիղ զրելը՝ զրողին խելապատակին մթերքէն կախում ունի, եթէ վերը կուտ կայ՝ ուղիղ կը զրէ, եթէ չկայ՝ չուղիղ։ Այդ սխալը շատ ընդհանրացած է մեր մէջ հիմա ալ. քանի անգամ առիթ ունեցայ հրապարակաւ ձաղկելու զրիչներ, որ միեւնոյն բառը երկու երեք ձեւով կը զրեն միեւնոյն էջին մէջ։ Պատճառը՝ որովհետեւ մեր զրողները քիչ բացառութեամբ՝ քերականութիւն չունին, կանոններու որոշ զիտակցութիւն չունին.։

Շարունակենք. «Թէպէտեւ ըստ ինքեան ուղիղ եւս է ամեն քան ամեն, որ է առաւել ուամկական. թող զի եւ հոլով սորա է ամենի, ամենից»։

Բարդութեանց մասին է խօսքը. ըսել կ'ուզէ որ ձայնաւորով սկսող բառերուն առջեւն ալ լաւ պիտի ըլլար ամեն զրել քան ամեն... շատ զարմանալի բան. ամենը եռվ զրուելովը իր իսկութիւնը չի փոխեր։

Ալրդէն վերն ըսուեցաւ, որ ամեն բառը
ուկեղարեան մատենագրութեան մէջ շատ
քիչ կայ, եւ եղածն ալ պարզ ընտանե-
կան ոճով գրող քանի մը հեղինակներու
քով է. Բուզանդ, Զգօն եւ երկրորդներէն՝
Փարագեցի. բուն մատենագրութեան մէջ
ամենայն բառը գործածուած է ամենի տեղ:
Միջին դարէն կը սկսի ամենի յաճախ
գործածութիւնը:

Ամենի նման անթիւ բառեր ունինք՝ ար-
մատ, որոնք ուամկական են, այսինքն բուն
հին մատենագրութեան մէջ չկան, բայց
բարդութեամբ եւ ածանցմամբ սցանչելի
բառեր են եղած. կոր՝ ուամկական բառ է,
բայց սունակոթ (կարդա՛ սլո՛) զմայլելի
բառ մըն է՝ Աստուածաշունչին մէջ ալ
մուած. տակ ուամկ. է, բայց կայ տակ
անեուշ, տակակոտոր ոսկեղարեան բառերը.
այսպէս չարդ, ծեծ, ծիծաղ, հաստ, բարտկ,
եւն. եւն. ուամկերէն բառեր են, բայց
ածանցմամբ կամ բարդութեամբ ոսկի բա-
ռեր են եղած: Այսպէս ամենն ալ հին մա-
տենագրական լեզուին մէջ քիչ կայ, բայց
կայ. եւ ածանցմամբ եղած է ամենույն
ոսկի բառը, եւ բարդութեամբ ամենակալ,
ամենիշխան զմայլելի բառերը: Ամենը եղով
զրելը չէ որ պիտի զինքը գրականացնէր:
Ամենին գրչութիւնը կախում ունի հետա-

գայ բառէն որ պիտի կցուի իրեն. եթէ ձայնաւորով կը սկսի՝ պիտի պահէ իր ձեւը. եթէ բաղաձայնով՝ պիտի փոխէ իր ձեւը, եւ ըլլայ ամենա:

Եթէ մեր յարգելի բարեկամը գոհ մնաց բացատրութիւններէս եւ համոզուեցաւ՝ պէտք է «դառնայ ե»ին, թէ ո՞չ՝ պատրաստ եմ լսելու իր առարկութիւնները:

Հոս՝ կոչ մը պիտի ուղղեմ բոլոր ամենատեաց, ամենամարտ զրագէտներուն: Դուք կ'ըսէք թէ ամեն գոյութիւն չունի, այլ ամեն. այնպէս չէ: Ուրեմն ցոյց տուէք ինծի Փիլոնն օրինակող աղուաշին սխալագրութենէն զատ ուրիշ ամեն-ներ. ես ձեզի ահա կը շարեմ տիեզերք մը Ամեն.

Ամէնախտալից. ամէնաճեցուն, ամէն-ամրիծ, ամէնայցելու, ամէնապիկար, ամէն-առատ, ամէնառիւծ, ամէնարար, ամէն-արժեայ, ամէնարմատ, ամէնարուեստ, ամէնարփի, ամէներանեան, ամէներեւելի, ամէներկչոտ, ամէներջանիկ, ամէներջան-կարար, ամէներջանկապէս, ամէնըմբըռ-նող, ամէնընդել, ամէնընթաց, ամէնընկալ, ամէնիմաստ, ամէնիմաստաբար, ամէնի-մաստապէս, ամէնիմաստուն, ամէնիմաց, ամէնիմացական, ամէնիշխան, ամէնիշխող, ամէնողորմ, ամէնողորմութիւն, ամէնոս-կի, ամէնունակ, ամէնուսոյց, ամէնսփիւռ, ամէնօրինակ, ամէնօրհնեան, ամէնօրհնեալ:

Եթէ ամեն բառ գոյութիւն չունի, ի՞նչ
են այս ամենները:

Եւ փառք յակիտեանս ամեն:

Լ. Զ.

ՆՈՅՆ ԱՄԷՆԻՆ ՇՈՒՐՋ

«Ամենը նոր Աշխարհի մէջ» յօդուածովս (Կոչեակ 1925, թ. 52) գրած էի, թէ «Հին Աշխարհի հին զլուխներն համոզելը շատ դժուար է. մեծ յոյս ունիմ, որ նոր Աշխարհի նոր զլուխները շատ աւելի դիւրաւ պիտի համոզուին»:

Չէի սխալած: Մեր յարգելի բարեկամ պ. Վ. Ք., որուն «Ամէն թէ Ամեն» յօդուածիկէն (Կոչեակ 1925, թ. 42) յորդուրուած՝ գրած էի վերեւ յիշած յօդուածս, նոյն կոչեակի (1926, թ. 6) մէջ «Հրաժեշտ Ամենին» յօդուածիկով մը կու գայ փաստելու, որ իրաւունք ունիմ եղեր այդպէս յուսալու:

Միայն դիտել պիտի տամ, որ իր «հրաժեշտ»ը սրտագին չէ, այլ կէս ի կէս, զրեթէ ակամայ, «ձեռն զմաճով», սանկ ետին նայիլ մը ունի, բառարաններուն՝ որոնց մէջ, կ'ըսէ. Ամենին հաւասարա-

պատիւ՝ բազմած է նաեւ Ամենը, աղուաշ արեղայի մը ծնունդն ըլլայ՝ թէ ոչ. — բազմաթիւ հայ զրագէտներու՝ Նարպէյ, Խրիմեան, Խւթիւճեան, Մամուրեան, Տէմիրճիպաշեան, Անանիկեան, Շիրվանզագէ, Զերազ, եւն. որոնք նախընտրած են Ամեն զրել:

Ինըը սակայն, «այս իրողութիւններն աչքի առջեւ ունենալով հանդերձ՝ գէթ լեզուական միօրինակութեան սիրոյն, հրաժեշտի ողջոյնը կու տայ Ամենին, զոր որդեզրած էի, կ'ըսէ, տարիներէ ի վեր...»

Մարդ՝ երբ յետ մանր քննութեան, գիտակցօրէն համոզուած է բանի մը, ամբողջ աշխարհ հակառակն իսկ պնդէ անոր՝ պէտք չէ տատամսի, դեղեւի, այլ քաջութիւնն ունենայ տեւելու տոկալու իր համոզման մէջ՝ առանց վերապահումներու։ Յաւերժ, բախտ, երբեք, եւն. եւն. սկիզբները ես ալ յաւերժ, բաղդ, երբեք կը գրէի. տեսեր էի որ սկիզբները Բագրատունին, Հիւրմիւզն ալ այդպէս գրեր են, բառարաններն ալ հիւրընկալած են զանոնք. բայց երբ սկսայ քննութեան, եւ տեսայ՝ դիտեցի որ հայ լեզուն արմատական կրկին բաղաձայնէ առաջ և չ'ընդունիր, գրեցի եւ կը գրեմ յաւերժ. քննեցի բաղդը, ուղիղը գտայ՝ բախտ, քննեցի երբեքը, ուղիղը գտայ՝ եր-

բեք. բառգրքին մէջ կայ եղեր, այնինչը կը գործածէ եղերը բաւական չեղան որ զիս սխալիս մէջ վիմատառած բռնէին:

«Արդարեւ զօրաւոր են փաստերը Ամենին դէմ, բայց բաւական չեն զայն արտաքսելու հրապարակէն» կը զրէ մեր բարեկամը»: Ինչո՞ւ...

Բառարաններուն սխալներուն վրայ անզրագարձանք ուրիշ անգամ, հարկ չկայ կրկին ծանրանալ անոնց վրայ: Յաւալին այն է որ մեր ունեցած ձեռագիրները մինչեւ միջին դար՝ օրինակութիւններու օրինակութիւններ են, ճեմարան աղուաշ արեգաներու տգիտութեանց, եւ բառարաններն ալ հիւրընկալած են զանոնք. աղէտը ատկէ է որ կը սկսի:

Մեր յարգելի բարեկամը կը յիշէ զրագէտներու՝ բանաստեղծներու անուններ, ինչպէս ուրիշներ ալ յիշեր են ժամանակին եւ յիշեցին վերջերս ալ: Եւ սակայն Դրագիտութիւն եւ Լեզուագիտութիւն տարբեր բաններ են՝ զոնէ մեր մէջ, այդ յիշուած անձերէն ո՞րը լեզուագէտ կընայ ըսուիլ:

Մեր մէջ չկան այսօր իսկ տաղանդաւոր զրագէտներ, որ լեզուական տարրական կանոններու դէմ անգամ չմեղանչեն. եւ քանի հոգի կարելի է զտնել որ որոշ գիտակից՝ պայծառ քերականութիւն մ'ու-

նենան... Մեր գրականութեան շատ ցաւալի կէտերէն մէկն է այս. եւրոպական ազգերու մէջ կարելի չէ գտնել գրագէտ մը որ ինքն իրեն համաձայնած չըլլայ, որ զիտակ չըլլայ ըրածին, որ միեւնոյն բառը կամ բայը նոյն էջին մէջ այլեւայլ ձեւերով գրէ:

Բայց ինծի համար ամենէն զարմանալին այն է թէ՝ ինչու այնքան մարդիկ ունեցեր են մարմաջը՝ մոլուցը ամենը եչով գրելու: Նախնիք՝ լեզուն մեզի աւանդողները՝ բոլոր եռվագի գրեր են, լեզուին երկաթեղէն օրէնքը է կ'ուզէ, ի՞նչ է այս եչով գրել ուզելու կամշոտ կատաղութիւնը...

Եւ սակայն՝ հակառակ այս բոլորին, ես պիտի ուզէի՝ մեր յարգելի բարեկամին յիշած անուններուն մէջ երկու անուն տեսնել. անուններն երկու մեծ լեզուագէտներուն՝ Արսէն Բագրատունիին եւ Արսէն Այտնեանին... ինչու չկան ասոնք...

Որովհետեւ վերջինը՝ 1866-էն ի վեր՝ թոքերուն բոլոր թափովը կը մոնչէ խուլերուն ականջին՝ թէ սխալ է ամենը եչով գրելը: Միւսը՝ անկէ շատ առաջ՝ արդէն յաւերժացուցեր է ուղիղը.

Մինչեւ ես թօթափեցից ըզփուքս եւ զայլ ԱՄէն գործիս.

Վարդագեղ պատանեակը, զունդ հատ-
ընտիր ՅԱՄԵՆ զարմէ.

Հայկ Դիցազն, 46.

ԱՅԼ ճեպիմ ՅԱՄԵՆ ոստ՝ ծիլ, թուփ,
խաւարտ պարարտահամ.

Միլտ. Կորուստ Դր. 108.

Ու այսպէս ահա Եղիբը կեցած է մէջ-
տեղ. աջ կողմն ունի երկու մեծ Արսէնները
եւ ուրիշ պտըլիկ մը. իսկ ձախ կողմը՝
վերեւ յիշուածները, անոնց բարեկամները,
թոռներն ու թոռան թոռները մինչեւ եօթը
պորտ...

Աջինները ասեղի ծակէն անցնող բա-
րակ դերձան մը անցուցած են Երին կեռ
կտուցին ծայլը, իսկ ձախինները՝ ահազին
մալուխ մը պլորած են կտուցին ճիշդ մէջ-
տեղէն..., նպատակնին կեռ կտուցը ոլըրել
դէպ ի վեր՝ ու Ե՞ն Ե՞ի փոխել է... ու կը
քաշեն, ու կը քաշեն... ահա կը սկսին ոյժ
տալ, «զոտս ի բոյս հարեալ», ծունկերնին
գետին դրած. գետինն արդէն քրքրուեր
է, ակօսներ են բացուեր, ու բլտինքը որ
կը հոսի անոնց ամէն մասերէն՝ կը վազէ
կ'երթայ ակօսներէն՝ առու կապած. աջին-
ները՝ կեցեր են հանդարտ՝ անայլայլ, դեր-
ձանը թուլակի բռնած ձեռքերնին. Ե՞ն

կը մնայ իր տեղը անշարժ, անոստ... ձախինները՝ այլ յայլմէ, զոյներնին նետած՝ «ճարպոյ զակամք եկեալ», կը փորձեն նոր յարձակում մը... ոյժ տուէր, քաշեցէր, կը գոչեն իրարու, ու կը քաշեն ու կը քաշեն. մոլուցքը գերմարդկային է... կը հեւան, կը թասեն, կը փնչեն, կը փռնչեն, կը թանչեն, կը թառանչեն հատկլեալ՝ հեծունչ՝ հառաչակուլ տքալով տքտքալով, հա՛, հա՛, քաշեցէր... բայց Ե-ն կեցած է իր տեղը անտղելի՝ անխլիրտ... վերջին ոյժ մը եւս, քաշեցէր, հա՛, հա՛, հա՛... ճանթ... չուանը կը փրթի, ու անոնք տապալ թաւալ՝ յորսայս, բերենքսիվար, իրարու վրայ, ուղերնին վեր, զլոր մլոր՝ թալ թալ կը խաղան գետինը... ու կը մնայ Ե-ն իր տեղը անխախուտ, ու պիտի մնայ յաւիտեան...»:

ԱՅ.

Նոր աշխարհի մէկ քաղաքէն գրասէր
նոր բարեկամ մը հետեւեալը կը գրէ ինծի.

«Սիրելի Հ. Ղազիկեան,

Մեծ հետաքրքութիւնով կը հետեւիմ
ձեր գրութիւններուն Ամերիկեան հայ մա-
մուլի մէջ:...

Հայրենիք օրաթերթի Ապրիլ 20 համարի
մէջ ուղղագրական մի սխալ այնքան լե-
զուազիտական հմտութիւնով եւ կորովի
կերպով ցոյց տալու ատեն, ինձ կը թուի
թէ դուք կը նուիրագործէիք ուրիշ լեզուա-
կան սխալներ. եւ մեծ վրդովումով էր որ
տեսայ ձեր գրութեան մէջ հետեւեալ ձե-
ւերը. «Ճախինները, նպատակնին, ծուն-
կերնին, գոյներնին, ոտքերնին»:

Եթէ վերոգրեալ ձեւերը ուղիղ են, ապա
ուրեմն ուղիղ լինելու են նաեւ. —

1. Նպատակներովնին, ոտքերնուղ, գոյ-
ներովնին, եւայլն:

2. Առնելնուս, բերելնուղ, տեսնելնուն,
եւայլն:

3. Ըսածներնիս, գրածներնուն, տե-
սածներնիդ, եւն.:

4. Առնելիքներնիդ, գրելիքներովնին,
տեսնելիքնին, եւն.:

Ապահովաբար այս ձեւերը հայերէն լեզուի մէջ մուտք գործած են թուրքերէնի ազդեցութեան տակ, անոնք հարազատ չեն, եւ ինչ որ աւելին է, տգեղ են եւ խժալուր: Կը կարծեմ որ այս ձեւերը օտար են բոլոր հնդեւրոպական լեզուներու, թէեւ գերմաներէնի մէջ կան այս ձեւերէ ումանց նման գործածութիւններ:

Ես յաւակնութիւն չունիմ ոչ լեզուագէտ եւ ոչ հայագէտ լինելու . . . Բայց որովհետեւ նախանձախնդիր եմ հայ լեզուի մաքրութեան, հետաքրքիր եմ գիտնալ թէ ինչ պատճառներով կ'արդարանայ այս ձեւերու գործածութիւնը — կը վարանիմ ըսել նուիրագործումը — հայ լեզուի մէջ . . .

Պիտի խնդրեմ, ուրեմն, ձեզմէ որ հաճիք կամ նամակով, կամ ինչ որ լաւագոյն է, Հայրենիք օրաթերթի ուղարկուած մի զրութիւնով, լուսաբանել այս հարցը»:

*
* *

Արդ ջանանք նախապէս ինքզինքնիս արդարացնել եւ միեւնոյն ատեն մեր բարեկամին «մեծ վրդովումը» հանդարտեցնել:

Մեր նուիրագործած սխալներն են ուրեմն. «ձախինները, նպատակնիս, ծունկերնին, գոյներնին, ոտքերնին» :

Առնենք առաջինը՝ որ ոեւէ առնչութիւն
չունի միւսերուն հետ։ Ահա թէ ինչպէս
գործածած էի ես այդ բառը. «(Եղիբը) Աջ
կողմն ունի երկու մեծ Արսէնները եւ ուրիշ
պտըլիկ մը. իսկ ձախ կողմը բանակ մը։

Աջինները (այսինքն աջ կողմը եղող-
ները) այս ինչ բանը կ'ընէին, իսկ ձա-
խինները այն ինչ բանը։

Ամէն՝ ընթերցող կը հասկնայ թէ ձա-
խինները ըսել է՝ ձախ կողմը եղողները.
ձեւ մը որ բուն հայերէն է, եւ թրբու-
թեան ոեւէ բիծ կամ մուր չէ կարելի շփել
վրան։ Դեռ թուրք լեզուն զոյութիւն չու-
նեցած մենք ունէինք արդէն այդ ձեւը։

Աչին, աչինք ըսել է աջ կողմինը, աջ
կողմինները. «Արս ընտիրս՝ աջինս եւ
ահեկինս»։ Խորենացի. աջ ու ձախ կողմը
ռաջ մարդիկ ունենալով։

Կայ նոյնպէս աչին. «Օդիքդ յաջեայսդ
կարգեացին»։ Շնորհ. — «Ի դատաստա-
նին ասելոց է աջեացն եւ ահեկեացն».
Սարգ. — Եղիշ.։

Կայ նաեւ ձախային. «Աւազակեաց
Վղախամն... աչայինս ի ձախայնոյն. (Յի-
սուսի աջ կողմինը՝ ձախ կողմինէն)»։ —
«Որք միանգամ ընդդէմ ձախային ինչ են,
այնոքիկ նմա աջոյ կողմանն համարեալք
թուին»։ Փիլ.։

կարծեմ թէ կը բաւեն այս քանի մը
տողերը ցուցնելու թէ ոեւէ ձախաւերու-
թիւն չեմ ըրած զուտ հայկական բառ մը
գործածելովս:

Անցնինք յաջորդներուն.

«Նպատակնին, ծունկերնին, գոյներնին,
ոտքերնին»: Մեր բարեկամը ասոնց մէջ
թրքութիւն կը տեսնէ. ես չեմ կարծեր
որ ատանկ բան ըլլայ ատոնց մէջ: Ի՞նչ
է ատոնց տաճկերէնը. «մերամլարընը,
տիզէրինի, բէնկլէրինի, այազլարընը».
Ի՞նչ նմանութիւն կայ մէջերնին. ես չեմ
տեսներ:

Այդ «նի»ն հիներուն յոգնակերտ մաս-
նիկն է. օժտեի, օժխոներ, ֆուանկնի, ֆուանկ-
ներ, պատճառնին, պատճառներ, ելլնինին,
և աննինին, այս պատճառնիս, այդ և աննիդ,
եւն. եւն: Ասոնց բուն զրաբարն ունինք
սա ոճով. նաևականի, կանանի, բաղաքանի,
գլխանի, աշազանի, եւն. եւն:

Ծայրի ս, դ, և զրերը ստացական յօդեր
են, որոնք նի մասնիկին վրայ կ'աւելցուին
դէմքին համեմատ. որով` եթէ գոյականը
միավանկ է, այն ատեն անոր յոգնակիին
վրայ կ'աւելցուին նիս, նիդ, նիև մասնիկ-
ները, թէպէտեւ նշանակութիւննին եզակի
կը մնայ. ինչպէս հայրերնիս (եւ ոչ հայր-
նիս), տուներնին (եւ ոչ տուն-նին) միայն

գործիականը եր մասնիկ չ'առներ։ Յոգնակին եզակիին հետ նոյն է. ուստի հայրերն իս կը նշանակէ մեր հայրը եւ մեր հայրերը։ Զայներնիս՝ մեր ձայնը եւ մեր ձայները։ Միայն յոգ. գործիականը երովնիս կ'ըլլայ։ Այսինքն՝ եզակին կ'ըլլայ ձայնովնիս. իսկ յոգն. կ'ըլլայ ձայներովնիս։ Միւս հոլովները եզ. թէ յոգ. նոյն են։ Այսպէս միւս դէմքերն ալ.

Իսկ երբ զոյականը բազմավանկ է, պարզ ս, դ, և, ստացական յօդերուն՝ եիս, եկը, եին կ'աւելցուին.

Եղ.

Յոգ.

Պարտէզգ-նիս

Պարտէզգներ-նիս

Պարտէզ-նուս

Պարտէզներ-նուս

Պարտէզ-նէս

Պարտէզներ-նէս

Պարտէզով-նիս

Պարտէզներով-նիս

Այսպէս եւ միւս դէմքերունը։

Բայց այս բազմավանկերուն կը կին յոգ. ուղղականը եւ հայցականը լաւագոյն է ըսել մեր, ձեր, իրենց պարտէզները, քան թէ պարտէզներնիս, զարագանեներնիս, բշուառուրիւններնին։ Կ'ըսուի նաեւ եզականին պէս պարտէզնիս, բշուառուրիւննին՝ ուր որիմաստի շփոթութիւն չկայ։

Ես կը համարիմ թէ այս մէջբերումնեռով կրցան արդարանալ իմ գործածած «նպատակնին, ծունկերնին, զոյներնին, ոտքերնին» ուղիղ եւ զուտ հայեցի ձեւերը:

Մեր բարեկամը՝ կ'երեւայ թէ՝ թրքական միզ, նիզ, ձեւերէն ելած կը համարի մեր նիս, նիդ, նին ձեւերը. ելիմիզ, ելինիզ, ձեռքերնիս, ձեռքերնիդ: Վերն արդէն ըսուեցաւ որ ծայրի ս, դ, և զրերը դիմորոշ յօդեր են. «Նի»ն ալ տեսնուեցաւ թէ ի՞նչ է, որով մեր բարեկամը կրնայ առանց խղճմտանք ընելու գործածել զանոնք: Մեր նիս, նիդ, նին ձեւերը թրք. միզ, նիզէն ելած չեն եւ չեն կրնար ելած ըլլալ:

Եթէ ասոնք ուղիղ են, կը զրէ մեր բարեկամը, ուղիղ ըլլալու են նաեւ հետեւեալները. ու կը շարէ չորս տեսակ ձեւեր, զորս վերեւ դրինք:

Այդ բոլոր ձեւերն ալ ճիշդ են քերականօրէն, բայց ո՛վ որ տգեղ եւ խժալուր կը գտնէ զանոնք, կրնայ չզործածել այդ ձեւով. փոխանակ ըսելու նպատակներովնին, կրնայ ըսել իրենց նպատակներով, — առնելիքներնիդ՝ ձեր առնելիքները, — զրեցիքներովնին՝ իրենց զրելիքներով, — զրածներնուն՝ իրենց զրածներուն, եւն. եւն:

Ասոնց մէջ տաճկութիւն չկայ, եւ մեր բարեկամը կրնայ՝ եթէ ուղէ՝ բոլորն ալ

գործածել, իսկ եթէ չուզէ, այն ատեն մեր, իրենց ստացականներով խժալուրը՝ քաղցրալուրի կը վերածէ. ինչպէս ես աշ երբեք զրելիքներովենինի նման կոշկոսառն ձեւ մը պիտի չգործածէի:

Ասոնցմէ աւելի է՛ն այլանդակ տաճկութիւնը կայ, որ կը վխտայ մեր զրցերուն ու գրութեանց մէջ. ջանանք ասի վտարել: Առաջարկած էի անզամ մը այդ ճիւաղին տեղ պինու բառը գործածել, մեր աշուզային զրականութեան մէջ արդէն սովորական, գաւառական աղուոր բառ մը, պինու զեղեցիկը, պինու մեծը, որ ըսել է ամենին, և՛ն զեղեցիկը: Մ. Այլատեանց նոյն ձեւը գործածած է եղեր արդէն. վերաջերս հանդիպեցայ. տես Մասիս 1853, թ. 58, երկրորդ էջ. ստորեւ երրորդ սեան մէջերը «... որ Հայ զրականութեան պինու ծաղկեալ դարն է»: — Դարձեալ թ. 59. երկրորդ էջ. երրորդ սեան մէջ. «պինու երեւելին ըլլալէն զատ»: Պինով (դայով) յատկացնել ածականին, իսկ պինով (տիւնով) մակրային, այսինքն և՛ն, ամենենի իմաստով գործածել, եթէ... կարելի է:

ԱՅ

ՄԻ՛ ԳՐԵՑ

Կ' Ը Ս Ա Ն Ա Ն Ք

ԱՅԼ ԳՐԵՑԵՑ

ԿԸ Ս Ա Ն Ա Ն Ք

«Նորէն փակեր էիր կ'ստանանիս : Այս
մասին հրապարակաւ զրածդ անշուշտ
կարդացած եմ : Բայց ես ալ ունիմ իմ
պատլիկ դատողութիւնս որ կ'ըսէ ինձ թէ
կը լստանանք կը կարդացուի երբ կը ստա-
նանք զրենք, ինչ որ ճիշդ չէ : Եւ, ով
ափերաք օրինակը չի պատշաճիր մեր լե-
զուին : «կը ստէ, — կը սրէ» ասոնք այս-
պէս : «կը զննէ, — կը զրաբանէ» ասոնք
ալ այսպէս : Իսկ «կ'ստանայ, — կ'ըսպասէ,
— կ'զմայլի» ասոնք ալ այսպէս : Զեղան.
դուն զիտցածիդ պէս զրէ, հրապարակաւ
ձաղկէ՛, բայց ես չեմ շեղիր, վասն զի
կը լստ, կը լզմ, կը լսպի պէս բաներ
կմկմութիւններ են քաքօֆօնիք» :

Այսպէս կը զրէր ինձ զրագէտ բարե-
կամ մը (թէողիկ) բանի մը օր առաջ՝
իրեն ըրած զիտողութեանս առթիւ :

Ասկէ բանի մը տարի առաջ միեւնոյն
հարցի մասին, (ի միջի այլոց), վիճաբա-

նութիւն ունեցայ հրապարակաւ յայտնի բանաստեղծ՝ բարեկամի մը հետ, որ երբ բան ուղիղ՝ բայց յետոյ նոյն սխալ ձեւով կը գրէր, եւ ինքն ալ նոյն վախը կը յայտնէր :

«Հ. Արսէն կը փափաքէր որ կը զգամ զրեմ, երբ ընթերցողին կը լզգամ կարդացնելու վտանգը կայ» :

Ուրեմն՝ ինչպէս կը տեսնուի՝ մեր երկու զրագէտ բարեկամներն ալ միեւնոյն վախով կը տապին կը տուայտին : Զեն ուզեր ռամիկը՝ տգէտը վեր բարձրացնել, այլ իրենք կ'ուզեն իջնել դէպ ի վար..., որպէս զի ռամիկը սխալ չկարդայ :

Պատասխանած էի այն ատեն, որ եթէ մեր բարեկամը ժամկոչներու համար կ'ըզգամ, կ'ստիպեմ պիտի գրէ, զգալ, ստել ալ պէտք է զրէ ը-ով, լզգալ, սլտել, որպէս զի նոյն ժամկոչները զլզալ, սլտել չկարդան . (տես իմ «Հայ լեզուի ուղղագր զասեր»ս էջ 71-73):

Տարապարտ երկիւղ. չեմ զիտեր թէ ո՞ր ազգի զրագէտները ի սէր ժամկոչներու ոտնակոխ ըրած են երբեք լեզուի օրէնքները : Եւ յետոյ ո՞ր ժամկոչը պիտի մտաքերէր երբեք կարդալ մէկուն քերթուածները, միւսին գրութիւնները, իր կախարդի բառերով եւ ոճերով : Անոնք կարդացող

հասկցողը՝ կը զգամ, կը ստիպէ եւ նման
բառերն ալ շատ գեղեցիկ եւ ուղիղ ձեւով
կընայ կարդալ...

Խորհուրդ պիտի տայի բարեկամներում՝
որ այսուհետեւ կ'երգէ, կ'որոշէ, կ'աղաջեմ,
չպրեն, այլ կը երգէ, կը որոշէ, կը աղաջեմ
զրեն, որովհետեւ այդպէս կը զրեն եւ
կ'արտասանեն այդ միեւնոյն դպրոց՝ զար-
գացում չտեսնող ժամկոչները...

Արսէն Բագրատունին 1850-ին «Եռ
Այրենարան» մը կը յօրինէ ու կը նետէ
հրապարակ. կ'ունենայ երկրորդ տպագրու-
թիւն մըն ալ, ու կանգ կ'առնէ: Երանի թէ
այդ Այրենարանը գործածէին կամ անոր
հետեւութեամբ պատրաստէին նորերը բո-
լոր մանկավարժները, այդ Այրենարանն
ունենային զրագէտներն ու բանաստեղծ-
ներն ալ, ուր պիտի գտնէին սորվելիք շատ
բաներ, որոնցմէ շատերուն զիտեմ թէ
շատերն անծանօթ են: Մեր բարեկամներն
այն ատեն երբեք վախ պիտի չունենային
ուղիղ ձեւով զրելու:

Էջ 53՝ կը խօսի լ տառին վրայ.

«Բ զիրը շատ տեղ չի դրուիր, բայց
կը կարդացուի սկիզբը, մէջը, վերջը:

«Ակիզը լ կ'առնեն՝ զ. շ. և զրերով
սկսող ու այդ զրերէն ետեւ բաղաձայն
ունեցող բառերէն մէկ բանին.

զգալ	կարդա	ըզգալ
շտապ	»	ըշտապ
սկսիլ	»	ըսկսիլ, եւն.

Բայց սկիզբը ը ունեցնղները՝ անմիջապէս առաջ ձայնաւոր մ'որ ունենան, կը կորանցնեն ը ձայնը։

ի զգեստ	կարդա	իզ գեստ
ի շտապ	»	իշ տապ
ի սպառ	»	իս պառ
մի սկսիր	»	միս կըսիր
կը սկսիմ	»	կըս կըսիմ
կը զգենում	»	կըզ գենում
կը շտապեմ	»	կըշ տապեմ

Արսէն Այտնեանն ալ ուղիղ ձեւով կը զրէ. «Այսպէս կը սկսի». «Քնն». Յառաջ. Արդ տող. տես եւ էջ 23, 30, եւն, եւն։

Այդ երեւոյթը միայն մեր լեզուին մէջ չէ որ կայ. եւրոպացիք ալ ունին մեր սէին նման Տ զիրը. style բառին ST-ը մեծ տարրերութիւն մը չունի մեր ստիլիզին ստէն. այդ բառին առջեւ դրուած լե յօդը՝ հնչումը ի՞նչ ալ ըլլայ՝ կը միացնեն style բառին ST-ին հետ, լըս-տիլ։ Խտակերէն լեզուին մէջ աւելի որոշ է. Տ-ով սկսող արական բառերուն առջեւ կը դնեն

il, երբ Տ-էն վերջ ձայնաւոր կու զայ. il sarto. եթէ իգական է՝ կը դնեն լա. la sarta. Բայց երբ Տ-էն վերջ բաղաձայն զայ եւ բառը արական ըլլայ, չեն դներ il այլ lo, եւ lo-ին o-e կը միացնեն Տ-ին. lo specchio լու Փէքիօ. յոգնակին կը դնեն gli specchi, լիս Փէքքի. եթէ իգական է՝ կը դնեն լա, la statua, լաս դադուա, յոգ. le statue, լէս դադուէ: Արդ, ինչու հայը պիտի չկրնայ կը սկսի, կը զգայ, կը շտապէ գրել, եւ կարդալ կը կրսի, կը զ զայ, կըշ աապէ... Համարինք որ տգէտ մը կը բակսի կարդաց, ատի ինչու պատճառ ըլլար որ կ'զգայի, կ'ատիպէի պէս այլանդակութիւններ մուտ ունենային մեր գրականութեան մէջ:

Եւրոպական ծանօթ լաւագոյն լեզուներու՝ ֆրանս. անգլ. խոալ. գերմ. գըրքերը կամ թերթերը կ'առնես ձեռք, եւ ահա ամէնքը նոյն կերպով կը գրեն. միայն մեր լեզուն է որ ամէն գրողի ափին մէջ կը ճմլուի՝ կը ճմրթկուի...

Կու-ի գործածութիւնն ալ ամէն գրչի քով ուղիղ չէ: Մեր զամ, տամ, լամ՝ երեք միավանկ բայերուն քով է միայն որ կը գործածենք կու-ն: Ընդհանրացած սխալ մըն է կու-ն միացած գրել բային: Այդ սխալ գրութեամբ աւելի անհեթեթ սխալ

մըն ալ կը գործուի. շատեր կը զրեն կ'ուստամ, կ'ուզայի, իրեւ թէ ուստամ, ուզամ բայեր ունենայինք...

Զ, ս, շ, զրերը թէ ըզ, ըս, ըշ կը հընչուին եւ թէ զը, սը, ըը:

Զը, սը կը հնչուին՝ երր իրենցմէ վերջ նայ տառ ունենան. զզուիլ, զղեար, զլահալ, զմելին, զմրադ, զմրիմ, զնդան, զնին, զրահ, զռալ, սրահ, սնար, սոիչ, սրաք, սրունք, սնեապան, սմրակ, սպրդիլ:

Ծ զիրը զրեթէ միշտ իրմէ վերջ ունի ը-ը. շշել, շայլ, շկօրակ, շկանիւն, շշուկ. շահալ, շփել, շփոր. բազ ի շտապ, շտեմարան, շտոզանել բառերէն, որոնք կ'ըլլան բշտապ, բշտեմարան, բշտոզանել:

Զ զիրը իրմէ վերջ միշտ միջակ զիր կ'ուզէ. թ, գ, դ. զբաղիլ, զգալ, ազդ. Ո զիրը՝ նուրբ եւ թաւ, ապասել, ափոփել, սկսիլ, սքանչելի, ստանալ, սրափիլ:

Խակ այն բայերը որոնց արմատին մէջ ի բնէ ի, ու զրերը կան, ասոնք ը-ի կը փոխուին զ. ս զրերէն վերջ, եւ այնպէս ալ կը հնչուին թէեւ յաջորդ զիրը նայ չըլլայ. սոզ՝ սրգալ, զուտ՝ զլտել, զոր՝ զրբաց, զուսպ՝ զավել, սուտ՝ սրտել, սոչել կամ սին՝ սնունդ, սնոտի, եւն:

Մեր աղուոր լեզուին վրայ թշիկ մը սէր ունեցողներէն կը խնդրուի որ ուշ

զնեն եւ ուղիղ ձեւին հետեւին։ Գրեն կը զգամ, կը սկսիմ, կը շուպիմ, կու գամ՝ կու տայի, կու բայի։

Լ.Թ.

Գրասէր բարեկամ մը կը զրէ մեզի նոր աշխարհէն։

«Շարաթներ առաջ կարդացի ձեր մէկ յօդուածը «կոչնակ» թերթին մէջ, ի մասին ուղղագրութեան ամեն բառին եւ անոր հոլովեալ, բարդ ու ածանցական ձեւերուն . . . կը յանձնարարէք ամեն բառը, իր արմատական ձեւին մէջ, զրել միշտ ե-ով եւ հոլովմանց, ածանցումներու եւ բարդութեանց ատեն գործածել և փոխանակ ե-ի։ Յոյժ բարի։ . . . Բայց զուք վերապահում մ'ըրած էիք ընդհանուր կանոնին մէջ՝ յանձնարարելով անփոփոխ պահել և զիրը բարդութեանց ատեն, երբ երկրորդ բառը կը սկսի ձայնաւորով եւ տեղի չի մնար յօդակապի գործածութեան։ զոր օրինակ ըստ այսմ, պէտք է ուղղագրել. ամենազատ, ամենիշխան, ամենիմաստուն, ամենիրաւ, ամենընտիր, ամենուսույց, ամենաշար, ամենաշրեք, եւն։ ինչո՞ւ նոյն

կանոնը պիտի չկիրարկուէր նաեւ բազմաթիւ բառերու վրայ, որոնց երկրորդ մասը կը սկսի ձայնաւոր գրով մը եւ առաջին մասը գէջ, գէր, գէս, սէր, տէր, մէջ, եւն. բառերէն մէկով, մինչդեռ բոլորս կը գրենք զիջակ, զիարձակ, սիրարկու, սիրանոյշ, սիրահար, տիրատեաց, տիրաւանդ, միջարկորիւն, միջերկրական, միջօր, միջօրէ» եւայլն:

Մեր գրութեան նպատակը արմատական ամենի մասին է, այսինքն թէ՝ եռով պիտի գրուէր թէ եռով: Եշապաշտներուն դէմ պաշտպանեցի ուղիղ ձեւը: Այդ առթիւ բարգութեան պարագան եւս մէջ մտաւ, ու խօսուեցաւ նաեւ անոր մասին: Բայց իմ գրութիւնս ի մասին էր միայն եերուն, որոնք ե-ի կը փոխուին, եւ ոչ ի-ի: Թէեւ ի-ի փոխուող եերն ալ երբեմն այնպէս եռով կը մնան: Այսպէս օրինակի համար, եթէ միջօրէ բառը կայ, կայ նաեւ մէջօրէ, մէջօրեայ. Բազրատունին եւս գործածածէ Միլտոնի «Կորուստ Դրախտի»ն մէջ:

Աւր սաղարթք թանձրախիտք ածեն
մայրեաց մութ մէջօրեայ.

Դ երգ, էջ 76, տ. 26.

Եթէ կայ միջերկրական, կայ նաեւ մէջ-
երկրեայ, եթէ կայ սիրանոյշ, կայ նաեւ

սկրարիին, օրենտուսոյց, զենքնեկց, տէղընկց, էշայծեամն, հանգետընրաց, ծաղիկընճիղ, բազումողորմ, սուտանուն, խոռոներամ, չուրչառ, սուրբնեկալ, սուրիմաց, սովորագեղ, զուգընրաց, եւն. եւն:

Առիթով մը կը յուսամ բարդութեանց եւ ածանցմանց մասին զրել քանի մը յօդուածներ:

Դառնալով մեր ամենին, ամենուրեքը եռվ զրելը մահացու մեղք մը չեմ համարիր, բայց ամենը՝ ամեն զրել՝ սա քըէիցուր ոճիրներէն է:

Ուրեմն են վերջացող բառերը ոմանք են ի-ի կը փոխեն, ոմանք ի-ի.

ամեն — ամենի, ամենայն.

հելլեն — հելլենական.

պարեն — պարենաւորել.

պատճեն — պատճենի.

ինչպէս են վերջացող բոլոր յաատուկ անունները:

Ահա ի-ի փոխողներ.

քեն — քինախնդիր.

զեն — զինուոր.

հեն — հինաբար, հինահար.

փոխարեն — փոխարինել.

օրեն — օրինաւոր.

ապաւեն — ապաւինիլ.

ժապաւեն — ժապաւինեալ.

անօրէն անօրէնութիւն, — անօրինել.

տնօրէն տնօրէնութիւն, — տնօրինութիւն, տնօրինել:

Եզ զիրը անշուշտ իրմէ վերջ միայն և
զիրը չէ որ ունի, այլ շատ զրեր կ'ու-
նենայ, եւ այդ ե-երէն ոմանք միայն ե-ի,
ոմանք միայն ի-ի, եւ ոմանք ալ թէ ե-ի,
եւ թէ՛ ի-ի կը փոխուին միանգամայն:

Եզ, հէզ, մէզ, սէզ, վէզ, տէզ, ի-ի կը
փոխեն, եղեզն՝ կ'ըլլայ եղեզան:

Եզ վերջովները բոլորն ալ ի-ի կը փո-
խուին, դէզ, լէզ, ողջակէզ, մէզ, քարտէզ,
պարտէզ, ասպարէզ, երէզ, դիզել, լիզուլ,
ողջակիզել, եւայլն: Եզ վերջովները ե-ի.
Խորայէլ, Խորայելի, Միքայէլ, Միքայելի,
եւայլն:

Անէծ, անիծել. — շէկ, շիկնիլ. — երէկ,
երիկեան:

վէճ, վիճիլ. — բուճճ, բուխճակ:

գէմ, վէմ. — զիմել, վիմեղէն:

էշ, գէշ, գիշակեր, ուղէշ՝ կ'ըլլայ ուղէշի,
խարտէշ՝ խարտիշագեղ, եւ խարտեշագեղ:

դէպ, հանդէպ, վէպ, ստէպ, վրէպ, բո-
լոր ի-ի կը փոխուին:

գէս, հանդէս, ծէս, կէս, կրկէս, մողէս,
պէս, վէս, Արէս, ասպարէս, բոլոր ի-ի:
Աղուէս՝ ի-ի կը փոխուի. աղուիսացուն:

Մովսէս, Մովսեսի եւ Մովսիսի:
Ներսէս, Ներսեսի եւ Ներսիսի:
Գէտ, դէտ, կէտ, վէտ, յաւէտ, բոլորն
ալ ի-ի:

Աղէտ, աղետի ու աղիտի, աղետաւոր
եւ աղիտաւոր:

Գէր, սէր, վէր, հրաւէր, նուէր, պա-
տուէր, ի-ի:

Տէր, թէ՛ ե-ի եւ թէ՛ ի-ի. տեառն,
տերամը, տիրական: Բուն ձեւը տիայր,
ինչպէս տիկին, իայ փոխուած է արմա-
տին մէջ ե-ի, եւ հոլովմանց մէջ ե-ի:
Բայց արմատական ե-ն՝ բացառաբար է
մնացած է տերուրին, տերունի, տերունա-
կան բառերուն մէջ, փոխանակ տիրութիւն
կամ տերութիւն ըլլալու:

Երէց, ձեռներէց, բարձերէց, եւն. ի-ի.
Երիցու, ձեռներիցութիւն:

Եվերջացող բառերուն սեռականը զրա-
բարի մէջ եայի կը փոխուի.

Հոփիսիմէ, Հոփիսիմեայ.

Նունէ, Նունեայ.

Մանէ, Մանեայ.

Եայ վերջացողներն ալ ե-ի կը փոխուին.
առօրեայ, առօրէի.

միջօրեայ, միջօրէի.

Քրիստոնեայ, քրիստոնէի.

Հրեայ, հրէի. — սխալ է հրեայ զրելը:

Այս է պատճառը որ եայ վերջացող շատ
մը բառեր՝ և-ով ալ կրնան վերջանալ. միջ-
օրեայ՝ միջօրէ, աշտեայ՝ աշտէ, ափսեայ՝
ափսէ, ի բացեայ՝ ի բացէ, երկաթեայ՝
երկաթէ, չուանեայ՝ չուանէ, գոնեայ՝ գոնէ,
եւն։ Նոյն երեւոյթը կայ նաեւ բայերու
մէջ. կեամ բային անկատարը փոխանակ
կեայի ըլլալու կ'ըլլայ կէի, կէիր, միա-
վանկութեան պարագային կը դառնայ ար-
մատական ձեւին՝ կեայր. իսկ կեայցեմ
ստորադասականին մէջ՝ կ'ըսուի կեցեմ,
հոս և-ի կը փոխուի, որովհետեւ բազա-
ձայն կը յաջորդէ։

Իս ձայնն ալ որ մօտ է եա ձայնին՝
եղած է և եւ է, զիարդ՝ զիրդ, միայն՝ մէն,
միակ՝ մէկ, մեկին։ Այսպէս բարդութեանց
եւ ածանցմանց մէջ իս կ'ըլլայ և եւ է.
Հոգիանիւթ, հոգենիւթ կամ հոգէնիւթ.
ոսկիակուռ, ոսկեկուռ կամ ոսկէկուռ.
ալէկոծ, ոսկէզօծ, ոսկէսանձ, աղէկէզ,
աղէրեկ, եւն։ Վերջավանկէն առաջ և-ի
գոյութիւնը այս բարդութեանց պարագա-
յին մէջ է միայն, կամ երբ իրմէ վերջ
ձայնաւոր կայ. Գէորգ, էտի, էին, հրէա-
կան, մարզարէութիւն, եւն, եւն։

Ե զիբը մեր սրբագան այբուբենին ամե-
նասուրբ զիբն է, մեր ամէն եկեղեցիներուն
կատարը կը փայլատակէ ան՝ յիշեցնելու

ամէնուն թէ ինք անուն մըն է խորհրդաւոր, աստուածային, անունը Յաւիտենականին, Անո՛ր՝ որ կայ, «Ես եմ որ ին»...

Եւ թէեւ եղան քրէիքուր ձեռքեր որ առանց սարսափելու, պատկառելու փորածեցին քանդել նետել զայն մեր այրութենէն, բայց ան կը մնայ իր տեղը ու պիտի մնայ, ու պիտի տեսնէ շատ այդպիսի ժպիրչ ձեռքերու կարկամիլն ու կծկիլը...

Խ.

ՄԻ ԳՐԵՔ

ԴԱՌՑԱՌ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԴԱՌՑԱՌ

Հարցասէր մը կը զըէ. «... Թոյլ տուէք ձեր նկատառմանը յանձնել վերջերս զործածական դարձած մի քանի սխալներ, որոնց մէկէ աւելի տեղեր կարելի է հանդիպիլ մեր հայաթերթերուն ու զրական հանդէսներուն մէջ:

«Ասոնց կարգէն են օրինակ ԴԱՌՑԱՌ ձեւը. շատ զրողներու մօտ հանդիպած եմ այդ ձեւին. դաոցած թէ դարձած: Ա. ձեւի

պաշտպանները իրը փաստ կը քշեն դառնալիքն ելլելը. ուրիշներ ալ դարձածը անմիջական ծնունդը կը նկատեն դարձին, առանց բայի հանգամանքը նկատի ունենալու » :

Ա. ձեւի պաշտպանները գիտնալու հն որ իրաւ դառնալիքն է որ կ'ելլէ դառցած ձեւը, բայց ոչ այդ այլանդակ երեւոյթով, այլ իր ուղիղ շնորհքով՝ դարձած :

Երեք բայ ունինք նոյն երեւոյթով. դառնալ, բառնալ, (համբառնալ, ամբառնալ), ըերեւոնց, որոնց երկու առաջինները ձայով են, դարձ, բարձ, (համբարձ, ամբարձ), իսկ լերեւոնցը՝ ցոյով. լերեց:

Ասոնք կ'ըսուին կատարեալի արմատ. որ է ըսել՝ կատարեալ եզակի երրորդ դէմք են. դարձ(աւ), բարձ կամ երարձ, լերեց(աւ). առաջինը կրաւորակելով չէզգոց, երկրորդը ներգործական, երրորդը հասարակ. ձեւը կրաւորական, իմաստը ներգործական. ըսել է կարդաց: Իսկ երկրորդները լաւ կ'ընեն դարձածը դարձին անմիջական ծնունդը նկատելով, բայց պէտք է նկատի ունենան բայի հանգամանքը:

Միթէ կարելին է դարձածը՝ որ բայ է, դարձին անմիջական ծնունդը համարիլ, եւ նկատի չառնել բայի հանգամանքը: Ըսինք արդէն կամ պիտի ըսենք որ դարձածը՝

այսինքն անցեալ դերբայը կը պատկանի կատարեալի խումբին, որուն մէջ տիրող ձեւն է՝ դարձ. կատարեալին արմատը: Ներկայի խումբը դառն-(ամ) արմատով կ'ըլլայ բոլոր, կատարեալինն ալ դարձ արմատով: Մեր լեզուին մէջ գոյականներն իսկ երբեմն բայի զօրութիւն կ'ունենան:

Նախնիք կ'ըսեն, օրինակ մը բերելու համար, «ծննդեամբ զկայէն», որ ըսել է «ծնանելով զկայէն», «երկիւղած յԱստուծոյ», ըսել է «որ երկնչի յԱստուծոյ»: Ծնուելով գոյականն ու երկիւղած ածականը գործածուած են իբր բայ: Դարձածին մէջ՝ որ բուն բայ է, բայի հանգամանք չնկատելը հեթանոսութեան գերազրականն է:

Գիտնալու են դաշցած ու դարձած գրող պարոնայք, որ հայ լեզուի բայերը կը լծորդուին երկու որոշ խումբով, ներկայի խումբ, կատարեալի խումբ: Բայի մը ներկայի խումբը միշտ կանոնաւոր է, բայը որբան ալ անկանոն, կամ զարտուղի ըլլայ. կատարեալի խումբն ալ ինք իր մէջ կանոնաւոր է. այնպէս որ կարելի է ըսել թէ հայերէնի մէջ տիրապէս անկանոն կամ զարտուղի բայ գոյութիւն չունի:

Առնենք զարտուղի կոչուած բայ մը. ուտեմ. ասոր ներկայի խումբը կը լծորդուի ճիշդ սիրեմ կանոնաւոր բային պէս.

Ուտեմ, ուտեի, մի՛ ուտեր, մի՛ ուտեք,
ուտիցեմ, ուտել, ուտերոց:

Սիրեմ, սիրեի, մի՛ սիրեր, մի՛ սիրեք,
սիրիցեմ, սիրել, սիրերոց:

Կատարեալի խումբ.

Կերայ, կերայց, կե՛ր, կերայք, կերեալ:
Առ ալ ինք իր մէջ կանոնաւոր է:

Աշխարհաբար ձեւ. ներկայի խումբ. կ'ու-
տեմ, կ'ուտեի, մի՛ ուտեր, մի՛ ուտեք, պիտի,
երկ ուտեմ, ուտեի, ուտել, ուտերիք, ուտերու:
Կատարեալի խումբ.

Կերայ, կե՛ր, կերեք, կերած, կերեր: Ան-
ցեալ գերբայը ուտած չեղաւ. ինչո՞ւ. որով-
հետեւ կատարեալի արմատէն կը շինուի՝
որ է կեր. կեր—եալ, կեր—ած:

Հիմա տեսնենք դառնալ բայը:
Արմատ դարձ. բուն հին ձեւը դարձնամ.
Ներկայի խումբին մէջ ձան ինկած է, եւ
մնացած է դարձնամ. եւ զի նու զիրը իրմէ
առաջ ր զիրը տեսնելու առաքինութիւնը
չունի, այլ ո կ'ուզէ, կը փոխուի կ'ըլլայ
դառնամ:

Ներկայի խումբ ճիշդ կարդամին պէս
կ'ըլլայ, դառնամ, դառնայի, մի՛ դառնար,
դառնայցեմ, դառնալ, դառնարոց:

Կատարեալի խումբին մէջ կ'իյնայ նուն,
եւ կու զայ ձայ. եւ որովհետեւ նու չկայ,
ունի կը փոխուի րեի: Այսինքն ույ զիրը

իրմէ վերջ միշտ նու կ'ուզէ, ամառն, ելք
իրարմէ հեռանան՝ ուսն կը փոխուի րեի.
ամարան, դուռն՝ պրան, մատունն՝ մատրան.
ձայնաւորի քով կընայ անփոփոխ մնալ.
դառն, դասին, գառն, գասին, եւն. եւն:
Ասոնց վրայ խօսեր եմ արդէն նախընթաց
զլուխներուն մէջ:

Ուրեմն կատարեալի խումբն ալ կ'ըլլայ.
Դարձայ, դարձայց, դարձ, դարձիր, դարձա-
րոք, դարձեալ:

Աշխարհաբար. դարձայ, դարձիր, դար-
ձած: Անցեալ դերբայը շինուեցաւ կատա-
րեալի արմատէն դարձեալ. դարձած:

Այսպէս բառնամ բայն ալ կը լծորդուի
ճիշդ դառնաւմին պէս. թէեւ ան ներգործա-
կերպ. բարձի, բարձից, բարձ, բարձէք,
բարձեալ. աշխարհաբար՝ բարձած. թէեւ
ասի չի գործածուիր, բեռնալ, բեոցնել,
ուսմկերէն բայերը կը կատարեն բառնալի
պաշտօնը:

Նոյնն է նաեւ ընթեռնմ հասարակ բայը.
արմատն է ընթերց: Ներկայի խումբը կա-
նոնաւոր՝ ոն, իսկ կատարեալի խումբը րց.
ընթերցայ, ընթերցայց, ընթերց, ընթերցիր,
ընթերցարոք, ընթերցեալ:

Հետեւութիւն. դառնամ բային անցեալ
դերբայը գրաբարի մէջ դարձեալ է, աշ-
խարհաբարի մէջ դարձած, եւ ոչ թէ դառ-

ցած. որովհետեւ կը շինուի կատարեալի
արմատէն որ է դարձ. զրաբարի մէջ
դարձ-եալ, աշխարհաբարի մէջ դարձ-ած,
դարձ-եր:

Պարզ է՝ չէ. դառնալէն կ'ելլէ, բայց
դարձած կ'ըլլայ, եւ ոչ թէ դացած, ինչ-
պէս բանալէն՝ բարձած, ընթեռնուլէն՝ ըն-
թերցած: — Եոյն նման բանալէն բացած.
եւ ոչ թէ բանած, իմանալէն իմացած, եւ
ոչ թէ իմանած. պատճառ. որովհետեւ
անցեալ գերբայր կը շինուի կատարեալի
արմատէն: Դարձ, բարձ, ընթերց, բաց,
իմաց, եւն:

Ասոնց մասին խօսած եմ իթ զլիսուն
մէջ. տես այդ էջը:

Որով հարկ մնաց ըսելու թէ

ՄԻՇ զբէք

ԴԱՐՅԱԾ

ԱՅԼ զբէցէք

ԴԱՐՁԱԾ

ԽՈՎ.

ՄԻՇ ԳՐԵՔ

ԽՈՉՆԴՈՏ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԽՈՉԸՆԴՈՏ

Ապրուսու բերող սխալ մը. մանաւանդ
երբ շնորհքով թերթի մը մէջ տնկուի զի-
մացդ։ Մեր լեզուին մէջ օրէնք է վանկ
կազմող երկու բաղաձայնի մէջ ը մը զնել
կարդալու առեն, եւ գրել զայն՝ միայն
տողադարձի պահուն կամ ոտանաւորի
մէջ. զտենել, մտենել, զտաւ, մտաւ, զբանել,
մշտնել, զրտաւ, մը-տաւ, եւն։

Խոչեղուտը՝ այսպէս զրուած՝ անշուշտ
պիտի կարդանք խոչընդու, այսինքն ըթով.
բայց զրուածքը սխալ է. զի կազմուած
է խոչ-ընդ -ոտն բառերէն. ընդին ըթը
չենք կրնար չդնել. թէ ոչ՝ կոպիտ սխալ
մը զործած կ'ըլլանք։

Այսպէս գերնտիր, նորնծայ, նախնծայ
ու նման ցուցանցները պէտք է զրուին
գերլնտիր, նորլնծայ, նախլնծայ, որով-
հետեւ երկու առանձին բառեր են։ Այն
սխալը ուրիշ երեւոյթով ալ կը տեսնուի.

կ'սէ, կ'նէ գրողներ կան. վերցուր կ', ի՞նչ
կը մնայ, սէ, նէ. կան ասանկ բայեր լե-
զուին մէջ. ոչ. ըսկին, ընկին ըթերը չեն
կրճատուիր. կրին ըթը արդէն կրճատուած
է. փոխանակ ըսելու կը բնէ, կը բսէ, կ'ը-
սենք կ'ընէ, կ'բսէ. խօսակցութեան մէջ
յաճախ լսած եմ անուաներէ կը երգէ, կը
որոշէ եւ նման ձեւեր, որոնք բոլոր սխալ
են. պէտք է գրել, ըսել, կ'երգէ, կ'որոշէ,
եւն: Երբեմն ոտանաւորի մէջ բաներ մը
կ'ըլլան՝ երբ գրողը նեղն իյնայ, կամ
նոյն իսկ քաղցրածայնութեան պահանջով.
ատի ուրիշ հարց: Օր. Մի՛ սեր, մի՛ ներ,
փոխանակ մի՛ բսէր, մի՛ բների:

Ծնդին ըթը կրնայ կրճատուիլ միայն բա-
նաստեղծութեան մէջ, այն ալ երբ առան-
ձին է, երբեմն նուն ալ հետը. 'Դոստու-
ցեալ, փոխանակ ընդուառցեալի. զի ՚նդ
փեսայիդ, եւն. եւն: Ուստի

Մի՛ գրէք

ԽՈՉՆԴՈՏ

ԱՅԼ գրեցէք

ԽՈՉՆԴՈՏ

ԽԲ.

ՄԻ՛ ԵՐԳԵՔ, ՄԻ՛ ԿԱՐԴԱՔ
 ԵՐԿԻՐՊԱԳԵՍՑՈՒԹ, ԵՐԿՐՊԱԳԱ-
 ՆԵԼՈՎ,
 ԱՅՀ ԵՐԳԵՑԵՔ, ԿԱՐԴԱՑԵՔ
 ԵՐԿՐՊԱԳԵՍՑՈՒԹ, ԵՐԿԻՐ ՊԱԳԱ-
 ՆԵԼՈՎ,

Դեռ ականջիս մէջ կը դռնչեն Պոլսոյ
 տիրացուներուն «Աստուծոյ երկիրպագես-
 ցուց»ները հւ քահանաներուն «երկրպա-
 գանելով»ները :

Մեր հայկաբան Հ. Օքսենտիոս վրդ.
 կը պատմէր թէ Աւագ ուրբաթի գիշերային
 ժամերգութեան ատեն Պոլսոյ տիրացուները
 անգամ մը «Այսօր անձառ»ի սա տողը.

«Ուտելով ընդ վարդապետըն»
 երգեր են «ուտելով ըզվարդապետըն», եւ
 ինքն ալ պոռացեր է, «սուս, պահս է»:
 — Ես ինքս ալ անձամբ լսեր եմ Պար-
 տիզակ տիրացու կէլկէլ Պօղոս աղայի սա
 չքնաղ ընթերցումը.

«Մինչ աղայն էի՝ իբրև զաղայ խօսէի,
 իբրև զաղայ խօրհէի, իբրև զաղայ հա-

մարէի. այլ յորժամ եղէ այր, զազայութեանն ի բաց խափանեցի»:

Բոլոր տգէտ տիրացուները ցից հանուելիք են, ինչպէս նաև տգէտ զրաշարները, որոնց կ'ապականեն լեզուին բառերը, այլանդակ տողադարձումներով, որոնց մասին պիտի խօսինք իրենց կարգին:

Դառնալով մեր կորկոտին, տիրացուներն ու տէր պապաները զիտնալու են, որ «երկիրպագեսցուք» եւ «երկրպագանելով» անճոռնի սխալներ են:

«Երկիրպագեսցուք»ին ուղիղը ելած է երկրպագել բայէն, աս ալ ելած է երկիր պագանել ոճէն:

Բացատրենք: Մեր տղայութիւնը՝ (ըստ Կէլկէլ Պօղոսի աղայութեանը) խտալացի քահանայ ուսուցիչ մ'ունէինք, Ջենցոյ անունով, զարգացած մարդ էր, զրագէտ եւ հմուտ, որ խտալական del, dello, della յօդերը բացատրելու ատեն, (մեր զասին մէջ կային մէկ երկու աղուաշներ, որոնք անանկ դիւրաւ հասկնալու առաքինութիւնը չունէին եւ որոնք արդէն եկած տեղերնին զարձած են շատոնց), սա ձեւը կը զործածէր. di սուրճ, il կաթ, di-il=del սրճակաթ. del-ը ոչ di է, ոչ ալ il, այլ խառնուրդ մը: Ես ալ նոյն արարողութիւնն ընելու եմ մեր զիտուններուն.

երկիր՝ սուրճ, պազանել՝ կաթ. երկրպագել՝ սրճակաթ։ Երկրպագելը՝ ոչ երկիր է, եւ ոչ պազանել։

Շատ անգամներ ըսի, եւ ով գիտէ զեռ քանի անգամներ ալ պիտի ստիպուիմ ըսել՝ սա մեր իմաստուններուն զլուխը խոթել կարենալու համար, որ հայ լեզուն ունի յաշերուածոյ բայեր. այսինքն բայեր՝ որ իրենց արմատին ու վերջաւորութեան մէջ յաշերուածոկան զրեր ունին, ան, չ, եւ, եւն։ Այդ զրերը կատարեալի, այսինքն արմատական խումբին մէջ կը հալին։

Պազանելը ներկայի խումբին մէջ սոյն այս կեցուածքով է որ կը լծորդուի. պազանեմ, պազանեի, մի՛ պազաներ, պազանիցեմ, պազանել, պազանելոց։

Կատարեալի խումբին մէջ սակայն՝ կ'ըլւայ պազի, պազից, պազ. պազէք, պազեալ։

Ա եւ և զրերը հալեցան։ Շարէ այդ կարգին տակ տեսանել, երանել, խածանել, բբանել, ցորցանել, հարցանել, եւն, եւն։

Ըսինք դարձեալ ուրիշ ատեն թէ որեւէ բարգութիւն կամ ածանցում որ պիտի ընենք՝ պէտք է ընենք բային կատարեալի արմատով։ Տեսանելէն՝ տեսութիւն պիտի ըսենք, եւ ոչ թէ տեսանութիւն, որովհետեւ բային արմատը պարզ է, կամ ըսենք՝ կատարեալի արմատը տես է. բայի մը

արմատը պարզ է, երբ ներկային ու կատարեալին արմատները նոյն են, տես-
(ան-եմ), արմատ ներկայի տես. (տեսի,
տեսեր), տես. արմատ կատարեալի տես:
կատարեալի արմատը նոյն ինքն կատա-
րեալին եզակի երրորդ դէմքն է:

Նոյնն է նաև պագ-ան-ելը, պագ՝ պարզ
արմատ: Ալմատ ներկայի՝ պագ. — արմատ
կատարեալի՝ պագ. — պագի, պագեր, պագ,
(եպագ):

Ուրեմն ունինք երկիր պագանել ոճը.
Երկիրը զոյական բառ մըն է, եւ է անորոշ
հայցական հոլով, սեռի խնդիր պագանելին:
Նոյն նման ձեռև արկանել եւն:

Այս զրուած բայերէն եթէ ուզենք բար-
պութիւններ ընել, ի՞նչ պիտի ընենք. պիտի
առնենք բային կատարեալի արմատը՝ որ
է պագ, արկ, եւ կազմենք ուզած բառեր-
նիս. երկրպագուրիւն. ձեռնարկուրիւն, եւ ոչ
ի՞չ երկրպագանուրիւն, ձեռնարկանուրիւն¹:

1. Ճեզդ այս կանոնսկ է որ կազմուած են յուսադրել,
փասդրել, արտադրել, ենթադրել, պարտադրել հարկա-
դրել, դիմադրել, ունկնդրել բայերը, եւ ենթադրուրիւն,
ու Յինդրուրիւն, արտադրուրիւն, փոխադրուրիւն, եւայլն,
հայլն, բառերը.

Պինեմ զարտուղի բային կատարեալի արմատը դիր է.
Ինչպէս տամինն ալ տուր, տուր. ասկէ բացատրել, փա-
ռատրել, բոյլատրել, եւն, եւն. զոյականնելին ալ՝ բա-
ցատրուրիւն, փառատրուրիւն, բոյլատրուրիւն, եւն: Ալ-

Նոյն արարողութիւնը պիտի ընենք նաեւ
երբ բարդ բայ ուզենք կազմել. երկիր
պագանելը պիտի ըլլայ երկրպագել. ձեռն
արկանելը պիտի ըլլայ ձնոնարկել:

Այսպէս ուրեմն ունեցանք

Երկրպագել, որ կը լծորդուի ճիշդ սի-
րեմին պէս. Բ. լծորդութիւն ըստ Բագրա-
տունեան դասաւորման, (ամ, եմ, իմ, ում,
եւ ոչ թէ եմ, իմ, ում, ամ ինչպէս ըրած
են բոլոր ուրիշ Քերականները. Փրանսա-
ցին կ'ընէ եր, ir, oir, re, եւ ոչ թէ րէ,
oir, ir, er, այսպէս ամէն ազգ, որուն
ողջմտութիւնը լման է):

Լծորդենք երկիր պագանել եւ երկրպա-
գել ձեւերը.

Երկիր	պագանեմ	Երկրպագեմ	
»	պագանէի	երկրպագէի	
Մի	»	պագաներ	մի երկրպագեր
»	պագանէր	մի երկրպագէր	
»	պագի	երկրպագեցի	
»	պագից	երկրպագեցից	
»	ՊԱԳՈՒԹ	ԵՐԿՐՊՈԳԵՍՑՈՒԹ	
»	պագանիցեմ	երկրպագիցեմ	

մատը տու եւ տուր էր, տուռվ ալ կ'ըլլայ բարդութիւն,
տուրսվ ալ. ինչպէս լսեմինն ալ է՝ լու եւ շուր: Ունինք
լու ի լու ձեւը, եւ լուր գոյականը, եւ ուրիշ բարդու-
թիւններ. ականջալուր բաղցրալուր, եւն:

ԵՐԿԻՐ	պազանել	երկրպազել
»	ՊԱԳԱՆԵԼՈՎ	ԵՐԿՐՊԱԳԵԼՈՎ
»	պազեալ	երկրպազեալ
»	պազանելոց	երկրպազելոց

Տիրացուներն ու տէր պապաները տեսան անշուշտ վերեւ որ երկրպազել բայց ունեցաւ իր ապառնի յոգնակի առաջին դէմքը ԵՐԿՐՊԱԳԵՍՑՈՒԹ, եւ ոչ թէ ԵՐԿԻՐՊԱԳԵՍՑՈՒԹ. նոյնպէս ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵԼՈՎ, եւ ոչ թէ ԵՐԿՐՊԱԳԱՆԵԼՈՎ։ Երկիր պազանելովը պէտք է իրարմէ հեռու գրել. սուրճ եւ կաթ են, զատ զատ. երկրպազելովն է սրճակաթ, ինչպէս վերեւ բացատրեցինք։ Ուստի

Մի՛ զրէք

ԵՐԿԻՐՊԱԳԵՍՑՈՒԹ, ԵՐԿՐՊԱԳԱՆԵԼՈՎ,

Այլ զրեցէք

ԵՐԿՐՊԱԳԵՍՑՈՒԹ, ԵՐԿԻ՛Ր ՊԱԳԱՆԵԼՈՎ.

ԽԳ.

Նոյն հարցասէրը կ'ըսէ դարձեալ թէ
«Եան նաեւ տարակարծութիւններ՝ թէեւ
ոչ շեշտուած՝ ինձմէ եւ ինկ ձեւերուն
շուրջ։ Ինձմէ, քեզմէ, մեզմէ, ձեզմէ թէ
ինէ, քենէ, մենէ, ձենէ։ Բ. ձեւը աւելի
գրաբարին արմատ մ'ունի։ օր. յինէն, ի
քի, ի մենէ, ի ձենէ» եւն։

Տարակարծութեան որեւէ տեղի չկայ։
ինէ եւ քենէ նորահնար բառեր չեն, հին
են. Ճ. զարուն նախղիրով կը զործածէին
յինէ, ի քենէ, ի քենէն. գրաբարը արդէն
դրուեցաւ վերը յինէն, ի քին։ Միւս եր-
կուքը մենէ, ձենէ յայտնի է թէ հետեւո-
ղութիւն են՝ ինէ եւ քենէ ձեւերուն։ Մեզմէ
բացառականն ալ՝ որ մեզնէ ալ կ'ըսուի,
ամփոփոյքն է ի, զարու ի մեզանէն ձեւին.
ոուսահայերը ունին զեռ այս ձեւը մեզա-
նից երեւոյթին տակ։ Մեզմէ կարելի է
համարել նաեւ մեզ տրականէն շինուած՝
աւելցնելով վրան բացառականի յատուկ
մ. ձեւը, յիշրմէ, ի քորմէն. աշխարհաբար՝
իրմէ, իրենցմէ, իրարմէ, եւ Հայոցմէ,
Յունացմէ, եւն։

Ինձմէ կամ ինձմէ բացառականներն ալ
տրականէն ելած են, մե-ի յաւելումով։

կամ նոյն իսկ կարելի է իս ձեւին, (եսին անորոշ հայցականը)։ որովհետեւ իսմէ ձեւը կար հին ատենները՝ յիսմէ զբչութեամբ։ Եւ որովհետեւ մեր լեզուին մէջ մենը իրմէ տռաջ սէ զիրը չ'ուզեր տեսնել, զայի փոխուած է, եւ եղած է իզմէ։ (Ջէմինիս պրոզները գիտնան որ սխալ կը զրեն, հայ լեզուին աւելի ախորժելի բան մ'ըրած պիտի ըլլային, եթէ ֆէմինիզմ զրէին):

Եզրակացուրիւն. վերեւ յիշուած երկու ձեւերն ալ կարելի է զործածել առանց խղճահարութեան։ Ինէ, քենէ, մենէ, աննէ ձեւերը նոյնքան գեղեցիկ են՝ որքան ինձմէ (լաւագոյն է ինձմէ), քեզմէ, մեզմէ, անզմէ ձեւերը, թէեւ զրաբարէն ելած ըլլան։ արդէն մեր ո՞ր բառը զրաբարէն չէ ելած։ Աշխարհաբարի ամէն ձեւ՝ կայ զրաբարին մէջ, երկուքն իրարմէ անջատել կարելի չէ։ Իզմէ ձեւը խափանուած է հիմա, տեղը ինձմէ կամ ինէ կը զործածուի։

ԽԴ.

ՄԻ ԳՐԵՔ

Ա.ԲՆԱ.ՔՍՈ.Մ, Ա.ԲՆԱՏ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

Ա.ԲԻՒՆԱ.ՔՍՈ.Մ, Ա.ԲԻՒՆԱՏ

Օտար ապրանք մը, ներածուած մեր
երկրին, մեր լեզուին մէջ։ Ատի կ'անցնի
արեւելահայ սահմաններու մէջ, մերին ա-
ներուն մէջ՝ ո՛չ։ Զէք տեսներ, շնորհը
չկայ վրան։ Կարծես տասը տզրուկներ
իրար եկած՝ ծծեր են, քամեր են բառին
արիւնը։ Ես ի՞նչ ըսեմ մեր նորասէրնե-
րուն, որոնք նոր բան մը տեսնելնուն պէս՝
կը նետուին վրան...

Արևաբամ՝ կոպիտ եւ սխալ կազմուած
բառ մըն է, եւ կ'ենթադրէ արունե արմատ
մը. ատանկ բառ չունի հայ լեզուն։ Ինչ-
պէս գարուն, որ կ'ըլլայ գարեան, գար-
եանային, եւն։ Հայերէն լեզուին մէջ իւր
երբեք չի կորսուիր. եթէ բառին մէջ է՝
եա-ի կը փոխուի, սիւն, սեան, եթէ վերջն
է՝ ու-ի, պատիւ, պատույ. թիւ, թուոյ։

Այդ բառին արմատն է արիւն, որուն
սեռականը կ'ըլլայ արեան։

Բարգութիւնները կը կազմուին թէ ուղղականէն, եւ թէ սեռականէն. դնեմ հոսիրը օրինակ քանի մը հատ. Արիւնահեղ, արիւնահոս, արիւնոռչտ կամ արիւնոռչտ, արիւնահերկ, արիւներանց, արիւնոռող, արիւնարոշիս, արիւնաշաղախ, արիւնարրոշ, արիւնոտ, եւն. եւն:

Ոեռականէն ալ ունինք արեանառու բառը: Նոյնպէս արենաձիմ (արիւնի մէջ քալող), արենապարտ, արենապոչր, եւն:

Իմ վերջը կ'ըլլայ եան, եւ կամ անփոփիս կը մնայ, այսինքն անհոլով է: Բոլոր բիւն վերջացող բառերը կ'ըլլան՝ բեռն զիտուրիւն, զիտուրեան, եւն: Նոյնպէս սիրն, սիրն, անկիրն ու նմաններ կ'ըլլան եան: Աձին բառը երկու կերպ ունի. տարիեայ, կամ աձեան (Ռոկեր. Մհկն. բղր. Պողոսի, Ա. էջ 771, 789): Իսկ բոլոր այն իրն վերջացող բառերը որոնք ձայն, աղմուկ, գույշիրն կը նշանակեն՝ անհոլով են:

Այսպէս բրիւն, բուրիւն, բմբիւն, զանցիւն, զուշիւն, բնդիւն, դրեղիւն, ձայրիւն, բարիւն, փայլիւն, բախիւն, շկահիւն, շողիւն, վայիւն, խօշիւն, շրջիւն, շաշիւն, կառաջիւն, շառայիւն, ձարձատիւն, մեշիւն, մոնշիւն, ձիւն, զոնշիւն, խխնչիւն, վրեչիւն, քրբմնչիւն, դոդանցիւն, սօսափիւն, փաղփիւն, ձղփիւն, դոփիւն, կոփիւն, կափկափիւն, եւն. եւն:

Ասոնցմէ ոմանք երկրորդ ձեւ մըն ալ
ունին՝ ումն վերջով, եւ այն ատեն կը
հոլովուին ա. հոլովման տակ. Գոշումն,
շաղումն, եւն. կ'ըլլան գոշման. եւն։ Աշ-
խարհաբարի մէջ ծայրի նորն չ'ապրիր.
Կ'ըսենք գոշում, մոնչում, շշում, ճարճա-
տում, եւն։ Ասոնցմէ ումանց ածականներն
ալ կ'ըլլան ուն ձեւով. փայլուն, շառա-
չուն, փաղփուն, եւն։

Արեաքամ պէտք է ըլլայ արիւնաքամ,
աս արդէն յայտնի է։ Բայց ի՞նչ ըսել
կ'ուզուի այդ բառով. արի՞ւն քամող, թէ
արիւնը քամուած։ Երկուքն ալ կրնայ նշա-
նակել. եւ արդէն կայ մեր մատենազրու-
թեան մէջ օրինակ մը. «Մարմինն արիւ-
նաքամ եղեալ» (Վարդան վր. Գովեստ
սուրբ Լուս.):

Քամ վերջով ունինք բերաքամ բառը,
որ կէս թողուած ըսել, եւ կը գործա-
ծուի կէս բաց դրան, կէս մերկացած սուրի
համար, եւն. որ սակայն գործ չունի մեր
քամին հետ, մերինը քամել բային արմատն
է, միւսը պըսկ. քէմն է։

Զեմ զիտեր թէ ալ ըսելիք մնաց ըն-
թերցողներուս որ այդ օտար ապրանքը
վարեն դուրս մեր երկրէն, եւ զրեն ուղիղ
կերպով ԱՐԻՒՆԱՔԱՄ, ԱՐԻՒՆՈՏ, եւն։ եւն։

ԽԵ.

ՈՒԺԵՂԱՑԱՌ ԴԵԲԱՆՈՒՆ ՄՅ

«Մի գրէք... Այլ գրեցէք»ով չեմ սկսիր այս անգամ. պատճառը՝ որովհետեւ այս անգամ կարծիք մըն է որ պիտի յայտնեմ. լեզուն՝ կանոնը պիտի չխօսեցնեմ, այլ ես ինքս իմ կողմէս պիտի խօսիմ:

Արգոյ Եղբայրակիցս՝ Վ. Հ. Եփրեմ Վ. Ապրոյեան, «Բազմավէպ»ի վերջին թիւին մէջ «Զարաշար տանջուած դերանուն մը» վերնազրին տակ յօդուած մը ունի. ինքը տանջուած կը համարի, ես պիտի փորձեմ ցուցնել թէ տանջուած չէ ան՝ այլ աւելի զօրացած:

Յօդուածին սկիզբը սովորական գանգատներ, թէ աշխարհաբարի մէջ դեռ կը տիրէ անիշխանութիւն, ուզողն ուզածը կ'ընէ. ձայն բարձրացնողներն ալ անլսելի կը ֆնան. կը յիշուին նաեւ իմ ճիգերս:

Բայց արդար ըլլալու համար՝ պարտք կը համարիմ յիշել որ «իւրաքանչիւր որ դարձեալ իր զիտցածին պէս չի գրեր». ես իմ աչքերովս տեսայ եւ կը տեսնեմ շատ բառերու ուղիղ ձեւերը Պոլիս հրատարակուող թերթերու մէջ. Ժրներ, բախել, ի բերանոյ քումմե, (վերջինս երկու անգամ

ուղիղ ձեւով տեսայ վերջերս), ինչպէս եւ արտասահմանի թերթերու մէջ։ Վերջապէս գովելի փափազ մը կայ դէպ ի ուղիղը դառնալու։ Առանձնական նամակներ ալ նոյնը կը հաստատեն։

Անցնելով մեր խնդրին, գերարգոյ Հայրը կը մատնանշէ բան մը, որու մասին ուրիշ շատ անգամներ ալ խօսուած է. ինք նորութիւն մը չունի։ Միայն սաստիկ գայթակած է որ շատ զարգացած մարդիկ Հ. եւ Զ. Ասատուր, Աշոտ Ա. Ք., Աերովրէքհ. Պ., Յովհ. Ասպետ, Տօքթ. Մանուէլեան, Պարոյր Բ. Ք., Յ. Գ. Փալազաշեան, Միքայէլ Ա. Կիւրճեան, եւն. եւն. ինքինուս, ինքզինքէս, ինքզինքին, ինքզինքնուն, եւն. կը գրեն։

Զարմանքն աւելի մեծ կ'ըլլայ երբ «Յովհաննէս Շահնազարեանի պէս քաջահմուտ հայագէտ մը «ինքզինքին տէրն ըլլալ» կը գրէ։ Նոյն իսկ տեսակցութիւն մըն ալ կ'ունենայ նոյն ինքն Շահնազարի հետ, որմէ կը լսէ թէ Հայրենիքի խմբզր.ը ժողով մըն է գումարեր եւ ֆրանսերէն Տօմէմ բարդ գերանունին որոշեր է զործածել ինքզինքը։ Այսչափ։ Ոչ ոք ունեցած է տեսակէտը զոր ես կ'ուզեմ պարզել հոս, ոչ հիմա, եւ ոչ ալ ասկէ առաջ երեւցած յօդուածներու մէջ։

Տեսնենք ուրեմն թէ ի՞նչ է խնդիրը։
Ինքզինք բառ մը կայ մէջտեղ։ Ի՞նչպէս
բուսած է այս։

Ունինք ինքն անձնական երրորդ դէմքի
գերանունը, որ կը հոլովուի գրաբարի մէջ
ա. հոլովման տակ. ինքեան, ինքեանք,
ինքեանց, եւն։ Աշխարհաբարի մէջ բոլորու-
վին տարբեր է հոլովումը. ինք, իր, իրեն,
իրմէ, իրմով, իրենք, իրենց, եւն։

Կը գործածուի նաեւ կըկնուելով. «Խօսի
իմաստութիւն ինքն վասն ինքեան»։ (ինք
իրեն համար=ինքզինքին համար). «Ինքն
զինքն ունի երկիր ի վեր»։ (ինքզինք վեր
կը բռնէ)։ — «Բան զրոյն ինքն զինքն
մեկնէ»։ Ինքզինք կը մեկնէ։

Ինքնին նուն զրաբարի մէջ երբեմն ճամ-
բորդութեան կ'ելլէ։ Սուրբ սուրբէն վերջի
աղօթքին մէջ՝ պատարազի ատեն՝ ամէն
օր կ'ըսենք. «Վասն զի ինքդ է բաշխող,
եւ նոյն ինքդ բաշխի»...

Բագրատունին ալ Միլտոնի Դրախտին
մէջ ունի տող մը, ուր ինքն ալ երկրորդ
ինքնին նուն կը ճամբէ տողին վայելչու-
թեան համար։

Զինքն առաջին, Զինք միջին, զինքն վերջին, զինքն
[անվախճան։

Այդ նուն զոհ կ'երթայ նաեւ անձնուեր
բառին մէջ. անձնանուեր է ուղիղ ձեւը։

հոս նոր եւ ա ջնջուած են, ինչպէս նաև կեղծամին մէջ ալ ած, որ պէտք է ըլլար կեղծածամ կամ կեղծծամ. բայց կիկերոնի եթէ մտիկ ընենք, որ կ'ըսէ թէ «Առվորութիւնը երբեմն քաղցրութեան համար ընդունելի ըրած է լեզուին օրէնքներուն դէմ մեղանչելը», բարկանալու չենք: Բայց մենք հայերս խղճմտանք ունինք, նուին եղած այս վնասները ուրիշ տեղ կը դարձանենք եւ կը գոհացնենք զինքը. «մեք»ը մենք կ'ընենք. բոլոր բայերուն անկատար եւ կատարեալ յոգնակի առաջին դէմքերուն մէջ կը դնենք նոր մը. զրաբարի տեսանեաք, տեսաքը կ'ընենք կը տեսնեինք, տեսնք. չինեաք, չինեցաքը՝ կը չինեինք, չինեցինք, եւն, եւն: Որին յոգնակին կ'ընենք որոնք, որոնց, թէեւ կրասիկ աշխարհաբար զրողները որոց, անոց, եւն. զրելով՝ կը յաչաղեն նորին այդ շնորհը: Նոյն նման ցուցականներուն մէջ, եւն. եւն:

Այսպէս ունեցանք ինք, նուէն թեթեւցած, որուն հայցականը կ'ըլլայ զինք: Տեսանք վերեւ զրաբար օրինակներուն մէջ որ ինքն եւ զինքն երկու առանձին բառեր են. «Բան զրոյն ինքն զինքն մեկնէ»: Աշխարհաբարի մէջ՝ ինքզինք կը մեկնէ: Հոս զայթակղութիւն չկայ: Ինքզինք հայցական է:

ինքզինքին հետ պէտք է դնել նաեւ մեկզմեկ, որովհետեւ մեկզմեկու, մեկզմեկով ալ գործածողներ կան. եւ եթէ առաջինը կ'ըլլայ, աս ինչո՞ւ չըլլայ. երկուցն ալ ի նմին պատճի կան: Եթէ սխալ է՝ երկուցն ալ սխալ են. եթէ ուղիղ՝ երկուցն ալ ուղիղ են:

Օր մը կեղրոնականի աշակերտներուս խօսեցայ ինքզինքի մասին. բացատրեցի կանոնը, եւ ըսի թէ քերականօրէն սխալ է ըսել ինքզինքին, ինքզինքին, եւն:

Բայց, աւելցուցի, եթէ ես գործածած ըլլայի¹, եւ մէկը գիտողութիւն ընէր, ես զիս պիտի կընայի արդարացնել: Պարզեցի տեսակէտս. զոհ մնացին բացատրութենէս: Դուք սակայն, վրայ բերի, ուղիղ ձեւին հետեւեցէք:

Այդ տեսակէտն է որ պիտի պարզեմ հոս: Ընդդիմագիր կողմը կ'ըսէ թէ քերականօրէն սխալ է հայցական հոլովէ զատ՝ ուրիշ հոլովներու վրայ զայ դնել: Երբ կ'ըսենը ինքզինք կը սիրէ, մեկզմեկ

1. Իմ աշխատութիւններս զրեթէ մեծ մասամբ ոտանաւոր են, եւ անոնց մէջ չկան ինքզինքներ ու նման ձեւեր: Վերջերս երկու խոշոր հատոր թարգմանեցի արձակ, Պապինիի «Պատմութիւն Փրիստոսի»ն, եւ Մանծոնիի «Նշանաձներ»: Բայց չեմ կարծեր որ անոնց մէջ ալ զանուին. ինքնազիբներու մէջ արդէն չեն երեւար:

կը յարգեն, ուղիղ է, որովհետեւ ինքզինքին
ինքը տէր բայի է, զինք սեռի խնդիր, մեկ
տէր բայի, զմեկ սեռի խնդիր:

Դիտուլութիւնը իրաւացի է:

Բայց զրաբարի ինքն զինքն բառերը աշ-
խարհաբարի մէջ եղած են ինքզինք, մէկ
բառ: Զան առեր կապեր է երկու ինքերը:
Պուկերնէս բռնող խեղղող կա՞յ որ մենք
այդ երկու միացած բառերը՝ որ մէկ բառ
եղած են՝ երկու բառ համարինք:

Նոյն խսկ զրաբարի մէջ չկա՞ն նման
պարագաներ, որ երբ երկու բառէ մէկի
կը վերածուին, խորխերնին կը փոխեն
բոլորովին: Երկիր պազմնելը օրինակ երբ
յանկարծ երկրպագել կ'ըլլայ, նոյն բա՞նը
մնաց, թէ ամէն բան փոխուեցաւ, երկիր
գոյական մը կար՝ կրճատուեցաւ, պազմնել
բայէն ալ բռնեց նետեց ա եւ և զրերը եւ
նոր բան մ'ելաւ դուրս:

Նմանապէս ինքն զինքն եկեր միացեր
են, նուերը նետեր են դուրս, եւ մնացեր
է ինքզինք մէկ բառ:

Ունինք գոյնզզոյն բառը. երկո՞ւ են՝ թէ
մէկ. եւ ի՞նչ է այդ զան. հայցականի զա՞յ
է. նոյնպէս թելզրել. պիտի ըսէք բարդ
բառեր են. ինքզինքն ալ բարդ բառ մըն
է: Ունինք նաեւ եռուզես եւ նորզնոր ձեւը:

Զայ զիբը միայն հայցական հոլովի

համար եղած չէ. սաստկացուցիչ զիր մընէ, եւ հոլովներուն մէջ եթէ ամենէն ուժեղնէ հայցականը՝ պատճառը զայ ունենալն է. բայց միայն ինք չէ զայ ունեցողը. բացառականն ալ զայ կ'առնէ, գործիականն ալ, զնմանէ, զնովաւ, տրականն ալ. հարկանել ծափ զծափի, զնամբարի, զանի, զամօրի. զարկանել զբարի, զզետնի, եւն: Ասոնք բուլոր ուժեղ հոլովներ են¹: Ուժեղ է գոյնզգոյն, ուժեղ է բելզրել: Ուժեղ է զօշաբաղուրին. զան՝ բատ իս՝ սաստկացուցիչ է. օշը կ'ըլլայ աւշ (աւիշ, աւշի), աւիշը, ծուծը բաղող. զաւը հայցական սեռի խնդիր ալ համարինը՝ զոր քաղ բայալմատը շալակն է առեր, բառը սակայն՝ զօշաբաղուրին՝ ուղղական է. նոյն ցեղէն է Բուզանդի զմիմեանսզրկուրինը. զորք բայալմատը սեռի խնդիրը շալկեր է: Զեզորը զայ մ'ունի մէջը, սաստկացուցիչ. ոսկեզօծը՝ զայ ունի, զառաջոր, զառաջառորուրին. հաց զառաջառուրին. զառաջին, զառիվայր, զառիվեր, զառիկող, զառիբափի, զայլոցկերութիւն, զայլազրկութիւն, զմիմեանսսպանութիւն, զմիմեանսունակութիւն, զաստուածարհա-

1. Աւնինք մինչեւ իսկ զուշամբիլ, զուշամբ երթաւ բայը, ուշն, ուշան, ուշամբ, (վիզ), զան շալկեր է զործիականը եւ եղեր է բայ, եւ ուժեղ բայ մը, զլխուն վրային սապաւ թաւաւ վար զնտուիլ:

մարհութիւն, ու նմաններ զայ ունին, առանց
հայցական ըլլալու:

Անց՝ զանց, աչացու, զաչացու, այրուց՝
զայրուց, արթուն՝ զարթուն, զուարթուն,
անխուլ՝ զանխուլ, գնալ՝ զգնալ, եռալ՝
զեռալ, զրգուել՝ զզրգուել, կծել՝ զկծել,
հարկանել՝ զարկանել, նստիլ՝ զնստիլ, զչա-
րիլ, զբաղիլ, զահանդիլ, զգլիսիլ, զաղփաղ-
փուն. եւն. եւն:

Այս զայ ունեցող բառերը կամ բայերը
հայցական չեն. ամէնքն ալ ուժովցած
բառեր, ածականներ կամ բայեր են:

Արդ, ես ինքզինքին զան պիտի համար-
ձակիմ սաստկացուցիչ զիր մը համարիլ,
եւ արդարացնել իր զործածութիւնը, բաց
ի ուղղականէն՝ որ չ'ըլլար արդէն՝ միւս
ամէն հոլովներուն մէջ. բայց՝ ինչպէս ըսի՝
ասի իմ տեսակէտս է, իմ կարծիքս է:

Ինքզինքին զային կարեւորութիւնը, կամ
պէտքը զայն զործածելու՝ աւելի որոշ կը
տեսնուի հետազայ օրինակներուն մէջ:

Մարդը ինքզինքէն դուրս ելաւ:

Յայտնի կը տեսնուի որ ինքզինքէնը ոյժ
մը ունի, եւ իմաստը որոշ կը հասկնանք:
Բայց երբ ըսեմ՝ մարդը ինք իրմէն դուրս
ելաւ, իմաստի այլայլութիւն կը մտնէ.
մարդը ինք իրմէն, այսինքն առանց բռնու-
թեան դուրս ելաւ ալ կրնայ հասկցուիլ:

ինքզինքիդ եկուր։ Ի՞նչպէս պիտի ըսենք ուղիդ կարծուած ձեւով։ Դուն քեզի՞ եկուր։ Ռւր էր որ, կամ մարդը ինքզինքին եկաւ, մարդը ինք իրեն եկաւ պիտի ըսենք։ Հոս ալ վերի իմաստը դուրս կ'ելլէ։ ոչ բռնութեամբ, այլ ինք իրեն։ (Քէնտի քէնտինէ)։

Ուրեմն իմ զաղափարս՝ կարծիքս այն է որ այդ զան մնայ, եւ գործածուի ինքզինքին, ինքզինքին, եւն։ Համարելով զան սաստկացուցիչ։ ինչպէս տեսանք զոյնզոյն, բելզրել, չեզոք եւ միւս բառերուն մէջ։

Հոս զաւառացի ընտանիք մը կայ Ասմառնէն, որոնցմէ յաճախ կը լսենք զի՞նքը նկատ, զի՞նքը ըսին, ու նման ձեւեր։

Օր մը դպրոցական ընկերներով Պարտիզակի շրջակայ գիւղերէն մին այցելութեան էինք զացեր։ Առաջին գործերնիս դպրոցը տեսնելը եղաւ։ Ուսուցիչը կամ կառավարիչը տղոց մէջ վեր վար կը քաւէր։ Մեզ պատուով ընդունեցաւ, մայրաքաղաքէն կու զայինք։ Խօսակցութեան մէջ էինք՝ երբ տղու մը խելքին Փէտեց եւ եկաւ հարցուց ուսուցչին։ «Պարոն ուսուցիչ, կոնակին գրաբարն ի՞նչ է»։ — «Զկոնակը» փոնչեց ուսուցիչը։

Ես փերթ մը փրցուցի շրթունքէս՝ զբապելու համար խնդուքս։ ուրիշ մը նոյնքան ճարտար չեղաւ, այլ կամքէն անկախ՝

խառնափնդոր ծայներ լսեցուց. երրորդը
շողիքէ հարուստ՝ ինչ կար չկար բերնին
մէջ՝ դուրս զգայոեց. . . ջարդուեցանք...

Բայց իրաւունք ունէինք ջարդուելու.
կարծեմ թէ ոչ. մարդը շատ լաւ ըստ
այն ատեն դեռ անտեղեակ էինք թէ կորոն
ընտիր բառը կայ, առ կոսն, որմէ կ'ելլէ
կոնակ բառը. մարդը սաստկացուցիչ զան
ալ դրաւ՝ եղաւ զնաց: Նոյն բանը նախնիք
ալ չե՞ն ըրած. Ղուկասու աւետարանին
մէջ իդ. 53. «ուր չէր բնաւ զոք եղեալ»
դրուած է. յունարէնը ոք է, լատիներէնը
ոք, հայերէնը ինչո՞ւ զոք է, երբ իմաստն է
«ուր մէ՛կը դրուած չէր», ինչպէս Յով.
հաննու Աւետարանին մէջ ԺԹ. 41 գրուած
է ուղիղ կերպով: «Յորում ոչ ոք երբեք
էր եղեալ»: Ուրեմն ոյժ տալու համար են
զան: Զինչն ալ կայ. ինչին վրայ դրեր
են զան, եւ եղեր է առանձին բառ: Կը
գործածուի թէ՝ իրը ուղղական, եւ թէ իրը
հայցական: Զինչ է այդ, զինչ գործեցեր
զայդ. աշխարհաբար. ինչ է ատի, ատ ինչ
ըրիր: Վարժապետն ալ՝ առանց զիտնալու
սակայն՝ նոյն բանն ըրաւ, միայն զոնէ
զկոնեակն ըսէր:

Եւ մեծարգոյ եղբայրակիցս ինչո՞ւ այդ-
քան տագնապէր քրտնէր ինքինքէն ու
նմաններէն:

Չեմ զիտեր թէ գոհ պիտի մնայ սակայն ըսածներէս, թէ արդեօք վերեւ յիշուած անուններուն վրայ պիտի աւելցնէ նաեւ իմինս, ազատ է:

Ես՝ ինչպէս ըսի՝ ինքզինք կրկնաւոր զերանունը «Զարաչար տանջուած» չեմ համարիր, այլ մանաւանդ թէ ուժեղացած, որ որոշ ծառայութիւն մը կը մատուցանէ՝ զան իր մէջ ընդգրկած:

Ճարունակ մի զրկք, մի զրկք ըսիւով ձանձրացուցի ընթերցողներս. գոնէ անզամ մըն ալ զրկցէք ըսեմ, բայց... մեղքը զրողին ճիտը:

Յ. Գ. Բայց մենք նորէն ձեռքէ չձգենք «Մի՛ զրէք»ը: — «Ազգարար»ի կաղանդի թիւին մէջ «Բարկեղնաք» վերնազրով աղուոր յօդուած մը կայ, որուն վերջին պարբերութիւնը ունի սա տողերը. «... արեւը կրկին կը ծագի ճիւնածածկ լեռներուն վրայ...»

Հայ լեզուի սիրուն ըլլայ, մի՛ ընէք ատանկ բան. հայ լեզուն ատոր յատուկ զմայ-լելի բառն ունի՝ որ է «ճիւնախաղաղ», եթէ չէք ուզեր ասի, ճիւնապատ ըսէք: Բայց մի ըսէք ճիւնածածկ. ասի՝ այլանդակութիւն այլանդակութեանց է: Ծածկ ձեւով բառ չկայ, ծածուկ է ուղիղը. բայց ճիւնածածուկ չըսուիր. յատուկ բառը զրի արդէն:

ԽԶ.

Ո ԵՒ Ի ԳՐԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԱՌԱՆՁՆԱԲԱՐ

ԵՒ ԱՊԱ

ՄԻԱՍՆԱԲԱՐ ՈՒ ԵՐԿԲԱՐԲԱՌԻՆ ՎՐԱՅ

Ո գիրը մեր այբուբենին քսանըչորսերորդ գիրն է, եւ է ձայնաւոր. արժէըը 600. կը համապատասխանէ միշտ յունական օ-ին, (Օ միքրոնին). եւ թէեւ մեր հին քերականները կարճ կամ սուղ կը համարին զայն, բայց՝ ինչպէս կ'ըսէ Բագրատունին՝ «բոնական յարմարանք եւ հայթայթանք են ըստ հելլենականին, որ ի մերս ոչ հաւասարի». (Զարգ. 1427):

Եատ առիթներով ձաղկած եմ՝ թողունք արեւելահայ գրիչները՝ որոնք եւրոպական, այսինքն է յունական օ-երը մեր օ (աւ) գրով կը ներկայացնեն՝ նահեւ արեւմտահայ շատ գրողներ. ախտը սակայն շատ խոր արմատներ ունի, եւ շատ դժուարին է՝ չըսելու համար անհնարին՝ բուժելը զայն, ցորչափ մտիկ ընողներուն ականջները լսելու վարժութիւննին չվերստանան:

Ուի հնչումը կը տարբերի տեղէ տեղ.
 Բագրատունին « Զարգացելոց »ին մէջ
 (1407) կը զրէ. « Զտառն ո չէ պարտ
 հնչել իրրեւ վօ կամ օ, որպէս թիւրեն
 ոմանք. այլ փակ եւ ամփոփ բերանով
 արտարերելի են իրրեւ սուղ օ, մանաւանդ
 ի մէջ բառից. որպէս բոլոր, զողի, զոր.
 զի եւ ոչ այլ ինչ է բայց սուղ օ, ընդ
 որում եւ փոխանակի եւս: Ի սկիզբն բա-
 ռից նոյնպէս է արտարերելի. բայց փոքր
 մի աւելի ամփոփ շրթամբը իրրեւ սուղ
 որո, որ, ոճ, ոչ, ոլոր, որդի»:

Երթունք բեր որ կարենայ հնչել:

Հնչումը անշուշտ այսպէս պէտք է ըւ-
 լայ. բայց այսպէս չենք հնչեր. ազգին
 մէջ ընդհանրապէս վօ կը հնչեն. վօձ,
 վօղորմիլ: Մեր Մխիթարեան հնչումը կը
 տարբերի անոնցմէ. մենք ալ մեր տղա-
 յութեանը եկած ենք հոս նոյն հնչումը
 բերաննիս, բայց հետզհետէ առած ենք
 Ա. Ղազարու հնչումը. այսինքն ազգին
 մէջ հնչուածին հակառակը. անոնք վօձ,
 վօղորմիլ կ'ըսեն, մենք կ'ըսենք օձ, օդոր-
 միլ, եւայլն. միայն որ յարաբերականով
 կազմուած՝ եւ որ սկիզբով եղող բառերէն
 քանի մը հատը կը հնչենք անոնց պէս.
 որ, որպէս զի, որովհետեւ, որբան, ոչ, որդի,
 եւ ասկէ ածանցուած կամ բարդուած բա-

ոերը, միւսերն առհասարակ կը հնչենք օ.
օրոգայթ, օրսորդ, եւայլն, եւայլն:

Բառամիջի ո-երը ընդհանրապէս կը
հնչենք օ. միայն Գեորգ անունին ո-ն է՝
որ կը հնչենք վո. Գեվորգ, կամ Գեշորդ.
ինչպէս կ'ընենք նոյնը Լեռնե կամ Ղե-
ռնեդ անուններուն մէջ. բայց Leon կամ
Leontiusը՝ նախնիք ըրեր են Լեռնե կամ
Ղեռնեդիու. մինչդեռ Գեորգը պահեր են
այսպէս՝ համեմատ յունական զրչութեան:

Ունինք անդեռդ բառը, եւ չենք հնչեք
անդեշորդ, նոյնպէս Թէոդոր, Տիմոթէոս,
Տիմէոս, Թադէոս, Բարդուղիմէոս, եւն.
եւն. կը հնչենք առանց շ զրի Թէոդոր եւ
ոչ Թէոդոր, եւայլն:

Հետեւանք այն կ'ելլէ որ մենք սխալ
մը կ'ընենք Գեորգը Գեշորդ հնչելով, եւ
պէտք է հնչենք այնպէս՝ ինչպէս կը հըն-
չենք անդեռդ, Թէոդոր, եւ նման վերջով
անունները:

Բայց աւելորդ չըլլայ թերեւս աւել-
ցնելը որ եռ ձեւը անսովոր է հայերէնի
մէջ, իբր բառ միայն անդեռդն է որ ու-
նինք. եղածները բոլոր օտար յատուկ
անուններ են՝ տառաղարձուած:

Ծնդհակառակն այրէն վերջն եկած ո-
երէն առաջ՝ անշուշտ օտար բառերու մէջ՝
նախնիք ւիւն մը դրած են. Փարաշոն,

Շմարոն, Մենեղաշոս, Երմողաշոս, Դանա-
շոս, Լառողիկէ, ըստ այնմ սխալ է քառս,
պէտք է ըլլայ քառոս. ինչպէս ո տառէն
վերջ ալ դրած են վ եւ յ. Տըովաղա,
Յովաքազ, Յովակիմ, Արքեղայոս, Տրոյա,
որոնք չկան բնագիրներուն մէջ։ Մինչ
եչէն վերջ եկողներուն մէջ՝ միայն Ղեւոնդ
անունին մէջ դրած են ւիւն. միւսերը ան-
փոփոխ պահեր են՝ առանց վիւնի, միայն
ե-ը փոխեր են ե-ի, ինչպէս տեսանք
վերեւ, որովհետեւ և զրէն վերջ ո չի գար.
պէտք է փոխուի ե-ի. ինչպէս անդեայ՝
անդեոյ, եւ ոչ անդեոյ։

Ըսինք որ յունական օ զիրը՝ բուն հա-
մապատշաճ զիրն է մեր ո-ին. իսկ օ
(օ՝ մեղան)՝ ո եւ վ զրերով սովորութիւն
է եղած ներկայացնել։

Աշխարհաբարի մէջ այդ վեւերը արդէն
սկսած են անպէտ դառնալ. եւրոպական
լեզուները արդէն իսկ չունին. ըստ իս
աւելորդ է այլ եւս Հոռվմ, հոռվմայեցի
զրել. պէտք է նետել վերը. ֆրանսացին
Rome, roman կ'ըսէ. իտալացին Roma,
romano. արդէն Յովլ, Յակովլ, Անտովն,
Սիմովն, Լեգէովն, ու նման սոսկումները
առանց վեւի կ'արտասանենք։ Այն վե-
ւերը որ կ'ապրին քիչ են, Մովսէս, Յով-
սէփ, Յովակիմ, Ղովտ, եւ ուրիշ քանի մը

անուններու մէջ։ Կոպիտ սխալ է Ովբատիոս գրելը, ինչպէս կ'ազդէ նոյն ինքն Բագրատունին Որատիոսի «Արուեստ Քերթողական»ին թարգմանութեան սկիզբը։ բառը լատիներէն է, եւ է Horatius, շատ շատ Հորատիոս պիտի ըսուէր։ բայց մեր լեզուն սովորութիւն ունի երբեմն բառաւ սկիզբի հոյերուն, յիերուն երթաս բարով ըսել։ յաջողութիւն բառին յին կը ճամբէ։ չհաւատալին՝ կ'ըլլայ չաւատալի, եւայլն, եւայլն։ Տարօրինակն այն է որ շատեր՝ այդպէս սխալ՝ Ովբատիոս կը գրեն, պէտք չեղած տեղը դնելով վեւ, երբ բնագիրն ալ չունի։ եւ չեն դներ հոն՝ ուր պէտք է։ Այդ ով-ը լծորդ է ու-ի ալ՝ Յովսէփ՝ Յուսէփ. Թովմաս՝ Թումաս. Քերովք՝ Քերուք. Յովնան՝ Յունան. Սաղովկեցի՝ Սադուկեցի, եւն. ինչպէս պիտի տեսնենք ու-ի մասին մեր տեսութեան մէջ։

Ըստներուս իրր հետեւանք կ'ուզեմ դնել սա. Ո-էն վերջի վեւերը պէտք է պահել հետեւեալ մէկ քանի օտար բառուն սկիզբը. ովկիանոս, ովսաննա, ովասիս, միւսերը՝ բաց ի քանի մը հատէն զորս վերեւ յիշեցի, եւ որոնք այլ եւս սովորական զարձած են, պէտք է քշել զուրս. զրաբարի մէջ ուզողը կընայ գրել, բայց արտասանելու ատեն՝ պէտք է զանց

ընեւ. պէտք չէ երբեք Անտովն, Ախմէտին
կարդալ՝ թէեւ վեւը փոռւի հոն լայնքով՝
երկայնքով, այլ կարդալ Անտոն, Ախմէտն,
եւայլն, եւայլն:

Բառերուն սկիզբը ո-էն առաջ վեւ չի
գար. ունինք միայն վոհմակ բառը. եւ
դարձեալ Ոսկր.ի Եսայեայ մեկնութեան
մէջ երեւցած վոհկացը, վոհուկ բառը վոհուկ
երեւոյթին տակ, «Յրուեցից զնշանս վոհ-
կաց»։ Նոյն բառն ունի նաև Գէորգ վար-
դապետ, Եսայեայ մեկնութեան մէջ, քա-
ղուած Ոսկերերանի, Եփրեմի, Կիւրդի եւ
Սարգսի խօսքերէն։

Բայց աւելորդ չըլլայ թերեւս յիշել որ
ո զիրը յունականէ փոխառեալ բառերու
մէջ երբեմն յանկարծ ներս կը սպրդի։
չլéπτωն կ'ըլլայ կողոպտեմ. չլéμα «կլի-
մայ» կ'ըլլայ կողմն, չլéγη [ան կամ ըն]՝
կողին. — չլéγո = [ըն] կողմնիմ, եւայլն։
Հմմտ. Դուրիեան. Ո-ի դառը։ Թէեւ անկ-
ողին թերեւս կարելի ըլլայ նաև ուրիշ
կերպով մեկնել. անկ արմատ անկանիմ
բային, սղե, սղին, անկողիմ, ուր անկանի
ողն, այսինքն հանգիստ սղին. քանի որ
ունինք յողն անկանիմ ոճը, որ կը նշանակէ
հանգչիլ։ Մեր վոհուկը թէեւ յունարէնէ
փոխառեալ չէ։

Ո զիրը իրմէ վերջը վեւ զիրը կ'ուզէ

բառերու հոլովմանց մէջ. չորրորդ նշանագիր. գետ, գետով. արմատ բառերու մէջ ալ միշտ նոյն կերպով. ծով, ժողով, սովորոյթ, եւայլն։ Աշխարհաբարի ամէն հոլովմանց գործիականը ով կ'ըլլայ. հացով, ջուրով, տունով, տեղով, մինչ ասոնց գրաբարը հացիւ, ջրով, տամբ, տեղեաւ, կ'ըլլայ. հացիւին եւ տեղեաւին ւիւները վեւի տեղ են. բայց որովհետեւ վեւը իրմէ առաջ միշտ ո կ'ուզէ, արմատ բառերու եւ հոլովմանց մէջ, եւ զի այդ ւիւներէն առաջ ի եւ ա գրերն են որ կու զան, վեւը կը փոխուի ւիւնի։

Հայ լեզուն ո գրով վերջացող բառ չունի. եղածը դու դերանուան սեռականն է քո, որ եւ ստացական ածական է. անցողական բայերուն հրամայականները, կեցն, անցն, ապրեցն, մատն, եւայլն. եւ հուսկայն բառը։

Իրմէ վերջ միայն յ եւ զ գրերը կու զան. արդոյ, կատու, եւն։

Ո իբր դերանուն՝ որին կարճը. «ո դնէ, ո եղ, ո քաւէ զմեղս քո», եւն. այսինքն դնողը, քաւողը։

Ո՞ հարցականով, «՞ պատմեաց քեզ», իբր ՞վ եւ ՞ը։

Ո՞, ՞ զիտէ՞ ողորմեացի Տէր։

Հոլովումը, ՞ կամ ՞, կամ ՞, ոյր,

ում, յումէ, ոյք, ոյց, յոյց, զոյս, զործիական չունի:

Ո՛, ո՛, ո՛, իբր կոչական, կամ բացագանչական եւ աղերսական. «Ո՛ տէր, փրկեա զանձն իմ. ո՛ տէր առաջնորդեա. ո՛ արք, ո՞չ ապաքէն զօրացեալ են մարդիկ»:

Ո՛, իբր զարմացական եւ աւազական. «Ո՛ մարդասիրութիւն բարերարին եւ տեառն. — Ո՛ զարմանալի իրս: — Ո՛ մեծի մարդասիրութեան Աստուծոյ»:

Ո՛, այսպէս առանձին, իբր ո՞հ, «Ո՛, կարի է առասպելս, այլ եւ առասպելաց առասպել»:

Ո՛ ո՛ վերինին կըկնակը. «Ո՛ ո՛, փախերուք, յերեսաց հիւսիսոյ»:

Ո արմատին աճումն են որ, ոք, ոմն, ո՞վ, եւայլն:

Լծորդ է այրի. առոգանել, ոռոգանել, ոռոգել, խահարար, խոհարար. փոխարէն, փոխորէն, մոլար, մոլոր, փաղփաղել, փողփողել. տաղ, տող. տարմ, տորմ. նաեւ աշխարհաբարի գաղտուկ, գողտուկ բառ:

Լծորդ է նաեւ ե-ի, ոխերիմ, ոխորիմ:

Ո լծորդ է նաեւ ը-ի, զոր պիտի տեսնենք ու-ի մեր տեսութեան մէջ:

ԽԵ.

ՀԻՒՆ ԿԱՄ ԻԻՒՆ ԳԻՐԸ

Ի ւ

Մեր Այրուբենին Յ4ըդ գիրն է, եւ
կ'արժէ 7000: Թէ ձայնաւոր է, եւ թէ
բաղաձայն:

Բառերուն սկիզբը հիւն գիր չի գար.
կը տեսնուի միայն այրուբենի վրայ յօ-
րինուած ոտանաւորներու կամ շարական-
ներու հիւծել եւ հիւսել բայերուն հոյ գրե-
րուն տեղ:

Հիւն գրով կը կազմուին առ, եւ, իւ, ու
երկբարբառները. համբառ, արեւ, պատիւ,
կատու, նոյնպէս բառերուն մէջ. թագաւոր,
արեւակ, դիւական: Նոյնպէս և շաղկապը:

Այս հիւն գրերը բաղաձայն են: Հիւնը
բաղաձայն է իրք բառին վերջին գիրն է
առ, եւ, իւ, ոչ ու. հոս ձայնաւոր է: Այս
կանոնը բոլոր հայերէն բառերուն համար.
իսկ եւրոպական բառերու համար, օրինակ
ֆրանսերէնի Ա գրին դէմ երբեմն հարկ
կ'ըլլայ հակառակ մեր լեզուական օրէն-
քին՝ ձայնաւոր հիւն դնել. մանաւանդ
ֆրանսահայ բառարաններու մէջ, ուր կը

զըռուին նաեւ հնչումները։ Թրանսելէն շաշ
բառին դէմ հայ հնչումը պէտք է դրուի
ոիւ, եւ կարդալ ոչ սիվ, այլ սիւ։ Բոլոր
բառագիլները՝ որոնց մէջ նաեւ ՚ողայր՝
այդպէս կ'ընեն, ուրբա կերպ ալ կարելի չէ։

Դարձեալ հիւնը բաղաձայն է երբ բա-
ռերուն մէջ իրմէ վերջ ձայնաւոր զիր ունի։
համբաւատենչ, բարեւել, զիւական, եւն։

Հին ատեն սովորութիւն էր տպագրուած
գրքերու բաղաձայն հիւներուն վրայ թա-
ւանշան մը դնել, այժմ խափանուած է
այդ սովորութիւնը։

Հիւն զիրը ձայնաւոր է երբ իրմէ վերջ
բաղաձայն մ'ունի. ւ-ի այդ ձայնաւորու-
թիւնը տեղի կ'ունենայ միայն իւ եւ ոչ
երկրարբառին մէջ. օրինակներ. ձիւն, հիւթ,
հիւր, բիւր, զիտութիւն, եւայլն։ Խսկ ոչի
հետ, տուն, քուն, եւայլն։ Դիտելի է միայն
որ իւէն վերջ եկող բաղաձայնը արմատա-
կան պէտք է ըլլայ. թէ ոչ՝ կը մնայ նոյն
բաղաձայնութեան մէջ. պատիւ բառին
վրայ եթէ դնենք ս, դ, ն յօդերը կամ
աշխարհաբարի ներ յոգնականակերտը ո-ը
կը մնայ իր ձայնին մէջ. պատիւս, պա-
տիւդ, պատիւներ։

Հիւն զիրը յունական և (իփսիլոն) եւ
եւրոպական և զրին համապատասխանն
է. եւրոպացիք յունական նոյն զրին դէմ

Ա զիըը կը դնեն, եթէ երկու ձայնաւորաներու միջեւ հանդիպի. իսկ Առվ կը փոխանակեն եթէ իրմով կազմուած երկրաբառէն վերջ բաղաձայն գիր մը զայ.

Էնանձրօս = Եւանդրոս = Evandre
 Ենացցէլιօն = (Աւետարան) = évangile
 նանարչօս = Նաւապես = navarque
 Պանծօս = Պաւլոս = Paulus
 Տանջօս = Տաւրոս = Taurus, եւն:

Դրուած օրինակներէն կը տեսնուի որ Վեւ Ա զրերը՝ ձեւով տարբեր են, բայց նոյն ձայնական արժէքն ունին, եւ մեր մէջ միշտ չ զրով կը փոխանակուին. այսպէս՝
 Titus Livius = Տիտոս Լիւիոս, եւ
 ո՞չ թէ Լիվիոս.

Lavinia = Լավինիա, եւ ո՞չ թէ Լավինիա, եւայլն:

Նոյն յունական Սը երկու բաղաձայններու միջեւ գտնուած պարագային՝ նախնիք իւ երկրաբառով փոխանակեր են ընդհանրապէս, նոյնը եւրոպացիք ալ յով։
 Այսպէս

Phrygie = Փոխւզիա.

Egypte = Եգիւպտոս, եւայլն։

Հմմտ. Դուրեան, «Այրութենք», 67.

Մեր մէջ խնդիրը շատ պարզ է։ Բա-

դաճայնէ վերջ երբեք հիւն գիր չունինք,
բաց ի մէկ պարագայէ, որուն վրայ քիչ
մը վարը պիտի խօսիմ:

Ուրեմն երբ բաղաձայն զրէ վերջ հիւնի
հնչում մը կայ, մենք պէտք է միշտ ու
զնենք, երբեք ։ Օրինակ. Փրանսերէն
Janvier, Février բառերը մենք կ'ընենք
Յունուար եւ ո՛չ Յունվար, Փետրուար, եւ ո՛չ
Փետրվար. (ուղիղը Յանուար, Փերբուար,
ըստ լատինականին): Զինառոր՝ հիւնով,
բայց զինուոր, ոռով, ասոնց մասին պիտի
խօսինք վերջէն:

Ըսի թէ մէկ պարագայ միայն կայ, ուր
բաղաձայնէ վերջ կընանք դնել հիւն։ Ահա.
ի գիրը լծորդ է ։ այսպէս բոլոր այն
բառերը որ ի զըով կը վերջանան, սեռա-
կանին մէջ կը փոխանակուին ։ զըով. որդի,
որդոյ, բարի, բարոյ. ունինք բարառք,
եւ բարիոք, եւ նախնիք երբեմն սեռակա-
նին մէջ եւս կը պահեն ի գիրը. որդի,
որդիոյ, եւայլն։ Երբեմն սակայն առանց
։ զրին ալ կը հոլովուին. բարի, բարոյ,
տարի, տարոյ, որդով, զինոյ, զինով, եւն։
Անշուշտ լաւագոյն է հիւնով հոլովելլ։
կայ սակայն պարագայ մը ուր այդ ։ ը
անտանելի կը դառնայ, եւ այդ ատեն
պէտք է զեղչել, ինչպէս ըրած են արգէն
նախնիք։ Օրինակ. աղաւնի բառը, որուն

սեռականը ըստ օրինի պէտք է ըլլայ աշ-
ղաւեւոյ, նոյնպէս կազնի, կաղնոյ, կնծնի,
կնձնոյ, դափնի, դափնոյ, ոզնի, ոզնոյ,
պէտք է ըսել աղաւնոյ, (Առաքելոյ աղաւ-
նոյ) կազնոյ, կնծնոյ, դափնոյ, ոզնոյ, եւն:
Պատճառը երեք բաղաձայնի իրարու քով
գալն է, որոնց արտասանութիւնը կոչկո-
ռոտուն երեւոյթ մը կ'առնէ. աղաւեւոյին
մէջ երկու բաղաձայն հիւն, եւ նու, ինչ
պէս նաեւ միւսերուն մէջ երեքական բա-
ղաձայններ գլուխնին տնկեր կեցեր են:
Այդ հիւները պէտք է զոհուին ներդաշ-
նակութեան խորանին վրայ:

Ունինք օրիորդ եւ օրորդ, անդիորդ եւ
անդրորդ. բնիոն, բնշոն, Եգապտոս, հրաս
= հիւսիս կամ հիւսիւս, արշանամ, ար-
շութիւն, փոխանակ արիանամ, արիու-
թիւն, եւայլն:

Ըստ այս հին կանոնին՝ դեռ այսօր կը
գրուի Եթւովպիա:

Հիւնը լծորդ է դատի քաղեայ=քաղ-
եայ բառին մէջ:

Լծորդ է օ-ի: Ըստ արդի դրութեան
նախնեաց աշերը օի փոխուած են. հար,
հօր, փառաւք, փառօք, մեւք, ձեւք, մեօք,
ձեօք, արդեւք, արդեօք, եւայլն:

Լծորդ է բ-ի, պ-ի, փ-ի. կաշառարեկ,
կաշառաւեկ, թափթափել = թաշթափել

(թօթափել), շափշափել = շաշափել (շօ-
շափել) եւայլն:

Ինչ ինչ բառեր կան որոնց մէջէն կը
կորսուի և զիրը, նոյն արմատին ուրիշ
մէկ փոփոխ ձեւը ներկայացնելով. զոր
օք. կաշի, որմէ կաշիկ (կօշիկ), եւ նաեւ
կաշի. արաւտ, (արօտ), արածել, արա-
ծել. (տ եւ ծ լծորդ են, տատանել, ծա-
ծանել, տիտ, ծիծ, եւն.) — տառ, հին
ձեւը աշճառ (օճառ), որմէ եւ աշճանել
բայր. (ճ եւ ծ լծորդ են. ձիղ, ծիղ, ձկոյթ,
ձկոյթ), եւայլն. — յատանել՝ որմէ յառ-
ոց (յօտոց), եւ յատանել, նոյն նշանա-
կութեամբ: Հմմտ. «ծանաւթ», «աղաւթ»,
«ամաւթ» բառերէն կազմուած «ճանաչել»,
«աղաչել», «ամաչել», բայերը: (Հմմտ.
Պուրեան, 68-91):

Հիւնին ուղղագրութիւնը.

Ա. Բառերուն սկիզբը հիւն զիր չի գար:

Բ. Բառերուն վերջը աշ, եշ, իշ, ու ձեւով:

Գ. Բառերուն մէջ առա, եռա, իռա, որա,
ձեւերուն տակ: Դարձեալ իւ եւ ու ձեւին
տակ՝ իրենցմէ վերջ բազաձայնով:

Դ. Բաղաձայնէ վերջ հիւն զիր չի գար,
բաց ի ի զրին պարագայէն, որուն հետ
լծորդ է:

Ե. Իրմէ տռաջ եկող ձայնաւորներն են
ա, ե, ի, ո. — աշ, եշ, իշ ու:

Ի զիրը գործիական շինող գրելէն մէկնէ. կը մտնէ գրեթէ ամէն հոլովմանց մէջ. առ (Հայկաւ, Հոփիսիմեաւ) Ա. հոլովում՝ յատուկ անուանց. առ դարձեալ՝ Զ եւ ի խառն. (ազգաւ, եկեղեցեաւ). Գ. հոլովման մէջ, իւ. բանիւ, փայտիւ, եւայլն. եւ Ե. հոլովման մէջ զարդու, զինու, եւայլն:

ԽԸ.

Գրեթէ բոլոր ՚Բերականներն ուն երկրարառ կը համարին. ըստ իս՝ երկրարառու չէ ան. առ, եւ, իւ, երկրարառ են, որովհետեւ իրենց մէջ երկու ձայն կայ, առին մէջ՝ կը լսուի առ որոշ, և իւնը որոշ. ինչպէս եւ միւսերուն մէջ. բայց ուի մէջ մէկ ձայն միայն կայ. նոյն հնչումն ունի եւ իտալական Ա զիրը, որ՝ կարծեմ թէ՝ երկրարառ չէ համարուած:

Ուն եւրոպական Ա կամ Ա զիրին համապատասխանն է. և զրին մասին խօսեցանք արդէն: Ուն թէ օտար լեզուներէ տառաղարձուած բառերուն եւ թէ հայերէն բառերուն մէջ անխտիր բաղաձայնէ վերջ կը գործածուի:

Զինաւոր, թագաւոր՝ ւիւնով կը գրուին,

որովհետեւ իրենցմէ առաջ ձայնաւոր ու նին. բաղաձայն գալուն պէս՝ պէտք է փոխուին ուի. զինուոր, թագառուոր։ Այսպէս ջրուոր, բանուոր, ծոցուոր, ու նմանները։

Բաց ի մէկ պարագայէ, այսինքն ի վերացող բառերէն՝ որոնք իրենց ի զիրը ուի կը փոխեն սեռականին մէջ՝ բաղաձայնէ վերջ, ինչպէս որդի, որդոյ, եւայլն, որոնց մասին խօսեցայ, ուրիշ ամէն պարագայի՝ բաղաձայնէ վերջ միշտ ու պէտք է գործածել։ Աստուած, հարուած, զրուան, զըզուանք, զուարթ, նորագ, խուել, եւն. եւն։

Ասկէ աւելի պարզ եւ դիւրին կանոն չի կրնար ըլլալ, եւ սխալիլը շատ անհեթեթ պիտի ըլլար՝ յատուկ մալայեցիներուն։ Եւ սակայն կան հայերուն մէջ ալ՝ անոնց նախանձորդները, որոնք կը զրեն բանուոր, պատոյ, եւայլն, եւայլն, հակառակ հազար անգամ եղած ազդարարութեանց։

Անշուշտ այս սխալագրութեան տակ չ'իյնար տարշան զրութիւնը, զի արմատը տարի է, որ կ'ըլլայ տարշոյ, ըստ օրինի։ Բայց քանի որ հոլովումը փոխուած է, այսինքն աշխարհաբարի կանոնով կը հոլովուի, ըստ իս՝ լաւագոյն է տարուան զրել, ինչպէս կ'ընենք առհասարակ բոլոր ժամանակ ցուցնող բառերուն սեռական-

ները, ժամուան, վաղուան, երէկուան, օրուան, առտուան, իրիկուան ու նմանները:

Ո՞ւ ձեւը՝ թէ՛ բառերուն սկիզբը կը գտնուի, թէ՛ մէջը եւ թէ՛ վերջը: Սկիզբի ունի կան ինչ ինչ բառեր՝ որոնց մէջ ը-ի կը փոխուի. ունի, լնգոյ (մղեղ, մաղուք). — ունդ՝ լնգոյ, ընդեղէն. — ունչք, լնչաց, յլնչաց քերել. — ուտ, ուղտու կամ լզտու. — ուղեղ, ոմկ. լղեղ, եւայլն:

Ոյ սկիզբով, մէջով ու վերջով բառերն ալ իրենց այդ ոյ ձեւը՝ կը փոխեն ու-ի:

Ոյժ, ուժոյ. ուժգին, ուժգնակի, եւայլն. — Ոյծ, ուծանալ. — Ոյտ, ուտել. — Խոյս, խուսել եւայլն: Լոյս, լուսոյ, բոյս, բուսական, հաւաքածոյ, հաւաքածու, եւն:

Բոլոր այն բառերը որոնք միավանկ թէ բազմավանկ ոյ ունին իրենց մէջ յաջորդ բազածայնով մը՝ ամէնքն ալ կը փոխեն զայն ու-ի հետ:

Օրինակներ. Զոյգ, ստոյգ, խոյգ, ողկոյգ, յոյգ, սոյգ, բոյժ, բազմոյժ, բոյժ, ժոյժ, ծոյժ, ծոյլ, նշոյլ, բոյծ, մակոյկ, ողջոյն, պաճոյճ, բոյն, զոյն, անոյշ, բոյս, լոյս, խրախոյս, կոյս, պտոյտ, համբոյր, սոյր, պարոյր, ցոյց, սառոյց, զրոյց, եւն. եւն:

Ոյս բոլոր ոյերը կը փոխուին ու-ի. զուգել, ստուգել, խուզել, եւայլն: Բոյրն ալ կ'ըլլայ բուժ, որով բուժամատ, եւ

ոչ թէ բթամատ, ինչպէս կը գործածուի սխալմամբ։ Ուրիշ բառ է բութը՝ որ ըսել է զուլ, տճ. բեօր, հակառակ սուրբին։ — բոր զանակ անուն անգամ կայ, որուն դանակը չի կտրեր։ ասկէ է նաեւ բուրանկիւն երշ կրաչափական բառը, եւ բրամիու։ Շատ անգամ հանդիպած եմ այս բառին՝ փիւրով զրուած, ինչպէս նաեւ փրացած, փոխանակ բրացածի։ Կոպիտ սխալներ են, զորս պէտք է ուղղել։

Ուրիշ սխալ մըն ալ՝ զրելն է ցցնել։ Արմատը ցոյց, որով պէտք է ըլլայ՝ ցուցնել. ոյ փոխուած ու-ի։ Ցուցնել, ցուցնեցի, երբեք ցցնել, ցցուցի։ ինչպէս լոյս լուսաւոր, յոյս՝ յուսալ, եւ ոչ թէ լսաւոր, յսալ։

Պտոյտ բառին վրան ալ ունիմ ըսելիք մը. ասոր բայն է պտուտիլ. աշխարհաքար պարտիլ բայն ալ ասկէ է, որ՝ ըստ օրինի պէտք է ըլլար՝ պտուտիլ. բայց շատ գործածական բայ մը ըլլալուն՝ ժողովուրդին բերնին մէջ ուն ըթի է փոխուել։ Հիմա առհասարակ պարտիլ կը գործածեն, երկու տիւները զատելով ըթով մը. ոյ=ու=ը։

Ու ձեւը դարձեալ երեւան կ'ելլէ բոլոր իւ վերջացող բառերուն հոլովմանց կամ բարդութեանց եւ ածանցմանց մէջ։

Պատիւ, ազնիւ, թիւ, անիւ, քիւ, հազիւ, վաղիւ, հաշիւ, խոյիւ, կոյիւ, հովիւ, տիւ, գրիւ, եւայլն, կ'ըլլայ պատուոյ, պատուել, ազնուական, թուոյ, թուել, հազուադէպ, եւայլն, եւայլն:

Կոպիտ սխալներ են գրել պատռոյ, անռոյ, թռոյ, ինչպէս նոյնքան անհեթեթ են տարուոյ, հոգուոյ գրելը, ի վերջացող բառերը շփոթելով իւ վերջացողներուն հետւ

Տիւ բառին սեռականը կ'ըլլայ տուընջեան, որ երբեմն առանց ը-ի՝ տունջեան ալ կը գրուի, ցուցանք բան է կարդաէ տուն-ջեան, անհրաժեշտ է զնել ը-ը՝ որպէս զի գերզգօններ սխալ չկարդան. արմատը տիւ է՝ որուն սեռականն է տուոյ որ չի գործածուիր. ինչպէս կայ բացառականը ի տուէ, եւ կը կարդանք ի տրէ. նոյնպէս գործիականը տուով, որ գործածուած ալ է, կը կարդանք տրուով:

Նոյն սխալը նաեւ տուչութիւն բառին մէջ. լսած եմ քանիցս տու-չութիւն ձեւին տակ. անհեթեթ սխալ է. ելած է տու՝ տալ բային կատարեալի արմատէն. վրան աւելցնենք -իչ՝ կ'ըլլայ տուիչ, (կարդան տրուիչ), ուրկէ տուչութիւն (ըւ), աւելի ճիշդը տուրչութիւն, բայց ը-ը չի դրուիր. Լաւ պիտի ըլլար ուղղակի տրուչութիւն գրել, որպէս զի գայթակղութեան բարը վերնար մէջտեղէն:

Առաջ բառն ալ նման սխալ մ'ունի շատերու գրչին տակ. սեռականը կ'ընեն առտուան. ճիշդ է. բացառականը սակայն կ'ընեն առտուընէ. սխալ է. պէտք է ընել՝ առտրնէ. օրուընէ կ'ընենք՝ ճիշդ է. բայց առտուլնէ՝ ոչ, առ վանկին հետ գործ չունի տիւնը. տ-ը յաջորդ ո-ին հետ է, եւ զայն պէտք է փոխէ ըթի. ինչպէս արևչութեան տիւնը ըրաւ. Մինչդեռ օրուընէ, վաղուընէ բառերուն օր ու վաղ վանկերը առանձին կ'արտասանուին, ունենալով իրենց ձայնաւորները:

Նոյն սխալը սուին եւ դուին բառերուն մէջ, որոնց սեռականները կ'ըլլան սունոյ եւ դունոյ, եւ այսպէս կարդացողներ կան... Ոխալ է, պէտք է կարդալ Արւոյ եւ Դրւոյ, բուն ձեւը պիտի ըլլար սուրնոյ, Դուրնոյ. բայց ըստ շատ սովորական օրէնքի մը յաջորդ ըթը զանց կ'ըլլուի, եւ նախընթաց վանկին մէջ կը դրուի ըթը: Նոյն պահանջը նաեւ սունակոր բառին մէջ, զոր պէտք է կարդալ սրւնակոթ:

Գրուիս, պտուղ ու նման բառերուն մէջ յայտնի է թէ ու-երը ըթի կը փոխուին. բայց որովհետեւ նախորդ վանկին մէջ ըթի հնչումը կայ, ան կ'օգտագործուի, եւ ու-ին ըթը զանց կ'ըլլուի: կը զրենք՝ կ'ըսենք պրտղոյ, գրլիոյ, վճիռ՝ վրճոյ,

եւ ոչ թէ վճրոոյ, թէեւ տաղաչափները
կ'ըսեն երբեմն. Յետ վըճրոոյ դատաւորին.
Շն. : Կան բառեր որոնց մէջ այդ ըթը երկու
կերպով ալ կրնայ դրուիլ. հոս ճաշակը
պէտք է հասնի, եւ սորվեցնէ թէ ուր
պէտք է դնել. օրինակի համար. կնդրուկ,
տզրուկ, մտրուկ, ստրուկ բառերուն մէջ
երկու կերպով կրնայ դրուիլ. կնդրըկի կամ
կնդրրկի, տզրրկի կամ տզրրկի, մտրրկի
կամ մտրլկի, ստրրկանամ կամ ստրր-
կանամ, պատրլրուակ կամ պատրլւակ.
նոյն երեւոյթը նաեւ ըթի փոխուող ինի-
ներուն համար. քնին, զնին, մատնիչ,
գժնիկ, պոռնիկ, կտրիչ, Աստղիկ, եւն.
Քըննել քան քնընել, զըննել քան զնընել,
մատնըչի քան մատրնչի, գժնրկի քան
զժընկի, պոռնըկի քան պոռընկի, կտրըչի
(կտորին ըթը օգտագործելով) քան կտրըչի,
Աստրղկան քան Աստղլկան. նոյնպէս խառ-
նումն բառը խառնրման քան խառլնման,
թէեւ մեր նորատիպ շարականը այսպէս
կ'երգէ: 'Իարձեալ ուլ վերջացող բայերուն
աներեւոյթներուն ուն որ կայ, տեղ կայ
որ կը սղի. թողուլ, զեղուլ, արգելուլ,
թողլոյ, զենլոյ, արգելլոյ, թողլոց, զենլոց,
արգելլոց. բայց առնուլ, զրօսնուլ, երդ-
նուլ, ընթեռնուլ, կ'ըլլան առնըլոյ, ըզ-
բօսնըլոյ, երդնըլոյ, ընթեռնըլոյ, եւ որպէս

զի անվարժները առընլոյ, երդընլոյ, ընթեորնլոյ չկարգան՝ պէտք է անհրաժեշտորէն լթերը դնել: Ծնտիր ճաշակը կ'ազդէ արդէն թէ ուր պէտք է դնել ըթը, ինչպէս նաեւ վերի օրինակներուն մէջ:

Ինչու է որ այս ու եւ ի ձեւերը կը ստիպուինք ըթի փոխել ինչ ինչ բառերու մէջ. այսինքն ուն՝ լու ընել. ուրիշ տեղեր ու = վ պահել, եւ շատ տեղեր ալ կը կորսուին:

Միշտ ու **միշտ** բաղաձայններու խըռնումը բառերու մէջ. բառին սկիզբը մէկ բաղաձայնն իսկ կը բաւէ ուն լու ընել տալու բռնաբար, լու-ը կարելի է ըսել երկրարբառ, կամ աւելի բռնաբարբառ: Օրինակով բացատրեմ.

Կ'ըսենք զրուած, շինուած, բերուած, դժուար, սրուակ, զրուագ, կարուակ, զըրուան, եւն, եւն. այս բոլոր օրինակներուն մէջ կ'արտասանենք զր-ուած, շին-ուած, բեր-ուած, դժ-ուար, սր-ուակ, զը-ուագ, կար-ուակ, զր-ուան, եւն: Ինչու, որովհետեւ մէկ բաղաձայն ըլլալով ու-երէն առաջ, նախընթաց ձայնաւորը արդէն զայն իրեն քաշելով՝ ուն ձգած է ազատ եւ յաջորդ վանկը իրմով է որ կը սկսի:

Բայց երբ կ'ըսեմ տուաւ, նուագ, տեսնուիլ, ստիպուած եմ լու արտասանել.

պատճառը. որովհետեւ հայ լեզուի մէջ՝ ինչպէս ամէն լեզուներու՝ որպէս զի բաղաձայն մը կարենայ ձայն հանել՝ ձայնաւորի մը օգնութեան կարօտ է։ Տուաշին սկիզբը տիւն զիրը կայ, ասի ձայնաւոր զիր մը կ'ուզէ առանձին՝ որպէս զի ձայն տայ. լու բառին սեռականը լուոյ կ'ըլլայ, եւ կը կարդանք լրւոյ, այսպէս լսել բային կատ. զ. դէմքը լուաւ, եւ լուիձ, խորիչ, կը կարդանք լրւաւ, լրւիճ, խրւիչ, եւն։ Նուազը կը կարդանք նրւագ, զուարթը՝ զրւարթ։ Բեր—ուիլը երբ անուշ մը կը հնչենք ինչպէս որ զրուած է՝ տեսնուիլը կը կարդանք տեսնլուիլ. տես առանձին վանկ մըն է. անդին մնաց նու զիրը որ կալած է ու-ին. ճար չկայ, պէտք է որ ո-ին ձախ թեւէն զիծ մը քաշէ վար, եւ ոն փոխէ ըթի։

Ասոնց բոլոր մեղքը ու-էն վերջ եկած ձայնաւորին ճիտն է. եթէ բաղաձայն զար՝ առանց նեղութեան պիտի կարդայինք տուր, վերցուր. տուաւ, վերցուեցաւ եղածին պէս՝ պիտի կարդանք տրւաւ, վերցլւեցաւ։ Աս՝ աս է. լեզուին հրամայական պահանջը։

Արձակի մէջ ո-երը կը մնան ո. նորագ, զուարթ, բայց ոտանաւորի մէջ անհրաժեշտ է լ զրել՝ ոտնառութեանց առջեւն

առնելու համար։ Նըւագ, զրւարթ։ Այս
եւ նման բառերուն ուն կրնայ մնալ ոտա-
նաւորի մէջ եթէ բարդուին ասոնք, եւ
իրենցմէ առաջ ձայնաւոր զիր մ'ըլլայ,
բաղցրանուագ, բերկրագուարթ. ասոնք
ըստ պարագային կրնան ըլլալ եռավանկ,
կրնան ըլլալ բառավանկ, բաղցրանլւագ,
բերկրագրւարթ, եւայլն։

Շատ բանաստեղծներ՝ նոյն խոկ արժէք
ունեցող՝ տեսնուիլ, ճանչցուիլ, խառնուիլ,
ու նման բայերը կամ բառերը երկու
վանկ կը համրեն, եւ կ'ապականեն տողին
շնորհը. բանաստեղծ մը որ թոյլ կու տայ
ինք իր անձին այդպէս ընել՝ բնաւ ճա-
շակ չունի ըսել է. խառնուիլ, բռնուիլ,
ճանչցուիլ երկու վանկ չեն կրնար հաշ-
ուբիլ, երեք են։

Այս լ դնելու արարողութիւնը պէտք
է կատարուի նաեւ տողադարձի ատեն.
տուաւ, նուագ, ճանչցուիլ, եմ. պէտք է
գրել տրւաւ, նրւաւ, ճանչցրւիլ։ Այս-
պէս ընողներ կան, բայց լ դնելէն վերջ,
յաջորդ տողին սկիզբը փոխանակ և դնե-
լու, առջեւը ո մըն ալ կը դնեն. տրւաւ:
յախնթոր սխալ։ Շատ կոպիտ սխալներ
կան հայ լեզուի տողադարձումներուն մէջ,
որոնց մասին պիտի խօսիմ առանձին յօ-
դուածով։ Խօսելով ու-ի մասին, առհա-

սարակ բոլոր թերթերն ու հանդէսները՝ քիչ
բացառութեամբ՝ սխալ կը տողագարձեն։

Օրինակի համար երբ Աստուած, հա-
րուած, շինուած բառերը պիտի տողա-
գարձեն, կը զրեն Աստ-ւած, հար-ւած,
շին-ւած, այսինքն ո զրերը կը կլլեն. ան-
ներելի սխալ է, ըստ օրինի պէտք էին
տողագարձել Աստ-ուած, հա-րուած, շի-
նուած։ Երբ երկու ձայնաւորի միջեւ եր-
կու բաղաձայն գիր ըլլայ, բաղաձայնին
մէկը մէկ ձայնաւոր կ'առնէ, միւսը՝ միւսը։
Աս-տուած, այրը սէն առաւ, ուն ալ՝
տիւնը։ Երբ մէկ ըլլայ բաղաձայնը՝ յա-
ջորդ ձայնաւորին պէտք է տալ. հա-րուած,
շի-նուած։ Կամ՝ եթէ այսպէս չեն ուզեր
ընել, պէտք է զրեն հար-ուած, շին-ուած,
եւն. այսինքն զնելով ո-երն ալ։

Բառերու մէջ երբեմն երկու ու կը մտնեն։
ասի տեղի կ'ունենայ նախ ու վերջացող
բառերու վրայ ուրիշն ածանցն աւելցուե-
լէն, եւ կամ իւ վերջին ու փոխուելէն։
Օրինակով բացատրեմ. Հաշուետուութիւն,
պատասխանատուութիւն, հաշուետու, պա-
տասխանատու բառերուն վրայ եկաւ ուրիշն
ածանցը։ Այս բառերուն ընթերցումը ար-
գելքի չի հանդիպիր, ուղիղ կը կարդայ
ամէն ոք։ Երբեմն ալ իւ վերջէն կը զոյա-
նայ. ազնիւ բառէն ազնուութիւն, հոգիւ

քառէն՝ հովուուհի, հովուութիւն. արդէն
տեսանք վերերը որ իւ վերջը կը փոխուէր
ու-ի. հովիւ՝ հովուի, ազնիւ՝ ազնուի. բար-
գութիւնները կազմուած են սեռականէն:
Եղած են հին գրիչներ որ նախորդ ուին
ան զանց ըրած են, գրելով պատասխա-
նատուութիւն, ազնուութիւն, եւայլն. կամ
նոյն իսկ մէկ ուն զանց ընելով գրած են,
պատասխանատուութիւն, ձեռնտութիւն, ան-
պատութիւն, խրատութիւն, եւն. պէտք է
զգուշանալ. ապահով ճամբան ուղիղն է,
ատոնք ծեցածուու են: Բաղաձայնէ վերջ՝
ու, երբեք ։ իսկ արմատին կամ ածան-
ցին ուն ջնջելը՝ անհարկի է:

Ծեծկուուք բառը ուղիղ է, բայց հաշ-
ոռուիլ, պատուուիլ սխալ են. եւ ստէպ կը
գործածուին այսպէս սխալ: Թէ ինչո՞ւ
սխալ են՝ շատ պարզ է: Վերեւ ըսի ար-
դէն որ բաղաձայն մը՝ որպէս զի ձայն
հանէ՝ պէտք ունի ձայնաւորի. հաշուուիլ,
պատուուիլ բայերուն առաջին վանկերը
ունին մէյմէկ բաղաձայն, շ եւ տ, հաշ,
պատ, յաջորդ ուն բաղաձայն զիր մըն է՝
վեւ հնչումով. որով՝ իր այդ հանգաման-
քին մէջ երկրորդ ուին ոն պէտք է փոխէ
ըթի, ինչպէս ըրաւ տուաւին տիւնը. եւ
զրէ հաշուլուիլ, պատուլուիլ. ասի անհրա-
ժեշտօրէն կարեւոր է: Բայց երբեք հաշ-

ուրուիլ, պատուրուիլ։ Այսպէս զբողներ
ալ կան։ Անձոռնի սխալ է։

Ու ձայնը շատ կը սիրէ հայ լեզուն՝
եւ այնպէս կը պահէ առանց ըթի փոխե-
լու՝ մանաւանդ առաջին վանկինը։

Ունինք կարգ մը բառեր, օրինակ՝ խորժ
բառը. ասկէ շինած է խուժան, եւ ոչ
խըժան. խուժել, խուժիկ (անուն), խու-
ժական (Եզնիկ), խուժաստան, խուժզուժ,
խուժազուժ, բայց կ'ընէ խժզութիւն,
խժզազոյն. բոլոր ընտիր զրիչները, այս-
ինքն բուն ոսկեղարը կը սիրէ. խուժզուժ,
խուժազուժ ձեւերը. միայն Եւսերիոսի
Եկեղեցւոյ պատմութեան մէջ կը տեսնուի
երկու տեղ խժզուժ ձեւը, որ տգեղ է, եւ
բոլոր արդի զրիչները այդ ձեւին փակեր
են. փոխանակ զեղեցիկ խուժզուժ կամ
խուժազուժ ձեւը գործածելու, որ հասա-
րակաց է ոսկեղարեան բոլոր միւս զրիչ-
ներուն քով։ — Դեռ նոր հանդիպեցայ
թերթի մը մէջ խժզուժօրէն բառին. ան-
հեթեթ սխալ է, հոս պէտք է խժզօրէն։

Խորժ արմատէն ունինք խուճապ, խու-
ճապական, խուճապել ձեւերը. — Սուղ
արմատէն՝ սուղական (Եզնիկ), սուղասա-
կաւ (Եւս. պամ.), սուղել. — Սուտ արմա-
տէն՝ սուտակ, սուտակն, սուտակասպաս,
սուտամեռուկ, սուտանուն, սուտապատում,

սուտերդմնութիւն, եւայլն. Գուշեղ բառէն՝
գուշեղագունեղ եւ ոչ թէ զնդագունեղ։ Խուռն
արմատէն՝ խուռներամ, խուռնամբոխ, խուռն
թաց ցուցանցներուն, ականջէն ելեկտրա-
կան թել մը՝ պէտք է գրչին ծայրին հետ
հաղորդակցութեան մէջ ըլլայ միշտ. կը
բաւէ միայն որ ականջն զգայ այդ ցըն-
ցումները, սնանկացած չըլլայ ճաշակի
գանձէն։ Այդ գանձէն զուրկ կը համարիմ
Գաղրաշեանը, որ կը զրէ. «Ռաերենի ինքն-
ուսոյց. — Ռաերէն այրբենարան»։ Նոյն-
քան տգեղ են րրբեր, րրբերեն, լաւագոյն
է թուրբեր, թուրբերէն, եւայլն. տուրբ՝
տուրբեր եւ ոչ թէ տրբեր. բուրգ՝ բուր-
գեր, եւ ոչ թէ բրգեր. սնունդ՝ սնունդներ
եւ ոչ սննդներ. ծնունդ՝ ծնունդներ եւ ոչ
ծննդներ. շշունջ՝ շշունջներ եւ ոչ շշնջներ.
կուռքեր՝ եւ ոչ կոքեր. բլուրներ՝ եւ ոչ
բլրներ. կուր՝ կուրեր եւ ոչ կրեր. մսուր-
ներ՝ եւ ոչ մարներ. փետուրներ՝ եւ ոչ
փետրներ. ժողովուրդներ՝ եւ ոչ ժողո-
վըրդներ. կցուրդներ եւ ոչ կցրդներ։

Որով շատ գայթակղելու չեն մաքրա-
մաքուր զրիչները երբ աշխարհաբարի մէջ
տեսնեն շունի, տունի, անոնի, քունի ձե-
ւերը, փոխանակ շան, տան, անուան, քնոյ

ձեւերուն, որոնք զլաբարի յատուկ են, Շնի, տնի, քնի շատ աւելի տգեղ են, թէեւ առանին ձեւը կ'ապրի զրաբարի մէջ:

Ու վերջով բառեր: Շատ ունինք, կատու, լեզու, եղջերու, հատու, երկրպագու, եւն. եւն. ունինք նաեւ ոչ վերջով բայեր, որոնց ներկայի եզ. գ. դէմքը ոչ կը վերջանայ:

Դիտելի կէտ մը: Ու վերջացող բառերու հոլովմանց մէջ՝ (սովորաբար Զ խառն) սեռականներուն վրայ ի գիրը կու զայ, այդ գիրը պէտք է կապել ուին հետ, եւ որի իրը երկրարբառ արտասանել, կատու, կատուի, երկու վանկ. լեզու, լեզուի, յօդով՝ լեզուին:

Իսկ բայերուն մէջ ոչ այսպէս. լեզուլ (լզուլ) բայը առնենք. անկատարը պէտք է արտասանել լեզուին, ինչպէս կ'ըսենք արդէն կը թողուի, կը թողուին. վանկերը զատ զատ. այսպէս զենուի, երդնուի, լնուին, եւն. եւն: Կայ ուամկերէն թողուիլ բայը, էրիկը կնոջմէն կը բողոշի, ասի պէտք է երկավանկ հնչել:

Բայ ըսի, միտքս բան մ'ինկաւ:

Գրաբարի ուլ վերջով բայերը աշխարհաբարի մէջ զրեթէ չեն գործածուիր, բացի բողոշ բայէն: Միւսերը ընդհանրապէս ոչ ձեւը փոխած են ելի. կամ ուրիշ վերջաւորութիւններ ունին:

Արգելուկ բայը՝ արգիլել եղած է, եւ
ամէն ոք այսպէս կը գործածէ. զրօննուլը՝
զրօննել եղած է. երդնուլը՝ երդուլննալ,
զարթնուլը՝ արթննալ, եւայլն:

Ըսի թէ թողուլը կը գործածուի. բայց
կան թողնել գործածողներ. մանաւանդ
անհրեւոյթին մէջ՝ թողնելու, թողնելով,
կամ թողելու, թողելով։ Աւելորդ է այս,
թողլու, թողլով կրնայ գործածուիլ:

Հսկելիքս աս չէր։

Ասենուլ բային վրայ պիտի խօսէի։ Ամէն
ոք զիտէ թէ զրաբարի մէջ ունինք առնել
եւ առնուլ բայերը։

Առաջինը կը նշանակէ ընել՝ ստեղծել,
շինել, երկրորդը առնել այս օրուան նշա-
նակութեամբ. արմագ։

Գրաբարի մէջ առնելը շատոնց գործ
չունի մեր նոր լեզուին հետ. նոյն առնելէն
ելած բուսած է զուրս այնել, անել, եւ
վերջնականը լնել։

Ամբողջ հայ ազգը՝ վաղուց առնել բայը
յատկացուցած է հին առնուլին տեղ։ Եւ
հիմա ըլլայ խօսակցութեան, ըլլայ զրու-
թեան մէջ կը զրենք՝ կ'ըսենք կ'առնեմ,
պիտի առնեմ, առնելու, առնելով, եւն.
օրուան մէջ ամբողջ բայը կը լծորդենք,
առնել է, մուտք է միշտ։

Բայց անդին կան երեքուկէս հոգի ոք

կ'ըսեն, կը գրեն, կ'առնում, կ'առնուի, պիտի առնուր. ասոնք զիտեմ. բայց յանկարծ եթէ հարկ ըլլայ անորիշ դերբայը հոլովել՝ ի՞նչ պիտի ընեն. առնուլ, սեռ. առերլոյ պիտի ըսեն, ձեռքերնին առաջ պիտի երթայ առերլու համար գրել. առելլով գրել... ի՞նչ ճաշակ... սակայն...

Աւելորդ բան կ'ընեն. ինչպէս առանց խիղճ ընելու կը գրեն արգիշել, նոյնպէս կլնան զործածել առնել, զիրենք ոչ ոք ուամիկ պիտի համարի. առնուլ, կ'առնում ըսելը ոչ մէկ բան չ'աւելցներ իրենց արժանիքին վրայ: Հակասութեան մէջ են արդէն. կ'առնում ըսողը չեմ կարծեր որ առնըլու ըսէ, կտմ առնըլով գրէ, շատ շատ պիտի ստիպէ ինքզինքը, քրտնցնէ գրելիքին ուրիշ ձեւ տալու, որպէս զի այդ ուամկութիւնը չգործէ... Ահա արդէն զրաբարի մէջ իսկ այդ ուշերը ել եղած են. զրօնումը՝ զրօսանիմ, ջեռնումը՝ ջեռանիմ, զերծումը՝ զերծանիմ. իսկ զենում՝ կ'ըլլայ զենեմ, արգելում՝ արգելիմ, արձակում՝ արձակեմ, դիզեմ, կիզեմ, հերձեմ, յաւելիմ, ստեղծեմ, եւն. եւն. ասոնց բուն ձեւերը՝ բոլորն ալ ում են, որոնք դարձեալ ուրիշ ձեւ ալ կ'առնեն. ինչպէս արգելանամ, դիզանեմ, հարկանեմ (բուն ձեւը հարում), ստեղծանեմ, եւն. եւն:

Գրաբարի անցողական բայերուն մէջ
ալ կը մտնէ ու : Արցանել, ուսանել, ուզա-
նել. մեռուցանել, կորուսանել, փլուզանել
եւն: Աշխարհաբարի մէջ այս ուն չ'ապրիր.
իրաւ ատեն մը կար այդ ուն, որուն վեր-
ջին ներկայացուցիչն էր Թէ՛կողիկ, որ կը
զրէր, մտցունել, սիրցունել, եւն. բայց
բուն գրաբարի ուն չէ ատիկա: Հարցունել
ու ցուցանել բայերը՝ որոնք անցողական
չեն, անոնք ալ կ'ընէին հարցունել, հար-
ցուցի, ցուցանել, ցուցուցի: Աշխարհա-
բարի այս բայերը արմատին մէջ ցոյ ու-
նենալով՝ իրը անցողական լծորդեր է
ժողովուրդը, եւ այսպէս ալ մնացած են.
հարցանել, ցուցանել լծորդութեան մէջ
գտանելէն որհւէ տարբերութիւն չունին.
գտի, հարցի, ցուցի. հարցայ՝ ցուցայ պիտի
ըսուէին աշխարհաբար, ինչպէս գտանելը՝
գտայ կ'ըսենք. չեն ըսուած: Խնդիրը այս
չէ. անցողականի ուն ներկային մէջ բո-
լորովին կը կորսուի, նոյն իսկ երբ մեռ-
ցունել կ'ըսենք՝ մեռուցանելի տեղ, ուն
ցոյէն վերջ կը դնենք. մինչ գրաբարի
մէջ ցոյէն առաջ է. կատարեալին մէջ
կը մտնէ՝ մեռցուցի, բայց նորէն ցոյէն
վերջ, թէեւ մեռուցի, մտուցի ըսուած
ալ կայ: Ներկայինները խափանուած են:
Ծնդհանրացած սիալ մըն է անցուցանել

բային անցընել աշխարհաբարը՝ առանց
ըթի զրել, անհրաժեշտ պէտք է զնել հոս՝
եթէ ոչ ուրիշներուն մէջ. չէզոքաբար
անցներու համար եւ անցողաբար անցըներու
համար ձեւերը եթէ նոյն ոճով գրենք՝
իմաստի շփոթութիւն կ'ըլլայ:

Բայց աշխարհաբարի բոլոր կրաւորա-
կան բայերուն մէջ կայ ուն, եւ ամէն ժա-
մանակներուն մէջ կը մնայ. գրուի, գրուե-
ցայ, պիտի գրուիմ, գրուած, գրուելու, եւն:

Ու նշանագիր է հինգերորդ հոլովման.
զարդ, զարդու, ի զարդուէ: Այս ուն ոմանց
բացառականին մէջ կրնայ իյնալ, ի զարդէ,
ի ճակատէ. ոմանց մէջ բնաւ չի մտներ.
ծովու, ի ծովէ, ժամու, ի ժամէ, արեւու,
յարեւէ, եւն: Բայց հաստատուն է փոքր,
մանր, բարձր, կարծր, քաղցր, ծաղր, ասր,
մեղր եւ երէց բառերուն մէջ. ի փոքրուէ,
ի բարձուէ, յերիցուէ, եւայլն:

Ու կը գործածուի իրը շաղկապ, հա-
րազատ եւին: Ուն աւելի կը գործածուի
աշխարհաբարի մէջ քան եւը. բայց զրա-
բարի մէջ ալ կայ. արձակի մէջ քիչ, բայց
տաղաչափները շատ ունին. «Պարտ ու
պատշաճ իցէ մեզ»: «Զմանկուոյ զրոյց
խօսիք ու զշաղփաղփութիւն» (Ոսկ. Երր.
Ժա.) – «Ու ի պատիւ զլիսոյ ի վերայ զա-
գաթանն հանգոյցք թագի»: (Բիշզանդ):

Խակ Շնորհալւոյ եւ Մագիստրոսի մօտ՝
շատ ու շատ.

«Աներեւոյթ ուերեւելի».

«Ե, դժուարին ույերկարելի»:

Երբեմն պարզ ².

Խունի բնութիւն նա մարդկային.

Խոչ վերանամ մըտօք յերկին. եւն. Շն.:

Ու ձեւը սովորական է նաեւ հիմա զրա-
բար եւ աշխարհաբար ոտանաւորներու
մէջ. երբեմն ու առանձին զրուած, երբեմն
յաջորդ բառին միացած, երբեմն ոն ջըն-
ջուած՝ եւ ապաթարց մը դրուած, երբեմն
ալ՝ Շնորհալիին պէս ւիւնը առանց ապա-
թարցի՝ բառին կպցուցած։ Ախալը որ
կ'ընեն արդի թէ հին տաղաչափները,
ապաթարցին սխալ զետեղումն է. կը դնեն
ւիւնէն վերջ, ւ'երկիր, փոխանակ՝ ւ եր-
կիր դնելու։ Գործածական ձեւերն են
չերկիր, կամ ու երկիր, եւ կամ ուերկիր.
այս բոլոր ձեւերն ալ կրնան գործածուիլ.
Հաւագոյնն ըստ իս պարզ ² մը բառին
միացուցած։

Ուն նոյն շաղկապային պաշտօնով եւի
նման՝ կը յօդէ կը կապէ բառեր՝ ըլլայ
զրաբարի թէ աշխարհաբարի մէջ։ Օրի-
նակներ. Աղուհաց, այրուծի, ելումուտ,
տանուտէր, պարտուպատշաճ, լրուտես,

եօթնուտասն, եւայլն։ Ասոնք այլեւայլ կերպերով կը հոլովուին, այրուծիոյ կամ առնուծիոյ, ինչպէս եւով ալ. ելի եւ մտի, առի եւ տրոյ, եւայլն։

Ու երբեմն կը միանայ երեք՝ չորս ձայնաւորներու հետ եւ երկրարրառներ կը կազմէ. լեզուաւ, արծուեաւ, վաղուեան, հալուէ, կոռուեալ, եւայլն։

Բայց Փանուէլ, Մանուէլ, Սամուէլ անուններուն ուերը որոշ վանկեր են, եւ չեն խառնուիր յաջորդ ձայնաւորներուն, եւ եռավանկ են։ Տաղաչափները երբեմն կ'ապստամբին այս կանոնին դէմ, որոնց կը ներուի, բայց անոնց հետեւիլը կ'արգիլուի։ Շնորհալին ըրած է տեղ մը.

Սամուէլ պլռտուղ ամլոյն գոլով։

Հիները Սամէլ անզամ ըսած են, ուն դէն շպրտելով։

Ու լծորդ է աւ-ի (օ), ո-ի, ով-ի. ծուղակ, ծաւղակ, ծողակ. շրուշակ, շրաւշակ, շրոշակ. մուրուք, մաւրուք, մորուք. աղուաշ, աղաւաշ. առուոյտ, առաւոյտ. յունք, յաւնք (յօնք). գողուն, գողաւն (գողօն). մոռացունք, մոռացօնք. ուրիշ որիշ. Յովսէփ, Յուսէփ. Թովմաս, Թումաս. Յովնան, Յունան. Յեսու, Յեսով, եւն. եւն։ – Օժիտ, ուժիտ, օժանդակել՝ ուժնդակել, եւայլն։

Լծորդ է հոյի հետ եւս . ալուեստ
արհեստ :

Զայնաւորէ առաջ ուի ձայնը վեւի մօ-
տենալուն՝ ոչ հիմա միայն, այլ եւ հին
ատեն, մինչեւ Շնորհալին իսկ նվազ,
նվաստ գրած է, եւ ուրիշներ ալ թվին,
թվուական, վարձատվութիւն, եւայլն :

Ասոր հակառակն ալ կայ սակայն վե-
առվ գրուածներն ալ ուռվ կամ հիւնով
գրած են. բուրուառ (բուրվառ), իջեւան
(իջեվան), օթեւան (օթեվան), երիւար
(երիվար), եւայլն :

Լաւագոյնը՝ ինչպէս ըսի վերեւ՝ ուղիւ-
ղին հետեւիլն է:

Ուստի՝ գլուխ բանից խօսիցս՝

Մի գրէք, մի հնչէք

Գեռորդ, այլ Գլուրդ

Մի գրէք՝

Հռովմայեցի, այլ գրեցէք ՀՈՌՄՈՅԵՑԻ

Մի գրէք

Ովրատիս, այլ գրեցէք ՈՐԱՏԻՈՍ

Մի գրէք զինոր, բանոր, բազոր,

պատոյ, եւայլն

Այլ գրեցէք զինոր, բանոր, բա-

զոր, պատոյ:

Մի գրէք բրամատ

Այլ գրեցէք բուրամատ:

ՄԵՇ գրէք փրացած, փրամիտ
 Այլ գրեցէք բրացած, բրամիտ:
ՄԵՇ գրէք ցցնել, ցուցուցի:
 Այլ գրեցէք ցուցնել, ցուցուցի:
ՄԵՇ գրէք պտտիլ,
 Այլ գրեցէք պտըտիլ:
ՄԵՇ գրէք տուննշեան,
 Այլ գրեցէք տուրննշեան:
ՄԵՇ կարդաք տուչութիւն,
 Այլ կարդաք տուչութիւն:
ՄԵՇ գրէք առտուրնել,
 Այլ գրեցէք առտուրնել:
ՄԵՇ կարդաք սունոյ, Դունոյ, սունակոք,
 Այլ կարդաք սունոյ, Դունոյ, սունակոք,
ՄԵՇ տողադարձէք Աստ-ռած, թեր-ռած,
 Այլ Աս-տոռած, թե-րոռած, եւ կամ
 Աստ-ռած, թեր-ռած, մի՛ կլլէք
 ո-երը:
ՄԵՇ տողադարձէք տր-ռաւ, զր-ռարր
 Այլ տր-ռաւ, զր-ռարր:
Տաղաջափներ, ոտանաւորի մէջ մի՛ գրէք
 տոռաւ, զուարր, եւայլն, այլ միշտ
 տրաւ, զրարր, երբ երկու վանկ են:
 Պահեցէք ու-ն այն պարագային, երբ
 կ'ուզէք մէկ վանկ ընել. «որդի տոռաւ
 մեզ», հոս կարելի է մէկ վանկ առնել.
 իրմէ առջի ձայնաւորին տալով տիւնը:

— «Կը նուագէլ» կարելի է ընել եռավանկ, նուն տալով ըթին, բայց «նուագ»ն ու նմանները առանձին մէկ վանկ չեն ըլլար։ Այսպէս բոլոր ու ունեցող բառերուն համար։

Ունինք բու բառը, որմէ եւ բուէճ. զոր կը կարդանք բրւկա. արձակի մէջ կը զրենք բրւկա, բայց ոտանաւորի մէջ պէտք է զրենք բրւկա. այդպէս ալ զրեր էինք մեր մէկ թարգմանութեան մէջ. տես Ազգային Հիւանդանոցի «Ընդարձակ Տարեցոյց»ը 1930. (էջ 240, վարէն 4րդ տող). եւ էր այսպէս.

Ան բրւկային ծրգեց զիշերն այն ատեն, տպեր են բրւկային՝ չինիմաչերէն բառ մը։

Մի զրէք պատասխանառութիւն, պատասխանառութիւն, եւայլն.

Այլ զրեցէք պատասխանառութիւն. **Մի** զրէք հաշոռուիլ, պատուիլ, ցլուռուիլ,

Այլ զրեցէք հաշոռըիլ, պատուըիլ, ցրուըիլ¹։

1. Հոս գովութեամբ պէտք է յիշատակեմ մեր պատուական բանաստեղծ Պ. Վ. Թէքէեանի ուղիղ զրութիւնը «Բանաստեղծութեան եւ արուհստի վրայ» իր յօդուածին մէջ. (Զուարթնոց, թ. 6-7, էջ 243). «... որովհետեւ չի շաղուըւիր»։ — Բայց նոյն յօդուածին

ՄԻ' զբէք խժդուիս, խժդուժօրեն,
 Այլ զբեցէք խոժդուժ, խժժօրեն:
ՄԻ' զբէք խռներամ, խռնընթաց:
 Այլ զբեցէք խոշններամ, խոշննըն-
 թաց:
ՄԻ' զբէք, մի ըսէք, կ'առնում, կ'առ-
 նոր,
 Այլ զբեցէք, ըսէք, կ'առնեմ, կ'առներ:
ՄԻ' զբէք մեղունել, հրամցունել,
 Այլ զբեցէք մեղընել, հրամցընել:
 Առանց ըթի ալ կրնայ ըլլալ:
ՄԻ' զբէք անցնել,
 Այլ զբեցէք անցընել: Հոս ըթը ան-
 հրաժեշտ է:

Ժէջ 3-4 անգամ կը զրէ ամենք: Գրել ամեն, ամենէն,
 եւ զրել ամենք միեւնոյն էջին մէջ, ինծի զարմանը կը
 պատճառէ. ինչո՞ւ ամենք, երբ եզակին ամեն է: Վեր-
 ջերս զրեցի այս նիւթին շուրջ, չեմ ուզեր երկարել: Հին
 ատեն Թէրզեանն ալ ըրած է նոյն բանը, ուրիշներ ալ
 ըրած են. պիտի խնդրէի որ բացատրէին ինծի՝ թէ ինչո՞ւ
 այդպէս կ'ընեն: Օրեն՝ օրենք, շեմ՝ շենք, ապաշեն՝ ապա-
 շենք, ամենը ինչո՞ւ ամենք:

Խթ.

ՄԻ ԳՐԵՑ

ԾԱԼԱՍՊԱՏԻԿ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԾԱԼԱՍՊԱՏԻԿ

Սխալ մը՝ որուն շատ ստէպ կը հանափակիս ըլլայ զրցերու թէ թերթերու մէջ:

Արմատն է ծալ, որ լիւնի եւ դատի չծորդութեամբ՝ կ'ըլլայ նաեւ ծաղ. եւ երկու ձեւով ալ կը նշանակէ պկօրէկ. շինողն ալ՝ ծաղարար կամ ծաղարար. միշտ ծաղերու իմաստէն. չէ՞ որ պկօրէկը ծալ ծալ շինուած բան մըն է: Ծաղարար, իրը ծաղարար, կամ ծաղածոյ խմոր շինող: «Ի սեղանայօրինացն, ի պղակունտրագործացն, ի ծաղարարաց». Ոսկ. (Մտր. գ. 17):

Իր բուն նշանակութեամբ՝ արմատ ծալ, ծալք. մասերուն իրարու վրայ կրկնումը:

Ոճեր. ծալ առնոշ, ծածանիլ. «... ծով ծալ առնոյր...» (Տաղ): Ծալ ի ծալ առնուլ. «... հերքն ծալ ի ծալ առեալ» (Տաղ):

կան դարձեալ ծաղած, ծաղածոյ, ծաղովի, ծաղումն բառերը:

իսկ բայն է ծալել. «Առ Եղիա զմաշակեակն իւր, ծալեաց, եւ համար զջուրն»։ (Դ. Թագ. Բ. 8.)։ - «Եւ վարշամակնա ուրոյն ծալեալ ի մի կողմն»։ (Աւետ. Յովհ. Ի. 7.)։

Ահա ուրեմն ծալին ու ծալելին պատմութիւնը։ Ժողովուրդը ծալին վրայ լիւն մըն աւ ինքն է զրեր, եւ հաներ է դուրս ծալել բայ մը։ Պեօրէկ մըն է շիներ...

Սիսակ է։ Հայ լեզուն չունի ոչ մէկ բառ ուր նոյն բաղաձայնը, կամ նոյն ձայնաւորը կրկնուին արմատներու մէջ։ պատահաբար կու գան իրարու քով։

Ունինք եղել, կլել, ըլլալ, բաղիք բառերը, բայց ասոնց բուն ձեւը ելանել, կլանել, բանալիք է։ Եւ զի ըստ լեզուական տիեզերական օրէնքի մը լիւնէն առաջ կամ վերջը եկող գիրը լիւնի կը փոխուի, այսպէս ելնել, կլնել, ըլնալ, բանիք ըսելու տեղ՝ կ'ըսենք՝ եղել, կլել, ըլլալ, բաղիք։ Կը խօսինք այս մասին։

Ծալելլ՝ ծալանել բայի մը գոյութիւնը կ'ենթադրէ։ Զկայ ատանկ բայ։ բայլը ծալել է։ արմատ ծալ։

Բային մէջի աւելորդ լիւնը հանել յորդորելը ի զուր է. մտիկ ընող պիտի չըլւայ. բայց բարզութեանց մէջ պէտք չէ մտնէ այդ փուշը. պէտք է խղճմորէն զանց ընել։

Օշական գեղեցիկ կերպով կը զբէ . «Յա-
ջորդները ծաղապատիկ ու պղերգ՝ կը մեկ-
նեն ու կը յօրանջեն սեղաններու առջեւը
նախորդներուն» : (Զուարքնոց, թ . 6-7,
էջ 284, բ . սիւն ծանօթ . տող 6) : Նոյն-
պէս բանաստեղծ Աւ . Խսահակեանը իր
«Յուշեր Հայրիկի կեանքից» շահեկան յօ-
դուածին մէջ, (Հայրենիք 1907, թ . 51),
երկու տեղ ուղիղ ձեւով կը գործածէ .
«Այնուհետեւ Հայրիկը թիկն (կարդանք
թէկն) տւեց բազմոցին՝ ծաղապատեկ նըս-
տած» . Գ սեան զլուխը . — «Յաղապատիկ
նստած բազմոցի վրայ» . Ե սեան մէջ :

Ինչու ամէնքը չհետեւէին Օշականին,
Խսահակեանին եւ չզրէին ուղիղ կերպով
ծաղապատիկ, փոխանակ տգեղ ծաղապա-
տիկին :

Ե.

ՄԻ ԳՐԵՔ
ԽՈՐԱԲՆՆԻՆ, ՄԱՆՐԱՁՆՆԻՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ
ԽՈՐԱԲՆՆԻՆ, ՄԱՆՐԱՁՆՆԻՆ

Հոս ալ միեւնոյն ալէլուիան է որ պիտի
կարդամ:

Այսինքն թէ՝ հայ լեզուն երբեք նոյն
բաղաձայնն ու նոյն ձայնաւորը չի կրկներ:
Շատ գործածական՝ բայց շատ անհեթեթ
սխալ մը:

Արմատ՝ քնին, զնին: Նոյն նման վտիտ,
քրիր, փրիր, բժիժ, բժիժ, կծիծ, բզեզ,
կտորտ, իւծուծ, կառա կամ կահա, ուղիղ, եւն:

Ինչպէս կը տեսնէ ամէն ոք, այդ բա-
ղաձայնները զատուած են իրարմէ ձայ-
նաւորներով. այդ ձայնաւորները կը սղին
կամ կը կորսուին, եւ բաղաձայնները՝
պատահաբար կու գան կը միանան: Եւ
այսպէս կ'ունենանք քնինէն՝ քննել, զնինէն՝
զննել, փոխանակ քնընել, զնընել ունենա-
լու. այդպէս ընող ալ կը գտնուի: (Այ-
մասին տես մեր Ու-ի զլիսուն տակ գըր-
ուածը): Լաւագոյն է անշուշտ քըննել,

զընենել ձեւը։ Ինչպէս առհասարակ ամէն
ոք գործածեր է, եւ կը գործածէ։

Դիտելի կէտը հոս է. քնինէն ունեցանք
քնենել. ինին կորաւ, երկու նուերը եկան
իրար՝ եւ ելաւ դուրս քնենել։

Եթէ քնինին ըլլար արմատը, նոյն նման
ինին պիտի կորսուէր, եւ նուերը իրար
գալով՝ պիտի ելլէր դուրս քնենել։

Անհեթեթութիւնը մերկապարանոց առ-
ջեւնիս է։ Զնինինը՝ պիտի ըլլաւ զնենել.
Վտիտը՝ վտտտել. քրիրը՝ քրրել, այսպէս
եւ յաջուղները։ Բայց գիտենք որ վտիտէն՝
ունինք վտտել, քրիրէն՝ քրրել. փրիրէն՝
փրրել. բժիճէն՝ բժճանք. բժիճ՝ (սեռ).
բժճի (ոջիլ). կծիճէն՝ կծծի. բգեղէն՝ բզզալ.
կտուտէն՝ կտտանք, կտտել. խծուծէն՝ (սեռ.).
խծծոյ. կձիճ կամ կձուռակն՝ (սեռ.). կձձոյ.
ուղիղէն՝ ուղղել, եւայլն։

Ուստի, ո՞վ որ ուղիղ զրել կը սիրէ,
պէտք է զրէ խորաբնին, մանրաջնին, եւ
երբեք խորաբննին, մանրաջննին բար-
բարոս ձեւով։

ԾԱ.

ՄԻ ԳՐԵՔ

ԲԱ.ԳՈՍ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ


ԲԱ.ՔՈՍ

Բատ Հայոց՝ Սպանդարամետ, ըստ Յունաց՝ Դիոնիս, ըստ Լատինաց՝ Բաքոս,
Հնծանեան հայր։

Կը գրուի Bacchus, որ ըստ օրինի տառաղարձուած է՝ Բաքոս եւ կամ Բակրոս։
Սովորականն է Բաքոս։

Եատ շատեր կը գրեն Բագոս. կ'արդարանար ասի՝ եթէ գրուած ըլլար Bagus.
այսպիսի բան չկայ։

Կը խնզրուի որ այս կոպիտ սխալը
ուղղեն հայ լեզուն սիրողները եւ գրեն
ուղիղ՝ ԲԱՔՈՍ, եւ ոչ թէ ԲԱ.ԳՈՍ։



ԵԲ.

ԹԱ.ՔՈՒՆ, ԹԱ.ՔՍՏՈՑ ԹԵ ԹԱ.ԳՈՒՆ,
ԹԱ.ԳՍՏՈՑ
ՓԱ.ՓԱ.Ք ԹԵ ՓԱ.ՓԱ.Գ.

Հարցասէը մը այդ հարցումները կ'ընէ
 նամակով մը:

Պատասխանել վճռակի՝ կարող չեմ.
 պէտք է ժամանակ ունենալ, եւ թերթել
 հին ձեռագիրները, տեսնելու համար թէ
 որ ձեւերը աւելի հին են, եւ յաճախ
 գործածուած։ Բառզիրքները երկու ձեւերն
 ալ կը դնեն, ատի չի բաւեր։

Յայտնի է թէ գ եւ ի լծորդ են. բայց
 անշուշտ մէկ ձեւով ծնած են ասոնց,
 եւ յետոյ այս կամ այն զրողին ձեռքով
 երկրորդ ձեւ մըն ալ բուսած է։ Միայն
 ասոնց չեն, ուրիշներ ալ կան, դ եւ ք.
 թ եւ փ զրերու լծորդութիւններ, քերդող,
 քերրող, սաղարդ, սաղարր, սննեղեղ, սն-
 ներեր, խառնարնդոր, խառնափնդոր, դափնի,
 դարնի, դափր, դարր, եւն. եւն։

Ինծի աւելի հաւանական կը թուի, որ
 ազ ձեւն ըլլայ ուղիղը. իսկիազ քան փա-
 փաք, բազիլ քան բաքչիլ։ Ազը շատ աւելի

յաճախ է մեր լեզուին մէջ քան աբը։
Ասկէ աւելի՝ Փարպեցւոյ քով ունինք Փա-
փազ Առաւելիդեան անունը. հոն որոշ գիմ է։

Ցեսնենք ագ վերջով բառերը։

Բազ (բերնի կապ), հազազ, դազ (դնել),
նենգութիւն ընել, օթեազ, բացօթեազ, թազ,
ծազ, կազ, վահազն, ձազ, աղազ, եղազ,
ճազազ (անտառ), յազ, անազ, պազ, սազ,
արազ, մարազ, պատարազ, երազ, կարազ,
ճրազ, վիրազ, վայրազ, ուրազ, յարազ,
փարազ, (որսորդ շուն), եւայլն։

Աք վերջով

Աք (ոտք, ճիւ), որմէ աքացի. սայթաք,
ուլաք, քաղաք, ցամաք, թանաք, սուաք,
տաք, հաւաք։ — **Մաքս, մետաքս, արտաքս։**

Անզ վերջով ալ կան բաւական բառեր,
անքով ոչ մէկ. եղածները անք յոզնակա-
նացուցիչ մասնիկն է, տանջ-անք, յարգ-
անք, եւայլն։

Ինչպէս ըսի, վճռական բան մը չեմ
կարող ըսել. ինդիրը պէտք է քննել։

ՍՊ.

ՄԻ ԳՐԵՔ

ԶԲ ՄՏԱԾԵՆՔ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԶԲՄՏԱԾԵՆՔ

Նորէն հարցասէր մըն է որ կը գրէ թէ
դ-ն պէտք է հեռու պահել բայէն։
Արձակի մէջ ալ՝ ոտանաւորի մէջ ալ
ընողներ պակաս չեն։

Այս զարմանալի սովորութեան մասին
գրած եմ քանիցս։ Աս ալ խելքս չհասած
քաներէն մէկն է։

Չայ գիրը ժխտական մասնիկ մըն է,
համազօր տիւնի։ Տգէտ, տկար, տհաս,
տմոյն, տձեւ, եւայլն։ Ըսել է գիտութիւն
չունեցող, չգետ։ Նոյնպէս միւս տիւները՝
ամէնքն ալ ժխտական են։

Մեր բոլոր բանաստեղծները՝ Շնորհա-
միէն սկսեալ, Բազրատունի, Հիւրմիւզ,
եւն։ մենք ալ՝ որ քանի մը տող ոտանաւոր
թարգմաներ ենք, կը գրենք՝ ոտանաւորի
մէջ անշուշտ՝ լրերաւ, լրտեսաւ, լրմտա-
ծենք, եւն։ Արդի բանաստեղծները ի՞նչ
մոցով կը հեռացնեն, մինչ երբ արձակ
կը գրեն կիպ կը պահեն։

Քանի մը օր առաջ «Ժողովուրդի ձայնը» թերթը կը թղթատէի, հանդիպեցայ հոն «Որբերուն աղօթքը» քերթուածին։

Շէն կենայ մեր պատուական բարեկամ թէքէեանը, շատ ուրախացուց զիս. ճիշդ ուզածիս պէս էր ըրեր։

Որ չըփւչիս, որ չըսեւնաս վերջապէս.

«Ժող. ձայն» 1923, թ. 1423

Բ տուն, թ տող։

Ատոր արձակը պիտի ըլլար «որ չփւչիս, որ չսեւնաս»։ Ըթը կը դրուի, որպէս զի ընթելցողը՝ առանց ոտքը քարի զարնելու՝ աղուոր մը կարդայ. չէ որ ոտանաւորի մէջ հնչուած ըթերը կը գրուին։ Չային քով անպատճառ, փլյախն մէջ չէ դրած, չէ ըսած փլյչիս։ Այդ ըթը ես ալ սկսած եմ աւելորդ համարիլ. եւ «Երուսաղէմ»ի երկրորդ տպագրութեան մէջ բոլոր վերցուցի. ինչպէս նաեւ միւս՝ վերջին տարիներու թարգմանութիւններուս մէջ։ Փլյախ բառին մէջ ըթի պէտք չեմ տեսներ. դնես չդնես՝ նոյնպէս պիտի կարդաս. բայց երբ զլուխ բառը ուզեմ, օրինակի համար, երկու վանկ ընել, այն ատեն կը դնեմ զըլուխ, եւն։ Ուրիշ առթիւ պիտի խօսինք անոնց վրայ։

Ըստ իս՝ բոլորովին անտրամաբան եւ անիմաստ բան է յլ-ն հեռու պահել բայէն, պէտք է անպատճառ միացնել, ինչպէս նաեւ տողադարձի ատեն դնել յլ- տողադարձի նշանով, ինչպէս կ'ընենք ար-կար՝ տորոհաս ու նման բառերուն մէջ։

*
* *

Յետ գրութեան։ Այն էջը գրած էի արդէն, երբ այսօր «Ծաղիկ»ի էջերը քննելուս՝ հանդիպեցայ Հ. Սեր. Տէրվիշեանի մէկ գրադատականին, զոր ըրած է Ա. Դաւթեանի «Տարրական քերականութիւն արդի հայերէնի» գրքին համար. 1891, Ա. տիպ։

Դաւթեան սխալ կը գործածէ չայի պատմութիւնները. ձգենք որ Հ. Տէրվիշեան խօսի։

«Ուղիղ ծանօթութիւն մը չէ զոր կուտայ՝ ըսելով թէ ժխտական սահմանական ներկ, եզ. Յ. դէմքն առանց օժանդակի է, եւ կը գրէ չ'սիրեր, երբ պէտք է զրել չի սիրեր, որ համառոտութիւնն է չէ ի սիրել խօսքին։ Աս մասնկին ծայնաւորը՝ ձայնաւորով սկսած բայերուն առջեւ կը բատել սովորութիւն ըլլալուն՝ աղաթարցով գրելու է չ'ըլլար, չ'ուզեր, չ'ուտեր,

եւայլն։ Հեղինակն առանց ապաթարցի կը զրէ որ ուղիղ չէ։ Ընդհակառակն ապաթարցով կը գործածէ՝ չ'եմ, չ'ես, չ'ունիմ, չ'կրկնել, եւայլն։ Հոս ձայնաւորի կրճատում չգտնուելով՝ ապաթարցի գործածութիւնն անտեղի է. վասն զի չ տառն է միայն ժխտական շինողը։ Վերջապէս չի ձեւը լը ընել ուամկօրէն է. հետեւապէս զրելու չէր լը ներգործեր (Եջ 39), այլ չի ներգործեր»։ 1891, թ. 3, Եջ 27։

Բայց, Հայր Տէրվիշեան, որու կ'ըսենք ասոնք. ես կարծեմ մինչեւ «ի համառօտս հասարակաց», այսինքն մինչեւ վերջին դատաստանին օրն ալ եթէ զրենք՝ պիտի չկրնանք հասկցնել, եւ եթէ լնդի դէմը զիր՝ զրականութիւն կայ՝ հո՞ն ալ պիտի չկրնանք մեր զիտուններուն զլուխը խոթել այս այնքան տրամաբանական, դիւրին կանոնը։ 1850-էն ի վեր սկսած է զրուիլ այս չըլլալոց չային շուրջ (Երոպա, թ. 23), ուրիշ շատեր ալ զրած են, էջեր ու էջեր լեցուցած ենք մենք ալ, բայց նորէն նոյն թմբուկն է որ կը լսենք։ Զին ընդհանրապէս¹ ուղիղ կը գործածեն

1. Հիմա ստացայ Նոր Աշխարհէն Փարոսի՝ տարւոյս առաջին թիւը. բացի եւ ահա.

«Երբ սիրտ մը Աստուծոյ համար չ'բարեխեր, եւ կամ սրտի մը մէջ Աստուած չ'բագաշորեր, այդ սիրտը

հիմա, 1891-էն ասղին բաւական տարի անցած է, բայց չ' ընել՝ չէ։ ասի չեն ըներ, կը սոսկան, ոճիր մըն է պիտի գործեն, ձեռքերնին կը կարկամի, վրանին դող մըն է կու զայ։

Ե՛կրնար զոհացում զտնել, եւ Ե՛կրնար երջանկանալ այս կեանցի մէջ»։ էջ 11։

Դարձուցի երկու էջ. «Խսկ եթէ չ' գործածէ... Ե՛լուայ որ վնասուիս. հայրենիքը չ' արուիր, չ' արուիր այլ կ' առանուի. — Այն որ ինքնիրեն վստահիլ չ' գիտեր, չ' կրնար Աստուծոյ ալ վստահիլ»։ էջ 14-15։

Բաամբ չափ, ճանկերով, կը տեսնի՞ս, Հայր Տէրվիշեան, գեան, զեռ 1891 ենք։

Հարցնենք զրողին. ինչո՞ւ չ' բարախեր կը զրէք. ինչո՞ւ դեք էք այդ ապաթարցը. որովհետեւ զիր կորաւ՝ պիտի ըսէ. ի՞նչ զիր. — ի զիրը. — լաւ. ո՞ր աշխարհի մէջ բաղամայնի ըով ձայնաւոր զեղչուած է երբեք. ապաթարցը կը դրուի զեղչուած ձայնաւորի մը տեղ՝ ձայնաւորի մը քով. կ' լսեմ, փոխանակ կը լսեմ ըսելու։ Այդ ապաթարցները պէտք է նետել՝ եւ զրել ի զիրը. յի բարախեր, յի թառ զառորեր, յի կրնար, յի տրուիր, յի զիտեր։ «Խսկ եթէ չ' գործածէ»ին մէջ ապաթարց չի կրնար մտնել, պարզ ժիտական չան է. զրի կորուստ չկայ. գործածէ, յգործածէ։ Կոյնալէս «Ե՛լուայ որ վնասուիս»ին մէջ. հոտ ալ զործ չունի ապաթարցը։

Ու մենք հիմա 1930 ենք, ու դեռ այս սխալները. Ի՞րք պիտի կատարեալ ձեւ մը առնէ մեր լեզուն։ Խելքի գալիք բան է. մեծ մեծ կը ջարդեն, կը սաւառնին, կը թեւապարեն ամպերն ի վեր. երկնքէն կը ճառեն, երկրէս կը ճառեն, կը նրբամտեն, շողեր կը կաթեցնեն, եւ չնչին բերականական կանոն մ' իսկ չեն ուզեր ըմբռնել։

կան ալ որ Զի-ն ընդհանրապէս ուղիղ
կը գրեն ըսի. ահա

յշերաւ, չի բերեր, չուզեց, չուզեր

Զբերաւը ուղիղ է ինչպէս նաեւ չուզեցը:
Զի բերերն ալ ուղիղ է, եւ կը քարոզեն
թէ այսպէս պէտք է ընել. բայց չուզերը
կրնայ մնալ այդպէս. կայ տրամաբանու-
թիւն՝ չուզեր գրուելուն մէջ: Կարելի է
զտնուին նաեւ չի ուզեր գրողներ, հակա-
ռակ հասարակաց սովորութեան խօսքի
ու գրութեան մէջ. բայց զոնէ չի-ն կը
զնեն: Իսկ յուզեր գործածողին երբ հար-
ցնեմ թէ չի-ին ի զիրը որ չկայ այսինքն
զեղչուած է, հարկ չէ տեղը ապաթարց
մը դնել: Կարելի է թէ պատասխանէ.

Ապաթարց ի՞նչ պէտք. չ մակրայը չէ որ
կը շեշտուի ուղղակի, այլ բային սկզբնա-
տառ ծայնաւորին կու տայ իր շեշտը.
ուստի կրնանք գրել չ'ներ, չ'սեր, փո-
խանակ գրելու՝ չ'ներ, չ'սեր, եւայլն:

Խնդիրը չ մակրային վրայ չէ. այդ
չ'ներ-ին չան՝ պարզ չայ չէ. այլ չի,
որուն մէջ կայ էական բայը. չևմ ըներ,
չևս ըներ, չի ըներ (=չ'ըներ). չևմ բե-
րեր, չևս բերեր, չի բերեր: Զին է խնդրոյ
առարկան. չ զիրը անշուշտ իր բաղա-
ձայնութեան մէջ շեշտի ընդունակ չէ.

կրնանք զրել չըերեր, չմտներ, չտեսներ.
ոչ. այլ իր բուն ձեւին մէջ՝ կ'ըսենք չեմ
բերեր, չես բերեր, չի բերեր. իսկ ձայշ
նաւորով չեմ ըներ, չես ըներ, չի ըներ
(=չ'ըներ):

Նոյն բանը կ'ընենք նաեւ արգելական-
ներուն, մի՛ ըներ, մի՛ իջներ, եւայլն.
ոտանաւորներու մէջ կը զեղչենք ի գիրը,
եւ կը զրենք մ'ըներ, մ'իջներ, մ'ըսեր,
եւայլն. մի՛-ին ի զրին շեշտն է որ կու-
տանք յաջորդ ձայնաւորին, ինչպէս յի-ին
շեշտն ալ իր յաջորդ ձայնաւորին:

Կրնանք զրել մըներ, մընար, մըներ,
միջներ, առանց ապաթարցի. չենք կրնար:

Մէկ խօսքով յը բերաւ, յը տեսաւ բա-
յերուն մէջ յը-ն հեռու պահելը անհեթեթ
բան է. նոյնքան անհեթեթ յը բերեր, յը
տեսներ ժխտականներուն .մէջ:

Չը բերեր, յը նայիր գործածողները
ինչո՞ւ մը բերեր, մը նայիր ալ չեն զրեր:
Որովհետեւ յը բերեր, յը նայիր ըսող ոա-
միկը՝ մը բերեր, մը նայիր ալ կ'ըսէ:

Դնենք հոս յիշուած թերթէն մեր խըն-
դրին վերաբերող մասը. «... Աս սխալ-
ման իրը թէ դարման կամ փախուստ մը
ճարելու համար, քանի մը տարի պարզ
չ գիր աւելցնելով ուզեցինք անցընել, սա-
կայն աս ալ շեշտի կանոնին հակառա-

կութիւն մը կը ցուցնէր, վասն զի հարկ կ'ըլլար շեշտել բաղաձայնի վրայ, կամ որ նոյն է՝ առանց ձայնաւորի շեշտել այսպէս չ'տեսներ, չ'սիրեր, ու հարցնել՝ չ'մտներ, չ'տեսներ, որ անպատեհ է. անոր համար վերջապէս լաւ երեւցաւ գրել ամբողջ չի՝ իրր զատ ուրացական մասնիկ մը՝ բաղաձայնով սկսած բայերուն քով. (Յօդուածագրին անծանօթ կ'երեւի չեմ ի բերել, չես ի բերել, չե ի բերել ձեւը, զոր յետոյ Այտնեան պիտի պարզէր այնքան գեղեցիկ կերպով): Իսկ ձայնաւորով սկսածներուն քով ի զիրը որ բնականապէս կրճատուած է, ապաթարցով նշանակել, որն որ թէ՛ ուղղագրութեան եւ թէ՛ ժողովրդեան կենդանի հնչմանը համաձայն է. այսպէս. չ'իմանար չ'ուզեր, մանաւանդ հարցականի մէջ չ'անեներ, չ'ըլլար. Ուստի փոխանակ չի տաներ, չի բլրար ըսելու՝ կ'ըսենք չ'անեներ, չ'ըլլար», եւայլն:

Ասոնք ըսուած են 1850ին, նոյն բաները կ'ըսենք ահա 1930ին, եւ ով կը վստահացնէ մեզ թէ 2930ին ալ պիտի չըսուին միեւնոյն բաները:

ԾԴ.

ՄԻ ԳՐԵՔ

I, II, IV, V, ԵՒԱՅԼՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

Ա, Բ, Գ, Ե, ԵՒԱՅԼՆ

Անցեալ օր Համաստեղ սենեակս էր.
իր «Անձրեւ» գրքէն հարկ եղաւ որ էջ մը
կարդանք միասին։ Յանկարծ այս I օտա-
քախորթ ապրանքը ցուցուց իր դէմքը։

Համաստեղ, ի՞նչ բան է աս, ըսի։ Ի՞նչը
ըսաւ. — Սա սըրբիսը. — Ո՞ր սըրբիսը.
— Սա՛, (մատս վրան դրի). — Հա՛, ըսաւ,
քնաւ ուշադրութիւն չէի դարձուցած . . .
զարմանալի բան . . .

Ո՛վ զիտէ քանիներ միեւնոյն բանը
պիտի ըսեն՝ երբ հարցուի իրենց։

Զեմ զիտեր թէ հայկական արժանա-
պատուութիւնը ո՞ւր զացեր է թառելու։
Կ'ըւլայ ասանկ մուրացկանութիւն, ասանկ
չտեսութիւն. բայց յանցանքը մերը չէ,
այսինքն արեւմտահայերուս, աս ալ հիւ-
սիսէն է. մեր յանցանքը՝ մեր ծակաչը
չտեսութիւնն է որ առանց համտեսելու՝

անմիջապէս կ'ընդգրկենք, կը բաւէ որ նոր բան մը, նորութիւն մը հրամցուի մեզի:

Տեսե՞ր էք երբեք, սիրելի ընթերցողներ, եւրոպական որեւէ զրբի, նորավէպի մէջ մեր Ա, Բ, Գ, Դ զրերը. ինչ խեղկատակ բան պիտի ըլլար, օրինակի համար, ֆրանսերէն զրբի մը մէջ տեսնել Chapitre Ա, կամ խտալերէն զրբի մը մէջ Capitolo ԺԱ. Կ'ընե՞ն եւրոպացիք ատանկ բան. չեն ըներ. Է, մենք ինչո՞ւ կ'ընենք:

Նոյնքան խեղկատակ բան չէ հայերէն զրբի մը մէջ տեսնել այս I, II, IV, V սլյորի սրբածութեարք:

Ա. Մեսրոպի սիրո՞ն ըլլայ, ետ կենանք սա այլանդակ սովորութենէն, եւ շէնք շնորհը զրենք մեր սքանչելի զրերով, Ա, Բ, Գ, Դ, եւն. եւն. ըլլայ նորավէպէրու, ըւլայ զրբերու, ըլլայ յօզուածներու մէջ: Քիչ մը զրական արժանապատութիւն ունենանք. ո՞ր ազգը պիտի ընէր նման ստրկութիւն մը, քանի որ ունինք մենք մերը, ինչո՞ւ մուրայինք ուրիշէն. ամէն լեզու ինք իրմով կը պարծի:

Հարկ իսկ մնաց ըսելու թէ հայ եղէք, եւ մի՛ ըլլաք ֆրէնկ, ու մի՛ զրէք I, II, V, VI եւայլն:

Այլ զրեցէք Ա, Բ, Ե, Զ եւայլն. կամ 1, 2, 3 եւայլն:

Նոյնը նաեւ **№** օտար ապրանքին համար, զոր կը գործածեն հիւսիսայինք:

Numero թիւ ըսել է. կարելի չէ թիւ դնել, բնէ հարկ հոս ալ ֆրէնկնալու:

ՄԵ.

ՄԻ ԳՐԵՔ

ՆԺԴԵՀ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՆԺԴԵՀ

Քանի մը անգամ է որ կը հանդիպիմ այդ գրութեան: Հայ լեզուն հոյ գրէն առաջ երբեք և չ'ընդունիր:

Ահա քանի մը օրինակներ. — Ե՛հ, դեհ, հրդեհ, սլեհ, վեհ, նսեհ, Ներսեհ, Զարեհ, պատեհ, եւայլն:

Յի գրէն առաջ ալ և չի գար, չունինք մեր լեզուին մէջ. պէյ, թէյ, հայերէն բառեր չեն: Կ'ըսենք եռցրիւն, եական, եի, անդեռյ, եւայլն:

Ուստի Նժդեհ պէտք չէ եռվ գրել, այլ հոյով, — Նժդեհն:

Մ Զ .

ԱՄԵՆԱՌԵԴ

կը հարցնէ հարցասէր մը թէ ամենառոշ
կարելի՞ է: — կարելի չէ: Կանոնը պարզ
է եւ որոշ:

Բարդուելիք բառերուն վերջինը երբ
ձայնաւորով սկսի՝ յօդակապ չի դրուիր:

Նորընտիր, ամենիշխան, քարիշղ, (որ-
պան անհեթեթ է աիրափաղը, թէ՛ իմաստով
սխալ, եւ թէ ձեւով: Հիները քարիշղ ըսեր
են՝ ըստ օրինի. չեն ըսած քարափաղ. ի
գիրը ձայնաւոր է, յօդակապի պէտք չկայ.
իսկ հիմա անանկ կանոն մանոն նայող
չկայ, եկածին պէս կը զրեն: Ասի մեր
նշանաւոր առաքինութիւնն է:

Յետոյ ի՞նչ ըսել է աիրափաղ. ձէթին ե՞ղը.
ձեր արդէն եղ ըսել չէ. ալ ի՞նչ հարկ
իշղին: Գոնէ գոնէ ձերիշղ ըսէին, ինչպէս
հիները քարիշղ ըսեր են: Ձէթը՝ պեղիր
հաղին չէ, այլ ձիթապտուղին եղը, եւ
նախնեաց զրբերուն մէջ գործածուած է
այդ իմաստով: Հին ձերը չէ այսօրուանը,
տարբեր է՝ որ տարբեր բառ մը ստեղ-
ծենք, եւ այդպէս անճաշակ եւ այլանդակ):

Բայց մենք շարունակենք օրինակները.

Մեծանուն, վերարկու, ձկնորս, կենցաղօգուտ, բազմօրինակ, ամենինախր, ամենաչքր, ամենասայց, ամենանեակ, ամենաղորմ, եւայլն:

Կանոնը այս է. բայց հիմա՝ ինչպէս ըսինք՝ բարակը ով պիտի մանէ. կ'ըսեն ամենասարսաց, ամենասառողչ, ամենաներչանիկ, են, եւն. կարելի չէր ըսել ամենասարսաց, ամենասառողչ, ամենաներչանիկ. շատ կարելի, բայց ինչ օգուտ. շրջուն ուսուցիչ մը պէտք է որ քալէ խմբագրատունէ խմբագրատուն, ոմանց ականջը քաշէ, ոմանց կոնակը շոյէ, յորդորէ որ ի սէր ազգային գրականութեան ուղիղ զրեն. գրաշարներուն ալ լաւ դառ մը տայ: Շրջիկին չ, չի չ, եւ կը, կու մասնիկներուն մասին տուած տեսակէն (Ազգարար 1929, թ. 830): Գրաշարներուն խօսք հասկցնել կարելի է, բայց զրողներուն՝ անկարելի: Փորձով զիտեմ: Ինչ ալ ըսենք՝ մեռելներու ակտնջին խօսած պիտի ըլլանք, «Յականիջս մեռելոց լինել խօսեցեալ»:

Գրողներ գոնէ զիտնան՝ եթէ սխալը պիտի նախաղասեն ուղիղէն՝ թէ ըրածնին սխալ է:

Մէ.

Մի' ԳՐԵՔ

ՕՆԿՈՉՈՅ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՕՆՐԱԴԻՐ

Աս ալ հիւսիսէն է. չըլլալոց հիւսիսէն. չէ՞ որ ըսուած է. «Զարիք կարկառեալ զան ի հիւսիսոյ». — «Զի ես ածից չարիս ի հիւսիսոյ». — «Ի հիւսիսոյ եկեսցեն թշուառացուցիչը»... Աստուածաշունչն է ըսողը:

Տիգ չեօքմեք, լաւ պիտի ըլլար ըսէին տիզաչոք, փոխանակ ծնկաչոքի:

Ես կ'ամչնամ իմ հայու հպարտութեանս մէջ՝ երբ կը տեսնեմ որ մեր զրովները կը զործածեն այդ զզուելի ցուցանքը. իբր թէ մենք չունենայինք ծնրադիր գեղեցիկ բառը, ծունը դնել ոճէն շինուած:

Հայու արիւն ունեցողներուն խստիւ կը պատուիրեմ որ բացարձակ չզործածեն այդ խառնազազան՝ երկակենցաղ բառը, այլ մեր սրտին խօսող ծնրադիր բառը: Խսկ ի՞նչ ըսելու է այն մեր կարգ մը չկոր բայերուն համար, որոնց մէջ մտած է անտեղի ու ձեւը, զբաղուիլ, ապրուիլ, վառուիլ, եւն. եւն: Ո՛րչափ աւերածներ: Ա՛խ, հիւսիս:

ՄՅ.

ԶԳԲԵՆՔ

Ա. Զ Գ Ա. Ո Ռ Ի

ԱՅԼ ԳՐԵՆՔ

Ա. Կ Ն Ա. Ո Ռ Ի

Ակնահաճոյ բառ մը չէ վերջապէս սա
աչքառու բառը. կարելի չէ արդեօք ուրիշ
բառով մը փոխանակել, որ աւելի շնորհ
ունենայ, եւ միանգամայն չզայրացնէ Քե-
րականութիւնը:

Պիտի առաջարկէի՝ եթէ կարելի է՝ ակն-
առու բառը, որ միեւնոյն իմաստն ունի,
եւ շնորհը կայ վրան:

Աչք բառը անեղական է. եղակին ակն
բառով կը լեցնէ: Բայց բարդութեան պա-
րագային այդ քեն պէտք է չուէ. ունինք
աչքէն՝ աչագեղ, աչալուրջ, աչակաքաւ, աչա-
մէք, եւն, եւն. աչքառոն պիտի ըլլար
եւ եղած է արդէն աչքառ, բայց տարբեր
է իմաստը. մարդանաձոյ, կաշառակուրծ կը
նշանակէ: Մեր աչքառոն ըսել է՝ նշանա-
ւոր, երեւելի, աչք առնող, աչքի զարնող:

Բայց այդ ք զիրը, կընանք սէի փո-
խել, ոչ: Աէ ըսի՝ միտքս բան մ'ինկաւ.

վերջերս բանախօսէ մը օրենսդիրք բառ
մը լսեցի. ցնցում մ'ունեցայ. ինչո՞ւ էր.
որովհետեւ ընդհանրապէս թէն կը փոխուի
սկի այն պարագային երբ յաջորդ բառը
բայարմատ մ'ըլլայ. այսպէս օրենսդիր,
օրենսդեմ, օրենստայց. մեղքէն՝ մեղաղից,
մեղաբարիչ, մեղամակարդ. կեանքէն՝ կեն-
սառու, կենարուի, կենարեր, եւնչ Ռւզիզը
անշուշտ օրինագիրք է. բայց ոռւսահայք
եւ ուրիշներ ալ գործածած են եւ կը գոր-
ծածեն օրենսդիրք. կ'արդարանար ասի եթէ
օրենք գրողներ նշանակէր:

Դառնալով մեր այցառուին, ինձի այս-
պէս կը թուի թէ կրնանք փոխանակել
ակնառու բառով. խնդիրը քանի մը անգամ
գործածուելուն վրայ է: Եթէ տգեղ կամ
հակացերականական բառ մ'ըլլար՝ ան-
միջապէս կը գործածէին. ուզիղ ըլլալուն
համար՝ թերեւս դժուարին՝ չուզեն գոր-
ծածել: Եւ ինչպիսի՛ ուրախութեամբ էր
որ տեսայ զայն Le Foyer թերթին մէջ —
արդէն իսկ գործածուած: Foyerի գրչին
նախաղասութիւնները կարծես ճախարակէ
ելած ըլլան՝ այնքան գեղեցիկ են:

Ահա թէ ինչպէս է գործածուած:

«Տարիներու ընկրկումին մէջէն յիշեալ
ԱԿՆԱՌՈՒ եւ յատկանշական դէմքերուն
նուիրուած խորաթափանց ուսումնասիրու-

թեան մը տեղը միշտ բաց կը մնայ», (15 Յունուար, թ. 30). «Կենսագլուական միւս սիոններ» յօդուածիկին մէջ:

Այդ ակնառու դէմքերն են Ներսէս Վարժապետեան, Գրիգոր Օտեան, Եղիա Տէմիրճիպաշեան, եւայլն:

Թէեւ՝ աս ալ ըսեմ՝ որ նախնեաց մէջ ակնառու բառն ալ ճիշդ աշառուին իմաստը ունի, այսինքն մարդահանոյ, կաշառակեր, եւն, եւ երբեք երեւելի, նշանաւոր իմաստով չէ գործածուած. մինչ աշառուն գործածուած է անզամ մը, «Երեւելի սպասութ, եւ աշառու ովսաննայիւթ յղարկեսցեն» (Եփր. Գրալստ. յԵրուս.):

Վերջապէս աշառու կամ ակնառու, երկութէն մէկը սեփականելու է աշքառուին, եւ զայն գործածելու, եթէ ... հնար է:



ՄԹ.

ՄԻ ԳՐԵՔ

ԿՈՒԳԱՄ, ԿՈՒՏԱՅԻ, ԿՈՒՎԱՅԻՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԿՈՒ ԳԱՄ, ԿՈՒ ՏԱՄ, ԿՈՒ ՎԱՅԻՆ

Ասկէ շուրջ 80-100 տարի առաջ կը
եւ կու բառերուն կիալ կը գրէին. քիչ ատեն
վերջ կը-ն սկսան հեռու գրել։ Կուն ալ
հեռու գրողներ եղան, բայց շատեր զեռ
կը գրեն կիալ մեր երեք միավանկ բայե-
րուն, կուզամ, եւայլն։

Պատճառ, ես չեմ գիտեր, ունենալու են
անշուշտ. իմ գիտցածս այն է որ շատ ան-
տեղի բան է, եւ վտանգաւոր միանգամայն.
շատ շատեր ապաթարց մըն ալ կը միսեն
մէջը. կ'ուզամ, կ'ուզային. եւայլն։

Մենք կու-ի նման միավանկ բառեր
ունինք, եւ կը գրենք առանձին. րու, րու,
չու, դու, կու, լու (արմատ լուէ բային՝
լու ի լու), եւայլն։

Դեռ կան նոյնպէս կ'զզամ, կ'սկսէի հե-
թանոս ձեւերը գործածողներ։

Զայնաւորի կորուստ չկայ հոտ՝ որպէս
զի ապաթարց դրուի, պէտք է գրել կը
զզամ, կը սկսէի, ինչպէս կը գրեն բոլոր
ընտիր գրողները։

Ա.

Զ Ե Ւ Զ

ՄԻ զրէր ՀՀունէ՝ այլ զրեցէր ՀՀունէ:
Շնունջը չայով է, բայց ՀՀունջը ջէով:

ՄԻ զրէր քրքիչ՝ այլ զրեցէր քրքիչ:

ՄԻ զրէր հաշել՝ այլ զրեցէր հաշել:

Ունինք մեր հին լեզուին մէջ հաշել հա-
սաշել գեղեցիկ ոճը. բայց աշխարհաբարի
մէջ այդ ոճը չի գործածուիր այլեւս. այդ
հաշելը մարդոց յատուկ է:

Իսկ շուները կը հաշեն. ուղիղ զրեցէր,
ամէն ոք սխալ կը զրէ, ինչու մարդը շան
աստիճանին իջեցնել. հաշել, հաշին, վայ-
րահաջ, ասոնք բոլոր ջէով պէտք է զրել:

ՄԻ զրէր մեշել, այլ զրեցէր մեշել:

ՄԻ զրէր ջէով է. լոռ ու մունէ, լոիկ մեշիկ,
բայց մեշելը չայով է:

ՄԻ զրէր ջէով է, եւ ոչ չայով:

ՄԻ զրէր չնչին, այլ զրեցէր չնչին:

Կոպիտ սխալ մըն է, որ կը տեսնուի
երբեմն երբեմն թերթերու մէջ:

ՄԻ զրէր

Անմինք չինչ եւ չունչ արմատ մը՝ որմէ
չնչել բայլ, սրբել, մաքրել նշանակութեամբ։
Չինչ՝ վճիռ, մաքուր ըսել է, հաւասար
սուրբին՝ որ սրբուած՝ մաքրուած ըսել է։
սրբատաշ քար։ Մեր չնչինը գործ չունի
չինչին հետ։

Չնչինին արմատն է ինչ. չայ ժխտա-
կանով եղեր է չինչ, որ ըսել է ոչինչ։
Չինչին վրայ եկեր է ին ածանցը եւ եղեր
է չինչին, ի զիրը փոխուած է ը-ի ըստ
օրինի, եւ ելեր է դուրս չլնչին, չնչին։

Չինչ կամ զինչ արմատ է զղուլ բային,
որուն հետ գործ չունի զեղչը՝ որմէ զեղչել
բայլ։ Հարիւրին տասը զեղչը՝ կը դրուի
չայով։ անզեղչ մեղաւորն ալ ջէով։

Մի՛ գրէք հրեայ, այլ գրեցէք հրեայ։
Սխալ է հրեայ զրել. և-ը կը փոխուի
և-ի հոլովման պարագային, հրեայ, հրեա-
ինչպէս քրիստոնեայ, քրիստոնէի, անզեայ,
անդեռյ, նոյնպէս ածանցմանց մէջ, հրեա-
կան, հրեաստան, հրեերէն, եւն. ինչպէս
Քրիստոնէութիւն, անդեռդ։

bայ = է։

ԿԱ.

Ե Ե Ե Տ

Բնաւ չեմ յիշեր թէ շեշտի մասին խօսուած ըլլայ երբեք լրագիրներու մէջ. եւ եթէ կը ստիպուիմ գոհացում տալ նոր զրօնաւերի մը հարցասիրութեան, պիտի ըլլայ համառօտիւ։ Սակայն, սխալ շեշտաւորմանց մասին խօսելէ առաջ, հարկէ կարճ ի կարճոյ ակնարկ մը տալ մեր լեզուին շեշտի կանոններուն։

Թէ մեր լեզուին առողանութեան նշաններն են բութ (՝), շեշտ (՞), երկար (՞), պարոյկ (՞), ամէն ոք գիտէ, նոյնպէս թէ ատոնք ուր կը գործածուին։

Մեր լեզուն՝ բաց ի քանի մը բառերէ, որոնք ի բնի շեշտ ունին՝ շեշտ չունի, բառին բուն նշանակութեամբ. այսինքն չի նմանիր այն լեզուներուն որոնց ամէն բառերը շեշտ ունին. ինչպէս յունարէն, լատիներէն լեզուները. եւ նորերէն՝ խոաւերէնն, անգլիերէնն ու գերմաներէնը. աւելի մօտ է ֆրանսականին։ Շեշտ չունինք, բայց լեզունիս ընդունակ է շեշտաւորուելու թէ՝ արձակի, եւ թէ՝ աւելի մանաւանդ ոտանաւորի մէջ՝ լսու դրից, այսինքն բառերուն շարքովը։

Երեք տեսակ շեշտաւոր բառ ունի Հայ լեզուն. շեշտոր, յարաշեշտ եւ նախայարաշեշտ:

Շեշտորը են այն բոլոր բառերը, որոնք իրենց վերջին վանկին վրայ շեշտ ունին. բոլոր հրամայականները. թէր, տար, գրեցէր. եւն. — մեծ մարդ, պէտք է, բացէ, հնազանդ եղիլ. մտիկ ըրէ, եւն. եւն: Այսպիսի, որպիսի, սոյնպիսի, զինչպիսի, եւայլն:

Յարաշեշտ են այն քանի մը բառերը որոնք երկավանկ են եւ շեշտն առաջին վանկին վրայ ունին. այսպէս, այնպէս, այսչափ, այսքան, նոյնքան, այլուր, բարէ, պէսպէս, գրեթէ, թերեւս, հաւապա, որչափ, որքան, եւայլն:

Այս յարաշեշտները շեշտոր բառէ մը վերջ կը կորսնցնեն իրենց շեշտը. ոչ այդպէս, մի այսչափ, մի այսպէս, եւն: Նախայարաշեշտ կ'ըսուին այն բառեր՝ որոնք ծայրէն երրորդ վանկին վրայ ունին շեշտը. ահաւասիկ, աւասիկ, մանաւանդ, նոյնպէս հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, եւն. ըստ ոմանց. ըստ այլոց շեշտոր են:

Այս շեշտն ալ կը կորսուի շեշտոր բառէ մը վերջ, ես աւասիկ, դու մանաւանդ, եւայլն:

Այս է ահա համառօտիւ շեշտերու ընդունութերը :

Հիմա տեսնենք մեր արդի աշխարհաբարին մէջ եղած շեշտաւորմանց անկանոնութիւնները :

Ըստեցաւ որ բայերուն հրամայականաները շեշտորոր են, և կո՞չ հոս, թե՛ր ինձի, եւն. եւն: Բայց եթէ հոս եւ ինձի բասերը առաջ անցընենք, անպատճառ շեշտը պէտք է իրենց տանք, եւ զրենք հո՞ս եկուր, ինձի բեր, եւ ոչ թէ հոս եկո՞ր, ինձի թե՛ր, ինչպէս կ'ընեն առհասարակ զրեթէ բոլոր զրոգները: Վերջերս «Կոչնակ»ի մէջ էր հանդիպեցայ ուղիղ շեշտաւորութեան մը. «Ինձի բերէք, զիս իրեն տարէք. (Գլաւկոյ. թարգ. Յակոբ Գրիգոր, թ. 5, էջ 148, թ. սիւն. եւ էջ 149), «Անդս հրամացուր»: Այս է ուղիղը, ինչպէս եւ կը հընչենք ալ. ոչ մէկ հայ բերան ինձի թերէք ըսած ատենը՝ թերէքին վրայ կը շեշտէ, այլ ինձիին. ընթերցողը տեղնիտեղը թող փորձէ: Ասի շատ մեծ սխալ մըն է, եւ պէտք է նկատողութեան առնել, եւ չընել+ դժուար բան մը չէ, կը բաւէ զրելէ առաջ արտասանութիւն մը, լեզուն կ'ուղղէ զրոցին զրիչը:

Երկրորդ անկանոնութիւնը հետեւեալ յարաշեցտ բառերուն մէջ է. այսպէս, այդ-

պէս, որբան, որջափ, ինչքան, ինչպէս ուղիղ ձեւերը փոխուած են շեշտողրի. այսպէս, այդպէս, որբան, որջափ, ինչքան, ինչպիսի, եւն. եւն: Եւ ասոր հակառակ այսպիսի, այդպիսի, ինչպիսի, շեշտոլորները եղած են նախայարաշեցտ. այսպիսի, այնպիսի, ինչպիսի, եւն: Ասոնց ուղիղները եթէ գրուէին՝ աշխարհաբար լեզուն ուրախ պիտի ըլլար, եւ գրողներն ալ կորուստ մը պիտի չունենային:

Գալով նախայարաշեշտներուն, հոս մասնաւոր ըսելիք մը չունիմ, այլ միայն թէ ժողովուրզը՝ ինքը՝ նոր շարք մը ստեղծած է, եւ կ'արտասանէ. ժողովուրզն է լեզուն շինողը, զիմազրել կարելի չէ, բերականին պաշտօնը զայն կանոնին յարմարցնելն է, եւ հոս՝ բարեբախտաբար՝ կանոնի մեղանչում չկայ:

Ամէն ոք լսած պիտի ըլլայ, որ նոյն իսկ յետին անուսը՝ բոլոր պէս-բար եւ օրէն վերջացող մակրայները նախայարաշեցտ կ'արտասանէ. բարեբախտաբար, տիրաբար, տիրապէս, զիւցազնօրէն, վերջապէս, եւն. եւն: Երբ ահաւասիկ, մանաւանդ մակրայները նախայարաշեցտ կրնան ըլլալ, միւսերն ալ կրնան ըլլալ, կանոնի մեղանչում չկայ. եթէ տիրաբար, վերջապէս արտասանէին, այսինքն յարաշեցտ

քնէին, հոս էր մեծ վտանգը։ Ժողովուրդին ողջմտութիւնը շատ բարձր է զրողականուն ողջմտութենէն։ Բացէք ոեւէ թերթկամ զիրը, եւ պիտի տեսնէք շեշտաւորման ահազին սխալներ, հարցականներ, երկարներ սխալ տեղ նետուած, վերջընթեր վանկերու վրայ որքան սխալ շեշտեր...

Ինչ, ուր բառերը, ինչպէս ամէն բառ, կրնան շեշտ առնել, պարոյկ առնել, ի՞նչ կ'ուզես, ո՞ր կ'երթաս. բայց երբ այս բառերը իրենցմէ վերջ որեւէ ածանց կ'ունենան, հարցական նշանը պէտք է փոխէ տեղը, հոն չմնայ, ինչը երբ ինչու կ'ըլլայ, շեշտը պէտք է դնել վերջին վանկին վրայ ինչն ոչ թէ ի՞նչու. ինչե՞ն եւ ոչ թէ ի՞նչէն. ո՞րը երբ ուրկի կ'ըլլայ, շեշտը բացարձակապէս չի կրնար տեղը մնալ, պէտք է ըլլայ ուրկի կու զաս, եւ ոչ թէ ո՞րկի կու զաս։ Գրաբարի մէջ ունինք ուստմակբայը. «յուստ սերեցան նահապետութիւնը»։ — «ո՛չ զուստն եւ ոչ զորպէսն նշանակեալ բանին»։ — ունինք նաեւ, «Ո՞ւստ ուստեք ծառք զգենուն զիւրեանց քաջ վայելչութիւն»։ Ուստին ունինք զարձեալ ուստի. «Մկրտութիւնն Յովհաննու ուստի էր. ուստի՝ զայ կամ յո՛ երթայ», եւն, եւն, մեր ուսկիցը ելած է ճիշդ ուստիէն։ Նախնիք ուստը շեշտած ատեն ոյին

վրայ դրին շեշտը, բայց երբ ուստի՞ եղաւ,
շեշտը փոխեց տեղը. աշխարհաբարի մէջ
աւ անհրաժեշտօրէն պէտք է զրել ուսկի՞ց
եւ ոչ թէ ո՞ւսկից:

Նոյնը պէտք է ըսել նաեւ որ յարա-
բերականին համար. շատ անգամ տեսած
եմ ո՞րմէ ձեւը. անհեթեթ սխալ, «յորմէ՝
ազգէ ես» կ'ըսեն նախնիք, եւ ոչ թէ
յո՞րմէ, միայն նախնիք չէ, այլ խելք
ըսուած բանը: Առնենք ուրիշ բառ մը, հաց.
«հաց կ'ուզես թէ ջուր» . «մարդ հացով
միայն կ'ապրի» խօսքին մէջ հացով զրելու
ենք. ոչ պիտի ըսէք. լաւ. ուրկէ, ուսկի՞ց,
որմէ բառերն ինչո՞ւ ո՞րկէ, ո՞ւսկից, ո՞րմէ,
ինչու պիտի զրէինք: Նոյնպէս կը զրենք
երբ եկար: Բայց շեշտը պէտք է տեղա-
փոխուի՝ երբ ըսենք. «Երբէն ի վեր հոս
ես»: Եւ ոչ թէ «ե՞րբէն ի վեր» :

Չեռքիս տակն է «Մշակ»ը: Կը զրէ.
«Միթէ տղամարդիկ կ'ուղարկեն պարլա-
մէնտը այնպիսի մարդիկներին», եւս...

Միրեկի այդ շեշտը սխալ է. պէտք է
ընել միթէ... կ'ուղարկե՞ն: Նոյն սխալը
կը գործեն նաեւ արդեօք բառը շեշտելով:

Հիւսիսայինք այնքան աւելած գործած
են մեր լեզուին մէջ, որ չեմ գիտեր թէ
ի՞նչպէս պիտի լմնայ:

ԿԲ.

ՄԻ' ԳՐԵՔ

ԴԵՊԻ, ԲՈՅԻ

ԱՅԼ, ԳՐԵՑԵՔ

ԴԵՊԻ, ԲՈՅԻ

Խնծի՞ տարօրինակ կը թուի, թէ իրաւցնէ
անսովոր է այս զըռութիւնը :

Այդ ի զըռելը դէպի-ին ու բաց-ին չեն
պատկանիր, այլ յաջորդ բառերուն :

Գնալ դէպ ի բաղաք :

Բաց ի նմանե :

Բողոքողը ես չեմ, այլ ի բաղաքն ու
ի նմանէն :

Մասեաց Աղաւեի թերթը ժամանակին
ըրաւ ուրիշ բան մը՝ որ աւելի բանաւոր
էր. ի նախդիրը բառերուն միացուց.

դէպ ի բաղաք

բաց ի նմանէ :

Բայց Աղաւեին երբ փչեց հոգին, զըռու-
թիւնն ալ հետը անշնչացաւ :

Զ, յ եւ ց նախդիրներէն զատ միւսերը՝
ի, առ, լիդ, լստ սովորութիւն եղած է՝
եւ է բանաւոր՝ բառերէն հեռու պահել :

Գրել դեպի, բացի աւելի անտեղի է. ի
նախզիրը աշխարհաբարի մէջ ուրիշ առիթ-
ներով կը գործածուի արդէն առանձնա-
բար. ինչո՞ւ հոս ալ հեռու չգրուէր... Աս
ալ վերէն եկած սխալ է...

Ուստի՝ եթէ... հնարաւոր է՝ զրենք ուղիղ
ձեւով. դէպ ի քաղաք, բաց ի անկէ, եւն:

ԿՊ.

ՄԻ ԳՐԵՔ

ԵԼՆԵԼ, ԿԼՆԵԼ, ԲԱՆԵԼԻՔ,
ՍՈՒՐԵԼ,

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԵԼԼԵԼ, ԿԼԼԵԼ, ԲԱԼԼԻՔ,
ՍՈՒՐԵԼ,

Հ. Ա. Տէրվիշեան՝ ինչպէս յիշուեցաւ
նախորդ էջերուն մէջ՝ քննադատեր էր Ա.
Դ.ի մէկ քերականութիւնը:

Ծաղիկի խմբագրութիւնը մարդուն գրու-
թիւնը կը սրբագրէ, այսինքն կը ծռագրէ,
կը թիւրէ «ուղղագրական, (գուն ըսէ սխա-
լագրական) միութիւն պահելու համար»։
Հ. Տէրվիշեան կը բողոքէ.

«Ծաղիկ»ի 4րդ թուով տպուած մեր գրադատական յօդուածին մէջ մեր ուղղագրութիւնն ինչ ինչ փոփոխութիւններ կրած էր. կը խնդրեմ ուզդել, որպէս զի հակասական գտնուած չըլլանք մեր տեսութեան մէջ: Ինչպէս ումանք կ'ընեն, մենք չենք գրեր երբեք կ'ելներ, ելներով. վասն զի աս ձեւերն անբնական ու բռնական են, եւ զիտենք որ երանել բայն ա ձայնաւորն իյնալով ելնել ձեւն առած ատեն՝ և աւ լի դարձած եղած է ելեկ, ինչպէս կլել, բալլիք, եւն:

«Դարձեալ երբեք չենք գրեր մենք սովորի (սովորեցնել), այլ սորվիլ. վասն զի սովորել հին ձեւն՝ ո ձայնաւորն իյնալով սովորիլ ըլլալու ժամանակ՝ վր քովէ քով չկարենալով կենալ իբրեւ դժուարալուր ր առաջ անցած եւ աս կերպով զիւրինցած է արտաքերութիւնը: Նոյն տեղափոխական բնական երեւոյթը ր, լ, դ, ձայնաւորներուն քով յաճախ կը զիտուի՝ նաեւ մեր ամենահին գրաւոր լեզուին մէջ: Արտասուր, եղբայր, աղքիւր, եւն. որոնց վրայ արգէն խօսած ենք այլուր, նոյն օրէնքով յառաջ եկած բառեր են»: 1891, թ. 5, էջ 53:

Ծաղիկ կը պատասխանէ, թէ «մեք կը գործածեմք ելնել, կլնել, եւ ոչ հասարակութեան լեզուին մէջ գործածուած ելեկ,

կլել, սորվիլ ձեւերն զորս սխալ կը համարիմք»... եւն։ 1891, բ տարի թ. 5, էջ 53։

Հ. Տէրվիշեան կրկին կը գրէ. «...Անբասիր ըրէք զիս խնդրեմ, դուք լեզուացննական հմտութիւն մը ցոյց չէք տար, ուրեմն ինչպէս կրնաք զմեզ ստիպել որ ելնել, կլնել, սովորիլ հնչենք ու գրենք, երբ գիտութենէ սորված ենք որ այս ձեւերը հնամոլթերու գիտուններու գիւտ են»։ եւն։

Ծաղիկ կը պատասխանէ, թէ «...մեք եւս՝ մեր կարգին՝ կարող եմք ձեզ հարցնել թէ դուք լեզուաքնական ինչ հմտութիւն ցոյց կուտաք, դուք ինչ հեղինակութիւն ունիք որ կը յաւակնիք հրապարակի վրայ ասոր անոր գործերն եւ ուղղագրութեան ձեւերը քննազատելու. նախ քննեցէք սովորեցէք, որպէս զի յետոյ ուղիղը սխալէն կարենաք որոշել», եւն. էջ 88։

Ծաղիկի խմբագրութիւնը Գամչաթքա ապրած ըլլալու է՝ այդպիսի հարցում մը ընել կարենալու համար Հ. Տէրվիշեանի պէս զիտնականի մը։

Միայն Ծաղիկի խմբագրութիւնը չէ սակայն Գամչաթքա ապրողը, այլ ժամանակի տեղւոյն հայութիւնը։ Մարզը թիչ վերջ կը վախճանի, եւ հազիւ քանի մը հոգի կը զտնուի գիտնականին դագաղին շուրջը։

Մաղիկի լեզուն սոսկալի սխալոտ է, անբնական եւ անհարթ։ Մարդը բողոքեր էր իր լեզուն սրբագրած՝ այսինքն թիւրած բլալնուն համար։

Շեշտերը բոլոր սխալ։ «Ի՞նչու չէք գրեր»։ «միթէ ժողովուրդ, եղելէ աւելի եղալ չգործածե՞ր (=չի գործածեր)։ «միթէ ժողովուրդը իւր բերնին մէջ այս վերջին ձեւը լր գործածե՞ր։ (=չի գործածեր)։ տեսէք վերը չ դրաւ պարզ, հոս լր, կատարեալ ցուցանքներ։

Գեմ գիտեր թէ ալ հարկ միաց ըսելու թէ մի գործածէք եղել, այլ եղել, ինչպէս կ'ըսենք լրալ. (լինել գործածողներ կան դեռ մէկ կամ մէկ ու կէս հոգի. բայց որբան ցուրտ ու պաղ է այդ լինելը մեր աշխարհաբարին մէջ, սարսուռ բերող բառ մը, եւ սակայն այդ մէկ ու կէս հոգին կը գործածէ, ես ճաշակն ստեղծող ողորմածին աչքին գնտուիմ. ուրիշ ի՞նչ կարելի է ըսել)։

Ուրեմն գործածենք եղել, կուել, ըստ, բալիք, (ներողութիւն) խլոտ (խլինքն՝ փոխանակ խշնոտի)։ Ժողովուրդը Մարկոսին՝ կիրակոսին չի նայիր, ինք բառը կը զարնէ ակուային, լինել, լլնիլ, ընալ, եւ վերջապէս լրալ կը հանէ դուրս՝ կլորիկ ձեւով. նոյնպէս կուելը, բալիքը, խլոտը։

ԿՊ.

ՅԱՐԴՈՒԹՅՈՒՆ¹

Հայ լեզուի բառերը կրնան ըլլալ պարզ,
բարդ եւ ածանցեալ:

Պարզ կ'ըսուի բառ մը երբ միացած չէ
ածանցի կամ բառի, այսպէս րյո, ձող,
սեր, գետ, ծով, եւն։ Բարդ կ'ըսուի՝ երբ
միացած է ուրիշ բառի մը հետ. բառա-
պայծառ, նորազործ, սիրազորով, գետածին,
ծովածառալ, եւն։

Բարդութիւնը կը կատարուի երբեմն
առանց յօդակապի, բառ բառի քով զրուե-
լով, վրեմինդիր, հացկատակ, ձեռևտու,
այսպէս, նոյներան, եւն. եւն։

Երբեմն ալ առաջին բառին վրայ փոփո-
խութիւն կ'ըլլայ՝ մնալով նոյնպէս առանց
յօդակապի. յրկիր, տեան (արմատ ջոր,
տուն) ժուժիալ (ժոյժ), եւն։

Բարդութիւն կ'ըլլայ երբեմն միեւնոյն
բառը կրկնելով. պետք, վաղվաղ, բեկրեկ,
եւայլն։

Բայց բարդութեան ընդհանուր կանոնն
է երկու բառերը կապել այրով, երբ առա-

1. Ոգտուած եմ Հ. Արսէն Բագրատունիին ի պետք
Զարգացելոց Քերականութենէն։

Ճին բառը բաղաձայնով վերջանայ, եւ
երկրորդը նոյնպէս բաղաձայնով սկսի:

Առաջին բառը սովորաբար ուղղական
կը յօդի, բայց հոլովական փոփոխութեան
ընդհանուր օրէնքին համեմատ՝ եթէ փոփո-
խելի գիր ունի՝ կը փոխուի, իսկ երկրորդ
բառը բնաւ չի փոխուիր: Այսպէս բան՝
գէտ, բանագետ, մարդ՝ սէր, մարդասէր,
հող՝ գործ, հողագործ, եւն:

Փոփոխմամբ, սէր՝ գորով, սիրազորով.
տէր՝ սէր, տիրասէր, ինչը՝ սէր, ընասէր.
պտուղ՝ բեր, պտղարեր, տուն՝ շէն, տեաշէն.
կոյս՝ ծին, կուսածին, ամէն՝ կալ, ամենա-
կալ, եւայլն:

Երբեմն առաջին բառը փոփոխելի գիր
ունենալով հանգերձ՝ անփոփոխ կը մնայ.
այսպէս վէմաքարշ, գէշաքարշ, ուսումնա-
սէր, աճունաճիւղ, խուժաղուժ, խուժղուժ,
գանգուրագեղ, խուռնախիտ, խուռներամ,
խուռնընթաց, առոյգաբարձ, դոյզնագիւտ,
եւն, եւն: Փոխանակ ըլլալու վիմաքարշ,
գիշաքարշ, խժաղուժ, ուսմնասէր կամ
ուսըմնասէր:

Ասոնց մէջ անշուշտ ճաշակը, քաղցրու-
թիւնը մեծ զեր ունի եւ նախնիք ի զուր
չէ որ ըրած են այդպէս: Բայց այժմու
տիրացուները ճաշակէ՝ քաղցրութենէ բո-
լորովին ծոմ են, ուր որ պէտք չէ փո-

փոխութիւն կ'ընեն, եւ ուր որ պէտք է՝
չեն ըներ։ Այսպէս ես շատ հանգիպած
եմ խժադուժ, խժուժ, խռնախիտ, խռնե-
րամ, խռներաց այլանդակութեանց։

Նախնիք խորժադուժ, խորդուժ, ըրած
են, իսկ զոյականը խժութուրիւն. խռոնե-
րամ, խռներաց ըսած են, բայց զոյա-
կանն ու բայը խռումն, խռնել ըրած են։
Այդ տիրացուներուն արարքը միայն ան-
ձաշակութենէն չէ, կէս զիտութիւնն ալ
մեծ բաժին ունի։

Երբոր այօղակապով բարդուած բա-
ռերը յարաբարդի կամ ածանցաբարդի փո-
խուին, այրերը սովորաբար կը զեղչուին
քաղցրութեան եւ կարճութեան համար.
աստուածապաշտ, աստուածպաշտութիւն,
աստուածասէր, աստուածսիրութիւն. մե-
ծավայելուչ, մեծվայելչութիւն. շատախօս,
շատխօսութիւն. անձնասէր, անձնսիրու-
թիւն, եւն։ Յառաջաղէմ-էն սակայն յա-
ռաջաղիմութիւն հանած են, առանց զեղ-
չելու այրը. աշխարհաբարի մէջ սովորու-
թիւն եղած է յառաջդիմութիւն ըսել, բայն
ալ յառաջդիմել. յառաջդիմել կայ վերջին
դարերու զրուածոց մէջ, որ հիներուն ան-
ձանօթ է. անոնք յառաջաղիմանալ կը գոր-
ծածեն, թէեւ շատ աղուոր բառ մըն ալ
չէ։ Լաւագոյն է անշուշտ ինչպէս ըրած են

ոռկեդարունախնիք, յառաջալէմսն նկրտիլ քսել, կամ նման ոճերով գործածել:

Վերեւ տեսանք միեւնոյն բառը ինքնիրմով առանց յօդակապի բարդուած. կան ալ որ այբով կը բարդուին, եւ առաջին բառը շատ անգամ չի փոխուիր.

Համահամ, չարաչար, մեծամեծ, շեղշաշեղ, դեռադեռ. — գէզադէզ, գէշագէշ, գոյնագոյն, գունդագունդ (փոխանակ գընդագունդ. միշտ միեւնոյն ճաշակի խնդիրը):

Ասոնց մէջ եւս՝ ինչպէս տեսանք՝ երկրորդ բառին սկիզբը երբեմն մենի կը փոխուի. խառնամառն, շեշտամեղտ, աղխամաղխ, աղաղմաղակել, աղջամուղջ, խաժամուժ, հաստամեստ. — բարձրաբերձ, ժանտաժուտ, խաղտախուլտ, եւն:

Այդ մենը որ կը սպրզի կը մանէ ներս՝ նշանակութիւնը նոյն կը պահէ, որովհետեւ առանձնաբար ալ կը գործածուին նոյն իմաստով. Հաշ, մաշ, հաստ, մաստ, կամ մազդ, վարժ, մարզ, հալել, մարել. լերկ, մերկ, ցեց, մեց, յեղմ, մեղմ. հնչել, մնչել. յզկել, մզկել. հոյզ, մուզ. աղօթել, մաղթել. ոխալ, մախալ. ոյն, մոյն:

Բարդութեան մասնաւոր կանոններ:

Ա. Եթէ առաջին բառը բնիկ կամ հուզվափոխ ձայնաւորով վերջանայ՝ այբ յօդակապը կ'առնէ. էակից, մարզարէահայր,

ՔՐԻՍՏՈՆԱՍՏԵՐ, ՀՐԵՄԱԽՈՎՈՒՄԲ. ՊԻԱԳԱՐԴ, ԼԻԱՁԵՌՆ, ՃԻԱՎԱՐԺ, ԱՐՎԻԻԱՍԿԻՎՐՆ, ԱՆՈ-
ՄԻԱՎԱՀՄ. ՊԱւաղիր, ԹԱւաթուփ, ԹՈՒԱ-
ՐԱՆ, ԱԳՆՈՒԱԳՈՒԹ, ՄԻՂՈՒԱՐՈՅՃ :

Եթէ այդ ձայնաւորը՝ ա կամ ո՛ իրմէ
վերջ յի ունենայ, յիով միասին կ'ըլլայ
բարզութիւնը. ընծայաբեր, տղայասպան,
լումայափոխ, նայապէս, նայամէտ, հոյա-
կապ, հաճոյակատար :

Երբեմն կը զեղչուի վերջին ձայնաւորը,
կամ առանց յօդի կը բարզուին. ՔՐԻՍՏՈ-
ՆԱՍՏԵՐ, ԵՐԱԳԱԳ, Տղաբարու, ԼՈՒՄԱՓՈԽ,
ՆԱՄԷՏ, ԱԱՊԷՍ, Եւն :

Բ. Երբ առաջին բազմավանկ բառը ի
վերջանայ, կը փոխուի և-ի կամ և-ի,
եւ երբեմն ա-ի, կամ կը զեղչուի, եւ ա
կ'առնէ, եւ այսպէս կը բարզուի: Բարե-
գործ, բարեկամ, զերեղարձ, հոգենիւթ,
հոգեկիր կամ հոգէկիր, որդեզիր կամ որ-
դէզիր, ոսկեսանձ կամ ոսկէսանձ, խնամե-
խօս, մոլերար, կարասեկիր, կարասապահ,
թերեհաւատ, թերահաւատ, ծիրանեզեաց,
ծիրանազեաց, հեռաբնակ, սքանչելահըաշ:

Գ. Եթէ առաջին բառը ձայնաւորով
սկսի, կամ երկուքն ալ կը մնան, կամ
ի-ն բազմավանկերուն մէջ կը փոխուի
և-ի, և-ի. հայազն, հսկայազն, տղայօրէն,
մարգարէաւանդ, մարգարէօրէն, ճիանդամ,

Ճիարշաւ, միանձն, միեղջերու, միօրինակ, բարիանուն, բարիատեաց կամ բարեատեաց, բարիասաց կամ բարեսասաց, բարիախորժ, բարեընկալ, հոգիընկալ. — Եւ կամ անոնցմէ առաջինը կամ երկրորդը կը զեղչուի. հսկագն, ապաշխար, ապօտամբ, սքանչելարմատ, բարընկալ, հոգեռանդն, հոգերգող, գինարբու, գինըմպու, եկեղեցօրհնէց:

Եւ եթէ ի, ա հանդիպին, երբեմն կը փոխուին և-ի. բարի, արար՝ բարերար, բարի, ասաց՝ բարեսաց, գինի, արբու՝ գիներբու, եւն:

Կարեւոր է գիտնալ, որ, երբ կապող ձայնաւորը և կամ և է, որոնք բնիկ տառեր չեն, ինչպէս՝ բարեկամ, զերեզարձ, խնամեխօս, հոգէկիր, որդէզիր, ոսկէսանձ, բարերար, բարեսաց, գիներբու եւն. այսպիսի բարդերուն մէջ և կամ և ծագած է առաջին բառին ի վերջին եւ ա յատուկ կապին կամ յաջորդ սկզբնատառին միաւորութենէն: Ծանօթ է արդէն որ իա, ինչպէս եւ հա շատ անգամ ամփոփուելով կ'ըլլան ի կամ և, ինչպէս Մարիամ՝ կ'ըլլայ Մարեմայ. զիարդ՝ զերդ. միայն՝ մէն. միակ՝ մէկ, մեկին:

Ըստ այսմ կ'ըսուի հոգիանիւթ եւ հոգենիւթ. որդիաբար եւ որդերար. ոսկիակուռ

եւ ոսկեկուռ, բարիասաց կամ բարեասաց,
եւն։ Ասի կարեւոր է զիտնալ նաեւ ածան-
ցումներու համար, զի այդ օրէնքով փո-
խանակ ըսելու թշնամիանալ, լկտիանալ,
յղիանալ, այրիանալ, կ'ըսուի թշնամե-
նալ, լկտենալ, յղենալ, այրենալ, եւն։

Իսկ եթէ առաջին բառը բաղաձայնով
վերջանայ եւ յաջորդի ձայնաւորով սկսի,
առանց յօդի կը կցուին իրարու, բանտար-
գել, մարդատեաց, մեծանուն, մեծազգի,
զիշերազուէս, երկարմատեան, վերարկու,
սեւակն, ընչատեաց, ինքնանուն, ընդառա-
ջել, ըստանձնել, իշայր, իշանդամ, բազ-
մամբոխ, սրբարար, տնարար, ջրարրի,
ծովեզը, յոգներամ, ինքնեղ, ստերիւրել,
վերելք, նախէջ, առէջ, կիսէշ, բարձրնտիր,
նորընտիր, առընթել, հրընկէց, շանթ-
ընկէց, հանճարիմաց, պառաւորդի, հա-
ւորս, առողջ, որոտլնդոստ, դայեկորդի,
ամլորդի, ձկնորս, բազմօրինակ, ընզունիլ,
կենցազօգուտ, մարդկօրէն, տնօրէն։

Այս կերպ բարդութեան առաջին բառը
երբեմն առանց հոլովական փոփոխման կը
մտնէ, ամէնիմաստ, ամէնիշխան, սէրար-
գին, օրէնսուսոյց, զէնընկէց, տէզընկէց,
մէջօրեայ, էշայծեամն, հանգէտընթաց, ծա-
զիկընձիւդ, ինչատեաց, սեաւակն, դայեակ-
որդի, բազումողորմ, սուտանուն, շուրջառ,

սուրբնկալ, սուրիմաց, իննսունամեան,
առոյգանձն, զոյզընթաց, ողջոյնատեաց,
եւայլն, եւայլն:

Նոյնպէս կը բարդուին երբեմն նաեւ
հոյով կամ յիով սկսած բառերը, իբր
թէ ձայնաւոր ըլլային. վերհամբառնալ,
վերհայեցողութիւն, ջրհեղեղ, հացաւէտ,
զինաւէտ կամ՝ զինեւէտ, որ է հացյաւէտ,
եւն. յին զեղչուած. ինչպէս հոն ալ զեղ-
չուած է Արտունձ, ծխան, փողար, եւն.
բառերուն մէջ:

Յի զիրը բառերուն սկիզբը երբեմն կը
զեղչուի. յատակ՝ տտակ, յաջող՝ աջող.
յապահով՝ ապահով. յելուզակ՝ ելուզակ.
յեղանակ՝ եղանակ. յերկար՝ երկար. եւն:

Խակ հոն՝ շատ անգամ կը մեղմանայ
յիի կը փոխուի, կամ բոլորովին կ'ան-
հետի, հատանեմ, յատանեմ. շահեկան,
շայեկան, համայն, ամէն. համբառնամ,
ամբառնամ, հաւատ, աւատ. հոգի, ոգի.
հսկայ, սկայ. հսկեմ, սկեմ, եւն. եւն:

Նաեւ բառերուն մէջը. Արտունձ, ծխան,
փողար՝ են Արտհունձ, ծխհան, փողհար,
կամ արտահունձ, ծխահան, փողահար. —
ազգատ, ականջատ, ծայրատ, ձեռնատ,
կառափնատ, կնատ, որոնք բարդութիւն-
ներ են հատ արմատէն իբր ազգհատ,
ականջհատ, ծայրհատ, ձեռնհատ, կնհատ՝

(այսինքն որուն կինքը, ուժը հատած է, կտրուած է). կառափնհատ, ինչպէս եւ հեղեղ, հեծեծել, իրը հեղիեղ, հեծհեծել, հայթայթել՝ իրը հայթհայթել, եւն, եւն:

Ե. Յօդակապ այրի տեղ երբեմն կը գործածուին և, և, ի, ո. Հնգետասան, ասդնեգործ, իջեվան, օթեվան, հոգերարձու, յորդէզնաց, որովայնէմոլ. ասպիզէն, քրէիրուր. ընդոծին, ամոխախ, որպէս թէ համախահ, որ է համասնունդ, ընկեր: Այս և կամ են աւելի պատշաճօրէն յաջորդ այրին հետ գործածուած կը տեսնուի հետեւեալ բառերուն մէջ, քնիած կամ քնէած. երկեամ, երեամ, քառեամ:

Իրրեւ յօդակապ կը գործածուին նաեւ ի, զ, առ, ընդ, ըստ նախղիըները, եւ ու, եւ շաղկապները: Ափիբերան, սիրտիբերան կամ սրտիբերան, փորիբաց (շուրջառ), կորիզլուխ, բարձրիզլուխ, զլխիբաց, զլխիվայր, բերիմէջ, խառնիխուռն, կէսիկէս (շնորհը), վառիվառ, հոյլիհոյլ, պատիպատ, մէտիմէտ, կաղիկաղ, փայլիփայլ, երփնիզոյն, գոյնզզոյն, թելզթել. խիտառխիտ, մօտառմօտ, զիրկընդիսառն, խոչընդակն, խոչընդուն, օրըստօրէ, տանուտէր, լըուտես, պարտուպատշաճ, ելումուտ, այրուծի, աղուհաց, երդումարդ, եօթնուտասն, ութուտասն, առեւանդ, ելեւմուտ, այրեւծի, երթեւեկ, այլեւայլ:

Երբեմն միեւնոյն բարդութեան մէջ տառ
մ'աւելի կամ պակաս կ'երեւայ՝ անհմտա-
քար պէտք չէ վրիպակ կարծել, այլ են-
թաղրել որ ուրիշ բառերէ կազմուած է.
այսպէս խոտոր, շարժ, վեր, ստոր, գաղտ,
յայտ, հաստատ՝ կու տան սա բարդերը.
Խոտորագոյն, շարժագոյն, վերաթոփ, ստո-
քաքարչ, գաղտածիգ, յայտաբար, հաս-
տատագոյն. իսկ խոտորուն, շարժուն, վե-
րին, ստորին, գաղտնի, յայտնի, հաստա-
տուն՝ կու տան խոտորնագոյն, շարժնագոյն
վերնաթոփ, ստորնաքարչ, գաղտնածիգ,
յայտնաբար, հաստատնագոյն, եւն:

Ո՞հա այս օրինակներուն համեմատ կը
կատարուի ամէն բարդութիւն, ուր կը
մտնեն անուն, գերանուն, նախողիր, մակ-
քայ, բայերու արմատներ, դերբայներ՝
իբրեւ անուն, եւ բայածականք:

Բայերու արմատներէն կատարուած
քարդութիւններ. Չարախնդաց, դիւրիմաց,
աղքատիմաց, աշխարհակեաց, հրայրեաց,
միայնակեաց, հայրատեաց, տաղասաց,
պարահայեաց, աստուածասաց, փոխասաց,
զօրահատոյց, վարձահատոյց, սրբամա-
տոյց, աշխարհապրեցոյց, զէնընկէց, տէգ-
ընկէց, հրընկէց, դիւրընթերց, հեշտընկալ,
անակնկալ, այրեացաւեր:

Ինչպէս կը տեսնուի տրուած օրինակ-

ներէն՝ սոյն բարդութիւնները բայերուն բուն արմատներէն՝ այսինքն կատարեալի եզակի երրորդ դէմքէն կազմուած են:

Դերբայներէ եւ բայածականներէ.

Աւելաստաց, փոխելապատճառ, շիջելափառ, ընտրելակից, լսելափակ, առատուածարելաբար: Արդի լեզուին մէջ աչունեցանք ապրելակերպ, վարուելակերպ, սորվելակերպ, ու նման բարդութիւնները, որոնք գոնէ չեն դժոխեր լեզուին ոգւոյն դէմ, եւ վարժութիւնը արդէն տանելի ըրած է:

Ամէնօրհեալ, նախամեղուցեալ, եկեղեցակողոպող, բազմերգելի, դժուարաբուժելի, արժանակատարելի, արժանախնամելի:

Դերանուններէ կազմուած բարդութիւններ. ինքնարոյս, ինքնեկ, ինքնարհամարհութիւն, նայապէս, նոյնագոյ, իմածին, քոյինաշունչ, մերասեռ, մերաբար, իւրաստեղծ, իւրահոգ:

Նախղիրներէն. Յայգ, ցերեկ, ցանգ կամ ցանկ, ցամաց, ցռուկ. առբերեմ, առակայք, առակոչութիւն, զառիվայր, զառիվեր, ընդարձակ, ընդունակ, ընդակից, ընդասուն, ընդընկերասէր, ընդմտատար, ենթակայ, ըստգիւտ, ստեղծ, ստերիւր, ստահակ, ապստամբ, մակաձի:

Մակրայներէ. Ոչէ, այժմածին, անդրագոյն, անդրէնաղարձութիւն, հանապազառուտ, դեռարոյս, դեռափթիթ:

Վերեւ ըսինք թէ բարդութիւնները սովորաբար ուղղականէն կը կազմուին, բայց յաճախ ուրիշ հոլովներէ ալ կը կազմուին նոյն օրէնքով։ Թէպէտեւ օրինակներ տըրուեցան ուղղականէն, բայց ուրիշներ ալ դնենք հոս, որ յայտնի տեսնուի թէ ամէն բարդութիւն սովորաբար ուղղականէն կը կազմուի. միայն զիտելի է որ ըն վերջացողները՝ քիչ անգամ իրենց նուն կը կորոնցնեն. օրինակ. ձեռն, տտամն, որ կրնան ըլլալ ձեռնակապ կամ ձեռակապ, ատամնավէր կամ ատամավէր, ինչպէս կայնաեւ ատամացի ածանցը։

Ուղղականէն. Այրասէր, հայրանենգ, մայրօրինակ, եղբայրասպան, տիրաբնակ, տիրասէր, կնասէր, կնաթող, քուրասիւրութիւն, ծանրալեզու, քաղցրաճաշակ, մանրապտում, մանրահեղեղ, սիւնատեսիլ, ձիւնափայլ, արիւնարրու, անունակիր, փրկութիւնագործ, զօրութիւնակիր, բնութիւնակից, օրհնութիւնաբեր, աստղաբան, ակնակապիճ, ակնապարար, արեգակնակերպ, սերմնացան, ստեղնալից, ուսումնասէր կամ ուսմնասէր, կողմնակալ, ուսնաձայն, տնտես, տնարար, շնարարոյ,

դոնապահ, դռնփակ, դռնբաց, լեռնակեաց, մատնանիշ, ատամնավէր կամ ատամավէր, ձեռնակապ կամ ձեռակապ, ձեռագէտ, ձեռակերտ, ձեռատունկ: — Կան ուրիշ բարդեր ալ որոնց բուն արմատը ինքնին կամ բարդերուն մէջ չ'երեւար ամրող, բայց նոյն արմատէն բայեր կան, ինչպէս լսասէր՝ որ լսեմ բայէն է. արմատը անշուշտ լիս է, բայց չ'երեւար. աշխարհաբարի մէջ սկսած է երեւալ վազուց տառլիս բառին մէջ:

Աեռականէն. Առնակերպ, հօրաքոյր, մօրաքոյր, քեռայր, քեռորդի, կնոջասէր, կնոջածին, կնոջական, տեսոնազալուստ, տեսոնեղբայր, մանուածաւալ, արեանարրու, արեանառու, արեանապարտ, արեաներանգ, անուանակիր, ականակապ, ականատես, սերմանացան, կողմանակալ, հիւսանաձեւ, տաներէց, շանազլուխ, լերինաթինդ, մատենայօրէն, աստեղաբան. ետեղակալ, կայսերակերպ, բանիբուն, դակթիազարմ, ահիասարսափ, բարեացապարտ, չարեացապարտ, աւետեացաբեր, մտացաթեւ, մտացածին, մտացածնոյց, մեղացածին, փառացասէր, լերանցամէջք, կանանցաբարոյ, իւրեանցանման, դիցապաշտ, դիւցազն, դիւցախելար: — Քիչ անգամ յետաղաս. Միամօր:

Աեռականը երբեմն փոխուած ըստ օրինի հոլովման. Արենապարտ, արենաճեմ, բնութենակից, փրկութենագործ, փրկութենակիր, հոգեցատուր:

Երբեմն ի սեռականը իր հետ եռ մընալ կ'առնէ, կամ ամբողջ ին ածանցը. Անվայրինափակ, ծայթինասէր, կողինապատիր, հերձինապտոյտ, մահինաբողբոջ, մաքրինաճեմ, նոյինասաստ, շառաւեղինաշորհ, ոստինակոտոր, ուղինահոս, պտղինաւէտ, ոահինախոռվ, վեհինաճեմ, անկինագործ, ցոփինընթաց, ցոփինաճեմ, փթթինազարդ, օձինաշարժ:

Տրականէն. Առունկնճառ, առծենապտորաստ, իվայրածիգ, իվայրաբեր, իրանսելու, իմիմեանսայար, իներքսաղրութիւն, ընդվայրահար, ընդվայրայած, ընդունչսարկու, ընդմիմեանսհարութիւն, միմեանսանկութիւն:

Գործիականէն. Մտաւածին, (միտ, մտի, մտաւ, գմտաւ), անուամբակոչութիւն, ձերբակալ, (ձեռամբակալ - ամ ջնջուած ուանրէի փոխուած բեն բաղաձայնին համար), ձերբաձգութիւն, մեւքակերպ (մեօքակերպ):

Հայցականէն, մանաւանդ անեզական. Բանսարկու, բանսերթուկ, երէսորս (երէորսալու տեղ), կենսագործ, կենսատու, կենսաբեր, կենսաոիթ (կեանս փոխուած

ըստ օրինի հոլովմանց), օրէնսգէտ, օրէնսողիր, օրէնսադիր, օրէնսուսոյց, օրէնսգանց, օրէնսպահապան, օրէնսհաստիչ, մեղսասէր, մեղսաքաւիչ, մեղսաճաշակ, բարսգիտութիւն, միմեանսզրկութիւն, զմիմիանսսպանութիւն, զմիմեանսունակութիւն, զառտուածարհամարհութիւն, զայլոցկերութիւն եւայլն:

Ինչպէս որ տեսնուեցաւ, ամէն հոլովական փոփոխութիւն եւ հոլովում՝ առաջին բառին վրայ է միշտ, եւ յետին բառը անփոփոխ եւ անհոլով է միշտ. եւ շատ քիչ անգամ հոլովուած է. ինչպէս միամօր, ծովեղեր, համհօրեայ, հինաւուրց, ծերաւուրց, վատարանց: Բայց այս յոգնակի սեռականները չեն հոլովուիր, այլ նախղիբներ միայն կ'առնեն:

Բարզութեան մէջ նախղիբները միշտ կը նախաղասուին. անոնց վրայ կընանք աւելցնել եւ ըն, ներ, արտ, ապ. ինչպէս ընտանի, ընծիւղ, ըմբոնել, ըմբերանել, ներկայ, ներարնակ, ներակրթել, արտախոյր, արտակայ, արտուղի: Ապը ձայնաւորներու հետ առանց յօղի կը կցուի. Ապահով, ապառում, ապաստուած, ապերախտ, ապերասան կամ ապաբասան, ապիմակ, ապուշ: Իսկ բաղաձայններու հետ ա, և, ի յօղերով. Ապաբան, ապա-

շնորհ, ապատոհմ, ապաջան, ապաշուք,
ապահաւաս, ապախուրել, ապացոյց,
ապենիազ, ապէնիազ, ապիկար, ապի-
հարկիլ:

Հետեւեալ միավանկ բառերը կը նա-
խազասուին միշտ. դուժ՝ փոխուած դժ,
կամ տժ, տար, բաց, համ, հոմ, բաղ, փաղ,
բազ, բակ, պար, չար, չաղ, մակ, հակ.
Դժաբան, դժզոհ, տժզոհ, զժկամակ, զըժ-
պատեհ, զժզոյն, զժմիտ, զժպարիտ, զըժ-
պաշտութիւն, տարամերժել, տարազիր,
տարապարտ, տարակաց, տարրել, տա-
րած, տարարժան կամ տարարժանի, բա-
ցայայտ, բացատրել, համաձայն, համար-
ժակ, համամիտ, համապատիւ, համբեր.
հոմասեռ, հոմազն, հոմանուն, բաղաձայն,
բաղդատել, բաղկանալ, բաղկակից, փա-
ղանուն, բազծածել, բակածեւ, բակառ-
եալ, պարազայ, պարբերութիւն, շարա-
գիր, շաբագրել, շաղկապ, շաղաշար-
ժակերեւոյթ, մակազիր, հակառակ, հա-
կաճառ, հակամէտ:

Համ բաղաձայններու հետ կը փոխուի
հանի. Հանդէպ՝ համադէպ, դէպ, պատշաճ
ալ ըսել է ելքեմն, հանզոյն՝ իբր համազոյն,
համանման: — Բաղ եւ բակ ցիչ անզամ յե-
տաղաս կը դրուին. ներհակ, կողարազ:
Գեր, դեր, ենր, յար, ստոր, վայր, վեր,

տրամ, փոխ. Գերազանց, գերազոյն, գերազրական. ենթագրել, ենթակայ, ենթարկել, ենթամնաց. յարաբերութիւն, յարանունական, յարացոյց. ստորագրել, ստորասութիւն, ստորաբաժանումն. վայրաբերել, վայրագաւիթ, վայրաքարշ. վերաբերիլ, վերտառութիւն, վերագիր. տրամաբանութիւն, տրամադրել, փոխագրել, փոխարկութիւն, փոխարերել:

Բարդութեանց մէջ ածականները սովորաբար նախաղաս կը դրուին. ծանրաձայն, մեծեղեոն, շատախօս։ Բայց յետաղաս ալ կը գտնուին, երբեմն միեւնոյն բառերու մէջ ալ. Ախտալի, ակնահաճոյ, մարդամօտ. սպիտակախայտ, խայտասպիտակ, յօժարակամ, կամայօժար, հարստամիտ, մուահարուտ, կորովաբան, բանակորով, շատամարդ, մարդաշատ, անուշահոտ, հոտանոյշ, յաղթանդամ, անդամայաղթ, փառահեղ, ահեղափառ, կիսէշ, իշակէս, կիցընթաց, ընթացակից. ստաբան, բանսուտ։ Մոգպետ, Պետմոգ, քաղաքամայր, մայրաքաղ. գիւղաքաղաք, քաղաքագիւղ. շահավաճառ, վաճառաշահ. մոլախինդ, խնդամոլի. գետաձի, ձիագետի. ջրշուն, շնչրի. շնագայլ, գայլաշուն, եւայլն։

Այն բառերը որ իբր նախնական արմատ բայի՝ բայի նշանակութեամբ կը բար-

դուին՝ ինչպէս եւ ուրիշ ամէն բայերու արմատները, սովորաբար յետաղաս են. Աստուածասէր, բանասէր, մարդասէր, մարդածախ, հրաշագործ, աղերսահայց, բանաստեղծ, գործատեաց, զրակարդաց, սաղմոսասաց, աստուածուրաց, երախտամոռաց, ստնդի կամ ստնդեաց, ջրըմպու, վարսավիրայ, արիւնառու, ձեռագործ, զեղագարդ՝ (գեղով զարդարուած), զարդագեղ զարդով զեղեցկացած), հրայրեաց (հրովարած), այրեացաւեր (այրումով աւերուած): Քիչ անգամ նախաղաս ալ կը զրտնուին. սիրամարդ (մարգասէր), սիրաբան, ստեղծաբան (բանաստեղծ), առուարեան, գործածեռն:

Աստուած բառը միշտ նախաղաս է, նոյն իսկ ընդդիմ բառին՝ որ զըեթէ ուրիշ ամէն բառէ առաջ կը զրուի. (կայ նախանձընդդդէմ, հակընդդէմ, ինչ որ կը յիշեմ այս վայրկեանիս) աստուածընդդէմ: Փիլոնի մէջ կայ սիրաստուած, փոխանակ աստուածասէրի, բայց անսովոր է: Իսկ սուտանուն աստուածը միշտ յեղատաս է. բազմաստուած:

Բարդութիւն մը կրնայ ըլլալ երբեմն երեք եւ չորս բառերէ, եւ կը կոչուի յարաբարդ. Աստուերագիր, յառաջաղէմ, ընդդիմամարտ, ընդդիմակաց, ընդդիմակալ,

ընդմիջնաշաւիղ, ընդմտատար, ընթերակայ, բաղկակից, ապիրատ, ոզբերգակ, ակնընդերես, աստուածընդդէմ, արժանընդունակ, աստուածսիրաբար, ամանորաբեր, այլայլախառն, անաչառասփիւռ, անաչառատես, անձնապահապետ, բոցակնագոյն, երկոտասանամեայ, միաբանասէր, միազլիսապետ, յատկանձնակաց, երեկանիրհասէր, երեքփառատրեան, շրթնաշղթայաշար, պարտոխաթափ, մեծասքանչելաշուք, աստուածանմանակերպութիւն, առընթերակայ, ամենայառաջագիւմութիւն, հրալուսաճաճանչաղեղնութիւն, վերագագաթնակատարաբերձ, ճաճանչափայլատակեցուցանել, եւն։ Բայց խժալուրները եւ երկու մետք երկայն բառերը ծանր են, եւ զգուշանալու է գործածելէ։

Եթէ զոյականը զոյականի հետ բարդուի՝ եւ երկրորդ բառը բայի կամ զերբայի միտք ունենայ՝ բարդուածը ածական կ'ըլլայ. արծաթասէր, գեղանշոյլ, լուսածնունդ, աշխարհագիր (զրող), մատենագիր, մակեր, ջրկիր, ջրայարկ (խորան), սրովրէագունդ (գասք)։

Իսկ եթէ երկլորդը բայի իմաստ չունենայ, զոյական կը մնայ. Ժամանակակէտ, ահձրեւաջուր, ջրշեղջ, աշխարհագիր, մատենագիր, (զիր կամ զրութիւն աշխարհի, մատենի), եւն. եւն։

Գոյական ածականի, ածական ածականի եւ ածական գոյականի հետ՝ զրեթէ առհասարակ ածական կ'ըլլան. Ախտակից, ակնավայել, աղերսալի. — բազմաբիւր, ցրտահար, հաստահարուստ, մեծապայծառ, քաջավայելուչ, ազատազնեայ, երեքսրբեան, բազմաչեայ, միականի, բարեպատեհ, ամայաբնակ, ահազնալուր, ահեղակերպ, բազմամարդ, գեղեցկատիպ, կարճահասակ, չարակն, ստերդումն, մանրաքնին, նրբազնին:

Ածական ածականի հետ փոխանակ և -ով կապուելու՝ յօղով կը կապուին. խուլակոյր, այսինքն խուլ եւ կոյր. խուժագուժ, խուժ եւ գուժ:

Ածականէ եւ գոյականէ բարդուածները երբեմն գոյական նշանակութիւն ունին, բայց այնպէս որ ածականը մակդիր կը համարուի գոյականին. իշավայրի, սեւադեղ, կարմրադեղ, ծիրանահող, չարամայր, դերագլուխ, ուկիազէն, մօտաքաղաք, բազմամիոփ, չարածեր, խառնածայն, չարաճճի, չարահոտ, բարեպաշտօն, դառնաթոյն, արդարածեր, ազատորեար, աւազորեար, որ է ազատ կամ աւազ մարդիկ, յորդահոսանք, յորդհոսանք: Բարդութեան մէջ երբեմն գոյականը նախաղաս կ'ըլլայ, եւ նոյնպէս կը նշանակէ. զրա-

կէս, կարգակէս, կէս զիր կամ զըախեց,
կէս կարգ:

Բայերու արմատներէն բարդուածները
բայերուն համեմատ երեք միտք կրնան
ունենալ, ներգործական, կրաւորական եւ¹
չէզոք, եւ նշանակութիւն անցեալ դեր-
բայի եւ ող բայածականի. եւ նախաղաս
գոյականը՝ նշանակութիւնն ամէն սեռի եւ
բնութեան խնդիրներու, այլեւ մակրայի՝
եթէ ածական է. ինչպէս, Տիրածին՝ տէրը
ծնող. կուսածին՝ կոյսէ ծնած. մրրկածին՝
մրրկէ կամ մրրիկով ծնած. մահաշունչ՝
մահ շնչող. հոգեշունչ՝ հոգիէն շնչած.
աշխարհաշէն՝ աշխարհ շինող. անեղաշէն՝
անեղէն շինուած. աղէրախ՝ աղիքները
բախող. զիւարախ՝ զեւէ բախուած. մտա-
բախ՝ մտքին մէջ՝ մտքովը բախուած. բեռ-
նաբարձ՝ բեռ բարձող. բրիստոսածիր՝
Քրիստոսով կամ Քրիստոսէ ձիրուած,
պարզեւուած. ձեռահմուտ՝ հմուտ ձեռքով.
լուսապայծառ՝ լուսով պայծառ. խան-
ձարրապատ՝ խանձարուրբով կամ խան-
ձարուրբի մէջ պատուած. շնորհազարդ՝
շնորհքներով զարդարուած կամ զարդա-
րիչ. մարդավայելուչ՝ վայելչական մար-
դոց. երկնընթաց՝ երկինք, դէպ ի երկինք
ընթացող. ծովամաց՝ գետամոյն՝ ծով,
գետ նետուած. տնասուն՝ տան մէջ սնած.

խաւարարգել՝ խաւարարնակ՝ խաւարի
մէջ արգիլուած, բնակած, զիշերազնաց՝
զիշերով զացող, աշխարհաքարով՝ աշ-
խարհի մէջ քարոզուած, տիեզերածաւալ՝
տիեզերքի ծաւալով. ծովածուփ՝ ծփելով
ծովու մէջ կամ ծովու պէս:

Այդ խնդիրները նոյն նման են նաեւ
բարդ բայերու մէջ. ոտնակապել զարե-
զակն՝ արեզակին ոտքը կապել. բերա-
նարացել՝ բերանը բանալ. շղարերել՝ շիդ
բերել. արդիւնատրել՝ արդիւնք տալ. պըտ-
զարերել՝ պտուզ բերել. զինահարիլ՝ զէն-
քով կամ զէնքէ զարնուիլ. ահարըտնիլ՝
վախէն քըտնիլ:

Նախադաս գոյականը շատ անգամ
սեռական հոլով՝ յատկացուցիչ կ'ըլլայ
երկրորդին. ինչպէս Տիրամայր՝ տիրոջ
մայրը. աստուածորդի՝ որդի Աստուծոյ,
զարեհատ՝ հատ զարիի. ամենատէր՝ ամէս-
նուն տէրը. ծովեզը՝ եզր ծովու. նաևս-
փայտ՝ փայտ նաւի. աստուածախաչ՝ խաչ
Աստուծոյ. խոզերամ՝ ուղտերամակ՝ երամ
խոզերու, երամակ ուղտերու, որոտածայն՝
ձայն ուրոտման, տեառնազալուստ՝ զալուստ
տեառն. ջրշեղջ՝ շեղջ ջուրի կամ ջրեղէն.
միջածով՝ միջին ծով կամ մէջ ծովու.
ականջալուրք՝ լուր ականջաց. հրահո-
սանք՝ հոսանք հրոյ կամ հրեղէն:

Տրուած բազմաթիւ օրինակներէն յայտնի եղաւ որ բարդ բառերու առաջինը կ'ըւլայ երկրորդին ածական, ինդիր, մակրայեւ յատկացուցիչ:

Անեղական բառերը ուղղականէն բարդուելու ատեն՝ սկիզբն ու վերջը եղակի կը դրուին. փառասէր, կազամար, մտակորոյս, հրաշափառ, աշացաւ, մեղապարտ, անիծաբեր, լանջագեղ, կենագործ, կենարար, կառավար: Նորափառ, յօժարակամ, կորովամիտ, մեծահրաշ, յոգնամեղ, հրապարականէծ, բաջաւանջ, հրահոսան, բազմաչեայ:

Բայց ուշ դնելու է որ ծայրի քէն արմատական չըլլայ. որովհետեւ արմատական բաղաձայն զիր երբեք չի կորսուիր. այսպէս են կնքել, անկնիք, բաղաքամայր, թոքատապ, եւն,

Աշխարհաբար ածանցմանց մէջ կան զարտուղութիւններ. ինչպէս հանքային, փորձանքաւոր, անխելքաւոր, անխելք, անշնորհք, անկնունք, մեղքնալ, իսպղութիւն (զրբը. փորձանաւոր, անշնորհ):

Գրաբարի մէջ ալ երբեմն կը բարդուին յետաղաս, բայց այն ատեն բարդը գոյական կ'ըլլայ՝ նախադասը ածական ունենալով երկրորդին կամ յատկացուցիչ. Աստուածակառը՝ կառք Աստուծոյ կամ

աստուածային. բարձրագահոյք՝ բարձր
գահոյք. յորդահոսանք՝ յորդ հոսանք.
հրահոսանք՝ հրոյ կամ հրեղէն հոսանք,
Միջազետք։ Քիչ անգամ կը մնայ իրք
ածական. համակարծիք, այլակարծիք։

Այն պարագային ուր յոզնակիի քէն
կը մնայ՝ կենի կը փոխուի. ինչպէս զիրք,
զրկոյք, աշխարհաբարի մէջ զրբոյկ, աչք,
աչկունք, ոտք, ոտկունք։ Թէեւ ասոնց ուղ-
ղականը կրնայ ըլլալ նաեւ այիկ, ոտիկ։

Բարդութիւններ կ'ըլլան երթեմն բա-
ռերուն մէջ զեղչելով տառ մը կամ վան-
կեր, մանաւանդ նման զիրն յապաւելով,
առաջին բառին վերջէն կամ երկրորդին
սկիզբէն։ Այսպէս մահկանացու՝ փոխա-
նակ մահականացու. հարագատ՝ հայրա-
գատ, հարաշարժ՝ հայրաշարժ. արտունծ,
արտահունծ. ծխան՝ ծխհան կամ ծխա-
հան. փողար՝ փողհար կամ փողահար,
փեսաւէր՝ փեսայահրաւէր՝ կամ փեսահրա-
ւէր. փեսածու՝ փեսայածու. արտալած՝
արտահալած. անդնդեհպետ՝ անդնդպեհպետ
կամ անդնդպեհպետ, (զեհպետ անդնդոց).
ինչպէս նաեւ աշխարհայեացք փոխանակ
աշխարհահայեացք. որկրամոլ՝ որկորամոլ.
թաւազլոր՝ թաւալզլոր կոմ թաւալազլոր.
շատխօս՝ շատախօս. կարճմիտ՝ կարճա-
միտ. կեղծամ՝ կեղծածամ. փոխելանալ՝
փոփոխելանալ՝ կամ փոխիսելանալ։

Ըստ այսմ՝ կը թուի թէ ար ածանցական մասնիկը կրճատում ըլլայ արարի։ Արդար՝ իրր արդարար, յարդար՝ յարդարար, մեծար՝ մեծարար, մեծարել, աստուածարել, զարդարել, իրր մեծարարել, աստուածարարել, զարդարարել։

Այսպիսի նոյնաձայն վանկեր զեղչուած կը տեսնուին շատ բառերու մէջ վայելուչ համառոտութեամբ։ Մարմաձեւ՝ մարմարաձեւ, թելակալ՝ թելակակալ, տօնամակ՝ տօնանամակ, պաշտական՝ պաշտատական, ներհական՝ ներհակական, բազմակալ, բազմակակալ, բաժակալ՝ բաժակակալ, աշխարհամար՝ աշխարհահամար, ճարտասան՝ ճարտարասան, բնակցութիւն՝ բնակակցութիւն, եւն, եւն։

Փակենք բարդութեանց սոյն բաժինը, Այտնեանի հետեւեալ կարեւոր եւ անհրաժեշտ իրատովվը։

«Քիչ լեզու կայ որ հայերէնի չափ առատութիւն ունենայ բարդ բառերու, եւ աւելի եւս՝ որ նորանոր բարդութիւններ կազմելու ազատութիւն ունենայ, սակայն ատոր մէջ ալ շատ դիւրին է զեղծումը եւ շատ ալ յաճախ։

«Համբակներն զգուշացընելու է անխըստիր համարձակ բարդեր ստեղծելէ, որոնք պէտք են զիտնալ շատանալ՝ արդէն լե-

զուին մէջ զտնուած բարդերով։ Ատէպ կը
տեսնուի անձան եւ շատ անգամ նաեւ
իմաստէ զուրկ բարդութեանց հոսանք մը՝
որ նոր մատենազրութեան դաշտն օրէ օր
ողողելու վրայ է, որ եւ շատ ստորին եւ
ուամկան ճաշակի ցոյց կու տայ։ —
Դժուարին չէ միտք առնուլ՝ թէ որչափ որ
քաջութեան զործ չէ հայերէնի մէջ բառ
բարդելը, նոյնչափ մեծ հմտութիւն եւ
կիրթ ճաշակ պէտք է՝ ըստ օրինի վայելուչ
բարդութիւններ յարմարելու համար»։

(Քերակ. արդի հայերէնի, էջ 305)։

Յ Ա Ն Ա

կ2

Ա.	Մի գրէք բեն, այրուրինը, այլ գրեցէք բեն, այրուրինը	7
Բ.	Մի գրէք յետազայ, այլ գրեցէք հետազայ	10
Գ.	Մի գրէք բաղիսիլ, բաղիսել, բաղխում, բաղիսին, այլ գրեցէք բախսիլ, բախ- սել, բախում, բախին	13
Դ.	Մի գրէք ամենը, այլ գրեցէք ամենը	19
Ե.	Մի գրէք սպաննորին, սպանին, այլ գրեցէք սպաննորին, սպանին	23
Զ.	Մի գրէք Ժընէվ, այլ գրեցէք Ժընէվ	29
Է.	Մի գրէք Լօքարնօի, այլ գրեցէք Լո- քառնյի	31
Ը.	Մի գրէք չեզոք, այլ գրեցէք չեզոք .	33
Թ.	Մի ըսէք, մի գրէք ուսանած, զիշա- նած, բեկանած, այլ գրեցէք ուսած, զիշած, բեկած	34
Ժ.	Մի գրէք ի բերանէ բումմին, այլ գրե- ցէք ի բերանյ բումմին	39
ԺԱ.	Որ բազարոր բու մանուկ է	41
ԺԲ.	Մի գրէք արտասունը, այլ գրեցէք ար- տասուը	44
ԺԳ.	Մի գրէք եղերդ, այլ գրեցէք եղերդ .	46
ԺԴ.	Մի գրէք ամառանց, այլ գրեցէք ա- մառանց	48

	էջ
ԺԵ. Մի գրեք բնիքոյց, այլ գրեցէք բնիքուշ	50
ԺԶ. Մի գրեք խելառ, այլ գրեցէք խելար	52
ԺԷ. Հետազոյ եւ ոչ թէ յիտազայ.	53
Պատասխան և Foyer բերրին .	58
«Յետազայ ոչ ուղիղ է եւ ոչ տրամաբանական»	76
ԺԸ. Մի գրեք երբեք, այլ գրեցէք երբեք.	83
ԺԹ. Մի գրեք յաւերժ, այլ գրեցէք յաւերժ	87
Ի. Մի գրեք սրտակեղեք, այլ գրեցէք	
սրտակեղեք	89
ԻԱ. Մի գրեք վեցերորդ, այլ գրեցէք վեցերորդ	91
ԻԲ. Մի գրեք փառայեղ, այլ գրեցէք փառալեղ	93
ԻԳ. Մի գրեք լեզենն, այլ գրեցէք լեզենն	94
ԻԴ. Մի գրեք ձեղինական, այլ գրեցէք ձեղինական.	95
ԻԵ. Մի գրեք զործնեռիւն, այլ գրեցէք	
զորժունեռիւն	97
ԻԶ. Մի գրեք ուղղեցոյց, այլ գրեցէք ուղղեցոյց	99
ԻԷ. Մի գրեք յարդաժածկ, ձողաժածկ,	
մոխրաժածկ, ցեցոտիաժածկ, այլ	
գրեցէք յարդաժածուկ, եւն . . .	101
ԻԸ. Մի գրեք թող զկանայս եւ զմանիտիս,	
այլ գրեցէք թող զկանայս եւ ըզմանիտի	
մանիտի	107
ԻԹ. Մի գրեք բաղդ, դժբաղդ, այլ գրեցէք	
բախտ, բարեբախտ	109
Լ. Մի գրեք յենած, այլ գրեցէք յեցած	111

Լ.Ա.	Մի գրէք Ոկլո, Վերսայի, Եկտի, Եհմի,	
	այլ զրեցէք Ոհոր, Վերսայի, Ետի,	
	Եհի	113
Լ.Բ.	Նը, նի, չ, չ, զրերուն վրայ	116
Լ.Գ.	Մի գրէք յասնած, այլ զրեցէք յա-	
	րուցհալ	135
Լ.Դ.	Մի գրէք ոստինում, զարբենում, այլ	
	զրեցէք ոստում, զարբում	137
Լ.Ե.	Մի գրէք ամեն, այլ զրեցէք ամեն .	143
Լ.Զ.	Նոյն ամենին շուրջ	153
Լ.Ե.	Նպատակերովիին, ոտքերնուղ, Եւն.	159
Լ.Ը.	Մի գրէք կ'ստանանիք այլ զրեցէք կը	
	ստանանիք	166
Լ.Թ.	Ամենա՞ թէ ամենա	172
Խ.	Մի գրէք դասցած, այլ զրեցէք դարձած	178
Խ.Ա.	Մի գրէք խոչնեղոտ, այլ զրեցէք խոչ-	
	ընդոտ	184
Խ.Բ.	Մի երգէք, մի կարդաք երկիրսագես-	
	ցուք, երկրսագանելով, այլ երգեցէք	
	կարդացէք երկրսագեսցուք, երկիր	
	սպագանելով	186
Խ.Գ.	Ենէ, մենէ, օհնէ	192
Խ.Դ.	Մի գրէք արենաքամ, արենոտ, այլ	
	զրեցէք արիւնաքամ, արիւնոտ . .	194
Խ.Ե.	Ուժեղցած դերանուն մը	197
Խ.Զ.	Ո եւ ի զրերուն վրայ առանձնաբար	
	եւ ապա միասնաբար Ու երկբար-	
	բառին վրայ	208
Խ.Հ.	Հիւն կամ ւիւն զիրը	216
Խ.Ը.	Ու	222

- ԽԹ. Մի գրեք ժաղապատիկ, այլ գրեցէք
ժաղապատիկ 247
- Ծ. Մի գրեք խորաքննին, մանրազննին,
այլ գրեցէք խորաքննին, մանրազննին 250
- ԾԱ. Մի գրեք Բագոս, այլ գրեցէք Բարոս 252
- ԾԲ. Թարբուն, բարստո՞ց թէ բազուն, բա-
զուոց. փափա՞ք թէ փափագ 253
- ԾԳ. Մի գրեք լր մտածենք, այլ գրեցէք
լրմտածենք. 255
- ԾԴ. Մի գրեք I, II, IV, V, եւայլն, այլ
գրեցէք Ա, Բ, Գ, Ե, եւայլն. 263
- ԾԵ. Մի գրեք նժդիհ, այլ գրեցէք նժդիհ. 265
- ԾԶ. Ալիևառը 266
- ԾԷ. Մի գրեք ծնկաչոք, այլ գրեցէք ծրե-
րադիր 268
- ԾԸ. Զգրենք աչքառու, այլ գրենք ակն-
առու 269
- ԾԹ. Մի գրեք կուզամ, կուտայի, կուշային,
այլ գրեցէք կու զամ, կու տայի,
կու լային 272
- Կ. Զ եւ Հ 275
- ԿԱ. Շեշտ 275
- ԿԲ. Մի գրեք դեպի, բացի, այլ գրեցէք
դեպի ի, բաց ի 281
- ԿԳ. Մի գրեք ելնել, կլնել, բանիք, սո-
վոիլ, այլ գրեցէք եղել, կլլել, բալ-
լիք, սորվիլ 282
- ԿԴ. Բարդուրիւն 286



ՔԵՐԹՈՂԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

- Ա. - Ֆրամսուս գորէ. - չսկումը և դարբիմթիքուն գործադուլը (ճաշակ Գաղղիակամ արդի բանաստեղծութեամ), - Տպ. 1899, ֆր. 0,40.
- Բ. - Ճաշակ Գաղղիակամ արդի բանաստեղծութեամ. (Ծաղկաքաղ այլ և այլ նեղինակներէ), - Տպ. 1899, ֆր. 0,40.
- Գ. - Ղազիկհամ չ. Արուեմ. - Միսիթար (Ռուանաւոր մարք Միսիթար Արրանօր), - Տպ. 1900, ֆր. 0,50.
- Դ. - Ա. Պոյիթոյ. - Ներում. (Ռորերգութիւն Բիթա արարուածով), - Տպ. 1902, ֆր. 1.
- Ե. - Տամդէ. - Աստուածային կատակերգութիւն Դժոխիք (Ա.), Գ. տիպ. 1927, ֆր. 2,40.
- Զ. - Օսիամ. - Քիրթուածմեր (Ա.), - Տպ. 1902, ֆր. 2,40.
- Է. - Կոռիսյ Թ. - Ճիոզնեամ. (Մելոտրամ չորս արարուածով), - Տպ. 1903, ֆր. 1.
- Թ. - Տամդէ. - Աստուածային կատակերգութիւն Քաւարամ (թ.), - Տպ. 1905, ֆր. 1,80.
- Ժ. - Աղամուր Վ. - Յանիտենակամ Զրոյց (Միջամկեալ - Զաբթում), - Տպ. 1905, ֆր. 2.
- ԺԱ. - Վիրգիլիոս. - Կմէտակամ. - Տպ. 1910, ֆր. 2,40.
- ԺԲ. - Լեոնարտի. - Երգեր. - Տպ. 1910, ֆր. 1,50.
- ԺԳ. - Աղամուր Վ. - Նոր Երգել. - Տպ. 1910, ֆր. 1.
- ԺԴ. - Հոմերոս. - Իլիակամ. - Տպ. 1911, ֆր. 3.
- ԺԵ. - Տաստոյ. - Երաւադէմ Ազատիալ, - Բ. տիպ. 1927, ֆր. 2,40.
- ԺԶ. - Միլտոն. - Գրաիստ Կորուսիայ, - Տպ. 1913, ֆր. 2,40.
- ԺԷ. - Որատիոս. - Արուեմ Քիրթողակամ. - Տպ. 1923, ֆր. 0,80.

ԺԸ. - Ֆուգոլոյ. - Տաղ գերեզմանաց. - Տպ. 1923.
Յր. 0,75.

ԺԹ. - Վիրագիլիոս. - Մշակականք. - Տպ. 1923.
Յր. 1,50.

Ի. - Գամմէլլ. - Երգիծաբանութիւններ և ուրիշ
քերթուածներ. - Տպ. 1924. Յր. 1,50.

ԻԱ. - Հոմեռոս. - Ոդիսական. - Տպ. 1924. Յր. 3.

ԻԲ. - Տամդէ. - Աստուածային Կատակերգութիւն.

Արքայութիւն (Գ.). - Տպ. 1924. Յր. 2,40.

ԻԳ. - Վիրագիլիոս. - Հովուականք. - Տպ. 1925.
Յր. 1.

ԻԶ. - Ռուանի Երգը. - Տպ. 1925. Յր. 2.

ԻԷ. - Իմ Սիսի Երգը. - Տպ. 1925. Յր. 2.

ԻԸ. - Նիբելուններուն Երգը. - Տպ. 1925. Յր.
2,50.

ԻԹ. - Սոփոլլէս. - Իդիպոս թագաւոր. - Տպ.
1927. Յր. 1.

Լ. - Պապինի. - Հաց և գինի. - Տպ. 1927. Յր. 1.

Գիւերը Աշանակուած են զոհիցերական ֆրան-
քով:

Դիմել

Imprimerie Arménienne

St. Lazare

VENISE (Italie)

ՀՀ Ազգային գրադարան



NL0793724

